



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2971

491.99-5
9-15 ✓

2010

EB 2002

Քերականութիւն

ՀԱՅԿԱԶՆԵԱՆ

ԼԵԶՈՒԹ

ԱՅԱՍՏԱՐԵԱ

ՀԱՅԹԱՆԻՍՎԱԾ ՀԱՅԼԻԽԵԱՆ

Ի Մահիթ Ահմաջէն

ԱԽԹԵՐԱՐԴ ՏՊԵԳՐԱՆԹԻՒՆ



Ի ՎԻԵՆԵԱ

Ի ԱՅՆ ՊԱՀԱԳԱՎ Ս. ԱՅԱԽԵԱՔԵԱՆ

1870

491.99-5

659

ՀԱՅ ԳԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

31

Հ Ա Յ Ա Զ Կ Ա Զ Ն Ե Ա Ն

$\frac{425}{98-24}$ ԼԵԶՈՒԹԻ

ԱՇԽԱՏԱՎՐԵԱՑ

Յ. ՎՐԱՎԵՍ Գ. ԶԱԼԵՆԵԱՆ

(1004) 16400

Տ Մ Խ Բ Ա Ռ Ա Ց Ե Ա



65

Բ Գ Բ Ե Ա Ն
Բ Գ Բ Ե Ա Ն Պ Ա Տ Ա Ց Վ Ա Ն Ա Ն Ա Տ Ա Ց Վ Ա Ն

1870

36580 ա. հ.

ՅԱԹԱԶԱԲԱՆ

Գիտունք կ'ըսեն թէ իրենց չգիտցածն իրենցմէ եւորին-ները պիտի իմանան: Աս խօսիս ՇՀմարտութիւնը փորձով ի-մացան, ինչու որ տեսան թէ տմէն ուսում պզտիւն սկսած ու ատեհով մեծցած է, եւ միշտ ետեւի ելողն առջինին վրայ բան մը աւելցուցած է: Այսպէս կը տեսնենք նաև արուեստ-ները՝ որոնք որ յառաջ շատ կոպիս են, եւքը որչափ որ արուեստաւորները շատցան, այնչափ արուեստները կարգաւո-րեցին, բարակցուցին ու դիւրինցուցին: Կայնպէս հայերէն քե-րականութիւնն՝ որ ազատական արուեստ մըն է, վերջին ա-տեհները շատ ծաղկեցաւ, ու հմանկուան տան հայու լեզուն ունի ընդարձակ ու համառօտ թէ գրաբառ եւ թէ աշխար-հարառ ընտիր քերականութիւններ:

Ի վերայ սյուր ամենայնի մեզի աւելքոր չերեցաւ ալ աւելի աշխատիւ ու մեր մեզուն աւելի գիւրինցնել: Կնչու որ Եւրոպացւոց զանազն ազգաց տեսակ տեսակ քերականու-թիւնները ձեռք առնելով՝ իմացանք որ առաջին ատեհնուան գժուարութիւնները դուրս հանելով՝ իրենց աշխերտները շատ գիւրին ճամբէ կը քակեցնեն: Անոր համար մենք ալ ջանա-ցինք առ նոր քերականութիւնն այնպէս գիւրինցնել ու այն-պէս ընել որ ամեն գասասան տղաք կարող ըլլան քիչ ատե-նուան մէջ գրաբառ հասկնալ:

ԱՍ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻԵԼԱՆ ԳԻՒՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա. Առաջին մասին մէջ ամեն բառերուն ու օրինակնե-րուն թէ աշխարհաբառն ու թէ տաճկերէնը գիւմացը դրինք, որ նոր սորվողները գիւրառ հասկընան, ու սորվածնին չէ թէ թութակի պէս, հապա հասկընալով սորվին: Կայնպէս երկրորդ մասին մէջ ալ ամեն կանոնին մէջ մէկ օրինակը մէկնեցինք, որ միաբ առնելը գիւրին ըլլայ:

Բ. Առաջին գիւտելիքներն՝ որոնք որ նոր սորվողի մը հարկաւոր չէն, զատ ծանօթութեանց մէջ գրինք, որ ծան-օթութիւն ըլլայ, թէպէտ վարպետն իր խոհմութեամբն, ու աշկերտին միաբը չափելով՝ կրնայ անոնցմէ ալ դաս տալ կամ հարկաւոր չափանձը թողուլ:

Գ. Որչափ կարելի էր՝ ջանացինք որ օրինակները բա-ցացայ ըլլան, ընտիր ու օդակար խօսքեր: Կնչու որ բացա-ցայտ օրինակներն ու ամբողջ խօսքերը գիւրառ կը հասկըցնին,

շուտ կը սորվուին ու երկայն միտքը կը մասն: Անոր հակառակ թէ որ օրինակները մութ ըլլան կամ ամբողջ խօսքը ըլլան, տղաք աղէկ չեն հասկընաք:

Օրինակներուն տեղերը չգրինք, որ պարապ տեղ թուաշ հրամանները ծանրութիւն ըլլան: Գլխաւոր հեղինակներն ուսւից օրինակները քաղցինք, ասոնք են. Աստուածաշունչ դիրքը, Ագաւանեկղոս, Եղիկ, Ռսկերեան, Մամբրէ, Խորենացի, Եղիշէ, Մանդակոննի, Կ. Շնորհապի, Կ. Լամբրոնացի, Սարդիս վարդապետ, Ճառընտիքը, եւ այլն:

Դ. Ինչպէս որ ամէն կարգացող կը տեսնէ, մէկ կողմանէ առաջուց տպած քերականութիւններուն կարգը պահեցինք. բայց ինչ բան ալ փոխեցինք, փորձով տեսանք որ կարգն ու գիրութիւնն այնպէս կը պահանջէր:

Առաջ ածականին ու գյոյականին մէկուղ հորվիլը կարգի գրինք: Պատճառն ալ յայտնի է, վասն զի երբ որ աշկերտը քերականութեան առջի մասը կը լընցընէ, պիտի կարեղ ըլլայ ամէն մասն բանի ուղիղ որոշէլ: Արդ՝ երբ որ չէ սորված թէ ածական գյոյականին հետ ինչպէս պիտի հորվիլի չի կրնար անուններուն հորվիլերն աղէկ որոշէլ. ինչպէս ըսեմ զնյութնէ ծառ, կը կարծէ որ զնյութնէ հայցական ըլլայ, ու ծառ՝ ուղական: Այսուհետ իմացիր մէկալ հորվիլերն ալ: Անոր համար հասարակօրէն ամեն լեզու գյոյականներուն հորվիլն աւանդելն ետքը ածականին մէկուղ հորվիլը կ'աւանդէ:

Թէպէտ ածականները մեր լեզուին մէջ զատ հորվ լունին, ինչպէս քանի մը լեզուներ ունին. բայց զատ հորվիլը եղանակ մը ունին, այս ինքն նախդիրը յառաջ գրուողը կ'առան, ածականը յառաջ գրուելու ըլլայ՝ նախդրին կը հորվիլ, ետքը դրուելու ըլլայ՝ մէկուղ կը հորվիլի, եւ այլն:

Ասէկ զատ զանազան գժուարութիւն ունի մեր մէջուին մէջ թուական անուններուն, մասնական անուններուն, ստացական գերանուններուն, ու մանաւանդ ցուցական գերանուններուն իրենց գյոյականին հետ մէկուղ հորվիլը, որոնք կանոնով սորվիլն առանց մասնաւոր վարժութեան նոր սովորդի մը գժուարին է, չըսեմ անկարէլի:

Աս բաններու վրայ սովորութիւն եր երկրորդ մասին մէջ շատ գժուարին ու զնյութիած կանոններ աւանդէլ, որոնք աշկերտներուն մէծ ձանրութիւն կու տան, եւ օգուտ չընին:

Ե. Ինչպէս որ առջի մասին մէջ ամէն բառերուն, հորվիլուն, լծորդութիւններուն նշանակութիւնը դրինք որ կարող ըլլան տղաք գիրարա համկընալ, նյոնպէս երկրորդ մասին մէջն ալ տղոց գիրարա համկընելու համար դիմումը պահպան է, ինչ հորվիլ է կամ ժամանակ, եւ այլն. գարձեալ արդէօք անուն բայի է թէ ինդիք, թէպէտ ստոյդ է որ չեն կրոնար մէկէն ի մէկ անսակս հասկընալ, ինչպէս որ կը հասկընայ երկայն առեն սորվող մը, բայց հարցումը տղոց գիրարա հասկըցնելու համեայ կը բանայ:

ՍՈՐՎԸ Յ Ց Ը Ե Լ Ո Ւ Ե Ղ Ը Ն Ա Կ

Լէզու սորվելու աղէկ պատկերն ու բնութեան սքանչէլի կարգը պարփիկ տղոց վրայ կ'երեւայ: Անոր համար թէ վարպետին եւ աշկերտին աշքին ըսպաց տղոց օրինակը: Առաջ միտքն անգիր ու ծերմակ թշթիք կը նմանի, ու երբ որ կը սկսին զգացութիւնները հասաստուիլ, ձայնն ականջնէն անցնելով միտքը կը տպաւորի, եւ վրան շատ ատեն անցնելով եւ նոյնը շատ անգամ լսելով՝ թէ ձայնը կը սովորի եւ թէ ձայնին ինչ նշանակելլ կ'իմանայ. եւ մէկալ կողմանէ ինքն ալ թոթովելով մը կը սկսի խօսիլ մինչեւ լեզուն բացուի: Անանկ է նէ ինչպէս որ աշխարհաբառ լեզուն լսելով կը սովորին, նյոնպէս ալ գրաբառը կարգալով պէտք է սովորի. ինչու որ ականջնն լսելով ըստան՝ աչքը կարգալով կ'ընէ: Աւսոի լեզու մը սովորելու համար շատ կարգալու չէ չէ թէ մինակ քերականութիւն, հապա ուրիշ գիրը ալ:

Չամերը կը խարուին կարծելով թէ մինակ քերականութիւնը բերնուց սորվելով կրնան լեզուն ալ սովորի: Քերականութիւնն իրեւէ թէ աղոյն ձեռքէն բանողն է որ գիրարա քայլէ ու ձինայ, բայց ինչպէս որ տղոյն ձեռքէն բանելը միան քայլէ չոսվեցներ, հապա պէտք է որ ինքն ալ քայլէ, անանկ ալ մինակ քերականութիւնը ելերնուց սովորելով՝ առանց գրերու վրայ մարժեցնելու, աշկերտ աշխատացնելով զատ օգտաւ չընէի:

Անոր համար աշկերտը քերականութիւն սկսած առաջին օրը պիտի սկսի միանդամնից գիրը մը կարգալ (որն որ մէնք Աւետարանը պատաճ կը սեպէնք), ու որչափ կարելի է վարպետին մէկնելով հասկընալ: Խօսքը մը շատ կերպ կրնայ աշկերտը հասկընալով, ինչպէս որ մարդ մը կրնայ իր չգիտացած խօսք մը սովորի, ու բառերուն նշանակութիւնը հասկընալ, երկրորդ իւրաքանչիւր բառ ինչ մասն բանի է, ինչ հորվիլ է կամ ժամանակ, եւ այլն. գարձեալ արդէօք անուն բայի է թէ ինդիք, եւ այլն: Արդ երբ որ աշկերտը

Հ Ա Յ Ա Զ Ա Զ Ն Ե Ա

Հ Ե Զ Ո Ւ Ի Ւ

~~~~~\*~~~~~

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

ՔԵՇՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ արուեստ մըն է՝ որ աղէկ հասկրնալ, եւ անսխալ խօսիլ ու գրել կը սորվեցնէ:

Ամէն լեզուի մէջ խօսքը բառէ կը շնուռի պարզ կամ գոյի եղաղներէն կամ գոյի եղաղներէն լուսակը կը լսեն, ու այնպէս կը սորվին. այդնպէս աշկերտը կարգավճն զատ պիտի գրէ ալ, նախ գիւրին բաներ, ինչպէս ըսեմ, անոնց մը հոլաբել գիմացը աշխարհաբառով գոյական ու ածախն անոնցները մէկտել հոլաբել եւ այնին թէ որ սխալ ըլլայ՝ մարդկան կը շնուի, կարդալով ալ իր սխալը կ'իմանայ, ու շնառիլ կը սորվի: Եթէ որ անոնց մէջ բաւական իրծուեն ու երկրորդ մասը սկզին սորվիլ, կընան ան ասեն կարծ ու գիւրին խօսքերն ամեն կանոններուն վրայ աշխարհաբառէն գրաբառ թարգմնենէ: Վսիկայ ալ ճամփայ կը բանայ աւելի երկնկեկ խօսքեր ու պատմութիւններ թարգմանելու:

Եւ որպէս զի թէ մարդկաններուն եւ թէ աշկերտներուն գիւրին ըլլայ աս կերպ թարգմանութիւնը մասնաւոր ասոր համար համառօտ գիւրը մը աշխարհաբառ, տաճկերէն ու անոնց գրաբառն ալ զատ տաեցինք:

Եթէ որ աս կերպով կը սկսին սորվիլ՝ կը յուսանիք որ աղօց ձանձրութիւնը (որ իրենց հասակին բնական է) կը քիչնայ, ասեմ թէ կը վերնայ: Աշամ զի բաւական օտառակար գրազում կ'ունենան. մէջ մը համար սորվէլով, (որ որչափ կարել էր անոգուռ աշխատանքները վերցուցնել,) երկրորդ կարգարով, երրորդ գրելով: Միանդամնց կը տեսնեն իրենց աշխատակին պառուզը, որ մարդուս չառ սիրա կու, տայ, անոր հակառակ երբ որ աշխատութեան պառուզը չերեւար, ձանձրութիւն կը պատճառէ:

Ասով մենք ալ կ'ուրաքանանք, տեսնելով օրէ որ մեր լեզուն ծաղկին եւ առաջմասէր որց բազմանալ, եւ որ ամէն բանէ աւելի սիրացը կ'ուրաքացնէ ան է, որ ասառաջազաշ տութեան ու գիտութեան ըլլայ, որ հիմնյ գրեւերուն մէջ իրեւ թէ սկսուած է, համելողով քիչ ըլլալուն համար, անենուն սիրացը կը ծագի, եւ սրանչիլ պառուզներ կը հասցընէ իր սոսենին ի փառուածոց, որուն մը ամէն աշխատութիւնը կը նուիրենք:

Ամէն լեզուի մէջ խօսքը (բանը) ութը մասն ունի, որ Մասունն բանի կը կրուին, եւ են՝ Անուն, Գերեսունն, Բայ ընտառը կ'ըսուին, եւ են՝ է, և, է, ո, ո, օ: Խոկ որոնք որ առանց ձայնաւորի իրենք իրենցմէ ձայն չեն կրնար հանել, Բայը յայ կ'ըսուին, ինչպէս մնացածները:

Ամէն լեզուի մէջ խօսքը (բանը) ութը մասն ունի, որ Մասունն բանի կը կրուին, եւ են՝ Անուն, Գերեսունն, Բայ ընտառը կ'ըսուին, նախորդը մինչեւ, Մայքայ, Շաղիտոյ ու Միջարդութիւնն: Որոնց վրայ կարդաւ պիտի խօսինք:

\* Աս Օ ու Փ գրերը օտար լեզուէ առնուած են: Հիմակուան օ գրուածը առաջ առ կը գրուէր: Խոկ ֆ որն որ հիմնյ օտար բառերու մէջ կը գործածուի, առաջ + կը թարգմանուէր:

ԳԼՈՒԽ Ա.

ԱՆՌԱՆ ՎՐԱՑ

Անոնքի կամ գործածութեան մէջ տեսակ տեսակ կ'ըլլայ կամ կը փոխուի. ինչպէս բան, կ'ըլլայ բանէ, զբանէ, ի բանէ, բանէ: բանէ, բանէց, ի բանէց, բանէց, եւ այլն:

Անուան ասանկ տեսակ տեսակ փոխուիլը՝ Հողով կ'ըսուի, որ կ'ըլլայ՝ անուան մը սկիզբն ու վերջը գիր աւելինալով:


Մեր լեզուին մէջ հոլովները տասն են \*, Ուղարկան, Սրական, Հայական, Բայառական, Պատրաստական, Գործառական, Վերդիական, Պարասարական, Կողական:

Եզր որ անուն մը՝ մէկ հատ բան կը ցուցընէ, եզակի կ'ըսուի. եզր որ երկու երեք կամ շատ բան մէկէն կը ցուցընէ, Յոթհակի կ'ըսուի: Աս Եզակի ու Յոզնակի ըսածնիս թիւ անուանց (անուններուն թիւը) կ'անուանուի:

Ամէն անուանց աս տար հոլովները մէկ կերպով չեն, հապա զանազան կերպով: Անուանց ասանկ զատ տեսակ հոլովիլը Հողովնեան+ անուանց կ'ըսուի, ու կը նշանակէ անուններուն զատ զատ վերջաւորութեամբ փոխուիլը սեռականին ու գործիականին մէջ:

\* Ծոլվմունքն ինն են. որոնց օրինակները հիմայ կը սկսինք կարգաւ զնել:

\* Ոմանք Պատրաստական, Պարասարական, Վերդիական ու Կողական հոլովները զատ հոլով չեն համարիր:



Առաջին հոլովնամ օրինակը:

Եզակի:

| ԳՐԱՅԻՆ. | ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ. | ՏԱՃԻԲԵԼՆ.          |
|---------|----------------|--------------------|
| Ուղ.    | Բան,           | Խօստ,              |
| Սր.     | Բանի,          | Խօստէն,            |
| Տր.     | Բանի,          | Խօստէն,            |
|         | ի բան*,        |                    |
| Հայց.   | զբան,          | Խօստը,             |
| Բայց.   | ի բանէ,        | Խօստէն,            |
| Պար.    | զբանէ,         | Խօստէն պայ,        |
| Գոր.    | Բանիր,         | Խօստով,            |
| Պար.    | զբանիր,        | Խօստէն բուռութիւը, |
| Ներ.    | ի բանի,        | Խօստէն մէջ,        |
| Կու.    | ով բան,        | եա սէօզ.           |

Յողնակի:

|      |         |            |           |
|------|---------|------------|-----------|
| Ուղ. | Բանք,   | Խօստէր,    | սէօզէր.   |
| Սր.  | Բանից,  | Խօստէրուն, | սէօզէրին. |
| Տր.  | Բանից,  | Խօստէրուն, | սէօզէրէ.  |
|      | ի բանս, |            |           |

\* Տրականը երկու է. մէկը կ'ըսուի Աւելահուշէ տրական, ինչպէս բանէ. իսկ մէկը կ'ըսուի Նախորդէ տրական, ինչպէս ի բան: Եղանակս ալ ներգոյականը որ եզակի մէջ հասարակօրէն մերջահորդվէ է, ի բանի, իսկ յողնակի մէջ միշտ նախորդի, ի բան:

Տրականին զատ է գրէն զատ նախորդի կը գորուին նաեւց ց, տր, ընդ, թէ բաղադայն եւ թէ ձայնաւոր գործ սկսած բառերուն վրայ: Եզր որ անուն մը ձայնաւոր գործ կը սկսի ի ց գրուիր, հասաւ յ կամ քիչ տեղ է յ. զորօրենակ յարուեատ կամ յարուեասու: Աս յին վրայ ըսածնիս բացառական ու ներգոյական հոլովներուն վրայ ալ իմացիր, ինչպէս, յերկրի, ի յերկրի, եւ այլն:

Հայց. զբանս, իօսուերը, սէօղլէրի.  
Բայց. ի բանից, իօսուերէն, սէօղլէրտէն.  
Պատու. զբանից, իօսուերուն վրայ, սէօղլէրտէն էօթ-  
րիւ.

Գոր. բանիւք, իօսուերուն, սէօղլէր իլէ.  
Պատու. զբանիւք, իօսուերուն բոլոր- սէօղլէրին էթրա-  
տիւր,  
Փրնտա.

Ներ. ի բանս, իօսուերուն մէջ, սէօղլէրտէ.

Կուշ. ով բանք, ով իօսուեր, եա սէօղլէր.

Ասուցմէ սմանց վերջին ձայնաւոր գիրը ա, է, ո, օ ըլլա-  
լուն համար ոչ գիր կը կորսընցընեն ու ոչ կը փոխեն \*,  
ինչպէս,

Արդայ, քայի, նախատոր, փատիշահ.  
Բանս, բանսի, նախոր, զընտան.  
Գան, գանի, ծեծ, քէօթէք.  
Արտեստ, ուեստի, արտեստոր, սէնամթ.  
Նետ, նետի, նետ, օդ.  
Տօն, տօնի, տօն, եօթմու.

Խաեւի եկած բառերը վերջին եա, է, ու ձայնաւոր  
գրերնին կը կորսընցընեն. ինչպէս,

Ասեան, ան-նի, առեւան, արիվան.

Ալյրկեան, կե-նի, աննետոն, ատղիդէ.

Ակրա, ս-րտի, սիրո, եիւրէք.

Օգուտ, օգ-սի, օդու-որ, փայտա.

Խատեւի եկած բառերը վերջին է եւ ոյ ձայնաւոր  
գրերնին ուրիշ ձայնաւորի կը փոխեն. ինչպէս,

Կետ, կիտի, կիտ, նօդտա.

Հանդես, դիսի, հանդէս, ալայ, դինեթ.

Ողջոյն, ջունի, բորէւ, սէլամ.

Անեղունիւ:

Անեղունիւն կը սունեն ան անուններն՝ սրոնք եղակի  
չունին ու մինակ յոգնակի են. (թէպէտ մինակ մէկ բան  
նշանակեն.) ինչպէս,

Առ բաներուս վրայ եաքը աս մասին յաւելուածին մէջ աւելի  
ընդարձակ կը խօսիք ու հարկաւոր կանոններ կը դնենք:

Աղօթք, աղօթքից, աղօթքն, աղօթք.

Յարունիւնիւ:

Յարունիւնիւն կը սունեն ան անունները՝ սրոնք մինակ մէկ  
անձիք մը կամ տեղւոյ մը օրոշուած են. անոր համար ալ  
հասարակօրէն յոգնակի չունին ինչպէս.

Եղիպատոս, տափ, Եղիպատոս, Սըրոր.

Մովսէս, մևսի կամ սփոփ, Մովսէս մարդարէ.

Ամրգէս, գ-սի, Ամրգէս մարդու:

Երկրորդ հոլովինան օրինակը:

Եղակի:

Ա. Քաղաք, +աղատ+, շէհիր.

Ա. Քաղաքի, +աղատին+, շէհիրին.

Տ. Քաղաքի, +աղատին+, շէհիրէ.

ի Քաղաք,

շէհիրի.

Բ. ի Քաղաքէ, +աղատէն+, շէհիրտէն.

Գ. ի Քաղաքէ, +աղատէն վրայ+, շէհիրտէն էօթրիւ.

Գ. Քաղաքաւ, +աղատու+, շէհիր իլէ.

Գ. դՔաղաքաւ, +աղատու բուլրադիւ+, շէհիրին էթրաֆլն.

Դ. ի Քաղաքի, +աղատին մէջ+, շէհիրտէ.

Ե. ով Քաղաք, ով +աղատ+, եա շէհիր.

Ցողնակի:

Ա. Քաղաքը, +աղատընէլը, շէհիրլէր.

Ա. Քաղաքաց, +աղատընէրուն+, շէհիրլէրին.

Տ. Քաղաքաց, +աղատընէրուն+, շէհիրլէրէ.

ի Քաղաքը,

շէհիրլէրի.

Բ. ի Քաղաքաց, +աղատընէրէն+, շէհիրլէրսէն.

Գ. դՔաղաքաց, +աղատընէրուն վրայ+, շէհիրլէրսէն էօթ.

Գ. Քաղաքօք, +աղատընէրու+, շէհիրլէր իլէ.

ի Քաղաքը,

Պ. ՀՔԱՂԱՔՈՔ +աղջընելքուն թու շէ հիրէրին էթրաւ-  
կամ քաւք, լրդուց ֆընտա.

Ա. ի Քաղաքս, +աղջընելքուն մէջ, շէ հիրէրտէ.

Կ. ով Քաղաքք, ով +աղջընելք, եա շէ հիրէրէ:

Ա հոլովման տակ կ'երթան շատ բառեր ալ: Ոմանց  
վերջին ձայնաւոր գիրը, ա, ե, ո, օ ըլլալուն համար ոչ  
գիր կը կորսնցընեն եւ ոչ գիր կը փոխեն. ինչպէս,

Աւազան, զանի, տաղան, համոզ.

Բարեկամ, կամի, բարեկամ, տօսթ.

Աշակերտ, աի, աշիերո, շայիրտ.

Ընկեր, ըի, ընկեր, այդտաշ.

Զինուոր, ըի, զինուոր, ձենքձի.

Եղու, զուի, լողու, տիլ, լիսան.

Մեղու, զուի, մողու, արը.

Խտեւի եկած բառերն իրենց եա, ի, ու ձայնաւոր

գրելը կը կորսնցընեն. ինչպէս,

Ա հետի, ահե-կի, յանի, սօլ.

Որդեսկ, որդե-կի, օմ-սկ, օզուլ.

Սենեսկ, սենե-կի, ին-ս, օտա.

Գրիչ, գր-չի, դրիչ, գալէմ.

Մըրէկ, մըր-կի, մըրէկ, գայ.

Բաղում, բաղ-մի, լար, չօդ.

Խտեւի եկած բառերն իրենց եաքի է, ոյ, իւ ձայ-

նաւորները կը փոխեն. ինչպէս,

Մէդ, մէդի, մը-դ, տիւման.

Պարտէզ, տիզի, պարտէզ, պազէ.

Հողեղլէն, զինի, հողլէ, թօփիրագտան.

Ոսկեղլէն, զինի, ոսկե, ալթընտան.

Խարոյի, բա-կի, խարոյի, աթէշ.

Հովլէն, հովլա-ի, հովլէ, շօպան.

Անեղուկան+:

Կամք, կամաց, կամ+, կէնիւլ.

Կերպարանք, բանաց, երես, սիւրէթ.

Մէտք, մտաց, մտո+, փիքր.

Յառուկ անուան+:

Հնդիկ, Հնդ-կի, Հնդոցի, Հինտիսիթանլլ.

Պարսկի, Պարս-կի, Պարսուի, Աճէմ.

Երրորդ հոլովման օրինակը:

Եղակի:

Ո. Գետ, գետ, Հայ.

Ա. Գետոյ, գետոն, Հայլըն.

Տ. Գետոյ, գետոն, Հայտա.

Ի գետ, գետը, Հայլը.

Հ. գԳետ, գետը, Հայլը.

Բ. ի Գետոյ, գետոն, Հայտան.

Պ. զԳետոյ, գետոն, Հայտան էօթրիւ.

Գ. Գետովլ, գետովլ, Հայը.

Դ. զԳետովլ, գետոն, Հայլըն էթրաֆընտ.

Վ. ի Գետ, գետոն, Հայտա.

Կ. ով Գետ, գետոն, եա Հայ.

Ծողնակի:

Ո. Գետք, գետեր, Հայլար.

Ա. Գետոց, գետերուն, Հայլարըն.

Տ. Գետոց, գետերուն, Հայլարս.

Ի գետս, գետըրը, Հայլըր.

Հ. գԳետս, գետըրը, Հայլըր.

Բ. ի Գետոց, գետըրէն, Հայլըրտան.

Պ. զԳետոց, գետըրէն, Հայլըրտան էօթ.

Գ. Գետովլք, գետըրէն, Հայլըր ըլս.

Դ. զԳետովլք, գետըրէն, Հայլըրըն էթրա.

Վ. ի Գետս, գետըրէն, Հայլըրտան.

Կ. ով Գետք, գետըրէն, եա Հայլըր.

Խ. հոլովման տակ կ'երթան շատ բառեր ալ որոնց

վերջին ձայնաւոր գիրը մինակ ա, ե, ո, օ ըլլալուն համար

ոչ գիր կը կորսնցընեն եւ ոչ գիր կը փոխեն. ինչպէս,

Բերսան, նոյ, բերսան, աղըզ.

Երկամթ, թոյ, երկամի, աէմիլր.

Տղոյ, աղոյ, տղոյ, չօնուգ.

Գել, դոյ, դել, իլլած.

Ռեր, րոյ, ձեր, իխմիլյար.

Տերեւ, եւոյ, տերեւ, եամիրադ.

Գործ, ծոյ, ժորժ, իշ.

|                                                                                                 |            |          |                |
|-------------------------------------------------------------------------------------------------|------------|----------|----------------|
| Ա. Տօթ,                                                                                         | Ծայ,       | անջն,    | այրու.         |
| Ցող,                                                                                            | զայ,       | ցօղ,     | չիհ, սէրփինթի. |
| Վարքեալ,                                                                                        | առաքե-լոյ, | առաքեալ, | բէսիւլ.        |
| Սեւլ,                                                                                           | սեւ-լոյ,   | սեւ,     | սիյահ.         |
| Մարմին,                                                                                         | մարմին,    | մարմին,  | թէն.           |
| Ծծումի,                                                                                         | ծծ-մոյ,    | ծծումի,  | քիւքիւրթ.      |
| Խոսնի,                                                                                          | խոսնի,     | խոսնի,   | քիւննիւը.      |
| Ծոսնի,                                                                                          | ծոս-լոյ,   | ծոսնի,   | թիւթիւն.       |
| Վատելի եկած բառերն իրենց եռ, ոյ, իւ, ձայնաւոր<br>գրերն ուրիշ ձայնաւորի մը հետ կը փոխեն. ինչպէս, |            |          |                |
| Եւլ,                                                                                            | եւլ,       | եւլ,     | եւլք.          |
| Աէր,                                                                                            | սիրոյ,     | սէր,     | մուհապկեթ.     |
| Յոց,                                                                                            | յոցոյ,     | յոց,     | ումնււ.        |
| Թիւ,                                                                                            | թիւ-ոյ,    | համբանի, | սայը.          |
| Պատիւ,                                                                                          | պատուոյ,   | պատիւ,   | իզգեթ.         |

## Անեղականի:

|        |        |         |           |
|--------|--------|---------|-----------|
| Դժոխք, | խոց,   | դժոխի,  | ճէհէննէմ. |
| Գէնք,  | գ-նոց, | գին,    | փահա.     |
| Կոռոք, | կ-ռոց, | կոռուի, | փութ.     |

## Ցագուակ անուանի:

|                                                                                                                                                                                                                           |                |                        |
|---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|----------------|------------------------|
| Աստուածատար,                                                                                                                                                                                                              | Աստուածատ-րոյ, | մարտիւսս մըն է.        |
| Հայք,                                                                                                                                                                                                                     | Հայոց,         | Հայոց պահը կառ երկիւը. |
| Ասուլիման ատկ դացող անուններուն ոմանց<br>եզակի արականն եւ աւելի ներգյականը՝ շատ անդամ<br>ու կը լըսայ, մանաւանդ ին, եւլ վերջաւորուներուն. ինչ-<br>պէս, վերին, վերնուամ. յետին, յետնում. գրեցեալ, գրե-<br>ցելում. ի սրբում: |                |                        |

|                                                                                                                                                                                                                                                 |  |  |
|-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|--|--|
| Վրբեմն ատոր պէս հոլոված անուններուն սեռա-<br>կանն ու բացառականն եւ աւելի ներգյականը՝ առաջին<br>կամ երկրորդ հոլովան պէս ալ կ'ըլլայ. զոր օրինակ, պա-<br>տիչ, պատույ կամ պատիչ. նուռին, ի նշնի, նեւ, նեւոյ<br>կամ նեւի, ի նեւի, ի մորին, ի բերանի: |  |  |
|-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|--|--|

Չորրորդ հոդովինամ օրինակը :

## Եղակի:

|                 |                   |                 |
|-----------------|-------------------|-----------------|
| Ո. Եկեղեցի,     | ժամ, եկեղեցի,     | քիւլիս.         |
| Ո. Եկեղեցւոյ *  | ժամօն,            | քիւլիսէնին.     |
| Տ. Եկեղեցւոյ,   | ժամօն,            | քիւլիսէնի.      |
|                 | յեկեղեցի,         |                 |
| Հ. զեկեղեցի,    | ժամը,             | քիւլիսէլիի.     |
| Բ. յեկեղեցւոյ,  | ժամօն,            | քիւլիսէտէն.     |
| Պ. զեկեղեցւոյ,  | ժամօնն վրայ,      | քիւլիսէտէն էօլ. |
| Գ. յեկեղեցւաւ,  | ժամօն,            | քիւլիս իլլ.     |
| Պ. զեկեղեցւաւ,  | ժամօնն բուլորիւլ, | քիւլիսէնին էթր. |
| Կ. յեկեղեցւով,  | ժամօն մէջ,        | քիւլիսէտէ.      |
| Կ. ովլ Եկեղեցի, | ավ ժամ,           | եա քիւլիս.      |

## Ցողնակի:

|                |                |                  |
|----------------|----------------|------------------|
| Ո. Եկեղեցիիը,  | ժամեր,         | քիւլիսէլը.       |
| Ո. Եկեղեցեաց,  | ժամերուան,     | քիւլիսէլըին.     |
| Տ. Եկեղեցեաց,  | ժամերուան,     | քիւլիսէլըւէ.     |
|                | յեկեղեցիս,     |                  |
| Հ. զեկեղեցիս,  | ժամերը,        | քիւլիսէլիի.      |
| Բ. յեկեղեցեաց, | ժամերըն,       | քիւլիսէլըտէն.    |
| Պ. զեկեղեցեաց, | ժամերընն վրայ, | քիւլիսէլըտէն էօ. |
| Գ. յեկեղեցեօք  | ժամերուան,     | քիւլիսէլը իլլ.   |

|                |                      |                   |
|----------------|----------------------|-------------------|
| Հ. ամաց եւալը, | ժամերուան բուլորիւլ. | քիւլիսէլըրին էթր. |
| Կ. ամաց եւալը, | ժամերուան մէջ,       | քիւլիսէլըտէ.      |

Կ. ամաց եւալը,

Կ. ամ յեկեղեցի, ժամերուան մէջ, | քիւլիսէլըտէ. |Կ. ամ յեկեղեցիը, ավ ժամը, | եա քիւլիսէլը: |

Աս հոլովան ատկ կ'երթան ամէն հասարակ բազ-

մավանկ անունները, որոնք ի կը վերջաւորին, ինչպէս,

Բարիի, բարուոյ, | անին, | եյի. |Գինիի, գինուոյ, | գինին, | շարաւաւ. |Գոտիի, գոտուոյ, | գոտին, | գուշադ. |

\* Ասոնց եղակի սեռականն ու բացառականն առանց ու գրի

ալ գրուած կայ. պատկան, եկեղեցոյ, առանցնայ, նշնան:

Տրականը քիւլ տեղ ունի կ'ըլլայ եւ անին բացառականն

ալ կ'ընայ ունի ըլլալ. ինչպէս, ի ունանին, ի ունանին:

Կղզի, կղզայ, կղզե, տոտա.

Այսն բառերը որ երկրորդ հոլովման նման կը հոլովին, այսինքն՝ ոյ, ուղ, ուց: Այսպէս են նաեւ ոչի, եղի վերջառարածները.

Հոգի, գւոյ, գւով, գւոց, գւովք, հոդի, ճան:

Որդի, գւոյ, գւով, գւոց, գւովք, որդի, էվլատ:

Հոռոմայեցի, ցւոյ, ցւով, ցւոց, հոռոմայեցի, քօմնլը.

Փարիսեցի, ցւոյ, ցւով, ցւոց, փարիսեցի, Փարիսի:

Աթենացի, ցւոյ, ցւով, ցւոց, աթենացի, աթենալը.

### Անեղուկներ:

Ընթրիք, ընթրեաց, իրիուսան հաց, ազշամ եէմէշի: Կարծիք, կարծեաց, կարծիք, թահմին.

Հիմքերորդ հոլովման օրինակը:

### Եղակի:

Ա. Զգեստ, հափուստ, էսպաս:

Ա. Զգեստու, հափուստուն, էսպասըն:

Տ. Զգեստու, հափուստուն, էսպասա:

#### ի զգեստ,

Հ. զԶգեստ, հափուստը, էսպասը:

Բ. ի Զգեստէ, հափուստէն, էսպաստան:

Գ. զԶգեստէ, հափուստէն վրայ, էսպաստան էօ:

Գ. Զգեստու, հափուստով, էսպասդըլա:

Գ. զԶգեստու, հափուստէն բուլ:

Դ. ի Զգեստու, հափուստէն մէջ, էսպաստա:

Է. ով Զգեստ, ով հափուստ, եա էսպաս:

### Յոդնակի:

Ա. Զգեստք, հափուստներ, էսպասլար:

Ա. Զգեստուց, հափուստներուն, էսպասլարըն:

Տ. Զգեստուց, հափուստներուն, էսպասլարա:

#### ի զգեստք,

Հ. զԶգեստք, հափուստները, էսպասլարը:

Բ. ի Զգեստուց, հափուստներէն, էսպասլարտան:

Գ. զԶգեստուց, հափուստներուն վր, էսպասլարտան էօ:

19716-59

Գ. Զգեստուք, հափուստուք, 75մագրագրաւութիւն:

Գ. զԶգեստուք, հափուստուքն էուն, էսպասլարըն էթր:

Դ. ի Զգեստու, հափուստու էուն հալարագութիւն:

Է. ով Զգեստու, ով հափուստու էուն հալարագութիւն:

Աս հոլովման տակ կ'երթաւ ետեւ վերաբերեալ:

որոնցից ոմանք ոչ գիր կը կորսնցընեն ու ոչ կը փոխեն:

ոմանք կը փոխեն ու ոմանք ալ կը կորսնցընեն. ինչպէս,

Առաւօտ, տու, առաջ առաջ, սապահ:

Ժամ, ժամու, ժու, սապաթ:

Մով, մովու, մով, տէլութ:

Աղուես, ուխու կամ ուխու, աղուես, թիւքի:

Ինձ, շնձու, ինձ, գափլան:

Զէն, զինու, շէնտ, սիլահ:

Ցու, ցլու, ցու, պուղա:

Ոմանց բացառականն ուե կը լսայ. ինչպէս,

Զարդ, զու, ի զարդուէ, զորդ, տիւզիւն:

Խրատ, տու, ի խրատուէ, խրատ, էօիիւտ:

Սպաս, սու, ի սպասուէ, ծառայութիւն, լորդիթ:

Նախանձ, ձու, ի նախանձուէ, նախանձ, գրսդանձլող:

Զօր, րու, ի զօրուէ, րաց, րաւք կամ րօք, չօրէ, ապէր:

### Անեղուկներ:

Բարը, բարուց, բարչ, թապիէթ, ախլադ:

Պարտք, պարտուց, պարտութ, պօրմ:

### Ցառուկնեն:

Արրահամ, համու, համաւ, Աբրահամ:

Ցովհաննէս, հաննու, Ցովհաննէս:

Ղուկաս, կասու կամ կայ, Ղուկաս:

Աս հոլովման եղակիին նման կը հոլովին նաեւ քա-

նի մը ածական անուններ, որոնց օրինակն այսպէս է:

### Եղակի:

Ա. Փոքր, պոչին, քիւչիւք. Փոքրունք\*:

\* Որոնց որ վերին ձայնաւոր գիրն է և (որ ներդորութեամբ  
չի դրուիր), մնակ + դնելով յոդնակի շնն ըլսար, հապա  
ամրող վանկով, ինչպէս աս օրինակէն ու ետեւի եկած-  
ներէն կ'երեւայ:

Ա. Փոքու, Փոքունց.  
 Տ. Փոքու, ի փոքը,  
 Հ. զՓոքը,  
 Բ. ի Փոքուէ,  
 Պ. զՓոքուէ,  
 Գ. Փոքու,  
 - զՓոքու,  
 Կ. ի Փոքու, ի փոքը,  
 Կ. ով Փոքը,  
 Մանր, մանու, նունք, ունց, ումբը, մանք, ուֆադ:  
 Ծանր, ծանու, ծանունք, ունց, ուք, ծանք, աղըր:  
 Բարձր, բարձու, ձունք, ծանց, ձափք, բայցի, եփամէք:  
 Քաղցր, քաղցու, քաղցունք, անցյ, թալթը:

Վեցերորդ հոլովիան օրինակը:

### Եղակի:

|                   |                 |               |
|-------------------|-----------------|---------------|
| Ո. Հիմն,          | հիմ,            | թէմլ.         |
| Ա. Հիման,         | հիմն,           | թէմլին.       |
| Տ. Հիման, ի հիմն, | հիմն,           | թէմլէ.        |
| Հ. զՀիմն,         | հիմն,           | թէմլի.        |
| Բ. ի Հիմանէ,      | հիմն,           | թէմլուէն.     |
| Պ. զՀիմանէ,       | հիմն վրայ,      | թէմլուէն էօժ. |
| Գ. Հիմամբ,        | հիմով,          | թէմլ իլէ.     |
| Պ. զՀիմամբ,       | հիմն բուլուտէւ, | թէմլին էթը.   |
| Կ. ի Հիման,       | հիմն մշ,        | թէմլուէ.      |
| Կ. ով Հիմն,       | ով հիմն,        | եա թէմլ.      |

### Յոդնակի:

|               |               |                |
|---------------|---------------|----------------|
| Ո. Հիմունք,   | հիմնք,        | թէմլլէր.       |
| Ա. Հիմանց,    | հիմնուն,      | թէմլլէրին.     |
| Տ. Հիմանց,    | հիմնուն,      | թէմլլէրէ.      |
| Հ. ի հիմունս, | հիմնուն,      | թէմլլէրի.      |
| Բ. զՀիմունս,  | հիմնուն,      | թէմլլէրտէն.    |
| Պ. ի Հիմանց,  | հիմնուն,      | թէմլլէրտէն.    |
| Պ. զՀիմանց,   | հիմնուն վրայ, | թէմլլէրտէն էօ. |
| Գ. Հիմամբ,    | հիմնուն վրայ, | թէմլլէր իլէ.   |

Ա. զՀիմամբը, հիմուն բուլուտ. թէմլլէրին էթ.

Ա. ի Հիմունս, հիմուն մշ, թէմլլէրոտ.

Կ. ով Հիմունք, ով հիմն, եա թէմլլէր.

Առոր տակ գացողները հասարակօրէն և կը վեր-  
ջաւորին. ինչպէս,

Արեգակն, գական, գակունք, արեւ, կիւնէշ.

Տուն, տան, տունք, արտան, էվ.

Շուն, շան, շունք, շան, քէօփէք.

Դուռան, դրան, դրունք, դուռա, գափու.

Ծըրթն, ըրթան, ըրթունք, պըրթունէտ, տուտագ.

Խոստամն, խոստ-ման, խոստ-մունք, խոստամ, իդրար.

Քիրան, ք-րտան, քրտունք, գրտնին, թէր.

Սերմն, սերման, սերմանք, սերմ, թօհում.

Կողմն, կողման, կողմանք, ոչի, չող, թարափ.

Անուն, անուան, անուանք, անուն, ատ, իսմ.

Առոր նման կը հոյովին ամէն ունեան մերջաւորած

գոյականներն եւ ուրիշ մէկ քանի անուններ. ինչպէս,

Եղակի: Յոդնակի:

Ո. Նեղութիւն, սոֆէն. Նեղութիւնք.

Ա. Նեղութեան, Նեղութեանց.

Տ. Նեղութեան, Նեղութեանց, ի նեղու-  
թիւնս.

Հ. զՆեղութիւն, զՆեղութիւնս.

Բ. ի Նեղութենէ, ի նեղութեանց.

Պ. զՆեղութենէ, զՆեղութեանց.

Գ. Նեղութեամբ, Նեղութեամբք.

Ջ. զՆեղութեամբ, զՆեղութեամբք.

Ն. ի Նեղութեան, ի Նեղութիւնս.

Կ. ով Նեղութիւն, ով Նեղութիւնք.

Իմաստութիւն, թեան, թենէ, իմաստունիւն, իլիմ.

Արիւն, արեան, ըենէ, արիւն, գան.

Զիւն, ձեան, ձեանէ, յիւն, գար.

Սիւն, սեան, սիւնէ յատ սեանէ, սիւն, տիրէք.

Ժողովուրդ, վրդեան, վրդենէ, վուրդէք, վրդոց,

վրդովք, ժողովուրդ, ձէմամթ.

Ծնունդ, ծն-նդեան, ի ծն-նդենէ, ծնունդք, ծն-նդոց,

ծն-նդովք, ծնունդը, տողուշ:

Թօթ ճնշորդ հոլովմամ օրինակը:

Եղակի:

|              |               |                |
|--------------|---------------|----------------|
| Ո. Գառն,     | Գառ,          | գուզու.        |
| Ս. Գառին,    | Գառին,        | գուզունուն.    |
| Տ. Գառին,    | Գառին,        | գուզոյա.       |
| ի գառն,      |               |                |
| Հ. զԳառն,    | Գառը,         | գուզոյու.      |
| Բ. ի Գառանէ, | Գառն,         | գուզուտան.     |
| Պ. զԳառանէ,  | Գառնին վրայ,  | գուզուտան էօ.  |
| Գ. Գառամբ,   | Գառով,        | գուզոյլա.      |
| Պ. զԳառամբ,  | Գառնին բոլոր. | գուզունուն էթ. |
| Կ. ի Գառին,  | Գառին մէջ,    | գուզուտա.      |
| Կ. ով Գառն,  | ով Գառ,       | եա՛ գուզու.    |

Յողնակի:

|               |                   |                  |
|---------------|-------------------|------------------|
| Ո. Գառինք,    | Գառելը,           | գուզուլար.       |
| Ս. Գառանց,    | Գառելունան,       | գուզուլարըն.     |
| Տ. Գառանց,    | Գառելունան,       | գուզուլարա.      |
| ի գառինս,     |                   |                  |
| Հ. զԳառինս,   | Գառելը,           | գուզուլար.       |
| Բ. ի Գառանց,  | Գառելն,           | գուզուլարտան.    |
| Պ. զԳառանց,   | Գառելունան վրայ,  | գուզուլարտան էօ. |
| Գ. Գառամբը,   | Գառելով,          | գուզուլար ըլա.   |
| Պ. զԳառամբը,  | Գառելունան բոլոր. | գուզուլարըն էթ.  |
| Կ. ի Գառինս,  | Գառելունան մէջ,   | գուզուլարտա.     |
| Կ. ով Գառինք, | ով Գառելը,        | եա՛ գուզուլար:   |

Աս հոլովման տակ կ'երթան ետեւի բառեն ալ.  
 Եղն, եղն, յեղանէ, եղինք, զանց, եշ, եօքիսզ:  
 Լեառն, լերին, ի լեռնէ, լերինք, լերանց, լեռ, տաղ:  
 Անձն, ձին, յանձնէ, անձինք, ձանց, անչ, նէփս, քիշէ:  
 Հարսն, հարսին, ի հարսնէ, հարսունք, հարսանց, հարս-  
 սամբը, հարս, կէլին:  
 Մասն, մասին, ի մասնէ, մասունք, մասանց, մասամբը,  
 մաս, կրոր, հիսուէ, փայ:  
 Մատն, մատին, ի մատանէ, մատունք, մատանց, մա-  
 տամբը, մատ, պարմագ:

Յողնակի մէջ կը զարտուղին՝  
 Զեռն, ձեռին, ի ձեռանէ, - ձեռք, ձեռաց, ձեռօք էտօ  
 ձեռաւք, յեւու, էլ:

Ոտն, ոտին, յոտանէ, - ոտք, ոտից, ոտիւք, ոտ, այտ:

Թօթ ճնշորդ հոլովմամ օրինակը:

Եղակի:

|                  |              |               |
|------------------|--------------|---------------|
| Ո. Ոսկը,         | սոչը,        | քէմիք.        |
| Ս. Ոսկեր,        | սոչին,       | քէմիլին.      |
| Տ. Ոսկեր, յոսկը, | սոչին,       | քէմիլէ.       |
| Հ. զՈսկը,        | սոչը,        | քէմիլի.       |
| Բ. յՈսկերէ,      | սոչին,       | քէմիքտէն.     |
| Պ. զՈսկերէ,      | սոչին վրայ,  | քէմիքտէն էօթ. |
| Գ. Ոսկերբ,       | սոչով,       | քէմիլի իլէ.   |
| Պ. զՈսկերբ,      | սոչին բոլոր. | քէմիլին էօթը. |
| Ն. յՈսկեր,       | սոչին մէջ,   | քէմիքտէ.      |
| Կ. ով Ոսկը,      | ով սոչը,     | եա՛ քէմիք.    |

Յողնակի:

|                   |                  |                |
|-------------------|------------------|----------------|
| Ո. Ոսկերը,        | սոչինելը,        | քէմիքէր.       |
| Ս. Ոսկերց էամ     | սոչիներուն,      | քէմիքէրին.     |
|                   | ոսկերաց,         |                |
| Տ. Ոսկերց էամ ոս- | սոչիներուն,      | քէմիքէրէրէ.    |
|                   | կերաց, յոսկերս,  |                |
| Հ. զՈսկերս,       | սոչինելը,        | քէմիքէրէրի.    |
| Բ. յՈսկերց էամ    | սոչիներէն,       | քէմիքէրտէն.    |
|                   | յոսկերաց,        |                |
| Պ. զՈսկերց էամ    | սոչիներուն վրայ, | քէմիքէրտէն էօ. |
|                   | ոսկերաց,         |                |
| Գ. Ոսկերբը էամ    | սոչիներով,       | քէմիքէր իլէ.   |
|                   | րօք, աւք,        |                |
| Պ. զՈսկերբը էամ   | սոչիներուն բոլ.  | քէմիքէրին էթ.  |
|                   | կերօք, բաւք,     |                |
| Ն. յՈսկերս,       | սոչիներուն մէջ,  | քէմիքէրտէ.     |
|                   |                  |                |
| Կ. ով Ոսկը,       | ով սոչը,         | եա՛ քէմիք:     |

Աս հոլովման տակ կ'երթան ետեւի բառերն ալ:  
 կայսր, կայսեր, ի կայսերէ, կայսերք, կայսերաց, կայսերօք էամ կայսերաւք, կայսր, չէղար:  
 Տարր, տարեր, ի տարերէ, տարերք, տարերաց, տարերօք էամ ըաւք, բարբար, բարբարք,  
 Աղեւր էամ աղեւր, աղեր, յաղերէ, աղեւրք էամ աղերք, երաց, բար էամ ըաւք, պունար:  
 Աստղ, աստեղ, յաստեղէ, աստեղք, աստեղաց, աստերօք էրտրզ:  
 Ալեւր, ալեր, յալերէ, ալերք, ալեր:

իններորդ հոլովման օրինակը:

Խններորդ հոլովումը Յատուկ անուանք են, (տես երես 5.) որոնք (բաց ի իւրաքանչիւր հոլովմանց տակը գացողներէն) երկու կերպով կը հոլովին, սեռականը այ կամ եայ, ու գործիականն առ կամ եամ վերջաւորելով\*.  
 ինչպէս,

|                        |                      |                                                                                     |
|------------------------|----------------------|-------------------------------------------------------------------------------------|
| Ա. Տրդատ.              | Տրդատ:               | Պ. զՏրդատայ.                                                                        |
| Ա. Տրդատայ.            |                      | Գ. Տրդատաւ.                                                                         |
| Տ. Տրդատայ, առ. Տրդատ. |                      | Պ. զՏրդատաւ.                                                                        |
| Հ. զՏրդատ.             | Կ. ի Տրդատ.          | Ն. ի Տրդատ.                                                                         |
| Բ. ի Տրդատայ.          | Կ. ով Տրդատ.         | Վ. ի Տրդատ.                                                                         |
| Հայկ, Հայկայ, Հայկի:   | Սահակ, կայ, Սահակ:   | Սահակ, կը հոլովին նաեւ                                                              |
| Հռոմ, Հռոմայ, Հռոմէ:   | Յովսէփ, փայ էամ փու. | Տէր, տեառն, ի տեառնէ, տերամբ, տեաբք, տեարց էամ<br>տերանց, տերամբք, տէր, սահապ, աղա: |
| Մեսրոպ, պայ. Մեսրոպ:   | Յակով, բայ էամ բու.  | Պարտատէր, տեառն, առնելիք ունեցող, պօրճ սահապ:                                       |
| Ո. Հռիփսիմէ. Հռիփսիմէ: | Պ. զՀռիփսիմեայ.      | Տանուտէր, տեառն, առնելիք, էվ սահապ:                                                 |
| Ա. Հռիփսիմէյ.          | Գ. Հռիփսիմեաւ.       |                                                                                     |
| Տ. Հռիփսիմեայ.         | Պ. զՀռիփսիմեաւ.      |                                                                                     |
| առ. Հռիփսիմէ.          |                      |                                                                                     |
| Հ. զՀռիփսիմէ.          | Կ. ի Հռիփսիմէ.       | Բ. Հայր, հայր, փէտէր.                                                               |
| Բ. ի Հռիփսիմեայ.       | Կ. ով Հռիփսիմէ.      | Եղակի:                                                                              |

\* Գոյսական յատուկ անուանց յողնականը չի գործածուիր. բայց թէ որ պէտք ըլլայ, մէյ մը կը բանի հասարակ անուանց պէտք, Յառնէց, եւ այլն: Մէյ մ'ալ իսկ կամ ան+ մասնիկ աւելցնելով՝ Ներսէսէնան+, Ներսէսէնան:

Եսայի, այեայ, եաւ. Եսայի:  
 Հեղինէ, նեայ, նեաւ. Հեղինէ:  
 Փիլիպոս, պեայ, էամ պոսի. Փիլիպոս:  
 Գալիլեա, լիլեայ. Գալիլեա:

### Ա Ն Կ Ա Ն Ո Ւ Հ Ո Լ Ո Վ Մ Ո Ւ Ն Ք

Ա. Այր, էրէի, մարդ, էր, քիշի.

Եղակի:

Յոդնակի:

|                  |                 |
|------------------|-----------------|
| Ա. Այր,          | Արք.            |
| Ա. Առն,          | Արանց, առ. արս. |
| Տ. Առն, առ. այր, | Արանց, առ. արս. |
| Հ. զԱյր,         | ՎԱրս.           |
| Բ. յԱռնէ,        | յԱրանց.         |
| Պ. զԱռնէ,        | զԱրանց.         |
| Գ. Արամը,        | Արամէք.         |
| Պ. զԱրամը,       | զԱրամէք.        |
| Ն. յԱռն,         | յԱրս.           |
| Կ. ով Այր,       | ով Արք.         |

Այսպէս կը հոլովին նաեւ  
 Տէր, տեառն, ի տեառնէ, տերամբ, տեաբք, տեարց էամ  
տերանց, տերամբք, տէր, սահապ, աղա:  
 Պարտատէր, տեառն, առնելիք ունեցող, պօրճ սահապ:  
 Տանուտէր, տեառն, առնելիք, էվ սահապ:

Բ. Հայր, հայր, փէտէր.

Եղակի:

Յոդնակի:

|                        |                      |
|------------------------|----------------------|
| Ո. Հայր,               | Հարք.                |
| Ա. Հօր էամ հաւր,       | Հարց էամ հարանց.     |
| Տ. Հօր էամ հաւր,       | Հարց էամ հարանց,     |
| առ. Հայր,              | առ. Հարս.            |
| Հ. զՀայր,              | զՀարս.               |
| Բ. ի Հօրէ էամ ի հաւրէ, | ի Հարց էամ ի հարանց. |

զ. զՀօրէ կամ զՀաւըէ, զՀարց կամ զՀարանց.  
 դ. Հարբ,  
 զ. զՀարբ,  
 Ն. ի Հօր կամ ի Հաւը,  
 Կ. ով Հայր,  
 Այսպէս կը հոլովին նաեւ

Մայր, մօր մայր, անա.  
 Եղայր, եղօր եղայր, գարտաշ.

Գ. Քոյր, որոյ, գըզգարտաշ.

Եզակի: Յոդնակի:

Ո. Քոյր,  
 Ա. Քեռ,  
 Տ. Քեռ, առ քոյր,  
 Հ. զՔոյր,  
 Բ. ի Քեռէ,  
 Պ. զՔեռէ,  
 Գ. Քերբ,  
 Պ. զՔերբ,  
 Ն. ի Քեռ, ի քոյր,  
 Կ. ով Քոյր,  
 Այսպէս կը հոլովին նաեւ

Քոյր.  
 Քերց.  
 Քերց, առ քորս.  
 զՔորս.  
 ի Քերց.  
 զՔերց.  
 Քերբ.  
 զՔերբ.  
 ի Քորս.  
 ով Քոյր.

Հօրաքոյր, քեռ, հօր+ոյր, հալա.  
 Մօրաքոյր, քեռ, հօր+ոյր, թէյլէ.

Գ. Ախ, ին, գարը.

Եզակի: Յոդնակի:

Ո. Ախ,  
 Ա. Անոջ,  
 Տ. Անոջ, առ Ախ,  
 Հ. զԱխ,  
 Բ. ի Անոջէ,  
 Պ. զԱնոջէ,  
 Կ. կանամը կամ կնաւ,  
 Պ. զկանամը կամ զկնաւ,

կանայք.  
 կանանց կամ կանայ.  
 կանանց, առ կանայ.  
 զկանայս.  
 ի կանանց կամ ի կանաց.  
 զկանանց կամ զկանաց.  
 կանամը.  
 զկանամը.

Ն. ի կնոջ,  
 Կ. ով կին,  
 Այսպէս կը հոլովին նաեւ

Տիկին, տիկնոջէ, ի տիկնոջէ, տիկնամը կամ տիկնաւ, տիկ-  
 նայք, տիկնաց, տիկնամը.

Առնակին, առնակնոջ, կարծուած ին, էրլի:

Ե. Գիւղ, գեղ, քէց.

Եզակի: Յոդնակի:

Ո. Գեղ կամ գիւղ կամ գեւղ, գեղք կամ գիւղք.  
 Ա. Գեղջ,  
 Տ. Գեղջ, ի գիւղ,  
 Հ. զԳիւղ,  
 Բ. ի Գեղջէ,  
 Պ. զԳեղջէ,  
 Գ. Գիւղիւ,  
 Պ. զԳիւղիւ,  
 Ն. ի Գեղջ,  
 Կ. ով Գիւղ,

Գիւղ.  
 Գիւղիւ.  
 Գիւղից.  
 ի Գիւղից.  
 զԳիւղից.  
 Գիւղիք.  
 զԳիւղիք.  
 ի Գիւղ.  
 ով Գիւղ.

Զ. Օր կամ Աւը, օր, կիւն.

Եզակի: Յոդնակի:

Ո. Օր կամ աւը,  
 Ա. Աւուր,  
 Տ. Աւուր, յօր կամ յաւը,  
 Հ. զՕր կամ զաւը,  
 Բ. յՕրէ կամ յաւըէ,  
 Պ. զՕրէ կամ զաւըէ,  
 Գ. Աւուրբ,  
 Պ. զԱւուրբ,  
 Ն. յԱւուր,  
 Կ. ով Օր կամ աւը,

Աւուրք.  
 Աւուրց.  
 Աւուրց, յաւուրս.  
 զԱւուրս.  
 յԱւուրց.  
 զԱւուրբ.  
 Աւուրբք.  
 զԱւուրբք.  
 յԱւուրս.  
 ով Աւուրք.

Այսպէս կը հոլովին նաեւ

Կէսօր, աւուր,  
 Հասարակօր, աւուր,

| օրհաբուճ, իբուճ.  
 էյլէն:

Յ Յ Կ Ո Ւ Ա Ժ Բ .

Ա Ժ Ա Կ Ը Ն Ա Խ Ա Վ Ո Ւ Խ Ա Հ Ա Վ Ո Ւ Խ Ա Ք Ը

Խոսեցանք ընդհանրապէս անուանց հոլովելուն վայց, երբ որ խօսքին մէջ մինակ բանելու ըլլան: Բայց շատ տեղ ալ երկու անուն քովից քով կու գան ու այնապէս կը հոլովին, ինչպէս. ծանր բեռ, աղբ եկատ, անուշ ջուր, թաթիլ սու. աղէկ մարդ, եյլ տրամ, եւ այլն:

Երբ որ այսպէս երկու անուն քովից քով գալու ըլլան, մէկը Աժական կը ըստու ու մէկալը Գոյզին:

Գոյական կ'ըստու ան անունը, որ նիւ իրեն դոյոդ կամ եղած բան մը կը նշանակէ, ու մինակ կրնայ կենալ. ինչպէս վերի օրինակներուն մէջ բեռ, մարդ, ջուր:

Ածականն ինս իրեն դոյոդ բան մը չի նշանակեր ու մինակ չի կրնար կենալ, ինչպէս վերի օրինակներուն մէջ ծանր, անուշ, աղբ, հապա ուրիշ ինք իրեն գոյողի այս ինքն գոյականի մը կարօտութիւն ունի:

Ուշ որն է ածական ու որն է գոյական՝ որոշելու դիւրին ճամբան աս է: Ան բառն որուն քով որ բան, չեց գոյականը կրնայ գրուիլ՝ ածական է. իսկ որուն քով որ չի կրնար գրուիլ՝ գոյական է: Ջուր բան, սու չեց չ'ըստուիր. ուրեմն ջուր գոյական է. ծանր բան, ներեւու բան, աղբ չեց, հաֆէն չեց կ'ըստու. անանի է նէ ծանր ու ներեւածական են: Այսպէս իմացիր ամէն անուն ալ\*:

Աշխարհաբառ ու տաճկերէն լեզուի մէջ ածականը գոյականէն միշտ յառաջ կը գրուի ու ամենեւին չի հոլովիր. ինչպէս.

Կարմիր ինձոր, Գրբմբզը էլմա.

Կարմիր ինձորին, Գրբմբզը էլմանըն.

Կարմիր ինձորին, Գրբմբզը էլմայա.

Կարմիր ինձորը, Գրբմբզը էլմայը.

\* Ապէս զի տղաք աղէկ համարնան ածականնին ու գոյականնին սահմանը, թող վարպետն աշկերտուն տեսակ տեսակ անուններ հարցմանէ, որ լեզուաւ որ տղաք աղէկ գիտն ու կը հասկընան, որ իրենք իրենցմէ գտնեն թէ որն է գոյականն ու որն է ածականը: Եթէ որ տղաք աղին իրերան սփառէլու ըլլան, վարպետն շակելն աւելի աղէկ կը հասկըսնէ, բան թէ մը երկայն երկայն սահմանը մէկնէլ:

Կարմիր ինձորէն,

Գրբմբզը էլմատան.

Կարմիր ինձորով,

Գրբմբզը էլմայրա:

Չըսուիր ինձորէն կարմիր, էլմա էլմբալլ. եւ ոչ ալ ածականը

կրնայ հոլովիլ՝ կարմիրէն ինձորէն. էլմ էլմբալլ էլմարան:

Բայց գրաբառ՝ ածականը գոյականէն թէ յառաջ

ու թէ ետքը կրնայ գրուիլ (թէպէտ աւելի գոյականէն յառաջ կը գրուի:)

Ուշ որ յառաջ գրուելու ըլլայ, հասարակուն

նախդրիւ կը հոլովի. այսպէս:

Գրբմբզը էլմատան.

Գրբմբզը էլմայրա:

Չըսուիր ինձորէն կարմիր, էլմ էլմբալլ. եւ ոչ ալ ածականը

կրնայ հոլովիլ՝ կարմիրէն ինձորէն. էլմ էլմբալլ էլմարան:

Եզակի:

Ա. Վայրենի ծառ,

Եապանի աղաճ.

Ա. Վայրենի ծառոյ,

Եապանի աղաճըն.

Տ. Վայրենի ծառոյ,

Եապանի աղաճ.

Ի վայրենի ծառ,

Եապանի աղաճ.

Է. Վայրենի ծառոյ,

Եապանի աղաճըն.

Պ. Վայրենի ծառոյ,

Եապանի աղաճըն էօն.

Գ. Վայրենի ծառով,

Եապանի աղաճ ըլլ.

Պ. Վայրենի ծառով,

Եապանի աղաճըն էնիրա.

Կ. Վայրենի ծառ,

Եապանի աղաճըն.

Կ. Վայրենի ծառ,

Եապանի աղաճ.

Ցողնակի:

Ա. Վայրենի ծառք,

Եապանի աղաճլոր.

Ա. Վայրենի ծառոց,

Եապանի աղաճլորըն.

Տ. Վայրենի ծառոց,

Եապանի աղաճլոր.

Ի վայրենի ծառու,

Եապանի աղաճլորը.

Է. Վայրենի ծառու,

Եապանի աղաճլորըն.

Պ. Վայրենի ծառու,

Եապանի աղաճլորըն էօն.

Գ. Վայրենի ծառու,

Եապանի աղաճլորը.

Պ. Վայրենի ծառովք,

Եապանի աղաճլորըն էնիրա.

Կ. Վայրենի ծառու,

Եապանի աղաճլորը.

Կ. Վայրենի ծառու,

Եապանի աղաճլոր.

Ա. Վայրենի ծառու,

Եապանի աղաճլոր:

Այսպէս նախդրիւ կը հոլովին ամէն նախադա

ածականները, ինչպէս.

Խաւարին բանս, մատել բանդ, գարմալըգ զընտան .  
Մտերիմ բարեկամ, սրանց բարեկամ, սասարդ տօսէժ .  
Գործասէր մեղու, մէր մեղու, համարաթ արը .  
Լայն տերեւ, լայն տերեւ, էնլի եափրագ .  
Սնատի յոյս, պարտագ յոյս, պօշ ումուտ .  
Անյշշ գինի, անյշշ գինի, թամթլը շարապ .  
Անառակ որդի, անառակ որդի, խօվարտա էլլատ .  
Անսուս խոստումն, իրաւ խոստումն, խիլաֆորդ իդար .  
Ըքեղ զարդ, փառառ զարդ, քէրլամէլի տիւզէն :

Բայց թէ որ ածականն իր գոյականէն եաքը դրուելու ըլլայ, պէտք է որ անոր հետ մէկտեղ հոլովի. այսպէս .

## Եղակի:

Ո. Եղայր սիրելի, Սէլին-լի- ժարդառ .  
Ս. Եղօր սիրելոյ, Սէլին-լի- ժարդառշն .  
Տ. Եղօր սիրելոյ, Սէլին-լի- ժարդառ .  
առ Եղայր սիրելի,  
Հ. զԵղայր սիրելի, Սէլին-լի- ժարդառ .  
Բ. յԵղօրէ սիրելոյ, Սէլին-լի- ժարդառշն .  
Գ. զԵղօրէ սիրելոյ, Սէլին-լի- ժարդառշն էօ .  
Գ. Եղարը սիրելեաւ, Սէլին-լի- ժարդառ ըլ .  
Պ. զԵղարը սիրելեաւ, Սէլին-լի- ժարդառշն էն .  
Ե. յԵղայր սիրելի,  
Կ. ով Եղայր սիրելի, Ե՛ Սէլին-լի- ժարդառ .

## Յողնակի:

Ո. Եղարը սիրելիք, Սէլին-լի- ժարդառւոր .  
Ս. Եղարց սիրելեաց, Սէլին-լի- ժարդառւորշն .  
Տ. Եղարց սիրելեաց, Սէլին-լի- ժարդառւոր .  
առ Եղարս սիրելիս,  
Հ. զԵղարս սիրելիս, Սէլին-լի- ժարդառւոր .  
Բ. յԵղարց սիրելեաց, Սէլին-լի- ժարդառւորշն .  
Պ. զԵղարց սիրելեաց, Սէլին-լի- ժարդառւորշն էօ .  
Գ. Եղարըք սիրելեաք, Սէլին-լի- ժարդառ ըլ .  
Պ. զԵղարըք սիրելեաք, Սէլին-լի- ժարդառւորշն էն .  
Ե. յԵղարս սիրելիս,  
Կ. ով Եղարըք սիրելիք, Ե՛ Սէլին-լի- ժարդառւոր :

Այսպէս կը հոլովին ամէն յետագաս ածականները .  
Այր իմաստուն, առն իմաստնոյ, ինւլացի մարդ, ադըլը  
ատամ :

Այր բարի, առն բարոյ, այլի մարդ, էյի ատամ :  
Հոգի սոսրը, հոգւոյ սորոյ, սուրէ հոգի, աղիլ ըուհէ :  
Փող մեծ, փողոյ մեծի, մեծ փող, պէջօյիւք զուրնաս :

Հոս տեղու պիտի սկսն տղաք՝ ածականները գցական-  
ներու հետ հորովելով գրել, եւ անոնց դիմացը հոլվե-  
րուն նշանակութիւնները դնել :



## Յ Ո Գ Ո Ւ Յ Ո Գ .

## Թ Ա Խ Ա Վ Ա Ն Ս Ա Խ Ա Վ Ա Ց Վ Ր Ա Ց

Թառական անուանք բանի մը որոշ համբանքը կը<sup>\*</sup>  
ցուցընեն, ու չորս տեսակ են. բացաբանի, դասական, Ան-  
ներական ու կրիեական :

## Ա. Բացաբանի:

Բացաբանի թռուականներն ածական են, ու պա-  
տասխան կու տան աս հարցման՝ ժանի<sup>○</sup> հատ, գաչ թանէ .  
Դ, երիսու, երեւ, եւ այլն :

Բացաբանի թռուականներուն կարգն ու հոլվն  
այսպէս է .

Մի, միոյ, միում, ի մի, զմի, ի միոջէ կամ ի միոյ, միով,  
մէկ, պիր .

Երկու, երկոց, երկոքումէր<sup>\*</sup>, երկու, իքի .

Երեք, երից, երիւք, երեւ, իւշ .

Չորք, չորից, չորիւք, չուք, ակորթ .

Հինգ, հինգի<sup>\*\*</sup>, հինգից, հինգիք, հինգօք, հինգի, պէշ .

Վեց, վեցից, վեցիւք, վեցիք, վեցիւք, վեց, ալթը .

Եւթն, եւթան, եւթամք, եւթանք, եւթանց, եւթամք,  
եւթն, եւտի .

\* Քիւ տեղ կը բանի բուն իր գործիականը, որ է երէուս :

\*\* Ըստնց Եղակի վերջահոլվները գործիականէն զատ հասա-  
րակորէն շատ չեն գործածուիր :

Աւթ, ութի, ութիւ, ութից, ութիք, ունը, ութիզ.  
Ինն, ընսի, ընսիւ, ընսից, ընսիք, կամ ինունք, ինունց,  
ինունքի կամ ինունք, նը, տօգուզ.

Տան, տափին, տասամբ, տասոնք, տասանց, տասամբք,  
դասը, օն.

**Մետասան,** դասնուամելի, օն պիր.  
**Երկուասան,** դասնուերիսու, օն իրի.  
**Երեքտասան,** ի. իւ. դասնուերիտ, օն իւչ.  
**Չորեքտասան,** իշ. իւք. դասնուալրու, օն տէօրթ.  
**Հնդետասան,** դասնուճինչ, օն պէչ.  
**Վեշտասան,** դասնուվլու, օն ալթը.  
**Եւթնեւտասան,** տափին, տասամբ, տասանք, տասանց,  
տասամբք, դասնուելը, օն եւտի.  
**Ութեւտասան,** տափին, տասամբ, տասանք, տասանց,  
տասամբք, դասնուելը, օն սէքիզ.  
**Իննեւտասան,** տափին, տասամբ, տասանք, տասանց,  
տասամբք, դասնուելը, օն տօգուզ.  
Քսան, քսանի, նիւ, նից, նիւք, դսան, երիմի.  
Երեսան, երես-նի, նիւ, նից, նիւք, երեսուն, օժուզ.  
Քառասան, քառաս-նի, նիւ, նից, նիւք, դսասուն,  
գըրտ.

Յիսուն, յիս-նի, նիւ, նից, նիւք, յիսուն, էլլի.  
Վաթսուն, վաթս-նի, նիւ, նից, նիւք, վաթսուն, ալթմըշ.  
Եւթանասան, եւթանաս-նի, նիւ, նից, նիւք, եթանաս-  
սան, եկթմըշ.

Ութսուն, ութս-նի, նիւ, նից, նիւք, ունսուն, սէքսսէն.  
Իննսուն, իննս-նի, նիւ, նից, նիւք, իննսուն, տօգսան.  
Հարեւը, հարիւրոյ, ոլ, ոց, ովք կամ ի, իւ, ից, օք, հա-  
րիւր, երիզ.

Երկերիւր, երկնուամելի, երկիւր.  
Երեքհարեւը, երեքնուամելի, երեքիւր.  
Չորեքհարեւը, ամենն ալ լըր հարեւը, ամեօրթ երեւզ.  
Հինգհարեւը, Հարեւըին հինչ հարեւը, պէշ երեւզ.  
Վեցհարեւը, պէս կը վլց հարեւը, ալթը երեւզ.  
Եւթնհարեւը, հողովն, եօլը հարեւը, եէտի երեւզ.  
Ութհարեւը, ունը հարեւը, սէքիզ երեւզ.  
Իննհարեւը, ինը հարեւը, տօգուզ երեւզ.

Հազար, ի, աւ, աց կամ ի, իւ, ից, օք, հազար, պին.  
Բեւը, բիւրու, ու, ուց, ուք, դասը հազար, օն պին.

### Բ. Դասական:

Դասականներն ածական են, ու բանի մը կարդը  
կը ցուցընեն, ու պատասխան կը տան հարցման՝ ամի՞-  
երո՞րդ, գաշընձը: Ասոնք բացարձակներէն կ'ելլին երո՞րդ  
կամ որդ մասնիկը վասնին աւելցընելով. այսպէս.  
Անաջն, ջնոյ, ջնով, պէտին էլլի, էլլ, էլլէլլէ.  
Երկուրդ, էլլէննէն.  
Երրորդ, ուշօպէտնէն.  
Չորրորդ, պէշնէննէ.  
Հինգերորդ, ալլուննէ.  
Վեցերորդ, էլլուննէ.  
Եւթներորդ, ուշուննէ.  
Ութերորդ, ակուննէ.  
Իններորդ, դօդուուշուննէ.  
Տասներորդ, օնուննէ.  
Մետասաններորդ, դաց, դաք, օն պէտիննէ.  
Քսաներորդ, հիբուննէ.  
Քսաներորդ առաջնորդ, եկամի էլլի.  
Երեսներորդ, օնուուշուննէ.  
Քառասաներորդ, հըրտըննէ.  
Հարիւրորդ, էլլուննէ.  
Հազարերորդ, պէտիննէ.

Առաջն բառն այսպէս կը հոլովի.  
Առաջն առաջնոյ, առաջնում, յառաջնոմէ կամ յառա-  
ջնոյ, առաջնով:

### Գ. Անյներական:

Անձներական կ'ըսուին ան թուական անունները,  
որոնք իրենց նշանակած թիւը մէկտեղ համրելով կը  
ցուցընեն. ինչպէս,  
Երկողեան կամ երկողին, երկուուն ալ, իրիսի տէ.  
Երեքեան կամ երեքին, երեւուն ալ, իւչի տէ.  
Չորեքեան կամ չորեքին, չորսուն ալ, տէօրտիւրի տէ.

Եւթանեքեան կամ անեքին, եզն ալ, եւտիսի տէ.  
Տամնեքեան կամ նեքին, պառն ալ, օնու տա.  
Երկոտասանեքեան կամ նեքին, պառուելը օն իքիսի տէ.  
Հուգն ալ,

### Ասոնք պյառէս կը հոլովին.

- Ո. Երկոդեան կամ քին, իշխան տէ.
- Ս. Երկոցունց կամ ցուն, իշխանն տէ.
- Տ. Երկոցունց, առ երկուսեան կամ սին, իշխան տէ.
- Հ. զերկոսեան կամ սին, իշխան տէ.
- Բ. յերկոցունց, իշխանուն տէ.
- Պ. զերկոցունց, իշխանուն տէ էօնիւս.
- Գ. Երկոցումքը, իշխանը տէ.
- Պ. զերկոցումքը, իշխանը տէ էնթաֆըն.
- Կ. Երկոսեան կամ սին, իշխանուն տէ.

### Այսպէս կը հոլովին նաեւ

Ամենեքեան կամ ամենեքին, } ամենն ալ, հէփսի տէ:  
Բոլորեքեան կամ բոլորեքին, }

Պ. Կը ի՞նուկն:

Արկնական կ'ըսուեն ան թուականները, որոնք բաշնի մը քանիսպատիկը ը լսու կը ցուցընեն. ինչպէս.  
Արկին, իշխանուորին, իքի գալթ.  
Երեքին, երեւուորին, իւչ գալթ.  
Չորեքին, ջրապատին, աւէօթ գալթ.  
Եւթանասնեկին, եւթանասնապատին, եւթմիւշ գալթ.  
Եւթնպատիկ, եւթնպատիկ, եւտի գալթ.  
Տամնպատիկ, տամնպատիկ, օն գալթ.

### Յ Յ Ւ Խ Յ Ֆ Դ.

ՄԱՍՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ՎՐԱՑ

### Եղակի:

- Ո. Ամին, Ա.ք, Ջէլ, պէրսէն.
- Ս. Աւրումին, Աւրումք, պէրսէնն.
- Տ. Աւմբմին, առ ամին, Աւմբք, առ պք,
- Պ. զիմին, զիմք,

Բ. յիւմիմինէ, յիւմիմէ, պէրսէնն.

Գ. Ամամբ, պանէ, պէրսէնն էօն.

Դ. Ամամբ, պանէ, պէրսէնն էօն.

Ե. յիւմիմին, յիւմիմէ, պէրսէնն էօն.

Զ. Ամամբ, պանէ, պէրսէնն էօն.

Շ. Ամամբ, պանէ, պէրսէնն էօն.

Դ. Ամամբ, պանէ, պէրսէնն էօն.

Կ. Ամամբ, պանէ, պէրսէնն էօն.

Ե. Ամամբ, պանէ, պէրսէնն էօն.

### Ցողնակի:

- Ո. Ամանք, պանցլուն.
- Ս. Ամանց, պանցլուն.
- Տ. Ամանց, առ ամանս,
- Հ. զիմանս,
- Բ. յիւմանց, պանցլուն.
- Պ. զիմանց, պանցլուն էօնիւս.
- Գ. Ամամբք, պանցլուն.
- Դ. զիմամբք, պանցլուն էնթաֆըն.
- Ե. յիւմանս, պանցլուն.

Խճմ կամ ինչ այսպէս հոլովին.

### Եղակի:

- Ո. Իմին կամ ինչ, բան ճը, պէր շէյ.
- Ս. Իրիք, բանն ճը, պէր շէյին.
- Տ. Իմիք, առ իմին, բանն ճը, պէր շէյէ.
- Հ. զիմին, բանն ճը, պէր շէյի.
- Բ. յիւմիքէ, յիւմիմինէ, բանն ճը, պէր շէյտէն.
- Պ. զիմիքէ, զիմիմինէ, բանն ճը վայոյ, պէր շէյտէն էօ.
- Գ. Իւիք, բանն ճը, պէր շէյ էլէ.
- Պ. զիւիք, բանն ճը բուլը, պէր շէյին էժ.
- Ե. յիւմիք, բանն ճը մէջ, պէր շէյտէ:

Ամլ, այլըյ, այլում, յայլմէ, այլվէ, սուրէ, պաշգա.  
Մեւս, միւսոյ, միւսում, ի միւսում, միւսով, մէկալ, օպիրի.  
Եւրաքանչիւր\*, ըոյ, ըում, ըմէ, ըով, ամին մէջ, հէր պէր.  
Երկաքանչիւր, ըոյ, ըում, ըմէ, ըով, երկուսն ալ, իքիսի տէ.  
Միմեանց, մէկն մէկու, պէրի պէրինին, ու իրերաց, իրուրու, պէրի պէրինին, անե զական են, ուղղական ալ չունին: Առջնը կը հոլովին եօթներորդ հոլովման պէս,  
միւսոյ, միւսում, ու վերջնը երկորդ հոլովման պէս.  
Երերոյ, իւրէու:

\* Իւրուումէր բառին միակ ուղղականը ընտիր մասենացիրը սեռականի ու տրականի տեղ կը բանեցընեն. իսկ երեւանչիւր երբեք չեն գործածեր՝ այլ երանեան:

Յ Օ Դ Ա Խ Ա Ծ Ե .

ՀԱՐՑԱԿԱՆ ԱՆՍԻՆՆԵՐՈՒՆ ՎԱՐԱՑ

**Եղակի:**

|                                 |              |                     |
|---------------------------------|--------------|---------------------|
| Ո. Ո՞վ,                         | Ք՞օ՞ւ,       | Ո՞ւք, +ի՞մ՞ր,       |
| Ա. Ո՞յլ,                        | Ք՞մ՞ն,       | Ո՞յց.               |
| Տ. Ո՞ւմ,                        | Ք՞մ՞ն,       | Ո՞յց, յՈ՞յս, յՈ՞յս. |
| Հ. զՈ՞վ զ՞՞ն,                   | Ք՞մ՞ն,       | զՈ՞յս.              |
| Բ. յՈ՞ւմ՞ս,                     | Ք՞մ՞ն,       | յՈ՞յց.              |
| Գ. զՈ՞ւմ՞ս,                     | Ք՞մ՞ն էօիր.  | զՈ՞յց.              |
| Դ. Որո՞վ,                       | Ք՞մ՞ն էլ՛.   | Որո՞վք.             |
| Վ. զՈ՞րո՞վ,                     | Ք՞մ՞ն էլրաֆ. | զՈ՞րո՞վք.           |
| Կ. յՈ՞ւմ՞ս, յՈ՞վ, յՈ՞ս, +ի՞մ՞ր, |              | յՈ՞յս.              |

Ե՞ր հարցական անունն եղակի միայն ունի, ու  
այսպէս կը հռովի.

Ո. Չո՞նի,

|                        |                      |
|------------------------|----------------------|
| Ա. Է՞ր,                | Կէ՞մն, Կէ՞ շէ՞մն.    |
| Տ. Ի՞մ, Հի՞մ, ընդ է՞ր, | Կէ՞մն, Կէ՞ շէ՞մ.     |
| Հ. Պ՞ո,                | Կէ՞ շէ՞յ.            |
| Բ. առ ի Ա՞մ,           | Կէ՞ շէ՞յտն.          |
| Գ. զԱ՞մ,               | Կէ՞մն.               |
| Դ. Ի՞ւ,                | Կէ՞ շէ՞յ էլ՛.        |
| Վ. զԻ՞ւ,               | Կէ՞ շէ՞յն էլրաֆընոտ. |
| Կ. յԻ՞մ,               | Կէ՞մբ.               |

Վա՞նի՞ն, քա՞ն հարցականն ալ այսպէս կը հռովի.  
Քանի՞ն, քանուց կամ քանոյ, ի քանուց կամ ի քանոյ.  
Քանի՞ք, քանեաց, ի քանի՞ն, քանե՞ք եւ այլն:

Գ Լ Ո Խ Խ Բ .

Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ա Ն Վ Ա Ր Ա Ց

Որդիս զի անուն մը շատ անդամ խօսքի մէջ  
չկրկնուի, անոր տեղը կը գրուի բառ մը, որ Դերանուն  
կը սուի:

**Ցողնակի:**

Դերանուններն անուանց պէս թէս, Հուշվ ու Հու-  
շվանուն+ ունենալըն զատ, ունին նաև Դեմ' ալ, որ երեք  
է. առաջին՝ Ես. երկրորդ դիմացին՝ Դու. երրորդ մէկ  
ուրիշ մը՝ Կա:

Դերանուններուն արմատն աս երեք դիմորոշ յօ-  
դերն են, ս, թ, ն: Ս՝ առջի գէմը, թ՝ երկրորդ գէմը, ն՝  
երրորդ գէմը կը ցուցընէ: Ինչպէս աշխարհաբառ լեզուի  
մէջ ալ կըսենք. գլուխս, գլուխու, գլուխը, պաշտամ, պա-  
շտամ, պաշտամ, պաշտամ, պաշտամ, կվիմ, կվին, կվի:

Դերանունները չորս տեսակ են, Էական, Ցուցա-  
կան, Սուսական ու Ցարաբերական:

Ա. Էական դերանուններն ասոնք են, Ես, Դու,  
Ինին, Ինը, ու այսպէս կը հոլովին:

Ա. Դ Ե Ր Ա Ց

**Եղակի:**

|                     |               |              |
|---------------------|---------------|--------------|
| Ո. Ես,              | Ես,           | պէն.         |
| Ա. Իս,              | իմն,          | պէնիմ.       |
| Տ. Ինձ, առ իս, յիս, | ինձի,         | պանա.        |
| Հ. զիս,             | իս,           | պէնիս.       |
| Բ. յինէն,           | ինձմն,        | պէնտէն.      |
| Գ. զինէն,           | իմ քրաս,      | պէնտէն էօթ.  |
| Դ. ինեւ,            | ինձմնվ,       | պէնիմ իլէ.   |
| Վ. զինեւ,           | իմ բուլրափիս, | պէնիմ էլժրա. |
| Կ. յիս,             | իմ քրաս,      | պէնտէ.       |

**Ցողնակի:**

|                 |           |             |
|-----------------|-----------|-------------|
| Ո. Մեք,         | Թնիտ,     | պիզ.        |
| Ա. Մեր,         | Թեր,      | պիզեմ.      |
| Տ. Մեղ, առ մեղ, | Թեղի,     | պիզեղ.      |
| Հ. զՄեղ,        | Թեղու,    | պիզեղ.      |
| Բ. ի Մէնջ,      | Թեղուն,   | պիզուն.     |
| Գ. զՄէնջ,       | Թեր քըայ, | պիզուն էօթ. |
| Վ. Մեղ,         | Թեղունվ,  | պիզեղմ իլէ. |

Պ. զՄԵԿ, զՄԵՉ, մԵՐ բուլրաբետ, պիղիմ էթրամփ.  
Ա. ի ՄԵՂ, մԵՐ մԵՂ, պիղտէ.

Բ. Դ Ե Մ Ք

Եղակի:

|                |            |                 |
|----------------|------------|-----------------|
| Ո. Գու,        | դուն,      | սէն.            |
| Ա. Քո,         | ժուլին,    | սէնին.          |
| Տ. ՔԵՂ առ քԵՂ, | ժԵՂ,       | սանա.           |
| Հ. զՔԵՂ,       | չԵՂ,       | սէնի.           |
| Բ. ի ՔԷՆ,      | ժԵՂԵ,      | սէնտէն.         |
| Պ. զՔԷՆ,       | ժուլոր,    | սէնտէն էօթրիւ.  |
| Գ. ՔԷՆ,        | ժԵՂՈՂ,     | սէնին իլէ.      |
| Պ. զՔԷՆ,       | ժուլրաբետ, | սէնին էթրամփըն. |
| Ա. ի ՔԵՂ,      | ժուլ,      | սէնտէ.          |
| Ա. նվ Գու,     | վլ դուն,   | եա սէն.         |

Ցոգնակի:

|                  |                |               |
|------------------|----------------|---------------|
| Ո. Գուք,         | դու+           | սիդ.          |
| Ա. ԶԵՐ,          | ՅԵՐ,           | սիդին.        |
| Տ. ԶԵՂ, առ ձԵՂ,  | ՅԵՂԻ,          | սիդէ.         |
| Հ. զԶԵՂ,         | ՅԵՂ,           | սիդի.         |
| Բ. ի ԶԵՂԸ,       | ՅԵՂԵ,          | սիդտէն.       |
| Պ. զԶԵՂԸ,        | ՅԵՐ վրայ,      | սիդտէն էօթ.   |
| Գ. ԶԵՐք, ձԵզօք,  | ՅԵՂՈՂ,         | սիդին իլէ.    |
| Պ. զԶԵՐք, զՃԵօք, | ՅԵՐ բուլրաբետ, | սիդին էթրամփ. |
| Ա. ի ԶԵՂ,        | ՅԵՐ մԵՂ,       | սիդտէ.        |
| Ա. նվ Գուք,      | նվ դու+,       | եա սիդ.       |

Գ. Դ Ե Մ Ք

Եղակի:

|                  |       |           |
|------------------|-------|-----------|
| Ո. Սանի:         |       |           |
| Ա. ԽԵՐ*,         | իրեն, | քէնտինին. |
| Տ. ԽԵՐ, առ իԽԵՐ, | իրեն, | քէնտինէ.  |

\* Սեղական, եւ արական էրին առեղ էրեան ալ կայ, բայց ընտիր չէ:

|                        |         |                 |
|------------------------|---------|-----------------|
| Հ. Սանի,               |         |                 |
| Բ. յԽԵՐմԵ,             | իրմէ,   | քէնտինտէն.      |
| Պ. զԽԵՐմԵ,             | իրմայ,  | քէնտինտէն էօ.   |
| Գ. իԽԵՐԵ կամ իԽԵՐԵաւ,  | իրմավ,  | քէնտի իլէ.      |
| Հ. զԽԵՐԵ կամ զԽԵՐԵամբ, | իրմամբ, | քէնտինինին էթր. |
| Ա. յԽԵՐ,               | իրմէ,   | քէնտինտէ.       |

Ցոգնակի:

|                |             |                   |
|----------------|-------------|-------------------|
| Ո. Սանի,       |             |                   |
| Ա. իԽԵՐԵանց,   | իրենց,      | քէնտիլէրինին.     |
| Տ. իԽԵՐԵանց,   | իրենց,      | քէնտիլէրինէ.      |
| առ իԽԵՐԵանս,   |             |                   |
| Հ. զԽԵՐԵանս,   | իրենս,      | քէնտիլէրինի.      |
| Բ. յԽԵՐԵանց,   | իրենցմէ,    | քէնտիլէրինտէն.    |
| Պ. զԽԵՐԵանց,   | իրենց վրայ, | քէնտիլէրինտէն էօ. |
| Գ. իԽԵՐԵամբը,  | իրենցմավ,   | քէնտիլէրի իլէ.    |
| Պ. զԽԵՐԵամբըք, | իրենց բոլ,  | քէնտիլէրինին էթ.  |
| Ա. յԽԵՐԵանս,   | իրենց մԵՂ,  | քէնտիլէրինտէ.     |

Եղակի:

|                     |            |               |
|---------------------|------------|---------------|
| Ո. Ինքն,            | ին+,       | քէնտի.        |
| Ա. Ինքեան,          | իրեն,      | քէնտինին.     |
| Տ. Ինքեան, առ ինքն, | իրեն,      | քէնտինէ.      |
| Հ. զԻնքն,           | ին+ը,      | քէնտինի.      |
| Բ. յԻնքենէ,         | իրեն,      | քէնտինտէն.    |
| Պ. զԻնքենէ,         | իրենց,     | քէնտինտէն էօ. |
| Գ. ինքեամբ,         | իրենմավ,   | քէնտի իլէ.    |
| Պ. զԻնքեամբը,       | իրենց բոլ, | քէնտինին էթր. |
| Ա. յԻնքեան,         | իրենմէ,    | քէնտինտէ.     |

Ցոգնակի:

|             |        |               |
|-------------|--------|---------------|
| Ո. Ինքեանք, | իրեն+, | քէնտիլէրի.    |
| Ա. Ինքեանց, | իրենց, | քէնտիլէրինին. |
| Տ. Ինքեանց, | իրենց, | քէնտիլէրինէ.  |
| առ ինքեանս, |        |               |

|               |             |                            |
|---------------|-------------|----------------------------|
| Հ. զինքեանս,  | շէրեն+,     | քէնտիլէրինի.               |
| Բ. յինքեանց,  | իրենցմէ,    | քէնտիլէրինտէն.             |
| Պ. զինքեանց,  | իրենց կըոյ, | քէնտիլէրինտէն<br>էօթրիւ.   |
| Գ. ինքեամբք,  | իրենցմով,   | քէնտիլէրի իլէ.             |
| Պ. զինքեամբք, | իրենց բով.  | քէնտիլէրինին<br>էթրաֆինտա. |
| Ն. յինքեանս,  | իրենց մէջ,  | քէնտիլէրինտէ.              |

Բ. Յուցական դերանուններն երեք տեսակ են.  
Առ, բա, նա. Այս, այդ, այն. Սայն, դոյն, նոյն:  
Առ, անիլո, պու. Դա, արիլո, շու. Նա, անիլո, ո.  
Գոյական են ու այսպէս կը հոլովին.

### Եղակի:

|                |                  |                 |
|----------------|------------------|-----------------|
| Ո. Նա,         | անիլո,           | օ.              |
| Ա. Նորա,       | անոր,            | օնուն.          |
| Տ. Նմա, առ նա, | անոր,            | օնա.            |
| Հ. Ղնա,        | անիլո,           | օնու.           |
| Բ. ի Կմանէ,    | անիլ,            | օնտան.          |
| Պ. զինմանէ,    | անոր կըոյ,       | օնտան էօթրիւ.   |
| Գ. Կովալ,      | անով,            | օնուն իլէ.      |
| Պ. զինովալ,    | անոր բուրբուլով. | օնուն էթրաֆընտ. |
| Ն. ի Կմա,      | անոր մէջ,        | օնտա.           |

### Յոդնակի:

|               |                   |                |
|---------------|-------------------|----------------|
| Ո. Նոքա,      | անոն+.            | օնլար.         |
| Ա. Նոցա,      | անոնց,            | օնլարըն.       |
| Տ. Նոցա,      | անոնց,            | օնլարա.        |
| առ նոսա,      |                   | օնլարը.        |
| Հ. Ղնոսա,     | շանոն+.           | օնլարտան.      |
| Բ. ի Կոյցանէ, | անոնցմէ,          | օնլարտան էօթ.  |
| Պ. զինոցանէ,  | անոնց կըոյ,       | օնլարտան էօթ.  |
| Գ. Կոքօք,     | անոնցմով,         | օնլար իլէ.     |
| Պ. զինոքօք,   | անոնց բուրբուլով. | օնլարըն էթրաֆ. |
| Ն. ի Կոսա,    | անոնց մէջ,        | օնլարտա.       |

Ասոր պէս կը հոլովին նաեւ  
Աս, սորա, սմա, ի սմանէ, սովաւ, սորա, սոցա, զոսա,  
ի սոցանէ, սոքօք, անիլո, պու:  
Դա, գորա, գմա, ի գմանէ, գովաւ, գորա, գոցա, զոսա,  
ի զոցանէ, գոքօք, անիլո, շու:  
Այս, այս, պու. Այդ, այդ, շու. Այն, ան, օ. յուցա-  
կան դերանուններն ածական են, ու այսպէս կը հոլովին.

### Եղակի:

|                                |             |                 |
|--------------------------------|-------------|-----------------|
| Ո. Այն,                        | ան,         | օ.              |
| Ա. Այնր կամ այնորիկ,           | անոր,       | օնուն.          |
| Տ. Այնմ կամ այնմիկ,            | անոր,       | օնա.            |
| առ այն,                        |             |                 |
| Հ. զԱյն,                       | ան,         | օնու.           |
| Բ. յԱյնմանէ,                   | անիլ,       | օնտան.          |
| Պ. զԱյնմանէ,                   | անոր կըոյ,  | օնտան էօթրիւ.   |
| Գ. Այնու կամ այնուիկ,          | անով,       | օնուն իլէ.      |
| Պ. զԱյնու կամ զայնուիկ,        | անոր բուլը. | օնուն էթրաֆընտ. |
| Ն. յԱյնմ կամ յայնմիկ անոր մէջ. | անոր մէջ.   | օնտա.           |
| կամ յայն,                      |             |                 |

### Յոդնակի:

|               |                   |                |
|---------------|-------------------|----------------|
| Ո. Այնոքիկ,   | անոն+.            | օնլար.         |
| Ա. Այնոցիկ,   | անոնց,            | օնլարըն.       |
| Տ. Այնոցիկ,   | անոնց,            | օնլարա.        |
| առ այնոսիկ,   |                   |                |
| Հ. զԱյնոսիկ,  | զանոն+.           | օնլարը.        |
| Բ. յԱյնցանէ,  | անոնցմէ,          | օնլարտան.      |
| Պ. զԱյնցանէ,  | անոնց կըոյ,       | օնլարտան էօթ.  |
| Գ. Այնոքիւք,  | անոնցմով,         | օնլար իլէ.     |
| Պ. զԱյնոքիւք, | անոնց բուրբուլով. | օնլարըն էթրաֆ. |
| Ն. յԱյնոսիկ,  | անոնց մէջ.        | օնլարտա.       |

Ասոր պէս կը հոլովին նաեւ  
Այս, այս կամ այսորիկ, այսմ կամ այսմիկ, յայսմանէ,  
այսու կամ այսուիկ. այսոքիկ, այսոցիկ, զայսոսիկ, յայս-  
ցանէ, այսոքիւք:  
Այդ, այդր կամ այդորիկ, այդմ կամ այդմիկ, յայդմանէ,

այդու կամ այդուիկի, այդոքիկ, այդոցիկ, զայդոսիկ,  
յայդանէ, այդոքիք:

Ասոնց յոգնակին կրնայ նաեւ ըլլալ, Այնտ, այնշ,  
շայն, յայն. Այդու, այդու. Այսօ: Բայց, չըլլար շայդու,

առ այդու. շայնա, առ այնա:

Այդն, դոյն, նոյն, ցացական գերանուններն ածաւ  
կան են ու այսպէս կը հոլովին.

### Եղակի:

Ա. Նոյն, նոյն, օլ.  
Ա. Նորին կամ նորուն.  
Տ. Նմին, առ նոյն.  
Հ. Շնոյն.

Բ. Շնեն.  
Պ. Շնեն.  
Գ. Նովին կամ նովիմբ.

Դ. Շնովին կամ նովիմբ.  
Ե. Ի Նովին, ի Նովին.

Ասոր պէս կը հոլովին նաեւ

Այդն, սորին, սմին, զովին, սոքին, սոցին, զոսին,

ի սոցունց, սոքիմբ:

Դոյն, դորին, դմին, դովին, դովին, դոցին, դու-

սին, ի դոցունց, դոքիմբ:

Ասոնց յոգնակին կրնայ նաեւ ըլլալ, Այնտ, առ

նոյն, շայնա. Այնտ, առ, այնա, շայնա. Դոյնտ, առ դոյն,

դոյն:

### Յոգնակի:

Ա. Նորին.  
Ա. Նովին կամ նոցունց.  
Տ. Նովին, առ նոսին.  
Հ. Շնովին.

Բ. Շնովին կամ նովիմբ.  
Պ. Ի Նովին.

Գ. Նովին կամ նովիմբ.  
Ե. Ի Նովին.

Ասոր պէս կը հոլովին նաեւ

Այդն, սորին, սմին, զովին, սոքին, սոցին, զոսին,

ի սոցունց, սոքիմբ:

Դոյն, դորին, դմին, դովին, դովին, դոցին, դու-

սին, ի դոցունց, դոքիմբ:

Ասոնց յոգնակին կրնայ նաեւ ըլլալ, Այնտ, առ

նոյն, շայնա. Այնտ, առ, այնա, շայնա. Դոյնտ, առ դոյն,

դոյն:

### Եղակի:

Ա. Իմ, իմ, պէսիմ.  
Ա. Իմնյ,  
Տ. Իմում, առ իմ.  
Հ. Պիմ.

Իմը.  
Իմնց.  
Իմոց, առ իմն.  
Պիմու.

### Պ. զիմնի:

Գ. Իմով.  
Պ. Պիմով.  
Ե. Ժիմում.

Ասոր պէս կը հոլովին նաեւ  
Մեր, մերոյ, մերում, ի մերմէ, մերով.

մերոց, ի մերոց, մերովք, Ձեք, պիզիմ:  
Զեր, ձերոյ, ձերում, ի ձերմէ, ձերով.

ձերոց, ի ձերոց, ձերովք, Ձեք, սիզիմ:  
իւրոյ, իւրում, յիւրմէ, իւրով.

իւրոց, յիւրոց, իւրովք, էրեն, քէնտինին:

Խոկ Քո երկու կերպով կը հոլովի, այսպէս,

### Յոգնակի:

Ո. Քո կամ քոյ \*, +ու-կին, Քոյք.

Ա. Քոյ կամ քոյոյ.

Տ. Քում կամ քոյում, Քոց կամ քոյոց,

առ քոյ.

Հ. զՔոս.

Բ. ի Քումէ կամ ի քոյոյ.

Պ. զՔումէ կամ զքոյոյ.

Գ. Քով կամ քոյով.

Ջ. Քովք կամ քոյովք.

Գ. զՔով կամ զքոյով.

Ե. ի Քում.

Ասացական գերանուններէն ուրիշ տեսակ  
ստացական գերանուն մ'ալ կ'ելլէ անոնց սեռականին  
վրայ ին մասնիկ գնելով. այսպէս, իմոյն, Քոյն, Մերոյն,  
Զերոյն, Իւրոյն, ու մինակ նախդրիւ կը հոլովին:

Գ. չարաբերական գերանունը Ոք, կամ Ո, ո՞ն ո՞,  
քի, զօրութիւն ունի վերի բառը կամ ամբողջ խօսքը յա-

\* Ասոր երկու կերպ հոլովելուն պատճառն ան է որ ուղար-  
կանը կրնայ երկու կերպով ալ գրուիլ, այս ինքն ու կամ  
ուոյ: Խոչպէս յարաբերական գերանունին ալ ուղարկանը եր-  
կու կերպով ու կամ ը ըլլալուն համար՝ տրականը որու-  
թամբ ու կ'ըլլայ:

ուաշ բերելու, ինչպէս աս խօսքին մէջ, Ան ողան, որն որ  
ովկէ է ուրբալ և ժետեր, ծառը է ըւլուս իւ ընկերուն առջին:  
Ոսէին, ործանը, անդէիը, ովկնիը, երէնիը, խողարը, որոնք  
ժողով է ըստին, վըրանց մէջն իւ ժորէն իւ հանձնն: Հոս որն  
որը յարաբերեց ան ողան: Իսկ որոնքը յարաբերեց ոսէին,  
ործանը, եւ այլն:

Որ կամ Ո յարաբերական գերանունն այսպէս կը  
հուսվի:

Եղակի:

- |                           |                      |
|---------------------------|----------------------|
| Ա. Ար իսմ ո, ո՞ն ո՞ր, քի, | Արք իսմ սք.          |
| Ա. Արոյ իսմ սյր.          | Արոց իսմ սյ.         |
| Տ. Արում իսմ ում.         | Արոց իսմ սյ, առ որս. |
| Հ. զիր իսմ զո.            | զիրս.                |
| Բ. յիրմէ.                 | յիրոց.               |
| Գ. զիրմէ.                 | զիրոց.               |
| Դ. Արով.                  | Արովք.               |
| Վ. զիրով.                 | զիրովք.              |
| Շ. յիրում, յոր.           | յիրս.                |

Յոդնակի:

Աս յարաբերական գերանունն վըայ թէ որ  
պարոյկ դնելու ըլլաս, հարցական կըլլայ. այսպէս,  
Ո՞ր, որո՞յ, որո՞ւմ, հանիլը. եւ այլն:

## Գ Լ Ո Ւ Խ Գ.

### Բ Ա Ց Ե Ր Ո Ւ Խ Վ Ր Ա Ց

Աս կըսուի երրորդ մասն բանի, որ կը նշանակէ  
ժործողութիւն ու, (այս ինքն ընել իսմ ըլլուկ), առէնով,  
նուով ու պէտով. ինչպէս, Ասուուն սովէղեց երինդն ու  
երիւը, կամ երինդն ու երիւը Ասուուն սովէղուեցան:

## Յ Ո Գ Ա Խ Ը Ծ.

### Բ Ա Ց Ե Ր Ո Ւ Խ Վ Ր Ա Ց

Քայերուն պարագաները վեց են. Աեր, Ժամա-  
նակ, Եղանակ, Թիւ, Դիւն ու Խոնարհանակ:

1. Քայերուն սեռը չորս է. Ներքորժական, Կը առ-  
որտիան, Հասարամէ ու Զեղուր:

Որովհեան բայը գործողութիւն մը, ընել մը  
կը նշանակէ, երբ որ գործողութիւնն ընտիւն կ'ելլէ,  
ուրիշն վըայ կանցնի, ան բայը Ներքորժական կ'ըստի.  
ինչպէս իւ ծեծեմ: Ասոնք հասարակօրէն էմ, երբեմն  
ալ ամ եւ առ կը վերջաւորին:

Կըսուի ան բայը, որ կը նշանակէ  
ըլլուկ, կամ գործողութիւն մը՝ որ ուրիշն կը կրուի.  
ինչպէս իւ բացուակիմ: Ասոնք էմ կը վերջաւորին:

Հասարամէ կըսուի ան բայը, որ մէկ ձայնով,  
այս ինքն իւ վերջաւորելով թէ ներգործական՝ այս  
ինքն ընելլ, թէ կրաւորական՝ այս ինքն ըլլալը կը  
նշանակէ. ինչպէս համարիմ մէկ ձայնով երբեմն ներ-  
գործական է, այս ինքն սեպէլ, եւ երբեմն կրաւորա-  
կան, այս ինքն սեպովէլ:

Հեղուր կըսուի ան բայը, որն որ այնպիսի գոր-  
ծողութիւն մը կը նշանակէ, որ ընողին վըայ կը միայ,  
եւ ուրիշն չանցնիր. ինչպէս իւ մէւնիմէ: — Ասոնցմէ  
ոմանք էմ կը վերջաւորին, ու մինակ ներգործական  
բայի պէս կը խոնարհին, անոր համար Ներքորժական  
վէլլ կըսուին. ոմանք ալ իւ կը վերջաւորին, ու մինակ  
կրաւորական բայի պէս կը խոնարհին, անոր համար  
Կըսուրիմիուր վէլլ կամ Չայնուրական կըսուին:

Հեղուր բայերուն կարգը կրնան գրաւիլ Էպիան  
բայերն ալ, որոնք միայն ըլլալ կը ցուցինեն, եւ աս  
շորսն են. Եմ, Լինիմ, Եղանակ, Գոմ:

2. Քայերը միշտ գործողութիւն մը կը նշանակէն,  
ու պէտք է որ գործողութիւնն ատենի մէջ ըլլայ: Արդ՝  
տաենը կամ ժամանակը երեք է. Ներիայ՝ հիմակուանը,  
Անցեալ՝ անցածը, Ապունն՝ գալիքը. ինչպէս, Ես մինչւ-  
այսը համարու ավէն սորի վիշտը (անցեալ), նիւնի ալ ավէն իւ  
սորի վիշտ (ներկայ), երաւ աւելի ավէն պէտք՝ որոնքիմ (ա-  
պատճի):

Վացեալը կրնայ չորս կերպ մտածուիլ, մէջ մը ան-  
կատար անցած, այս ինքն՝ այնպէս անցած, որ գեռ կա-  
տարեալ լընցած չէ. ինչպէս, գրէի, իւ դրէի, եազար

ըտրմ, եազայօր ուտում: Աէյ մ'ալ կը ցուցընէ կատաւրեալ անցած. ինչպէս, գրեցի, դրեցի, եազարմ: Աէյ մ'ալ կը ցուցընէ անցած, ու վրան քիչ մ'ալ ատեն անցած. ինչպէս, գրեալ եմ, դրած եմ, եազմըշ ըմ: Աէյ մ'ալ կը ցուցընէ անցած, ու վրան ուրիշ գործովութիւն մ'ալ եկած. ինչպէս, գրեալ եի, դրած եի, եազմըշ ըտրմ:

3. Բայերուն Եղանակն չորս է. Սահմանական, Հայական, Սորոտաստական, Աներեւութիւն: Աներեւութիւն հոլովածին՝ դործելով, ի դործել, Գերբայ կը ցուցեն:

4. Բայերուն Թիվն անուան ու գերանուան պէս երկուք է. Եղանակն ու յոհանակն. ինչպէս, ես կը գործեմ, մենք կը գործենք:

5. Բայերուն Գրենը՝ գերանուան դէմքերուն պէս երեք է. Աւազին, Երիբոր, Երրոր. ինչպէս, ես կը գործեմ, գուն կը գործես, ան կը գործէ:

6. Խոնարհմունք կըսուի բային պէսպէս փոխուիլը իր ետքի ծայըը զանազան մասնիկներ աւելնալով, ինչպէս նաեւ անուան պէսպէս փոխուիլը Հոլով կըսուի:

Խոնարհմունքին Լծորդունիւն յաւածկու գայ, որ չորս է. վասն զի բայերուն վերջաւորութիւնը չորս կերպ ըլլալուն համար՝ էմ, իմ, ամ, ում, ինչպէս, սիրեմ, աշխատիմ, հետանդանամ, նողում, չորս կերպ ալ կը լծորդին:

## ՅՈՒՍԻԾ Բ.

ԵԱԿԱՆ ԲԱՑԵՐՈՒՆ ԽՈՒԱՐՀՈՒՄԸ

Ա. ԵԱՐ

Սահմանական Եղանակն ներկայ:

Եղանակի:

|         |          |          |
|---------|----------|----------|
| Ես եմ,  | Ես եմ,   | պէս իմ.  |
| Դու ես, | դուն ես, | սէն սին. |
| Կա է,   | ան է,    | օ տուր.  |

Յողնակի:

|          |         |
|----------|---------|
| Ան+ են+, | պիզ իզ. |
|----------|---------|

|          |           |               |
|----------|-----------|---------------|
| Դուք էք, | դուն+ ե+, | սիզ սինիզ.    |
| Դոքա են, | աննն+ են, | օնլար լորլար. |

Անկառար:

|          |           |           |
|----------|-----------|-----------|
| Ես էի,   | Ես էի,    | պէն իտիմ. |
| Դու էիր, | դուն էիր, | սէն իտին. |
| Կա էր,   | ան էր,    | օյւուու.  |

Յողնակի:

|           |            |               |
|-----------|------------|---------------|
| Սէք էաք,  | ան+ ենն+,  | պիզ իտիք.     |
| Դուք էիք, | դուն+ են+, | սիզ իտինիզ.   |
| Կաքա էին, | աննն+ ենն, | օնլար լորլար. |

Ասուարեալ:

|           |            |             |          |          |
|-----------|------------|-------------|----------|----------|
| Եղանակի:  | Եղանակի:   | պէն օլտում. |          |          |
| Ես եղէ,   | Ես եղայ,   | սէն օլտուն. |          |          |
| Դու եղէր, | դուն եղար, | Կա եղեւ,    | ան եղաս, | օ օլտու. |

Յողնակի:

|                     |              |                 |
|---------------------|--------------|-----------------|
| Սէք եղաք իսմ եղեաք, | ան+ եղան+,   | պիզ օլտուգ.     |
| Դուք եղէք,          | դուն+ եղան+, | սիզ օլտունուզ.  |
| Կաքա եղեն,          | աննն+ եղան,  | օնլար օլտուլար. |

Յորակառար:

|               |               |                  |            |                |
|---------------|---------------|------------------|------------|----------------|
| Եղանակի:      | Եղանակի:      | պէն օլմուշ ում.  |            |                |
| Ես եղեալ եմ,  | Ես եղած եմ,   | սէն օլմուշ սուն. |            |                |
| Դու եղեալ ես, | դուն եղած ես, | Կա եղեալ է,      | ան եղած է, | օ օլմուշ տուր. |

Յողնակի:

|                |                |                      |
|----------------|----------------|----------------------|
| Սէք եղեալ եմք, | ան+ եղած են+,  | պիզ օլմուշ ուզ.      |
| Դուք եղեալ էք, | դուն+ եղած է+, | սիզ օլմուշ սունուզ.  |
| Կաքա եղեալ են, | աննն+ եղած են, | օնլար օլմուշ տուրլամ |

ԳԵՐԱԿԱՊՈՅԻ :

Եղակի:

Ես եղեալ էի, Ես Եղած էի, պէն օլմուշ ուտում. Դու եղեալ էիր, դուն Եղած էիր, սէն օլմուշ ուտուն. Դա եղեալ էր, ան Եղած էր, օ օլմուշ ուտու.

Յոգնակի:

Մէք եղեալ էաք, մէն+ Եղած էին+, պիզ օլմուշ ուտուգ. Դուք եղեալ էիք, դուն+ Եղած էի+, սիզ օլմուշ ուտունուգ. Նոքա եղեալ էին, անոն+ Եղած էին, օնլար օլմուշ ուտուլար.

Աղաւնի:

Եղակի:

Ես եղէց, Ես (պիզէ) ըլլամ, պէն օլայլմ, օլաձա- Դու եղիցես իամ, դուն ըլլամ, սէն օլասըն. [Ղըմ]. Դա եղիցի, [ցիս], ան ըլլայ, օ օլսուն.

Յոգնակի:

Մէք եղիցուք, մէն+ ըլլան+ պիզ օլալմ. Դուք եղիջիք, դուն+ ըլլան+, սիզ օլասընըզ. Նոքա եղիցին, անոն+ ըլլան, օնլար օլմունլար.

ՀՐԱՄԱՅՈՒԹԻՆ Եղանակի:

Եղակի:

Աէր\* իամ եղիջիր դու, դուն Եղիր, սէն օլ. Դու մի լինիր, դուն օլլար. սէն օլմա.

Յոգնակի:

Եղերուք դուք, դուն+ Ելլի+, սիզ օլունուգ. Դուք մի լինիք, դուն+ օլլար+, սիզ օլմայլըզ.

\* թէւպէտ Ե՛ր բային բուն հրամայականը կըլլայ Ե՛ր, Ե՛ր, կամ Ե՛րուն+, բայց որովհետեւ ասոնք առանձին չեն գործածուիր, հապա այսպէս, Ուլլ Ե՛ր, Ուլլ Ե՛ր, կամ Ե՛րուն+, անոր համար Լինիք բային հրամայականը գրինք, որ առհասարակ կը գործածուի.

ԱՐԱՐԱԴԱՎԱԿԱՆ Եղանակի:

Եղակի:

Ես իցեմ, Ես ըլլամ (նէ), պէն օլսամ. Դու իցես, դուն ըլլաս, սէն օլսան. Դա իցէ, ան ըլլայ, օ օլսա.

Յոգնակի:

Մէք իցեմք, մէն+ ըլլան+, պիզ օլսագ. Դուք իցէք, դուն+ ըլլատ+, սիզ օլսանըզ. Նոքա իցեն, անոն+ ըլլան, օնլար օլսալար.

Անցեալ:

Եղակի:

Ես եղեալ իցեմ, Ես Եղած ըլլամ (նէ), պէն օլմուշ օլսամ. Դու եղեալ իցես, դուն Եղած ըլլամ (նէ), սէն օլմուշ օլսան. Դա եղեալ իցէ, ան Եղած ըլլայ (նէ), օ օլմուշ օլսա.

Յոգնակի:

Մէք եղեալիցեմք, մէն+ Եղած ըլլան+նէ, պիզ օլմուշ օլսագ. Դուք եղեալիցէք, դուն+ Եղած ըլլատ+, սիզ օլմուշ օլսանըզ. Նոքա եղեալիցեն, անոն+ Եղած ըլլան նէ, օնլար օլմուշ օլսա- լար:

ԱՆԵՐԵ-ԵՐԵ Եղանակի:

Ել, Ելոյ, Ելով \*, ըլլալ, օլմագ:

ԸՆԴ-Ե-Ե-Ե-Ե Անցեալ:

Եղեալ, Եղած, օլմուշ:

Բ. Լ Ի Ն Ի Մ

Ա-Ա-Ա-Ա-Ա-Ա Եղանակի ներիսյ:

Աինիմ, ի ըլլամ, օլուրում.

\* Ե՛ր բային բուն աներեւոյթն Ե՛ւ Ե՛ւ, Ե՛ւ, ընտիր հեղի- նակները չեն գործածեր, հապա կ'ըսեն ի ինեւ, ոյ, ուլ-

|        |          |              |
|--------|----------|--------------|
| Ախիս,  | վ բլաստ, | օլուրառւն.   |
| Ախի,   | վ բլաստ, | օլուր.       |
| Ախիմք, | վ բլաստ, | օլուրուզ.    |
| Ախիք,  | վ բլաստ, | օլուրառնուզ. |
| Ախին,  | վ բլաստ, | օլուրլար.    |

## Անհատաբ:

|        |          |                 |
|--------|----------|-----------------|
| Ախէի,  | վ բլաստ, | օլուրուտում.    |
| Ախէիր, | վ բլաստ, | օլուրուտուն.    |
| Ախէր,  | վ բլաստ, | օլուրուտու.     |
| Ախէաք, | վ բլաստ, | օլուրուտուք.    |
| Ախէիք, | վ բլաստ, | օլուրուտունուզ. |
| Ախէին, | վ բլաստ, | օլուրուտուլար.  |

## Կառարելալ չպահել:

## Յաբակաբաբ:

|           |           |           |
|-----------|-----------|-----------|
| Եկալ եմ*, | լ եալ եա, | լ եալ է.  |
| Եկալ եմք, | լ եալ եք, | լ եալ են. |

## Գ. Երակաբաբ:

|           |            |            |
|-----------|------------|------------|
| Եկալ եի,  | լ եալ եիր, | լ եալ եր,  |
| Եկալ եաք, | լ եալ եիք, | լ եալ եին. |

## Աղամանել:

|         |               |                   |
|---------|---------------|-------------------|
| Եղիմ,   | (պէտի) բլաստ, | օլայլմ, օլաձաղլմ. |
| Եղիս,   | բլաստ,        | օլասին.           |
| Եղիի,   | բլաստ,        | օլասւն.           |
| Եղումք, | բլաստ,        | օլալլմ.           |
| Եղիք,   | բլաստ,        | օլասինըզ.         |
| Եղին,   | բլաստ,        | օլսունլար.        |

## Հըտաժայական եղանակ:

|                        |            |       |
|------------------------|------------|-------|
| Եր, լիջեր կայ լինիջեր, | ե դիր, օլ. |       |
| Մի լինիր,              | դ բլաստ,   | օլմա. |

\* Անհիմ բային յարակատարին, գերակատարին ու անցեալին նշանակութիւնը Եմ բային հետ մէկ է:

|           |                    |               |
|-----------|--------------------|---------------|
| Երաւեր,   | լիջեր կայ լինիջեր, | ե դիր, օլման. |
| Մի լինիր, | դ բլաստ,           | օլմայլըն.     |

## Ապոբաբաբական եղանակ:

|          |             |          |
|----------|-------------|----------|
| Ախիցիմ,  | բլաստ (նէ), | օլսամ.   |
| Ախիցիս,  | բլաստ,      | օլսան.   |
| Ախիցի,   | բլաստ,      | օլսա.    |
| Ախիցիմք, | բլաստ,      | օլսագ.   |
| Ախիցիք,  | բլաստ,      | օլսամըզ. |
| Ախիցին,  | բլաստ,      | օլսալար. |

## Անցեալ:

|             |             |             |
|-------------|-------------|-------------|
| Եկալ իցեմ*, | լ եալ իցես, | լ եալ իցէ.  |
| Եկալ իցեմք, | լ եալ իցէք, | լ եալ իցեն. |

## Աներեռյան եղանակ:

|                        |        |        |
|------------------------|--------|--------|
| Ախել, լինելոյ լինելով, | բլաստ, | օլմագ. |
|------------------------|--------|--------|

## Անցեալելունիւնեալ:

|                                  |                              |  |
|----------------------------------|------------------------------|--|
| Անցեալ. Եկալ կայ լիեւալ,         | որ վնա հնովիր. Եղած, օլմուշ. |  |
| Աղամանել. Ախելի, լինելոց, բլաստ, | օլաձագ.                      |  |

## Գ. Եղանակը\*:

## Ապահանական եղանակի ներկայ:

|          |          |             |
|----------|----------|-------------|
| Եղանիմ,  | վ բլաստ, | օլուրում.   |
| Եղանիս,  | վ բլաստ, | օլուրսան.   |
| Եղանի,   | վ բլաստ, | օլուր.      |
| Եղանիմք, | վ բլաստ, | օլուրուզ.   |
| Եղանիք,  | վ բլաստ, | օլուրուգ.   |
| Եղանին,  | վ բլաստ, | օլուրուլար. |

## Անհատաբ:

|         |          |            |
|---------|----------|------------|
| Եղանիի, | վ բլաստ, | օլուրուտմ. |
|---------|----------|------------|

\* Բնակիր հեղինակներն աս բային ամէն ժանանակները չեն գործածեր:

|          |           |                 |
|----------|-----------|-----------------|
| Եղանէիր, | Էլլայէր,  | Օլուրուտուն.    |
| Եղանէր,  | Էլլար,    | Օլուրուտուն.    |
| Եղանէաք, | Էլլայէն+. | Օլուրուտունուզ. |
| Եղանէիք, | Էլլայէն+. | Օլուրուտունուզ. |
| Եղանէին, | Էլլայէն,  | Օլուրուտուլար.  |

## Ապրաբեալ:

|                 |         |              |
|-----------------|---------|--------------|
| Եղէ,            | Էլլայ,  | Օլուտում.    |
| Եղէր,           | Էլլար,  | Օլուտուն.    |
| Եղէւ,           | Էլլաւ,  | Օլուտու.     |
| Եղաք կամ Եղեաք, | Էլլան+. | Օլուտուզ.    |
| Եղէք,           | Էլլան+. | Օլուտունուզ. |
| Եղէն,           | Էլլան,  | Օլուտուլար.  |

## Ծարակադար:

|            |            |            |
|------------|------------|------------|
| Եղեալ եմ,  | Եղեալ ես,  | Եղեալ ե.   |
| Եղեալ եմք, | Եղեալ եք,  | Եղեալ են.  |
| Գերակադար: |            |            |
| Եղեալ էի,  | Եղեալ էիր, | Եղեալ էր.  |
| Եղեալ էաք, | Եղեալ էիք, | Եղեալ էին. |

## Ապահանի:

|                      |            |         |
|----------------------|------------|---------|
| Եղէց,                | Եղիցես,    | Եղիցի.  |
| Եղեցուք,             | Եղիջեք,    | Եղիցին. |
| Համամայսական եղանակ: |            |         |
| Եղիջիր,              | մի Եղանիր. |         |
| Եղեջուք կամ Եղիջիք,  | մի Եղանիք. |         |

## Ապրաբասական եղանակ:

|            |             |          |
|------------|-------------|----------|
| Եղանիցիմ,  | Ալլայ (նէ), | Օլսամ.   |
| Եղանիցիս,  | Ալլաս,      | Օլսան.   |
| Եղանիցի,   | Ալլայ,      | Օլսա.    |
| Եղանիցիմք, | Ալլան+.     | Օլսագ.   |
| Եղանիցիք,  | Ալլան+.     | Օլսանը.  |
| Եղանիցին,  | Ալլան,      | Օլսալար. |

Սարութափասական անցեալ:

|             |             |             |
|-------------|-------------|-------------|
| Եղեալ իցեմ, | Եղեալ իցես, | Եղեալ իցէ.  |
| Եղեալ իցեք, | Եղեալ իցէք, | Եղեալ իցէն. |

## Աներեւոյլ եղանակ:

|         |           |           |
|---------|-----------|-----------|
| Եղանել, | Եղանելոյ, | Եղանելով. |
|---------|-----------|-----------|

Բնորոշնելով ներկայ չունի:

Անցեալ. Եղեալ, Եղելոյ.

Աղաւանի: Եղանելոց կամ Եղանելի:

## Գ. Գ. Ո Ա\*\*

Սահմանական եղանակն ներկայ:

|       |       |             |
|-------|-------|-------------|
| Գոմի, | Էմի,  | Վար բմ.     |
| Գոս,  | Էմս,  | Վար սըն.    |
| Գոյ,  | Էմյ,  | Վար տըր.    |
| Գոմք, | Էմն+. | Վար ըլ.     |
| Գոյք, | Էմտ+, | Վար սընըգ.  |
| Գոն,  | Էմն,  | Վար տըրլար. |

## Անէպահար:

|        |        |              |
|--------|--------|--------------|
| Գոյր,  | Էմր,   | Վար ըւըր.    |
| Գոյին, | Էմյին, | Վար ըւըրլար. |

Սարութափասական եղանակ:

|         |         |             |
|---------|---------|-------------|
| Գոյցէ,  | Էմյ նէ, | Վար ըւաս.   |
| Գոյցէն, | Էմն նէ, | Վար ըւալար. |

## Աներեւոյլ:

Գոռ, գոլոյ, գոլով, Ալլալ:

Գորց մէջ Ոչ գոյ, Էմյ, Եօդ տուր, ըսկլու տեղ՝ շատ անդամ կը ըստի Զի+, որ նոյնը կը նշանակէ:

Աև բայց մանի մը ժամանակ ունի, եւ ընամիր հեղեցիք կը գործածեն:

Յ Յ Դ Ո Ւ Ծ Ծ Պ Գ .

ԲԱՑԵՐՈՒՆ ԱՌԵԶՔԻՆ ԼԾՈՒԹՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

Պայշերուն առաջին Ըծորդութիւնը երեք օրինակ  
ունի. ինչու որ ոմանկը պարզ է՞ կը վերջաւորին, ոմանկը  
անե՞տ, ոմանկը ալ ասցանե՞մ:

Ա. Օ Ր Ի Ն Ա Կ

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ

Առաջանական Եղանակի ԱԵՐՔԱՅ :

|          |                     |                         |
|----------|---------------------|-------------------------|
| Գործեմ,  | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Մ ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Մ .         |
| Գործես,  | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ա ,   | Խ Ս Լ Ե Ր Ա Ի Ն .       |
| Գործե,   | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ը ,   | Խ Ս Լ Ե Ր Ը .           |
| Գործեմք, | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Պ .         |
| Գործեք,  | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Շ + , | Խ Ս Լ Ե Ր Ա Մ Ի Ն Ի Պ . |
| Գործեն,  | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ա Կ Բ .       |

ԱՆՀԱՊՊՐ :

|          |                       |                         |
|----------|-----------------------|-------------------------|
| Գործեի,  | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ւ ,     | Խ Ս Լ Ե Ր Ի Մ .         |
| Գործեիր, | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ւ Ր ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Մ Ի Ն .     |
| Գործեր,  | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ր ,     | Խ Ս Լ Ե Ր Ի Թ .         |
| Գործեաք, | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ւ Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Ի Պ .   |
| Գործեիք, | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Շ + ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Մ Ի Պ . |
| Գործեին, | Է Տ Հ Ա Ր Ճ Ե Ւ ,     | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Կ Բ .   |

Ա Պ Պ Պ Ե Ա Լ :

|                  |                     |                         |
|------------------|---------------------|-------------------------|
| Գործեցի,         | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր ,     | Խ Ս Լ Ե Մ Ի Մ .         |
| Գործեցեր,        | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե ,   | Խ Ս Լ Ե Մ Ի Մ Ի Ն .     |
| Գործեաց,         | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Յ ,   | Խ Ս Լ Ե Մ Ի Թ .         |
| Գործեացք,        | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Յ + , | Խ Ս Լ Ե Մ Ի Թ Ա Ի Պ .   |
| Գործեցեք կայցիք, | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Յ + , | Խ Ս Լ Ե Մ Ի Թ Ա Մ Ի Պ . |
| Գործեցին,        | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Յ ,   | Խ Ս Լ Ե Մ Ի Թ Ա Կ Բ .   |

Ց Ա Ր Ա Պ Պ Պ Ր :

|              |                     |                   |
|--------------|---------------------|-------------------|
| Գործեալ եմ , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Մ .   |
| Գործեալ ես , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ա , | Խ Ս Լ Ե Ր Ա Ի Ն . |

|               |                       |                     |
|---------------|-----------------------|---------------------|
| Գործեալ է ,   | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ը ,   | Խ Ս Լ Ե Ր Ը .       |
| Գործեալ եմք , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Պ .     |
| Գործեալ էք ,  | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Շ + , | Խ Ս Լ Ե Ր Ա Մ Ի Պ . |
| Գործեալ են ,  | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ա Կ Բ .   |

Գ Ե Լ Ա Կ Ա Պ Պ Ր :

|               |                       |                         |
|---------------|-----------------------|-------------------------|
| Գործեալ էի ,  | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Մ .         |
| Գործեալ էիր , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Մ .         |
| Գործեալ էր ,  | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Թ .         |
| Գործեալ էաք , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Ի Պ .   |
| Գործեալ էիք , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Մ Ի Պ . |
| Գործեալ էին , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Կ Բ .   |

Ա Պ Պ Ա Ն Ե :

|                                   |                       |                           |
|-----------------------------------|-----------------------|---------------------------|
| Գործեցից , (պէտք) Հ Ա Ր Ճ Ե Ա Ր , | Խ Ս Լ Ե Ր Ի Ժ Ի Մ ,   | Խ Ս Լ Ե Ր Ե Ա Տ Ե Ժ Ի Մ . |
| Գործեցես ,                        | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ա ,   | Խ Ս Լ Ե Ր Ե Ա Մ Ի Ն .     |
| Գործեցետ ,                        | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ը ,   | Խ Ս Լ Ե Ր Ը .             |
| Գործեցեաց ,                       | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Ի Պ .     |
| Գործեցեազիք ,                     | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Մ Ի Պ .   |
| Գործեցեալ էլլիք ,                 | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Կ Բ .     |
| Գործեցեալ էնելլիք ,               | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Կ Բ .     |

Հ Ե Ր Ա Պ Պ Ա Կ Ա Ն Ե :

|                       |                       |                 |
|-----------------------|-----------------------|-----------------|
| Գործեալ է գործեալիք , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Մ . |
| Մի գործեալ ,          | Ջ Շ Ջ Շ Ճ Ե Ա Ր Ե Ն , | Խ Ս Լ Ե Ր Մ .   |
| Գործեալ էլլիք ,       | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Ն . |
| Մի գործեալ էլլիք ,    | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Մ .   |

Ս Ո Ր Ա Պ Պ Ա Կ Ա Ն Ե :

|                    |                       |                         |
|--------------------|-----------------------|-------------------------|
| Գործեցիւմ ,        | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն ,   | Խ Ս Լ Ե Ր Ի Մ .         |
| Գործեցւս ,         | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ա ,   | Խ Ս Լ Ե Ր Ա Ի Ն .       |
| Գործեցւետ ,        | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ը ,   | Խ Ս Լ Ե Ր Ը .           |
| Գործեցւեաց ,       | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Ի Պ .   |
| Գործեցւեազիք ,     | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Մ Ի Պ . |
| Գործեցւեալ էլլիք , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն + , | Խ Ս Լ Ե Ր Ի Թ Ա Կ Բ .   |

Ա Ա Ջ Ե Ա Լ :

|                |                     |                 |
|----------------|---------------------|-----------------|
| Գործեալ իցեմ , | Հ Ա Ր Ճ Ե Ա Ր Ե Ն , | Խ Ս Լ Ե Ր Ի Մ . |
|----------------|---------------------|-----------------|

Գործեալ իցես, Ի՞՞րժան ըլլան նէ, իշտմիշ օլսան.  
Գործեալ իցէ, Ի՞՞րժան ըլլան նէ, իշտմիշ օլսա.  
Գործեալ իցելք, Ի՞՞րժան ըլլան+ նէ, իշտմիշ օլսագ.  
Գործեալ իցէք, Ի՞՞րժան ըլլան+ նէ, իշտմիշ օլսանըզ.  
Գործեալ իցին, Ի՞՞րժան ըլլան նէ, իշտմիշ օլսալար.

## Աներե-ոյն:

Գործել, գործելոյ, գործելով, գործել, իշտմիք.  
ի գործելն, Ի՞՞րժելու սորեն, իշտմիյի վաղըթ.  
առ ի գործել, Ի՞՞րժելու համար, իշտմի իչին.

## Ընդունելունին:

Ներկայ. Գործող, Ի՞՞րժող, իշտէն.  
Անցեալ. Գործեալ, Ի՞՞րժել կամ Ի՞՞րժան, իշտմիշ.  
Աղաւնի. Գործելոց, Ի՞՞րժելու, իշտէճէք.  
Ընդունելութեան ապառնին, ինչպէս նաեւ ան-  
ցեալս էական բայի հետ մէկտեղ կը բանին. այսպէս.  
Գործելոց եմ, պէտի Ի՞՞րժելո, իշտէճէջիմ.  
Գործելոց ես, պէտի Ի՞՞րժելո, իշտէճէք սին.  
Գործելոց է, պէտի Ի՞՞րժել, իշտէճէք տիր.  
Գործելոց եմք, պէտի Ի՞՞րժելոն+, իշտէճէջիղ.  
Գործելոց եք, պէտի Ի՞՞րժելո+, իշտէճէք սինիղ.  
Գործելոց են, պէտի Ի՞՞րժելոն, իշտէճէք տիրլէր.  
Գործելոց էի, գործելոց էիր, եւ այլն.

## ԿՐԱՒ ՈՐԱԿԱՆ

## Սահմանափառ եղանակին ներկայ:

Գործիմ, Ի՞՞րժանալո, իշտնիր իմ.  
Գործիս, Ի՞՞րժանալո, իշտնիր սին.  
Գործի, Ի՞՞րժանալո, իշտնիր.  
Գործիմք, Ի՞՞րժանալոն+. իշտնիր իզ.  
Գործիք, Ի՞՞րժանալո+, իշտնիր սինիղ.  
Գործին, Ի՞՞րժանալոն, իշտնիրլէր.

## Անկարութ:

Գործէի, Ի՞՞րժանալո, իշտնիր իտիմ.  
Գործէիր, Ի՞՞րժանալոն, իշտնիր իտին.

Գործէր\*, Ի՞՞րժանալոն+, իշտնիր իտի.  
Գործէաք, Ի՞՞րժանալոն+, իշտնիր իտիք.  
Գործէիք, Ի՞՞րժանալոն+, իշտնիր իտինիզ.  
Գործէին, Ի՞՞րժանալոն+, իշտնիր իտիլէր.

## Առարտեալ:

Գործէցայ, Ի՞՞րժանալոն+, իշտնախմ.  
Գործէցար, Ի՞՞րժանալոն+, իշտնախն.  
Գործէցաւ, Ի՞՞րժանալոն+, իշտնախ.  
Գործէցաք, Ի՞՞րժանալոն+, իշտնախք.  
Գործէցայք, Ի՞՞րժանալոն+, իշտնախնիզ.  
Գործէցան, Ի՞՞րժանալոն+, իշտնախլէր.

## Յարակաբար:

Գործեալ եմ, Ի՞՞րժանալ եմ, իշտնիր իմ.  
Գործեալ ես, Ի՞՞րժանալ ես, իշտնիր սին.  
Գործեալ է, Ի՞՞րժանալ է, իշտնիր տիր.  
Գործեալ ելք, Ի՞՞րժանալ ելո+, իշտնիր իզ.  
Գործեալ եք, Ի՞՞րժանալ ելո+, իշտնիր սինիղ.  
Գործեալ են, Ի՞՞րժանալ ելոն, իշտնիր տիրլէր.

## Գերադադար:

Գործեալ էի, Ի՞՞րժանալ էի, իշտնիր իտիմ.  
Գործեալ էիր, Ի՞՞րժանալ էիր, իշտնիր իտին.  
Գործեալ էր, Ի՞՞րժանալ էր, իշտնիր իտի.  
Գործեալ էաք, Ի՞՞րժանալ էին+, իշտնիր իտիք.  
Գործեալ էիք, Ի՞՞րժանալ էին+, իշտնիր սինիզ.  
Գործեալ էին, Ի՞՞րժանալ էին, իշտնիր տիրլէր.

## Աղաւնի:

Գործէցայյ, (պէտ) Ի՞՞րժանալո, իշտնիր իմ.  
Գործէցիս, Ի՞՞րժանալո, իշտնիր սին.  
Գործէցի, Ի՞՞րժանալո, իշտնիր.  
Գործէցուք, Ի՞՞րժանալոն+, իշտնիր.  
Գործէաջիք, Ի՞՞րժանալո+, իշտնիր իզ.  
Գործէացիք, Ի՞՞րժանալոն, իշտնիր սինիղ.  
\* Աը գանուի Գործէ-ր ալ. բայց ընտիր չէ:

Հըմասական եղանակ:

|                     |               |              |
|---------------------|---------------|--------------|
| Գործեաց իւմ գործեռ- | ֆորժունէ,     | իշլէն.       |
| ջիր կամ գործիջիր,   |               |              |
| Մի գործիր,          | մի դորժունէր, | իշլէնմէ.     |
| Գործեցարուք կամ     | ֆորժունցիր,   | իշլէնինիզ.   |
| գործիջիր,           |               |              |
| Մի գործիր,          | մի դորժունէր, | իշլէնմէինիզ. |

Առորագասական եղանակ:

|            |                 |                |
|------------|-----------------|----------------|
| Գործիցիր,  | ֆորժունէր (նէ), | իշլէնիլսէր.    |
| Գործիցիր,  | ֆորժունէր,      | իշլէնիլսէն.    |
| Գործիցիր,  | ֆորժունէր,      | իշլէնիլսէ.     |
| Գործիցիրը, | ֆորժունէրնէ,    | իշլէնիլսէր.    |
| Գործիցիր,  | ֆորժունէրնէ,    | իշլէնիլսէրնիզ. |
| Գործիցիրն, | ֆորժունէրն,     | իշլէնիլսէրնէր. |

Անցեալ:

|                |                     |                   |
|----------------|---------------------|-------------------|
| Գործեալ իցեմ,  | ֆորժունունձ ըլլամ,  | իշլէնմիշ օլսամ.   |
| Գործեալ իցես,  | ֆորժունունձ ըլլամ,  | իշլէնմիշ օլսան.   |
| Գործեալ իցե,   | ֆորժունունձ ըլլայ,  | իշլէնմիշ օլսա.    |
| Գործեալ իցեմը, | ֆորժունունձ ըլլանէ, | իշլէնմիշ օլսագ.   |
| Գործեալ իցեը,  | ֆորժունունձ ըլլանտ, | իշլէնմիշ օլսանըզ. |
| Գործեալ իցեն,  | ֆորժունունձ ըլլան,  | իշլէնմիշ օլսալար. |

Աներեայի:

|                    |            |           |
|--------------------|------------|-----------|
| Գործել կամ գործիլ, | գործելոյ,  | գործելով, |
|                    | ֆորժունէլ, | իշլէնմէր. |

Ընդունելունէն:

|                  |                          |            |
|------------------|--------------------------|------------|
| Անցեալ. Գործեալ, | ֆորժունէր կամ գորժունած, | իշլէնմիշ.  |
| Ապաւնի. Գործելի, | ֆորժունէլու,             | իշլէնմէլք: |

|                                              |  |  |
|----------------------------------------------|--|--|
| Ասոր պէս կը խսնարհին առ ներգործական բայ-     |  |  |
| երն ալ, ու ամէն մինակ էմ վերջաւորեալ բայերը: |  |  |

|         |                  |                                |
|---------|------------------|--------------------------------|
| Ազատեմ, | եցի, եա, ապարել, | գուրթարմագ.                    |
|         | ,                | աբյալել, նորուլ, չէ ողմէք, գոյ |

բժշկեմ, եցի, եա, ըրընոցնել, (հաստացը) տիւ-

զէլթմէք.

|            |    |                                    |
|------------|----|------------------------------------|
| Զարգարեմ,  | ,, | շնորհութել, տօնսաթմագ.             |
| Ըստորեմ,   | ,, | շնորել, ուշմէք, այլրըմագ.          |
| Խնդրեմ,    | ,, | ուշել փնտուել, իսթեմէք, արամագ.    |
| Կոչեմ,     | ,, | իանչել չաղողմագ.                   |
| Համբուրեմ, | ,, | պաճնել, էօփմէք.                    |
| Սատոնեմ,   | ,, | մատոնել, յեւու առևլ, գամմաղլըդ էթ- |

մէք, էլէ վէրմէք.

|            |    |                                                     |
|------------|----|-----------------------------------------------------|
| Սատակեմ,   | ,, | ստուկցընել, կէպէրթմէք.                              |
| Փրկեմ,     | ,, | իւիւլ, գուրթարմագ.                                  |
| Քննեմ,     | ,, | իննել, թէփթիշ էթմէք.                                |
| Դարձնանեմ, | ,, | ունել ընել, գայըսմագ.                               |
| Խափանեմ,   | ,, | իսոփանել, պաթթմալ էթմէք.                            |
| Սերմանեմ,  | ,, | սէրմ սանել, թօխում էքմէք.                           |
|            |    | Ասոնք ամէնն ալ կրաւորական ունին Գործեմին            |
|            |    | պէս, ինչու որ երբ որ մէքը ի ընել, պէտք է որ մէկն ալ |
|            |    | կրե կամ ըլլուի:                                     |

Ներբորժակերպ չէլլու:

|            |                            |
|------------|----------------------------|
| Աղաղակիմ,  | եցի, եա, ապարել, պաղըրմագ. |
| Ամսշեմ,    | ,,                         |
| Ապաշխարեմ, | ,,                         |
| Թագաւորեմ, | ,,                         |
| Վաղեմ,     | ,,                         |
| Նաւեմ,     | ,,                         |
| Վաստակեմ,  | ,,                         |
| Սպասեմ,    | ,,                         |
| Բնակեմ,    | ,,                         |

շատուլ, սրչըամագ.

նաւուլ երեւուլ, կէմի իւլ կիլթմէք.

աշխատուլ, չալշըմագ, իշ կէօրմէք.

սպասուլ, պէլըլէմէք.

բնակիլ, սպքին օլմագ.

|                                             |  |
|---------------------------------------------|--|
| Թէպէտ ասոնց նշանակութիւնը ոչ ներգործական    |  |
| է եւ ոչ կրաւորական, բայց բայնին ներգործական |  |
| ըլլանան համար՝ միայն Գործեմին պէս           |  |

կը խոնարհին:

Աշխատիմ, եցայ, եաց, աշխատել, չալշըմագ.

Ողորմիմ, „ իւնչալ, աճըմագ.

Ասատաղիմ, „ յոնէլ եօրուլմագ.  
Հրաժարիմ, „ եո կենալ, վազ կելմէք.  
Ցիսարիմ, „ իւնիւնալ, չըլորմագ.

Ասոնք ալ ըստ ձայնին կրաւորական ըլլալնուն  
միայն Գործիմին եւ ոչ Գործիմին պէս կը խնարհին.  
բայց երբեմն ներգործականին պէս ալ կը խնարհին,  
այսպէս, հրաժարեմ, հրաժարեցի, եւ այլ:

Հասարակ բայ:

Բարբառիմ, եցայ, եաց, իսէլ, լադքար էթմէք.  
Դատիմ, եցայ, եաց, դատել եւ դատուիլ, չէրիաթ  
քէսմէք.

Խորհիմ, եցայ, եաց, մառժել, տիւշիւնմէք.  
Համարիմ, եցայ, եաց, սեղել եւ սեղուիլ, զանն էթմէք, եւ օլունմագ.

Ասոնք միայն Գործիմին պէս կը խնարհին, եւ  
իրենց նշանակութիւնը մէկ ձպինով թէ ներգործական  
է թէ կրաւորական. թէպէտ կրաւորական նշանակու-  
թեամբ քիչ կը բանին:

Ե՞՞ վերջաւորեալ բայերուն մէջն երեք բայ կը  
խոսորին, ու կըլլան կատարեալ ացի, հրամայական և.  
այսպէս:

Ներգործական: Կրաւորական:

Սանմանական եղանակն ներկայ:

|                    |                    |
|--------------------|--------------------|
| Ասեմ, ասես, ասէ.   | Ամիմ, ասիս, ասի.   |
| Ասեմք, ասեք, ասեն. | Ամիմք, ասիք, ասին. |

Անկատար:

|                    |                    |
|--------------------|--------------------|
| Ասէի, ասէիր, ասէր. | Ամիմ, ասիս, ասի.   |
| Ասէպ, ասէիք, ասէն. | Ամիմք, ասիք, ասին. |

Կատարեալ:

|                        |                             |
|------------------------|-----------------------------|
| Ասացի, ասացեր, ասաց.   | Ասացայ, ասացար, ասացաւ.     |
| Ասացք, ասացեք, ասացին. | Ասացպ, ասացյը, ասա-<br>ցան. |

Յարակատար:

Ասացեալ եմ, ես, է, եմք, էք, են.

Գերակատար:

Ասացեալ էի, էիք, էր, էաք, էիք, էին.

Աղաւանի:

Ասացից, ասացես, ասաս-  
ցէ.

Ասացուք, ջիք, յին.

Ասացյց, ասացիս, ա-  
սացի.

Ասացուք, ջիք, յին.

Հբառայական եղանակ:

Ասա կա՞ ասասջիք.

Մի ասեր.

Ասացէք.

Մի ասեք.

Ասասջիք կա՞ ասիջիք.

Մի ասիք.

Ասացարուք կա՞ ասիջիք.

Մի ասիք.

Սարորադական եղանակ:

Ասիցեմ, յես, յէ.

Ասիցեմք յիք, յին.

Ասիցիմ, յիս, յի.

Ասիցիմք, յիք, յին.

Անցեալ:

Ասացեալ իցեմ, իցես, իցէ.

Ասացեալ իցեմք, իցէք, իցեն.

Արարուական նոյն է:

Անցեալոյն:

Ասել, ասելոյ, ասելով, յասեն, առ ասել.

Հնդունելութեան:

Ներկայ, Ասով կա՞ ասացու.

Անցեալ, Ասացեալ.

Աղաւանի, Ասելի, ասելոց.

Ասոր պէս կը խնարհին

Գիտեմ, գիտացի, գիտեալ, գիտացեալ, ինչնալ, պիլմէք:  
Կարեմ, կարացի, կարացիր կա՞ կարով լեր, կարացեալ,  
ինչնալ, գատըր օլմագ:

Գլուխելին կրաւորականը էտկան բայով կը լսոյ  
ասանի. Գէսամցեալ լինք, և այլն:

### Բ. Օ Ր Ի Ն Ա Կ.

#### ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ

Սահմանական եղանակին ներկայ:

|           |            |              |
|-----------|------------|--------------|
| Հատանեմ,  | իւ չորեմ,  | քէսեր իմ.    |
| Հատանես,  | իւ չորես,  | քէսեր սին.   |
| Հատանե,   | իւ չորե,   | քէսեր.       |
| Հատանեմք, | իւ չորեն+. | քէսեր իդ.    |
| Հատանեք,  | իւ չորեն+, | քէսեր սինիզ. |
| Հատանեն,  | իւ չորեն,  | քէսերլըր.    |

#### Անկառար:

|           |             |               |
|-----------|-------------|---------------|
| Հատանէի,  | իւ չորեկ,   | քէսեր իտիմ.   |
| Հատանէիր, | իւ չորեկը,  | քէսեր իտին.   |
| Հատանէըր, | իւ չորեկը,  | քէսեր իտի.    |
| Հատանէաք, | իւ չորեկն+, | քէսեր իտիք.   |
| Հատանէիք, | իւ չորեկն+, | քէսեր իտինիզ. |
| Հատանէին, | իւ չորեկն,  | քէսեր իտիէր.  |

#### Կորարեւու:

|                  |           |            |
|------------------|-----------|------------|
| Հատի,            | իւրեցի,   | քէսափիմ.   |
| Հատեր,           | իւրեցիր,  | քէսափին.   |
| Հատ կամ եհատ,    | իւրեցի,   | քէսափի.    |
| Հատաք,           | իւրեցին+, | քէսափիք.   |
| Հատիք կամ հատէր, | իւրեցին+, | քէսափինիզ. |
| Հատին,           | իւրեցին,  | քէսափիլըր. |

#### Յարակառար:

|            |      |      |      |        |
|------------|------|------|------|--------|
| Հատեալ եմ, | ես,  | եմք, | եք,  | են.    |
| իտրած եմ,  | ես,  | եմ,  | են+, | են.    |
| քէսամիշին, | սին, | սիր, | իզ,  | սինիզ. |

#### Գերախառար:

|               |       |      |       |         |         |
|---------------|-------|------|-------|---------|---------|
| Հատեալ էի,    | էիր,  | էր,  | էար,  | էիք,    | էին.    |
| իտրած էի,     | էիր,  | էր,  | էն+,  | էն+,    | էն.     |
| քէսամիշ իտիմ, | իտին, | իտի, | իտիք, | իտինիզ, | իտիլըր. |

#### Ապաւունի:

|                       |        |         |            |
|-----------------------|--------|---------|------------|
| Հատից,                | (պէտի) | իտրեմ,  | քէսելիմ.   |
| Հատցես,               |        | իտրես,  | քէսելսին.  |
| Հատցէ,                |        | իտրե,   | քէսին.     |
| Հատցուք,              |        | իտրեն+, | քէսէլիմ.   |
| Հատցիք կամ հատանիջիմ, |        | իտրե+,  | քէսուինիզ. |
| Հատցն,                |        | իտրեն,  | քէսսինլըր. |

#### Հբաժայտան եղանակի:

|                 |           |           |
|-----------------|-----------|-----------|
| Հատ կամ հատջիմ, | իտրե,     | քէսու.    |
| Մի հատանէր,     | մի իտրեր, | քէսմէ.    |
| Հատէք,          | իտրեցի+,  | քէսին.    |
| Մի հատանէք,     | մի իտրե+, | քէսմէլին. |

#### Սոնըադասական եղանակի:

|             |             |                       |
|-------------|-------------|-----------------------|
| Հատանիցեմ,  | իտրեմ (Աէ), | քէսէրսէմ կամ քէսուէմ. |
| Հատանիցես,  | իտրես,      | քէսուէն.              |
| Հատանիցէ,   | իտրե,       | քէսուէսէ.             |
| Հատանիցէմք, | իտրեն+,     | քէսէրսէք.             |
| Հատանիցէք,  | իտրե+,      | քէսուէսինիզ.          |
| Հատանիցեն,  | իտրեն,      | քէսէրլէսէ.            |

#### Անցեալ:

|                |        |        |          |          |       |
|----------------|--------|--------|----------|----------|-------|
| Հատեալ իցեմ,   | իցես,  | իցէ,   | իցեմք,   | իցէք,    | իցեն. |
| իտրած ելուս,   | ելուս, | ելուս, | ելուս+,  | ելուս+   |       |
| քէսամիշ օլսամ, | օլսամ, | օլսագ, | օլսանըլ, | օլսալըր, |       |

#### Աներեւոյի:

|               |      |      |                |                 |
|---------------|------|------|----------------|-----------------|
| Հատանեալ լոյ, | լոյ, | լով, | իտրել,         | քէսուէք.        |
| ի հատանելն,   |      |      | իտրելու առեն,  | քէսուիլի վարըթ. |
| Առ ի հատանել, |      |      | իտրելու համար, | քէսմէ իչեն.     |

Անդանելութեան:

Ներքայ. Հատանող, կորու, քէսէն.  
Անցեալ. Հատեալ, կորեր կամ կորած, քէսմիշ.  
Աղաւնի. Հատանելց, կորելու, քէսէմեք.

ԿՐԱՏՈՐԱԿԱՆ

Սահմանական եղանակի ներքայ:

Հատանիմ, կը կորուէմ, քէսիլիք իմ.  
Հատանիս, կը կորուէս, քէսիլիք սին.  
Հատանի, կը կորուէ, քէսիլիք.  
Հատանիմք, կը կորուէն+, քէսիլիք իզ.  
Հատանիք, կը կորուէտ, քէսիլիք սինիզ.  
Հատանին, կը կորուէն, քէսիլիքլէր.

Անկառար:

Հատանէի, կը կորուէէ, քէսիլիք իտիմ.  
Հատանէիր, կը կորուէէր, քէսիլիք իտին.  
Հատանէր, կը կորուէէր, քէսիլիք իտի.  
Հատանէաք, կը կորուէէն+, քէսիլիք իտիք.  
Հատանէիք, կը կորուէէտ, քէսիլիք իտինիզ.  
Հատանէին, կը կորուէէն, քէսիլիք իտիլէր.

Կառարեալ:

Հատայ, կորուէցայ, քէսիլտիմ.  
Հատար, կորուէցար, քէսիլտին.  
Հատաւ, կորուէցաւ, քէսիլտի.  
Հատաք, կորուէցան+, քէսիլտիք.  
Հատայք, կորուէցան+, քէսիլտինիզ.  
Հատան, կորուէցան, քէսիլտիլէր.

Յարակառար:

Հատեալ եմ, ես, է, եմք, էք, են.  
Կորուած եմ, ես, է, են+, է+, են.  
Քէսիլմիշ իմ, սին, տիր, իզ, սինիզ, տիրլէր.

Գերակառար:

Հատեալ էի, էիր, էր, էաք, էիք, էին.  
Կորուած էի, էիր, էր, էն+, էն+, էն.  
Քէսիլմիշ իտիմ, իտին, իտի, իտիք, իտինիզ, իտիլէր.

Աղաւնի:

Հատայց, (պէտք) կորուէմ, քէսիլէջիմ.  
Հատցիս, կորուէս, քէսիլէսին.  
Հատցի, կորուէ, քէսիլտին.  
Հատցուք, կորուէն+, քէսիլէլիմ.  
Հատցիք կամ հատանիջիք, կորուէտ, քէսիլէսինիզ.  
Հատցին, կորուէն, քէսիլտինլէր.

Հբամայական եղանակ:

Հատիր կամ հատջիր, կորուէտ, քէսիլ.  
Մի հատանիր, մի կորուէտ, քէսիլէտ.  
Հատարուք, կորուէցէտ, քէսիլինիզ.  
Մի հատանիք, մի կորուէտ, քէսիլլինիզ.

Սարամասական եղանակ:

Հատանիցիմ, կորուէմ (նէ), քէսիլիքսէմ կամ քէսիլսէմ.  
Հատանիցիս, կորուէս, քէսիլիքսէն.  
Հատանիցի, կորուէ, քէսիլիքսէ.  
Հատանիցիք, կորուէն+, քէսիլիքսէտ.  
Հատանիցիք, կորուէտ, քէսիլիքսէնիզ.  
Հատանիցին, կորուէն, քէսիլիքլէրսէ.

Անցեալ:

Հատեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.  
Կորուած ըլլամ, ըլլաս, ըլլաշ, ըլլան+, ըլլատ, ըլլան.  
Քէսիլմիշ օլսամ, օլսան, օլսագ, օլսանըլ, օլսալար.

Անելեայի:

Հատանիլ, հատանելոյ, լոյլ, կորուէլլ, քէսիլլէք:

Ընդունելութեան:

Անցեալ, Հատեալ, կորուած, քէսիլմիշ.

Աղուանի. Հատանելոց կամ լի, կարուելու, քէսիլէճէք.

Ասոր պէս կը խնարհին առ ներգործական բայերն ալ, ու ամէն անէմ վերջաւորեալ բայերը:  
Անիծանեմ, անիծի, ծեր, անէծ, անէծ, անէծ,

նալիլէթլէմէք.

Արկանեմ, արկի, կեր, էարի\*, արկ, չէլ, նէր,

պրադմազ.

Քեկանեմ, բեկի, կեր, երեկ, բեկ, կոտրէլ, գըրմագ.

Տեսանեմ, տեսի, սեր, ետես, տես, ալեսնէլ, կէօրմէք.

Հարկանեմ, հարի, բեր, եհար, հար, զարնէլ, վուրմազ.

Սպանանեմ, սպանի, ներ, սպան, սպան, սպաննէլ,

էօլփիրմէք.

Գտանեմ, գտի, գտեր, եղիտ, դիտ, դանէլ, պուլմագ.

Կլանեմ, կլի, լեր, եկուլ, կուլ, կլէլ, եռլժմազ.

Թըրանեմ, թըրի, թըրեր, եթուք, թուք, նտնէլ, թիւ-

քիւրմէք.

Լուծանեմ, լուծի, ծեր, ելոյծ, լոյծ, ունէլ, սէօրմէք.

Ցուցանեմ, ցուցի, ցեր, եցոյց, ցոյց, ցուցնէլ, կէօս-

թէրմէք.

Ածեմ, ածի, ծեր, էած, ած.      | բերել, կէթիրմէք.

Բերեմ, բերի, բերեր, երեր, բեր.      | նանէլ, չըդարմազ.

Ներդոշակէրպ չվզու:

Անցանեմ, անցի, ցեր, էանց, անց, անցնէլ, կէշմէք.

Ելանեմ, ելի, ելեր, ել, ել, ելէլ, չըգմազ.

Իջանեմ, իջի, իջեր, էջ, էջ, էջնալ, էնմէք.

Մատանեմ, մտի, մտեր, եմուտ, մուտ, մանէլ, կիրմէք.

Արտարակէրպ չվզու:

Անկանիմ, անկայ, անկիր, իննալ, տիւշմէք.

Բուսանիմ, բուսայ, բուսիր, բուսնէլ, պիթմէք.

Զիջանիմ, զիջայ, զիջեր, խոնարհէլ, շանձաւալ, էնմէք.

Շիջանիմ, շիջայ, շիջեր, մարիլ, սէօնմէք.

\* Կամինիք առ բայերէն ոմանց կատարեալն երրարդ դէմը  
շատ անդամ առանց եի կամ եի կը բանեցընէն հրամայա-  
կանին պէս, ինչպէս ած, արի, անց, եւ այլ:

Մեռանիմ, մեռայ, մեռիր, մեռնէլ, էօլմէք.  
Նստիմ, նստայ, նստա, նստիլ, օժնուրմազ.

Հաստութիւն:

Ծնանիմ, ծնայ, ծնիր, ծնաննէլ, տօղմազ.

Ուսանիմ, ուսայ, ուսիր, սորմէլ, էջրէնմէք.

Սկսանիմ, սկսայ, սկսիր, սկսնէլ, պաշլամազ.

Տանիմ, տարայ, տար, տաննէլ, կէօթիւրմէք.

#### Գ. ՕՐԻՆԱԿԻ

Աս կարգին բայերն սացնեմ կը վերջաւորին, եւ  
Անցուլական կըսուին, այսինքն՝ այնպէս գործողութիւն  
մը կը նշանակեն, որ ընողէն կ'ելլէ ուրիշին վրայ կ'անցնի,  
եւ անոր ալ բնել կու տայ, ինչպէս, Արբուցանեմ, իըն-  
ցնէլ իշերմէք, կը նշանակէ չէ թէ ջուրը կամ գինին  
խնել (որ պարզապէս ներգործական է,) այլ բնել որ  
ուրիշը խմէ այսինքն խմել տալ:

Ասանց կատարեալը կըլլայ սոցի, հրամայականը  
և այսպէս.

Ասհմանական եղանակին նշրիւյ:

Զօրացուցանեմ, կ'ուժովցնեմ, գուլլէթլէնտիրիրիր իմ.

Անկարութիւն:

Զօրացուցանէի, կ'ուժովցնեմէի, գուլլէթլէնտիրիրիր իտիմ.

Կարութեալ:

Զօրացուցի, սուժովցնեցի, գուլլէթլէնտիրատիմ.

Զօրացուցեր, սուժովցնեցէր, գուլլէթլէնտիրատին.

Զօրացուցյայ, սուժովցնեցյա, գուլլէթլէնտիրատի.

Զօրացուցաք, սուժովցնեցյն+, գուլլէթլէնտիրատիք.

Զօրացուցիք, սուժովցնեցյն+, գուլլէթլէնտիրատինիզ.

Զօրացուցին, սուժովցնեցյն, գուլլէթլէնտիրատիլէր.

Ցարականար:

Զօրացուցեալ եմ, սուժովցնեցնած եմ, գուլլէթլէնտիրմիշ իմ:

Գ-Ե-Ր-Ա-Հ-Ա-Պ-Ո-Ւ-Յ-Ի-Ռ-:

Զօրացուցեալ էի, ս-ժովոյոցած էի, գուվեթլէնտիր-  
միշ խոփիմ.

Ապաւնի:

Զօրացուցից, ս-ժովոյոցնեմ, գուվեթլէնտիրէյիմ.  
Զօրացուցես, ս-ժովոյոցնես, գուվեթլէնտիրէսին.  
Զօրացուցէ, ս-ժովոյոցնե, գուվեթլէնտիրսին.  
Զօրացուցուք, ս-ժովոյոցնե+, գուվեթլէնտիրէլիմ.  
Զօրացուշիք կամ ս-ժովոյոցնե+, գուվեթլէնտիրէսիզ.  
զօրացուցանիջիք,  
Զօրացուցէն, ս-ժովոյոցնեն, գուվեթլէնտիրսինլէր.

Հ-Վ-Ա-Մ-Ա-Կ-Ա-Ն Ե-Ղ-Ա-Ն-Ա-Կ-:

Զօրացո կամ զօրա ս-ժովոյուր, գուվեթլէնտիր.  
զուսջիք կամ զօ-  
րացուցանիջիք,

Մի զօրացուցաներ, մի ս-ժովոյոցներ, գուվեթլէնտիրմէ.  
Զօրացուցէք, ս-ժովոյոցնե+, գուվեթլէնտիրինիդ.  
Մի զօրացուցանէք, մի ս-ժովոյոցնե+, գուվեթլէնտիրմէյինիդ.

Արորադուսաւէան Եղանակ:

Զօրացուցանիցեմ, ս-ժովոյոցնեմ (նէ), գուվեթլէնտիրիր-  
ում կամ գուվեթլէնտիրսէմ.

Անցեալ:

Զօրացուցեալ իցեմ, ս-ժովոյոցած ըլլամ, գուվեթլէն-  
տիրմիշ օլամ.

Աներեւոյի:

Զօրացուցանել, ելցի, ելով, ս-ժովոյոցնել, գուվեթլէն-  
տիրմիշք.

Ընդունելունիւն:

Կեր. Զօրացուցանոլ, ս-ժովոյոցնոր, գուվեթլէնտիրէն.  
Անց. Զօրացուցեալ, ս-ժովոյոցած, գուվեթլէնտիրմիշ.

Ապաւնի. Զօրացուցանելոց, ս-ժովոյոցնելու, գուվեթլէն-  
տիրմիշք:

Ասոր պիս կը խոնարհին ամեն ացուցանէմ, Եցու-  
ցանեմ եւ ս-ժանեմ վերջաւորեալ Անցողական բայերը:  
Որո՞ք որ մինակ ս-ցանեմ կը վերջաւորին՝ կրաւորական  
ալ ունին, իսկ որո՞ք որ ացուցանեմ կամ Եցուցանեմ կը  
վերջաւորին, կրաւորական չունին, անոնց տեղ կը բանի  
իրենց չեզոքք, ուսկից որ աս անցողական բայերն ելած  
են, այսպէս.

Արբուցանեմ, բուցի, բո, խոյցնել, իշիրմիք.  
Զգեցուցանեմ, ցուցի, ցո, հագուստցնել, կիյտիրմիք.  
Թագուցանեմ, գուցի, գո, պահուցոցնել, սագլաթմազ.  
Կեցուցանեմ, ցուցի, կեցո, աղբեցցնել, եաշաթմազ.  
Կորուսանեմ, կորոսի, կորո, հորուցոցնել, գայց եթմիք.  
Մատուցանեմ, մատոցի, մատո, օտացցնել, ընթայել,  
եանաշորմազ, սոնմազ.

Ուսուցանեմ, ուսուցի, ուսու, սորվոցնել, էօյրէթմիք.

Ա-Ռ-Ա-Կ-Ի առոնց չեցուը:

Զօրանամ, զօրացայ, որմէ Զօրացուցանեմ.  
Արդարանամ, արդարացայ, „ Արդարացուցանեմ.  
Խոնարհիմ, խոնարհեցայ, „ խոնարհեցուցանեմ:

Յ Յ Գ Ո Ւ Ա Ֆ Գ.

ԵՐԿՐՈՐԴ ԼՄՈՐԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

Ն Ե Ր Գ Ո Ր Ֆ Ա Կ Ա Ն

Սահմանական Եղանակի ներկոյ:

|         |            |            |
|---------|------------|------------|
| Բանամ,  | իւ բանամ,  | աչար ըլմ.  |
| Բանաս,  | իւ բանաս,  | աչար պին.  |
| Բանայ,  | իւ բանայ,  | աչար.      |
| Բանամը, | իւ բանամ+, | աչար ըլզ.  |
| Բանայք, | իւ բանայ+, | աչար պինը. |
| Բանան,  | իւ բանան,  | աչարլար.   |

ԱՆՀԱՊԻ :

|           |              |              |
|-----------|--------------|--------------|
| Բանայի,   | իւ բանայի,   | աչար ըտրմ.   |
| Բանայիթ,  | իւ բանայիթ,  | աչար ըտրն.   |
| Բանայր,   | իւ բանայր,   | աչար ըտր.    |
| Բանայրք,  | իւ բանայրքն, | աչար ըտրգ.   |
| Բանայիթք, | իւ բանայիթք, | աչար ըտրնըզ. |
| Բանային,  | իւ բանային,  | աչար ըտրլար. |

ԱՆԴԱՐԵԱԼ :

|                  |         |          |
|------------------|---------|----------|
| Բացի,            | բացի,   | աչարմ.   |
| Բացեք,           | բացեք,  | աչտն.    |
| Երաց կամ բաց,    | բացում, | աչտը.    |
| Բացաք,           | բացին,  | աչտրգ.   |
| Բացեք կամ բացիք, | բացին,  | աչտրնըզ. |
| Բացին,           | բացին,  | աչտրլար. |

ՅԵՐԵՎԱԿՈՒԹ :

|            |                              |  |
|------------|------------------------------|--|
| Բացեալ եմ, | ես, է, եմք էք, են.           |  |
| Բացած էմ,  | ես, է, ենի, էի, են.          |  |
| Աչմրշ ըմ.  | սըն, սըր, ըզ, սընըզ, սըրլար. |  |

ԳԵՐԱԿՈՒԹ :

|                   |                            |  |
|-------------------|----------------------------|--|
| Բացեալ էի,        | էիք, էր, էպք, էիք, էին.    |  |
| Բացած էի,         | էիք, էր, էնի, էի, էն.      |  |
| Աչմրշ ըտրմ, ըտրն, | ըտր, ըտրգ, ըտրնըզ, ըտրլար. |  |

ԱԿՐՈՆԻ :

|                      |          |
|----------------------|----------|
| Բացից, (պիտի) բանամ, | աչարլմ.  |
| Բացցես,              | բանսս,   |
| Բացցէ,               | բանայ,   |
| Բացցուք,             | բանանին, |
| Բացջիք,              | բանանի,  |
| Բացցին,              | բանան,   |

ՀԵՐԱՅՈՒՀԻՆ Ե՛ՎՈՒԹ :

|                     |     |
|---------------------|-----|
| Բաց կամ բացիթ, բաց, | աչ. |
|---------------------|-----|

Մի բանար,

Բացէք,

Մի բանայիք,

Դ բանար,

Բացէտ,

Դ բանատ,

ՍՊՈՐԱԴԱՍԱԽԱՆ Ե՛ՎՈՒԹ :

|            |                               |
|------------|-------------------------------|
| Բանայցեմ,  | բանամ (նէ), աչարսամ կամ աչսամ |
| Բանայցես,  | բանսս, աչարսան.               |
| Բանայցէ,   | բանայ, աչարս.                 |
| Բանայցեմք, | բանանի, աչարսադ.              |
| Բանայցէք,  | բանանի, աչարսանըզ.            |
| Բանայցին,  | բանան, աչարսալար.             |

ԱՆԴԵՎԱԼ :

|                                                    |
|----------------------------------------------------|
| Բացեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.         |
| Բացած ըլլամ, ըլլաս, ըլլան, ըլլանի, ըլլանդ, ըլլան.  |
| Աչմրշ օլսամ, օլսան, օլսա, օլսադ, օլսանըզ, օլսալար. |

ԱՆԵՐԵՆԴՐԻ :

|                                         |
|-----------------------------------------|
| Բանալ, բանալց, բանալցվ, բանալ, աչմադ.   |
| Ի բանալն, բանալս, ապեն, աչտրլըզ վագրիձ. |
| Առ ի բանալ, բանալս համար, աչմադ իչին.   |

ԸՆԴՀԱՆՈՒՐԵԼՈՒՄԵՒՆԻ :

|                                      |
|--------------------------------------|
| Ներ. Բացող, բացսող, աչման.           |
| Անց. Բացեալ, բացեր կամ բացած, աչմրշ. |
| Ազա. Բանալց. բանալս, աչմաճազ:        |

ԿՐԱՒՐԱԿԱՆ

ՍՊՈՐԱԴԱԽԱՆ Ե՛ՎՈՒԹԻՒՆ ԱԵՐԻ ԱՅ :

|            |                                    |               |
|------------|------------------------------------|---------------|
| Բանամ,     | իւ բանամէմ,                        | աչըլըզ ըմ.    |
| Բանաս.,    | իւ բանամէս,                        | աչըլըզ սըն.   |
| Բանայ,     | իւ բանամէտ,                        | աչըլըզ.       |
| Բանամք,    | իւ բանամէնի,                       | աչըլըզ ըզ.    |
| Բանայք,    | իւ բանամէտի,                       | աչըլըզ սընըզ. |
| Բանան,     | իւ բանամէն,                        | աչըլըզլար.    |
| Կամ Բանիմ, | բանիս, բանի, բանիմք, բանիք, բանին. |               |

ԱՆԴՐԱՎՈՐ :

|           |             |                |
|-----------|-------------|----------------|
| Բանայի,   | Է բանայի,   | աչըլըր ըտըր.   |
| Բանայիիր, | Է բանայիիր, | աչըլըր ըտըն.   |
| Բանայր,   | Է բանայր,   | աչըլըր ըտըր.   |
| Բանայպ,   | Է բանայպ,   | աչըլըր ըտըդ.   |
| Բանայիք,  | Է բանայիք,  | աչըլըր ըտընըզ. |
| Բանային,  | Է բանային,  | աչըլըր ըտըլար. |

ԱՆԴՐԱՎՈՐԵԱԼ:

|         |         |            |
|---------|---------|------------|
| Բացայ,  | Բացայ-  | աչըլտըր.   |
| Բացար,  | Բացար-  | աչըլտըն.   |
| Բացաւ,  | Բացաւ-  | աչըլտըւ.   |
| Բացաք,  | Բացաք-  | աչըլտըդ.   |
| Բացայք, | Բացայք- | աչըլտընըզ. |
| Բացան,  | Բացան-  | աչըլտըլար. |

ՅԱՐԱՔԱՊԱՐ :

|              |      |      |      |        |         |
|--------------|------|------|------|--------|---------|
| Բացեալ եմ,   | Ես,  | Է,   | Եմք, | Էք,    | Են.     |
| Բացուած եմ,  | Ես,  | Է,   | Են+, | Է+,    | Են.     |
| Աչըլմբշ ըմ՝, | սըն, | տըր, | ըզ,  | սընըզ, | տըրլար. |

ԳԵՐԱՔԱՊԱՐ :

|                |       |       |       |         |         |
|----------------|-------|-------|-------|---------|---------|
| Բացեալ էի,     | Էիր,  | էր,   | էաք,  | էիք,    | էին.    |
| Բացուած էի,    | Էիր,  | էր,   | էն+,  | է+,     | էն.     |
| Աչըլմբշ ըտըմ՝, | ըտըն, | ըտըր, | ըտըդ, | ըտընըզ, | ըտըլար. |

ԱԿԱՌՆԵՒ:

|          |               |            |
|----------|---------------|------------|
| Բացայյ,  | (պիտի) Բացայ- | աչըլայըր.  |
| Բացիս,   | Բացա-         | աչըլասըն.  |
| Բացիի,   | Բացա-         | աչըլըն.    |
| Բացյուք, | Բացու-        | աչըլալը.   |
| Բացջիք,  | Բացու-        | աչըլսանըզ. |
| Բացին,   | Բացու-        | աչըլընլար. |

ՀՐԱՄԱԿԱԽՆ ԵԿԱՆԵՒ:

|        |        |       |
|--------|--------|-------|
| Բացիր, | Բացու- | աչըլ. |
|--------|--------|-------|

Մի բանար,

Ժ բանային,

աչըլմար.

Բանայիլը,

բանա-

աչըլնըզ.

Մի բանայը,

ժ բանա-

աչըլմար.

ԱՊՈՐԱԴԱԿԱԽՆ ԵԿԱՆԵՒ:

Բանայցիմ,

բանա-

աչըլմամ.

Բանայցիս,

բանա-

աչըլման.

Բանայցիի,

բանա-

աչըլմա.

Բանայցիմք,

բանա-

աչըլմագ.

Բանայցիք,

բանա-

աչըլմազ.

Բանայցին,

բանա-

աչըլմար.

ԱԿԵՑԵԱԼ:

|                 |        |        |         |          |          |
|-----------------|--------|--------|---------|----------|----------|
| Բացեալ իցեմ,    | իցես,  | իցէ,   | իցեմք,  | իցէք,    | իցեն.    |
| Բացուած ըլլամ՝, | ըլլաս, | ըլլայ, | ըլլան+, | ըլլա+,   | ըլլան.   |
| Աչըլմբշ օլսամ՝, | օլսան, | օլսա,  | օլսագ,  | օլսանըզ, | օլսալար. |

ԱԿԵՑԵ-ՋԻՆ:

|        |          |          |           |          |
|--------|----------|----------|-----------|----------|
| Բանալ, | Բանալոյ, | Բանալով, | Բացու-էլ, | աչըլմագ: |
|--------|----------|----------|-----------|----------|

ԱԿԵՑԵՆԵԼՍՈՒԱԾԻՆ:

Անց . Բացեալ, Բացու-էլ կամ Բացուածն, աչըլմբշ:

Աղա . Բանալի, Բացու-էլս, աչըլաճագ:

Ասոր պէս կը խոնարհին աս ներդործական բայերն ու հասարակօրէն ամէն մինակ ա՞մ վերջաւորեալները:

Աղամ, աղացի, աղա, աղացեալ, աղալ, իւյիւթմէք:

Բառնամ, բարձի, բարձ, բարձեալ, } վերջնել, կրաս . Բառնամ, բարձի, բարձիր. } գալտըրմագ:

Զգամ, զգացի, զգա, զգացեալ, զգալ, աղոյմագ:

Թանամ, թացի, թաց, թացեալ, նըլնլ, ըմլաթմագ:

Լամ, լացի, լաց, լացեալ, լալ աղլամագ:

Կարդամ, կարդացի, կարդա, կարդացեալ, կարդացիալ, կանչուլ, օգումագ:

Ողբամ, ողբացի, ողբա, ողբացեալ, ողբալ, ինէմէք:

Հուանամ, հուացի, հուա, հուացեալ, հուալ, եայգամագ:

Ասոնց կրաւորականին ներկան, անկատարն ու սոորադասականը՝ ներդործականին հետ նոյն կըլլայ,

բանայ բուռնն, դուռը կը բացուի. բանայցն առ յեր. աչուրիդի պիտ'որ բայսուի: Գիշ տեղ կայ բանին դրսնն, եւ այլն: Ոմանցն ալ էական բայով կը ձեւանայ. այսպէս. Ազացեալ լինէմ, լինէմ, լինիցիմ: Ինչպէս նաեւ կատարեալը, ապառնին ու հրամայականն ալ երբեմն կրնան էական բայով ձեւանալ. Բայցեալ եղէ, բայցեալ եղէ, բայցեալ լիք. եւ այլն:

ՆԵՐԴԻՇԺԵՐԴ ՀԱՅ:

Անսամ, սացի, սա, սացեալ, Տոիէ ՛՛ ակօզ տիյնէմէք: Գնամ, գնացի, գնա, գնացեալ, Ե՛՛ ալ, կիթմէք: Խաղամ, ղացի, ղա, ղացեալ, Խալալ, օյնամագ: յատաղ Ե՛՛ ալ, իլէրի կիթմէք: Խնդամ, դացի, դա, դացեալ, Դատիանանալ, սէվինմէք: Կամ, կացի, կաց, կացեալ, Խենալ, տուրմագ: Մնամ, մնացի, մնա, մնացեալ, Թաւալ, գալմագ: Տոկամ, կացի, կա, կացեալ, Թէժանանալ, տայանմագ: Կեամ, կեաս, կեայ, կեամք, կեամք, կեան: Կի, կիիր, կեայր, կեաք, կեիր, կէին: Կեցի, կեցեր, եկեաց, կեցաք, կեցէք, կեցին: Կեցից, կեցես: Կեաց, կեցչըր, մի կեար, կեցէք, մի կեայք: Կեցցեմ (փոխանակ կեայցեմ): Կեալ, կելյյ: Կեցեալ: Կելյյ, առէլ, եաշամագ:

Արաւորականի ձեւով կը խոնարհին յաջորդ ներգործական բայերը, եւ ամեն անամ վերջաւորածները: Խոստանամ, տացայ, տացայց, տացէք, տանայցեմ, տացեալ, խօստ տալ, սէօզ վէրմէք: Անդիտանամ, անդիտացայ, ցիր, անդիտալ, պիլմէմէք: Գողանամ, գողացայ, ցիր, Գողնալ, չալմագ: Մերկանամ, մերկացայ, ցիր, հանունէլ, օյունմագ: Ստանամ, ստացայ, ցիր, ստանալ, էտինմէք: Իմանամ, իմացայ, իմա, իմանալ, տույժմագ: Մոռանամ, մոռացայ, մոռա, յոռնալ, ունութմագ: Որսամ, որսացայ, որսա, (Պառան) բոռնէլ, ավլամագ: Ասոնց կրաւորականը հոռանիմ, իմանիմ անոյշ չի դար. անոր համար հասարակօրէն էական բայով կը ձեւանայ. այսպէս.

Առան. Եղ. Ներ. Մոռացեալ լինիմ, լինիս, լինի, եւայլն: Անհապոր. Մոռացեալ լինիմ, լինիիր, լինիր, եւայլն: Կապորէտալ\*, Մոռացեալ եղէ, եղեր, եղեւ, եւայլն: Աղոստնի. Մոռացեալ եղէց, եղեցիս, եղեցի:

Հըրամյ. Եղ. Մոռացեալ լեր, լերուք:

Արորար. Եղ. Մոռացեալ լինիցիմ, լինիցիս, լինիցի:

ՀԵՂԱՌ:

Արբենամ, արբեցայ, եցիր, Քէնոննալ, սէրիսօշ օլմագ: Արգարանամ, բացայ, ցիր, արգարանալ, սալիհ օլմագ: Բազմանամ, բազմացայ, ցիր, շաբնալ, չօղալմագ: Կարօտանամ, տացայ, ցիր, էրտօն ըլլալ, իհտաճ օլմագ: Ցամենամ, յամեցայ, ցիր, աշանալ, կէճիքմէք: Ցուլանամ, յուլացայ, ցիր, ծուլնալ, թէկմէկլէնմէք: Աքանչանամ, պանչացայ, ցիր, Զարմանամ, զարմացայ, ցիր, չպրմանալ, թէաճճիւպ Հիմանամ, հիմացայ, ցիր, չէքմէք: Զանամ, ջանացայ, ջանս, ջանալ, գայրէթ էթմէք: Ցնծամ, ցնծացայ, ցնծա, առանիանալ, սէվինմէք: Անձկամ, անձկացայ, անձկա, բարչալ, արզիւլէմէք: Ընթանամ, ընթացայ, ընթա, կանչալ, գոշմագ:

Յ Յ Գ Ո Ւ Ծ Ե Ւ Յ Ե

ԵՐԵՐՈՐԴ ԼԾՈՐԴԴՈՒԹԵԱՆ ՎԱՐԱՅ

Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Ստանուական Եղանակի ներիայ:

|          |                     |                     |
|----------|---------------------|---------------------|
| Հեղում,  | Է Ա ն դ է մ ,       | ա է օ ք է ր ի մ .   |
| Հեղուս,  | Է Ա ն դ է ս ,       | ա է օ ք է ր ս ի ն . |
| Հեղու,   | Է Ա ն դ է է ,       | ա է օ ք է ր .       |
| Հեղումք, | Է Ա ն դ է ն ի ս + , | ա է օ ք է ր ի զ .   |

\* Կըսուի նաև՝ Մոռացայ, յիշատակ նոցա. յիշատակնին հորսոնէցաւ:

Հեղուոք, իւ նախեն, տէօքէը սինիդ.  
Հեղուն, իւ նախեն, տէօքէըլէր.

## Անհատաբ:

Հեղուի, իւ նախեն, տէօքէը իտիմ.՝  
Հեղուիր, իւ նախեն, տէօքէը իտին.՝  
Հեղոյր, իւ նախեն, տէօքէը իտի.՝  
Հեղուաք, իւ նախեն, տէօքէը իտիք.՝  
Հեղուիք, իւ նախեն, տէօքէը իտինիդ.՝  
Հեղուին, իւ նախեն, տէօքէը իտիլէր.՝

## Կապարեալ:

Հեղե\*, նախեցի, տէօքտիմ.՝  
Հեղեր, նախեցիր, տէօքտին.՝  
Եհեղ կամ հեղ, նախեց, տէօքտի.՝  
Հեղաք, նախեցն, տէօքտիք.՝  
Հեղիք, կամ գէք, նախեցի, տէօքտինիւզ.՝  
Հեղին, նախեցն, տէօքտիլէր.՝

## Յարակապար:

Հեղեալ եմ, ես, է, եմք, էք, են.  
Թափած եմ, ես, է, են, է, են.՝  
Տէօքմիւշ իւմ, սիւն, տիւր, իւղ, սիւնիւզ, տիւրէր.՝

## Գերակապար:

Հեղեալ էի, էիր, էր, էաք, էիք, էին.  
Թափած էի, էիր, էր, էնն, էին, էն.  
Տէօքմիւշ իւտիմ, իւտին, իւտիւ, իւտիւք, իւտիւնիւզ.՝  
նիւզ, իւտիւլէր.

## Ապառանի:

Հեղից, նախեց, տէօքէլիմ.՝

\* Առ Ըծորդութեան կատարեալը, ապառանին, չրամացականն ու անցեալը հարաւելին հնար ամենեւն նոյն է մանաւանդ ասոնցու ոմանը լինան երկու կերպ ալ խոնարհիւ, երբէն անեմ և երբեմ առ վերջառորդեան համար ինչպէս. Խնչպէս.  
Խնում իւմ խցանեմ, խցի. Հեծոնում իւմ Հեծանեմ, Հեծայ:  
Կիզում իւմ կիզանեմ, կիզի. Թաճոնում իւմ Թաճանիմ, Թաճայ:  
Հերձում իւմ Հերձանեմ, Հերձի. Ֆեռնում իւմ Ֆեռանիմ, Ֆեռայ:

Հեղցէս, նախեն, տէօքէս.  
Հեղցէ, նախեն, տէօքսին.՝  
Հեղցուք, նախեն, տէօքէլիմ.՝  
Հեղջիք, նախեն, տէօքէսինիդ.՝  
Հեղցեն, նախեն, տէօքսինլէր.՝

## Հրամայական եղանակ:

Հեղ կամ Հեղջիր, նախեն, տէօք.՝  
Մի հեղուր, մի նախեն, տէօքմի.՝  
Հեղէք, նախեցի, տէօքինիւզ.՝  
Մի հեղուք, մի նախեն, տէօքմինիւզ.՝

## Սորադասաւական եղանակ:

Հեղուցում, նախեն (Նկ.), տէօքսէմ կամ տէօքէլսէմ.  
Հեղուցուս, նախեն, տէօքսէն.  
Հեղուցու, նախեն, տէօքսէ.  
Հեղուցուկ, նախեն, տէօքսէք.  
Հեղուցուք, նախեն, տէօքսէնիզ.՝  
Հեղուցուն, նախեն, տէօքսէլէր.

## Անցեալ:

Հեղեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէր, իցէն.  
Թափած ըլլամ, ըլլաս, ըլլայ, ըլլան, ըլլան, ըլլան.  
Տէօքմիւշ օլսամ, օլսան, օլսա, օլսագ, օլսանըզ, օլսալսար.

## Անցեալոցի:

Հեղեալ, Հեղլոյ, Հեղլով, նախել, տէօքմէք:  
Ի հեղուն, նախելու առեն, տէօքտիլու վաղրիմզ:  
Առ ի հեղուլ, նախելու համար, տէօքմէ իշին:

## Ընդունելունիւն:

Աեր. Հեղող, նախող, տէօքէն:  
Անց. Հեղեալ, նախեն, կամ նախած, տէօքմիւշ:  
Ապա. Հեղցց, նախելու, տէօքէձէք:

## ԿՐՏՈՒՊՐԱԿԱՆ

Անհանական եղանակի ներկայ:

Հեղում, իւ նախենէմ, տէօքիլիւրիմ.՝  
Հեղուս, իւ նախենս, տէօքիլիւրսին.՝

Հեղու, իւ նախուել, տէօքիւլիւր. Հեղումք, իւ նախուեն+, տէօքիւլիւրիւր. Հեղուք, իւ նախուել+, տէօքիւլիւրսիւրկ. Հեղուն, իւ նախուեն, տէօքիւլիւրլէր.

Կամ Հեղանիմ, զանիս, զանի, զանիմք, զանիք, զանին:

### Անհատաբ:

Հեղուի, իւ նախուել+, տէօքիւլիւրիւտիւմ. Հեղուիր, իւ նախուելէր, տէօքիւլիւրիւտիւն. Հեղոյը, իւ նախուելը, տէօքիւլիւրիւտիւ. Հեղուաք, իւ նախուեն+, տէօքիւլիւրիւտիւք, Հեղուիք, իւ նախուել+, տէօքիւլիւրիւտիւնիւգ. Հեղուին, իւ նախուեն, տէօքիւլիւրիւտիւլէր. Կամ Հեղունէի, նէիր, նէր, նէաք, նէիք, նէին.

### Կատարեալ:

Հեղոյ, նախուեցայ, տէօքիւլտիւմ. Հեղոր, նախուեցար, տէօքիւլտիւն. Հեղու, նախուեցաւ, տէօքիւլտիւ. Հեղոք, նախուեցան+, տէօքիւլտիւք. Հեղոյք, նախուեցան+, տէօքիւլտիւնիւզ. Հեղոն, նախուեցան, տէօքիւլտիւլէր.

### Յարակատաբ:

Հեղեալ եմ, ես, է, եմք, էք, են. Թափուած եմ, ես, է, են+, է+, են. Տէօքիւլմիւշ իւմ, սիւն, սիւր, իւդ, սիւնիւզ, սիւրլէր.

### Գերակատաբ:

Հեղեալ էի, էիր, էր, էաք, էիք, էին. Թափուած էի, էիր, էր, էն+, էի+, էն. Տէօքիւլմիւշ իւմ, իւտիւն, իւտիւ, իւտիւք, իւտիւնիւզ իւտիւլէր.

### Ապահով:

Հեղայց (պէտք) նախուել, տէօքիւլչիւմ. Հեղիսա, նախուելս, տէօքիւլչսին. Հեղի, նախուել, տէօքիւլսիւն. Հեղցուք, նախուեն+, տէօքիւլչլիւմ.

Հեղջիք, իւ նախուել+, տէօքիւլէսինիլ. Հեղիս, իւ նախուեն, տէօքիւլսիւնլէր.

### Հրամայական եղանակ:

Հեղիք, իւ նախուել, տէօքիւլ. Մի հեղուր (Հեղանիր), մի նախուելը, տէօքիւլմէ. Հեղարուք, իւ նախուելցէլ+, տէօքիւլիւնիւզ. Մի հեղուր (Հեղանիք), մի նախուել+, տէօքիւլմլիւնիւզ.

### Ապարագայական եղանակ:

Հեղուցում, նախուել (նէ), տէօքիւլիւրսէմ իամ տէօքիւլսէմ.

Հեղուցուս, նախուելս, տէօքիւլիւրսէն. Հեղուցու, նախուել, տէօքիւլիւրսէւ. Հեղուցումք, նախուել+, տէօքիւլիւրսէք. Հեղուցուք, նախուել+, տէօքիւլիւրսէնիւզ. Հեղուցուն, նախուեն, տէօքիւլիւրսէլէր. Կամ Հեղանիցիմ, ցիս, ցի, ցիք, ցիք, ցին.

### Անցեալ:

Հեղեալ իցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն. Թափուած ըլլամ, ըլլաս, ըլլայ, ըլլան+, ըլլա+, ըլլան. Տէօքիւլմիւշ օլսամ, օլսան, օլսա, օլսագ, օլսանրզ, օլսալսր.

### Աներեայն:

Հեղուլ, Հեղոյ, (կամ Հեղանիլ, նելցյ), լով, նախուել, տէօքիւլմէր:

### Ընդունելունիւն:

Ընդ. Հեղեալ, նախուած, տէօքիւլմիւշ:

Ընդա. Հեղլի, նախուելս, տէօքիւլէճէք:

Անոր պէս կը խոնարհին աս ներդործական բայ-էրն ալ:

Առնում, առի, առեր, էառ, առ, առնուլ, ալմագ:

Արգելում, արգելի, գելեր, արգել, արգել, արգելլ, արգելլ, եասագ էթմէք:

Զեղում, զեղի, զեր, զեդ, լեզնել, թաշըրմագ:

Զենում, զենի, ներ, եղեն, զեն, հովնել, պօղաղլամագ: Թողում, թողի, զեր, եթող, թող, նորում, դոյ վերմիք: Լուսում, լիի, լցեր, ելից, լից, լուշնել, տօլսուրմագ: Խնում, խցի, խցեր, եխցից, խցի, նիմիլ, թըրմագ: Ցաւելում, լի, լըր, յաւել, յաւել, ուսեցընել, արշըրմագ:

Ընկենում, ընկեցի, ցեր, ընկեց, ընկեա, ընկեցեալ. Կրտա. ընկեցայ, ցայց, ցիր, նետել աթմագ:

Ասոնց կրաւորականին ներկան, անկատարը, սոսորադասականն ու հրամայականը հասարակօրէն էական բայով կը ձեւանան. ինչպէս, Առեւալ լինէմ, առեւալ լինէի, առեւալ լինէցիմ, առեւալ լիր. եւ այլն: Խոկ կատարեալն ու ապանին, թէպէտ յասուլ ունին, բայց կընան աննոր պլ էական բայով ձեւանալ. այսպէս, Հեղէալ եղի. նողէալ եղից. եւ այլն:

### Արտարտիվութիւն չեղու:

Զբոսնում, զբօսայ, զբօսայց, զբօսիս, զբօսիր, զբօսան+ ընել, զէվդ էթմիք:

Զեղում, զեղայ, զայց, զցիս, զեր, զէղանիլ, թաշըրմագ: Հեղձնում, հեղձայ, ձայց, ձիր, ինդուուլ, պօղուրմագ:

Քանի մը կրաւորակերպ չեղզք բայեր կան, նոտ, վմ ու նչմ վերջաւորած, որոնց ապանին եւայց, իցես կըլլայ, այսպէս. Մարեայց, մարեցիս. Երիւայց, երիցես ու ընդ. անցեալը հասարակօրէն՝ ուցեալ. ինչպէս Մարտուցեալ, երիւցեալ:

Զարթնում, զարթեայ, զարթիր, զարթուցեալ, արթնենալ, օյանմագ:

Ցանում, ցանեայ, ցանիր, ցանուցեալ, սրտունիլ, եօրքէլէնմիք:

Քաղցնում, քաղցեայ, քաղցիր, քաղցեալ, անօթնեալ, աճզդմագ:

Ոստնում կամ ոստչիմ, ոստեայ, ոստիր, ոստուցեալ, վերսարտել, որչըրամագ:

Այժնում, այժեայ, այժիր, այժուցեալ, ուտէլ, շիշմիք: Երդնում, երդուայ երդուիր, երդուեալ, երդուամ ընել, եկմին էթմիք:

Երկնչիմ, երկեայ, կիր, կուցեալ, վախնալ, գօրգմագ: Թագչիմ, թագեայ, գիր, գուցեալ, պահուացովէլ, սագ-լանմագ:

Թոռչիմ, (կամ թռանիմ), թռեայ, թռիր, թռուցեալ, նունիլ, ուշմագ:

Կորնչիմ, կորեայ, կորիր, կորուսեալ, կորանիլ, գայպ օլմագ:

Մատչիմ, մատեայ, մատիր, մատուցեալ, օթունալ, եագլաշմագ:

Մարտնչիմ, տեայ, տիր, տուցեալ, կոռուկ, ձեհըլէշմիք: Փախչիմ, խեայ, խիր, խուցեալ, իսինիլ, գաշմագ:

### Հասարակ բայ:

Ընթեռնում, թերցայ, թերցայց, թերցիս, թերցիր, թեռնուցում, թերցող\*, թերցեալ, կարդալ, կամ

կարդացուկ, օգումագ կամ օգունմագ:

Զգենում, զգեցայ, ցայց, ցիր, ցեալ, հաժնիլ, կիմիք:

Ասոնց կրաւորականն էական բայով ալ կը ձեւանայ, այսպէս, Ընթերցեալ լինի, կը կարդացուկ, օգունուր. ինչպէս կրա. Հեղու, իւ նախուկ, տէօրիւլիւր:

Պնտիր հեղինակները հրամայականին յոդնակի երկ կրորդ գեմի կատարեալին յոդնակի երկլորդ գեմին տեղ կը բանեցընեն. այսպէս. Առնասեցիւ+ իսաբեցիւ+, արտիւ+ կամ լուացարու+, սրբեցարու+, փոխանակ ըսելու, վաճարեցիւ+, իսաբեցիւ+, սրբիւ+, կամ լուացայ+, սրբեցայ+:

### Յ Յ Գ Ա Ի Ա Ֆ Ջ.

#### ԱՆԿԱՆՈՒ ՈՒ ՊԱԿԱՍԱԿՈՐ ԲԱՑԵՐՈՒ ՎՐԱՑ

Անկանոն կամ Զարդուուլ կըսուի ան բայր, որ չորս լըրդութեանց հասարակ կարդէն գուրս կ'ելլէ: Խոկ Պակասակոր կ'ըսուի ան բայն, որուն քանի մը ժամանակը կը պակսի կամ ուրիշ բայէ կը լըմանյ:

\* Ու ընդունելութիւնը միայն ներգործականի նշանակութիւն ունի ինչպէս ամեն հասարակ բայերունը:

Օպրտուզի բայերուն ներկան, անկատարն ու ստորադասականն ըստ կանոնի կը խնարհին: Իսկ կատարեալը, ապասնին ու հրամայականը կը զարտուղին: Կոյնապէս Պակասաւորներուն ալ մինակ աս ժամանակները կը պակին:

### ԱՆԿԱՆՈՒՆ ԲԱՑԵՐ

Ա. Առնեմ, ընել, էլժմէք:

Ն Ե Ր Գ Ա Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահմ էլ, ներ. Առնեմ, առնես. Անկառ. Առնեի, առնեիր.

Առարտէ:

Արարի, արարեր, արար, արարաք, արարէք, արարին.

Աղաւանէ:

Արարից, արասցես, արասցէ, արասցուք, արասջիք կամ առնիջիք, արասցեն.

Հըմանցակն եղանակ:

Արա կամ արասջիք կամ առնիջիք, մի առներ, արարէք, մի առնելք.

Սարու. Առնիցեմ, նիցես. Աներ. Առնել, նելզյ, նելով. Ընդ. ներ. Արարող կամ առնող. Անց. Արարեալ. Աղաւան. Առնելոյ:

### Կ Ր Ա Տ Ո Ր Ա Կ Ա Ն

Սահմ. ներ. Առնեմ, նիս, նի. Անէ. Առնեի, էիր, էր.

Կառար. Արարայ, բար, բաւ, արարաք, բայք, բան.

Աղաւ. Արարայց, արասցիս, արասցի, արասցուք, առնիջիք, արասցին.

Հըման. Առնիջիք, մի առնիք, առնիջիք, մի առնիք.

Սարու. Առնիցիմ, ցիս, ցի, ցիմք. Աներ. Առնիլ, առնելոյ, նելով.

Ընդ. անց. Արարեալ, արարելոյ. Աղաւան. Առնելի կամ Առնելոյ:

Բ. գնեմ, դնել, դոմագ:

Ն Ե Ր Գ Ա Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. գնեմ, գնես, գնե, Անէ, գնեի, գնեիր.

Առարտէ:

Էրից, գիցես, գիցէ, գիցուք, գիջիք, գիցեն.

Աղաւանէ:

Հըմանցակն եղանակ:

Գիր կամ գիչիք, մի գներ, գիք, մի գնեք.

Սարու. գնիցիմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.

Աներէ-այն. գնել, լցյ, լով.

Ընդ. ներ. գնեալ. Անց. երեալ. Աղաւան. գնելոց:

Կ Ր Ա Տ Ո Ր Ա Կ Ա Ն

Սահ. ներ. գնիմ, գնիս, գնի. Անկառ. գնեի, գնեիր.

Կառար. երայ, երար, երաւ, երաք, երայք, երան.

Աղաւ. երայց, գիցիս, գիցէ, գիցուք, գիջիք, գիցեն.

Հըման. գիջիք կամ գնիջիք, մի գնիք, երարուք, մի գնիք.

Սարու. գնիցիմ, ցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.

Աներէ-այն. գնել, լցյ, լով. Ընդ. անց. երեալ, գելոյ.

Աղաւ. գնելի:

Գ. Լսեմ, լսել, լսեթմէք:

Ն Ե Ր Գ Ա Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Լսեմ, լսես, լսէ. Անկառ. Լսեի, լսեիր, լսէր.

Կառարտէ:

Լսւայ, լսւար, լսւաւ, լսւոք, լսւայք, լսւան.

Աղաւանէ:

Լսւայց, լսւիցես, լսւիցէ, լսւիցուք, լսւիջիք, լսւիցեն.

Հըամական եղանակ:

Առոր կամ լուիջիր, մի լսեր, լուարուք, մի լսեք.  
Սրոր. Լսիցեմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.  
Աներեւ. Լսել լոյ, լով. Ընդ. ներ. Լսող. Անց. Լուեալ.  
Աղաս. Լսելոց:

### ԿՐԱՏՈՐԱԿԱՆ

Ասն. ներ. Լսիմ, լսիս, լսի. Անկառ. Լսէիր, լսէր.  
Կատար. Լուեալ եղէ, եղեր, եղեւ, եղաք, եղէք, եղեն.  
Աղաս. Լուեալ եղէց, զեցես, իցի, զեցուք, իջիք, իցին.  
Հըամայ. Լուեալ լեր, լուեալ լերուք.  
Սրոր. Լսիցիմ, ցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.

Աներեւ. Լսել լոյ, լով. Ընդ. անց. Լուեալ. Աղասանի.  
Լսէիթ:  
Արաւորականը կը ձեւանայ նաեւ աս բառերով.

Լու եղէլ կամ լու-եղէ- լու-եղէ- լու այլն:

Դ. Ճանաչեմ, ճանչալ, թանըմագ:

### Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Խ

Ասն. ներ. Ճանաչեմ, չես, չէ.  
Անկառ. Ճանաչեի, չէիր, չէր.  
Կատարեալ:  
Ծանեայ, ծանեար, ծանեաւ, ծանեաք, ծանեայք, ծանեան.

Ծանեայց, ծանիցես, ծանիցէ, ծանիցուք, նիջիք, նիցեն.

Հըամական եղանակ:

Ծանիր կամ ծանիջիր, մի ծանաչեր, ծաներուք, մի ծանաչէք.  
Սրոր. Ճանաչեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.  
Աներ. Ճանաչել, չելոյ, չելով. Ընդ. ներ. Ճանաչող.  
Անց. Ծանուցեալ, ցելոյ. Աղաս. Ճանաչելոց:

### ԿՐԱՏՈՐԱԿԱՆ

Ասն. ներ. Ճանաչիմ, չիս, չի, չիմք, չիք, չին.  
Անկառ. Ճանաչէի, չէիր, չէր, չէաք, չէիք, չէին.  
Կատար. Ծանուցայ, ցար, ցաւ, ցաք, ցայք, ցան.  
Աղասանի. Ծանուցայց, սցիս, սցի, սցուք, սջիք, սցին.  
Հըամայ. Ծանիջիր, ծանիջիք.

Սրոր. Ճանաչիցիմ, իցիս, իցի, իցիմք, իցիք, իցին.  
Աներեւոյն. Ճանաչել, ճանաչելոյ, ճանաչելով.  
Ընդ. անց. Ծանուցեալ, ցելոյ. Աղ. Ճանաչելի:

Ե. Մեղանչեմ, մեղչ ընել, կիւնահ իշլէմեք:

Ասն. ներ. Մեղանչեմ, չես. Անկառ. Մեղանչեի, չէիր.

### Կատարեալ:

Մեղայ, մեղար, մեղաւ, մեղաք, մեղայք, մեղան.

### Աղասանի:

Մեղայց, մեղիցես, մեղիցէ, մեղիցուք, ղիջիք, ղիցեն.

Հըամայական եղանակ:

Մեղիր կամ մեղիջիր, մի մեղանչեր, մեղարուք, մի մեղանչէք.

Սրոր. Մեղանչիցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.

Աներ. Մեղանչել, լոյ, լով. Ընդ. ներ. Մեղանչող.

Անց. Մեղուցեալ, ցելոյ. Աղաս. Մեղանչելոց:

Զ. Յառնեմ, աղնինալ, ելլէլ, տիրիլմեք, գալլմագ:

Ասն. ներ. Յառնեմ, նես, նէ. Անկառ. Յառնէի, նէիր.

### Կատարեալ:

Յարեայ, յարեար, յարեաւ, յարեաք, յարեայք կամ  
յարերուք, յարեան.

### Աղասանի:

Յարեայց, յարիցես, յարիցէ, յարիցուք, յարիջիք,  
յարիցեն.

Հըամայտիան եղանակ:

Արի կամ յառնիջիր կամ յարիջիր, մի յառներ, արիք, մի  
յառնեք.

Սորո. Յառնիցեմ, իցես, իցէ, իցեմք, իցէք, իցեն.

Աներեւոյն. Յառնել, լոյ, լով, լոնդ. ներ. Յառնոլ.  
Ան. Յարոցեալ, ցելոյ. Աղառնի. Յառնելոց:

Է. Տամ, դալ, վերմէք:

Ն Ե Բ Գ Ա Բ Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Տամ, տաս, տայ, տամք, տայք, տան.  
Անչառ. Տայի, տայիր, տայր, տայաք, տայիք, տային.

Կառաբեալ:

Ետու, ետոր, ետ, տուար, ետուք, ետոն.

Աղառնի:

Տաց, տացես, տացէ, տացաք, տաջիք, տացեն.

Հըամայտիան եղանակ:

Տուր կամ տաջիք, մի տար, տուք, մի տայք.

Սորոտ. Տայցեմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.

Աներ. Տալ, տալոյ, լով, լոնդ. ներ. Տուող. Ան. Տուեալ.

Աղ. Տալոց:

Կ Ր Ա Բ Ա Բ Վ Կ Ա Ն

Սահ. ներ. Տուեալ լինիմ, նիս, նի, նիմք, նիք, նին.

Անչառ. Տուեալ լինիք, եիր, եր, եաք, եիք, եին.

Կառաբ. Տուայ, տուար, տուաւ, տուաք, տուայք, տուան.

Աղառ. Տուայց, տացիս, տացի, տացուք, տաջիք, տացին.  
Հըամայտիան. Տաջիք, տաջիք.

Սորոտ. Տայցիմ, տայցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.

Աներեւոյն. Տուեալ լինիլ. լոնդ. անց. Տուեալ, տուե-  
լոյ. Աղառ. Տալի:

Պ Ա Կ Ա Ս Ա Խ Ո Ր Բ Ա Ց Ե Ր

Ա. Գամ, դալ, վերմէք:

Աս պակասաւոր բայլ՝ ելլ բայէն կը լըանայ:  
Սահ. ներ. Գամ, դաս, դայ, Անկառ, Գայի, Գայիր, դայլը,

Կառաբեալ:

Եկի, եկիր, եկն, եկոք, եկիք, եկին.

Աղառնի:

Եկից, եկեսցես, եկեսցէ, եկեսցուք, եկեսչիք, եկեսցեն.

Հըամայտիան եղանակ:

Եկ կամ եկեսչիք, մի գար, եկայք, մի գայք.

Սորոտ. Գայցեմ, ցես, ցէ, ցեմք, ցէք, ցեն.

Աներ. Գալ, լոյ, լով, լոնդ. անց. Եկեալ. Աղառ. Գալոց:

Բ. Ռւակիմ, սուրել, եէմէք:

Աս պակասաւոր բայլ՝ Կերայ բայէն կը լըանայ:

Ն Ե Բ Գ Ա Բ Ծ Ա Կ Ա Ն

Սահ. ներ. Ռւակմ, ռւակս, ռւակէ, ռւակմք, ռւէք, ռւեն.

Անչ. Ռւակի, ռւակիր, ռւակէ, ռւակոք, ռւէիք, ռւէին.

Կառաբ. Կերայ, կերար, կերաւ, կերոք, կերայք, կերան.

Աղ. Կերայց, կերիցես, կերիցէ, կերիցուք, կերիչիք, կե-  
րիցեն.

Հըամայ. Կեր, կերիջիք կամ ռւակիքիք, մի ռւակը, կերոցք,  
կամ կերէք, մի ռւակք.

Սորոտ. Ռւակիմ, ռւակցես, ռւակցէ, ցեմք, ցէք, ցեն.

Աներ. Ռւակլ, լոյ, լով.

Լոնդ. ներ. Կերոլ. Անց. Կերեալ. Աղառ. Ռւակոց:

Կ Ր Ա Բ Ա Բ Վ Կ Ա Ն

Սահ. ներ. Ռւակմ, ռւակս, ռւակի, ռւակմք, ռւէիք, ռւեն.

Անչառ. Ռւակի, ռւակիր, ռւակէ, ռւէաք, ռւէիք, ռւէին.

Կառաբ. Կերայ, կերար, կերաւ, կերոք, կերայք, կերան.

Առ. Կերպյաց, կերիցիս, կերիցի, իցուք, իջեք, իցին.  
Հրամաց. Կերիջեր, մի ուտիր, կերիջեր, մի ուտիր.  
Սորոտ. Ուտիցիմ, ուտիցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.  
Ընէր. Ուտել, լոյ, լով.  
Ընդ. անց. Կերեալ. Աղառ. Ուտելի:

Գ. Ըմկեմ, իմել, իշմէք:

Աս պակասաւոր բայլ՝ Արէն բայէն կը լրանայ:  
Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահ. Ներ. Ըմկեմ, ըմկես, ըմկե, ըմկեմք, պէք, պէս.  
Անդառ. Ըմկեր, ըմկեիր, ըմկեր, պէաք, պէիք, պէին.  
Կառ. Արբի, արբեր, էարբ, իսմ արբ, արբաք, արբէք,  
իսմ արբէք, արբին.  
Ադառ. Արբից, արբցես, արբցէ, արբցուք, արբջիք արբցեն.  
Հրամաց. Արբ իսմ արբջիր, մի ըմկեր, արբէք իսմ ըմկի-  
ջիք, մի ըմկէք.  
Սորոտ. Ըմկիցեմ, ըմկիցիս, ըմկիցէ, ըմկիցեմք, ըմ-  
կիցէք, ըմկիցեն.  
Ընէրեւ. Ըմկել, լոյ, լով.  
Ընդ. անց. Արբեալ. Աղառ. Ըմկելոց:

Կ Ր Ա Ւ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Սահմ. Ներ. Ըմկիմ, իսմ Արբեալ լինիմ.  
Անդառ. Ըմկիի, իսմ Արբեալ լինիի.  
Կառ. Արբայ, իսմ Արբեալ եղէ.  
Ադառ. Արբայյ իսմ Արբեալ եղէց.  
Հրամ. Արբեալ լէր, արբեալ լէրուք.  
Սորոտ. Ըմկիցիմ, ըմկիցիս, ըմկիցէ, ցիմք, ցիք, ցին.  
Ընէրեւ. Ըմկել, իսմ Արբեալ լինել, լոյ, լով.  
Ընդ. անց. Արբեալ. Աղառ. Ըմկելի:

Գ. Ունիմ, ունիմ, իը բանեմ. պէնիմ վար, թութարըմ:  
Աս պակասաւոր բայլ՝ Կալայ բայէն կը լրանայ:  
Սահ. Ներ. Ունիմ, ունիս, ունի, ունիմք, ունիք, ունին.  
Անչ. Ունէի, ունէիր, ունէր, ունէաք, ունէիք, ունէին.

Կառ. Կալայ, կալար, կալաւ, կալաք, կալայք, կալան.  
Առ. Կալայց, կալցիս կամ կալցես, կալցի կամ կալցէ, կալ-  
ցուք, կալջիք, կալցին կամ կալցեն.  
Հրամ. Կալ կամ կալցիր, մի ունիր, կալարուք, մի  
ունիք.

Սորոտ. Ունիցիմ, ունիցիս, ունիցի, ցիմք, ցիք, ցին.

Ընէր. Ունէլ, լոյ, լով.

Ընդ. Ներ. Ունող. Անց. Կալեալ. Աղառ. Ունելոց:

Ասոր պէս կը խանարհի նաեւ.

Ընդունիմ, ընկալայ, ընկալ, ընդունիլ, գապուլ կը լլայ, ասանկ.

Արաւորականն էական բայով կը լլայ, ասանկ.  
Կալւալ լինիմ, իսմւալ եղէ. Ընկալւալ լինիմ, ընկալւալ եղէ.  
Եւ այլին:

Ե. Երթամ, երթաւ, կիթմէք:

Աս պակասաւոր չէզոք բայլ՝ Զուտոյ բայէն կը լրանայ:

Սահ. Ներ. Երթամ, երթաւ, երթայ, թամէք, թայք, թան.

Անչ. Երթայի, երթայիր, երթայյ, յաք, յիք, յին.

Կառ. Չոքայ, չոքար, չոքաւ, չոքաք, չոքայք, չոքան.

Առ. Երթայյ, երթիցես, երթիցէ, ցուք, ջիք, ցին.

Հրամ. Երթ, մի երթար, երթայք, մի երթայյ.

Սորո. Երթայյօցեմ, երթայյօս, ցէ, ցէմք, ցէք, ցէն.

Ընէր. Երթալ, լոյ, լով.

Ընդ. անց. Երթեալ, թելոյ. Առ. Երթալոց:

Զ. Պարտիմ, պարտական եմ, պօրձում վար:

Աս բայլ միայն այսչափ ժամանակ ունի:

Սահ. Ներ. Պարտիմ, տիս, տի, տիմք, տիք, տին.

Անդառ. Պարտէի, տէիր, տէր, տէաք, տէիք, տէին.

Ադառ. Պարտիցիմ, տիցիս, տիցէ, տիցիմք, տիցիք, տիցին.

Անչ. Պարտէլ, լոյ, լով:

Է. Մարթիմ, իբնամ, գատըր ըլ:

Աս բայլ միայն այսչափ ժամանակ ունի:

Սահ. Ներ. Մարթիմ, թիս, թի, թիմք, թիք, թին.

Անդառ. Մարթէի, թէիր, թէր, թէաք, թէիք, թէին.

Ադառ. Մարթիցիմ, ցիս, ցի, ցիմք, ցիք, ցին.

ԱՆԵՐ. Մարդեւել, մարդեւլոյ, մարդեւլով:

ՎԵՆԱԳԱԾ ԺԱՄԱՆԱԿԻՆԵՐԸ ՄԱՐԴԵՎԱՆՄ ԲՈՅԵՆ ԿԸ ՀՐՄ-  
ՆԱՆ: ԿՇԱՏՈՒ ՆԱԵՒ ՄԱՐԴԵՆ, ԽԵՆ, ԱՆ. ՄԱՐԴԵՎԱԾ, ՄԱՐ-  
ԴԵՆԵՆ ԵՒ ԱՋԻՆ.

Ա. Գագ, ըստ, սէօյէ:

ԱՌ պակասաւր բայր միայն Ապառնի ու Հրամա-  
յական ունի:

ԱՊ. Գոդցես, գոգցէ, գոգցուք, գոգչիք, գոգցին.

ՀՐՄ. Գոգ համ գոգչիք, գոգէք համ գոգչիք.

ԽՆՀԱՔԵՆ մինչեւ Հիմայ զրուածներեն կ'երեւոյ,  
ան ներգործական բայրեր՝ որոնց սահմանական ներկան  
է և կը վերջաւորի, համարձակ կրաւորական ալ ունին ի՞մ  
վերջաւորութեամբ, (բաց ի քանի մը անցողական բայրե-  
րեն, որոնց վրայ խօսեցանք, եթէ 67.) ինչպէս, Գործեւ,  
Հործիմ, ասէմ. Հայուսնեմ, հատակնեմ. Առանեմ, առանիմ,  
եւ ոյլին: Խոկ ան ներգործական բայրեր՝ որոնց սահմանա-  
կան ներկան ամ եւ ոամ կը վերջաւորին, ի՞մ վերջաւորու-  
թեամբ կրաւորական չունին, ուստի Հեղաշ երբեմն ի՞ւ  
Շագէ բաել է, ու երբեմն ի՞ւ Շագուի: Երբեմն ալ կրաւո-  
րականներն էական բայով կը ձեւանան:

\* Ապհազէն ան ներգործական բայրեր՝ որոնց կատա-  
րեալն է կը վերջաւորի, այ վերջաւորութեամբ կրաւորա-  
կան կատարեալ ալ ունին. ինչպէս, Գործեցէ, Հործեցոյ.  
Հապի, հապոյ, Բացի, Բացոյ. Հեղի, հեղոյ. Աըարի, արտ-  
բայ: Խոկ ան ներգործական բայրեր՝ որոնց կատարեալն  
այ կը վերջաւորի, անոնց կրաւորական կատարեալը՝ հար-  
կաւ ետկան բայով կը ձեւանայ, ինչպէս, Խռովոցոյ,  
Խռովոցեալ եղի. Լուսոյ, լուսեալ եղի, եւ այնի:

Առ ալ գիտնաւու է որ անկատարն աւ սասրագու-  
սականը ներկայէն կ'ելլեն. Խոկ ապառնին կատարեալէն  
կ'ելլէ: Հասանցականին մէկ մասը հասաւատական է, մէ-  
կալը արգելական համ բացասական. հասաւատական մասը  
կատարեալէն կ'ելլէ, բացասականը ներկայէն: Առ աղէկ  
կ'երեւոյ օրինակալ մը:

|         |        |           |             |
|---------|--------|-----------|-------------|
| Ապառ.   | Հասափ, | Ապան.     | Հասասնեմ.   |
| Ապառնի. | Հասից, | Ապէսու.   | Հասասնէի:   |
|         |        | Ապոր.     | Հասասնիցն:  |
|         |        | Հասումայ, | Մի հասաներ. |

## Յ Յ Ւ Ւ Ա Ս Ը Ա Յ Ա Ը

Դ Ի Մ Ա Զ Ա Կ Ր Կ Ա Բ Ա Ց Ե Ր Ա Կ Դ Ա Յ Ա Ը

Դիմազգուրկ կ'ըսուին ան բայրեր՝ որոնի միայն Եպա-  
խանին ու յօդիտականին երբորդ ունին, եւ կամ որոնց  
հասարակէնն երբորդ ունին իւ նանի: Առաջինները կ'ըսուին  
դիմազգուրկ ըստ ինչեւն, մէկանները՝ դիմազգուրկ ըստ պա-  
տաճաճն:

Ա. Ի ստ ինչեւն ըստուած դիմազգուրկներն այսպէս իր խոնարհին:

ԱՊՆ. Անը. Հարկ է, հարկաւոր է, իգիդիզ որբը.

ԱՆՀԱՊ. Հարկ էր.

ԱՊՊ. Հարկ եղեւ.

ԱՊՄ. Հարկ լիցի.

ԱՊՈՐ. Հարկ իցէ կամ լինիցի.

ԱՊՈՐ պէս կը խոնարհին նաև.

ԱԿի է, անէ է, ճայիկ աիր, (պանա) աիւշէր.

ԱՐԺԱՆ է, արժան է, լայրդ որբ.

Բարի համ Բարուոր է, առէկ է, էյի տիր.

Կամ է կամ Կամք ինձ ինձ, կ'ուշէմ, իսթէր իմ.

Հնար է կամ Մարթ է, կ'որէլէ է, գապիլ աիր.

Պատշաճ է կամ ի գեպ է, պատշաճ է, միւնասիղ աիր.

Պարտ է, պէտք է, լազըմ որբ.

Բ. Դիմազգուրկ ըստ պատաճաճն կ'ըսուին անոնիք՝  
որոնք թէալէս ամէն գէմն ունին, բայց հասարակօրէն  
բանածը մինակ երբորդ գէմն է: Եւ առ երկու կ'երպ  
կ'երպյ:

1. Մէր մը բային նշանակութեան համար, ինչպէս,

Անձրեւէ, անձրեւ իսո ֆայ, եազմուր եազար.

Ապարկու, կ'աբէսու իսո ֆայ, տօլու եազար.

Հիւնէ, յիւն իու դայ, գար եաղար.  
Փայլատակէ, կը նոյսպակէ, շիմչէք չագար.  
Մըրիէ, օրէնի իւլէ, գայ դօփար.  
Ճառագայթէ, կը ծանիէ, շկօլէս սպար.  
Ծագէ, կը ծագէ, կիւնէշ տողար.  
Յօլէ, օրու հու դայ, չիղ էնէր.  
Մնչէ, տղանէն յայն կը հանէ, գումրու կու կու ետէր.  
Մոնչէ, տղիճը կը մանչէ, կիւմիւրտէր.  
Կաղկանձէ, շունը իու լսյ, ուլսր.  
Բառաչէ, կովը կը պորայ, պէցիւրիւր.

Ասոնք ամենն ալ Գոբեծին պէս կը խոնարհին:  
Այգանայ իսմ Առաւոտանայ, տուղու կըլսայ, սապահ օլուր.  
Լուսանայ, կը լուսընայ, շափագ սէքէր.  
Մթանայ, կը միջնայ, գարարըր.  
Երեկոյանայ, երէիւն կըլսայ, ագշամ օլուր.  
Որոտայ, կը դուռայ, կէօք կիւրէր.

Ասոնք անամ վերջաւորածներուն պէս կը խոնարհին  
(Երես 71): Միայն Որոտայ կըլսայ որոտաց ներգործակերուզ:  
2. Մէյ մ'ալ սպարութեան համար. ինչպէս,  
Ասի, կը ըսոսէ, տէնիր.  
Երեւի հոմ թուի, (ինձէ) կ'երեւայ, (պանա) կէօրիւնիւր.  
Լոի, կը լսուի, իշխորիւր.  
Հասանէ, կը պատանէ, պէտք կըլսայ. իճապ էտէր, բամթ կէլեր.  
Պատահէ, կը հանդէպէ, բամթ կէլեր.  
Յաջողի, կամ յաջողէ, կը յաջոնէ, բամթ կիտէր.

## Գ Լ Խ Խ Դ .

### Ն Ա Խ Ա Գ Ր ՈՒ Թ Ե Ա Ն Վ Ր Ա Յ

Էլենւրոսթեն կըլսուի ան մասն բանին, որուն  
ետքի ծայրը չի փսխուիր, պյահինքն ոչ կը հորովի եւ ոչ  
կը խոնարհի, եւ իրօն ետքը հոլոված բառ ոը կը պահանջն,  
կամ սեռական, կամ տրական, կամ հայցական եւ  
ոյլն, որոնց վրայ կարգաւ խօսինք:

ՍԵՐԱԿԻՆԻ :

Վասն, Սակս, ի սակս, Յաղագս, Առ, համար, իշին.  
Վասն մարդոյ. մարդուն համար. ինսան իշին:  
Սակս պտղայն. պտղին համար. մեյլի իշին:  
Ի մեր սակս. մեղի համար. պիղիւր իշին:  
Յաղագս մարդկային մարմնոյ. մարդուն մարմնոյն համար.  
Բնանին վիճուտի իշին:  
Առ նախանձու. նախանձուն համար. գըսգանձլըգ իշին:  
Փոխանակ, տեղու, եւրինէ.  
Փոխանակ չարի. չարի տեղ. քէմիլիք եւրինէ:  
Առանց, առանց, (օն)առազ, պիլա.  
Առանց նենդութեան. առանց նենդութեան. հիլէսիզ:  
Զհետ, Զինի, էրթեւն, արտընտան, արտընտա.  
Զկնի նապաստակաց. նապաստակներուն էրթեւն. թափ-  
շանլարըն արտընտան:  
Ցետ, էրթեւ, սօնրա.  
Ցետ ցաւագին կենաց. իւնու իւնուէն էրթեւ. սէփիւ  
էօմիւրտէն սօնրա:  
Առաջի, առջեւ, էօնիւնէ, էօնիւնտէ.  
Առաջի Ագամայ. Ադամայ առջեւ. Ագամըն էօնիւնէ:  
Յանդիման, Հանդէպէ, դիմացը, գարըըսընտա.  
Յանդիման տաճարին. ուաճարին դիմացը. տաճարըն  
գարըըսընտա:  
Ի ներբայ, պակէ, ալթընտա կամ ալթընա.  
Ի ներբայ երկրի. գետնի պակ. եւր տիպինտէ:  
Ի վերայ, վրայ, իւսթիւնտէ, իւզերինտէ կամ իւզերինէ.  
Ի վերայ լանջաց եւ որովայնի. իւսթիւնտէ ու փորին վրայ.  
կէօսիւնիւն վէ գարնընըն իւզերինտէ:  
Հակառակ, Ընդդէմ, դէմ, գարըը:  
Հակառակ հոգւոյ. հոփուոյ դէմ. ճանա գարըը:  
Ի մէջ, մէջ, իշինտէ կամ իշինէ: Ի միջոյ, մէջն, իշինտէն.  
Ի միջի, մէջն. իշինտէ:  
Ի մէջ լըրանց. լըրանէրուն մէջ. տաղարըն իշինտէ:  
Ի միջոյ վիմաց. գարերուն մէջն. թաշարըն արա-  
որնտան:

Ի ձեռն, յետու, էլի իլէ.

Ի ձեռն Սահմակոյ. Սահմակն յետուը. Սահմակն էլի իլէ:

Ըսդ, աւզը, էլրինէ.

Ըսդ նորտ. անոր աւզը, անուն էլրինէ:

Ավշը լսանըլ ու նախորիւ աբակոն:

Մօտ, Մերձ, Տօդիկ, Էսպըն.

Մերձ ի ջուր. ջուրն Տօտ. ուրյու Ետքըն:

Ըսդ\*, մետ, իլէ պէտապէր.

Ըսդ Յիսուսի. Յիսուսի մետ. Յիսուսի իլէ:

Ըսդ իշխանս, իշխաններս մետ. Հիւրիւմարլար թու:

Ըսդ մեղ. մեղ մետ. պիղիմ իլէ:

Ըստ, չափ, չափ, իկօրէ.

Ըստ վաստակոց իւրոց. իր աշխատածին չափ. Էմէյինէ իկօրէ:

Ըստ գործու իւր. իր չորժին համայսյոն. Քենտի տմէլինէ իկօրէ:

Առ\*, +ովը, եանընտա, քէնարընտա.

Առ մեղ. մեղ +ովը. պիղիմ եանընրզտա:

Առ ծովակին. ծովակն +ովը. տէնիզին քէնարընտա:

Առ գուրս. դրան +ովը. գափունուն եանընտա:

Մինչեւ, մինչւ, տագ, տէք, գտատար.

Մինչեւ ցասանէզո. մինչւ աստրութը, էրլուզարա դատար:

Մինչեւ ցայսօր. մինչւ առ. պա. կիւնէտէք:

Հայշակոն:

Իբրեւ, իբր, իբրու, որպէս, պէս, կիպի.

Իբրեւ զմայր. Զօր պէս. անս կիպի:

Քոն, (ան բան)էն աւելի, (օն)տան զիյոտէ.

Քոն զըքեղ. +եղտ աւելի. սէնտէն զիյոտէ:

\* Ըսդ (Տէտ) եւ առ (Քոզը) նախագրութիւնները ստվարաբար եղակի վերջահալով եւ յօփակի նախագրի որպական խնճ- դիր կանչն, բաց դերանաններու հետ միջն նախագրի. կը բանին. այսպէս. չափ էս, ինձի հետ, առ նոստ, անմաց քո- զը. չափ միթուն, ինձու հետ, չափ նոստ, անմաց հետ, չը- լար չափ նի, չափ նոստ, առ նոստ:

Բայց այսուհետեւ:

Հեռի, մէռուս, ուղագ, երբագ.

Հեռի յամպարշտաց. ամպարիշտանէն նետուս. զալմա- լըրուսն երբագ:

Գաղաց, գաղպասի, կիզիլ.

Գաղզո ի մօքէն. մօքէն գաղպասի. անսարնետն կիզիլ:

Բաց, բայց, չափ, գայրը, պաշտա:

Բաց իւմ բացը ի նմանէն. անիւ չափ. նոտան պաշտա:

Գործիւնուն:

Առ, Տօդերը, (ան)տուննելը, +ովը (բաղդատելով մը), եա- գուլըրտաս, (օ)վագրթըրտաս, եանընտաս.

Առ ծովի զերըն. ծովուն +ովը. տէնիզ գըմըրնտաս:

Առ բարեպաշտ թագաւորաք. բորեպուշտ նոգտատորնե- ցուն ապէնը. զահիտ փատիշահլարն վագթընտաս:

Զինչ է յարդ առ. ցորենով. ցորենին +ովը (ցորենին նայելը) ի՞նչ է յարդ. պուղույլն եանընտաս սո- մաննեւ տիբ:

Ըսդ, ոտիը, ալթընտաս, ալթընս:

Ըսդ թէեւովք. նետուց ոտի. գանտալըրն ալթընս:

Չափ. չափ, գաստար.

Յիմնիւ չափ. յիմնուն անդամի չափ. էլլի գտատար:

Հանդերձ, մինչուղ, պէրսպէքտ.

Հանդերձ մարմնուն. մաքնուն մետ. թէն իլէ:

Ոլտրաւուիսն:

Ըուրջ, բուրջափէւ, էլթրաֆընտաս.

Ըուրջ զավարհաւ. աշխարհին +ովը բուրջափէւ. տիւնեանըն- էլթրաֆընտաս:

Վէկ քանի նախագրութիւնք, այս ինքնն ինքնէ, որպէս, առն, ամեն հօլով կրնան իննիր առնել. ինչպէս,

Որիք իբրեւ ութ. ութ հոդիկի չափ. սիքիզ քիշէ

գտատար:

Ամաց իբրեւ երեմնից. էրեսուն պարեկանի չափ. օթուզ եալընտաս գտատար:

Երկիր պաղանել քարանց իբրեւ Աստուծոյ. +արելուն Աստուծոյ պէս երկպահութեն ընել. Ալլահա (թափար) կիպի թաշարա թափմաղ:

Սիրել զվարդապետու իբրեւ զծնողս իւր. վարպետներ ձնողաց պէս սիրել. ուսթալարնը ամժալարը կիպի սէմելը:

Փախիցես ի գինուոյ որպէս յօձէ. գինէն օչէն (գախէլու) պէս փախէլ. երանատան գաջար կիպի շարապտան գաչ: Քանիւք խոցել որպէս որով. հօսով էբր նէ սրճ իսունել. գրլըց կիպի սէօզ իլէ երալամադ:

Տեսանի կերպարանք մարդոյ ի ջուրս իբրեւ ի հայելով. մարդուն իբրդանուր ջընն մէջ հայլէն պէս կ'եւթեայ. ատամին քիսվեթի սու իշմուէ այնա կիպի կէօրինիւր:

Վաճառել աւելի քան երեքհարիւր դահեկանի. երեւնարիւր դահեկանին աւելին ճանիւլ. իւչ եփազ զուրուշտան զիյատէյէ սաթմադ:

## Գ Լ Ա Ի Խ Ե.

### Մ Ա Կ Բ Ա Յ Ն Ե Ր Ո Ւ Վ Ր Ա Յ

ՄԱԿԲԱՅ կ'ըսուի ան մասն բանին, որն որ նախադրութեան պէս ոչ կը հողովի եւ ոչ կը խոնարհի, այլ բայերուն վրայ որուելով՝ անոնց գործողութեան պարագաներն իւնշունէ:

Հատ գործածուած մակրայներ:

Ցայտնապէս առէ, յայտնի կ'ըսէ, էշքեարէ տէր.

Գաղտ, Գաղտնի էառ, դաշուուէ առաւ, կիզի ալտը.

Չըի բաշինէ, յըի իւնշալէ, ճապա վէրիր.

Կաման աղօթս առնէ, սովով ի աղօթնէ, իստէքլէյիլէ առվա էտէր.

Ակամայ, Ցակամայ չարչարէ, ակամայ իւն չարչարուէ, զօր ուլս իսբէննէ չեքէր.

Հարկաւ, ի հարկէ մեռանի, հարկաւ իւն մեռնի, հէլպէթ էօլիւր.

Զարմայան յոյժ, շատ չարմայան, չօգ շաշտրւար: Սաստիկ ատնջէ, խիստ իւն ունջն, փեք չօգ էզիւթ վէրիր. Յունարէն գիտեն, հունարէն գիտեն, ըումճա պիլիք սին. Երբայցի խօսել, եբրայեցերէն խօսէլ, եահուտիմէ լարպար էթմէք:

Բարւոք խորհել, աղէն մարածել, էյի տիւշիւնմէք:

Այսչափ մէծ է, այսչափ մէծ է, պա գատար պէզիւք տիւր. Այսչափ վաղ մեռաւ, այսչափ շնոր մեռաւ, օ գատար շափուկ մու էօլամիւր.

Որչափ բարձրանան, որչափ որ իւն բարյանան, նէ գատար քի եփակէլէնիբլէրսէ:

Ստէպ, Ցածմի պահէն, յաճախ պահն իւն պահն, սրդ սրդ օրում թութարլար.

Խապա շիջանի, բուլորովն իւն մարի, պիւթիւն սէօնէր.

Սակա ուտէ, գիւ ինուուէ, աղ եւր.

Ընդէր հպարտանաս, ինչու իւն հպարտանաս, նիշին մաղլրութանըսըն:

Զի կոչեցեր, ինչու կանչէցէր, նիշին շաղըրտն.

Զիարդ, որպէս թուփ, ինչու կ'եւթեայ, նամոր կէօրինիւր. Ոչ ապարէն առաւել է, առել վզ մի, զիյատէ տէյիլ մի. Ուստի գաս, սունից իւռ քաս, նէրէտէն կէլիր սին.

Յով երթաս, սուր իւրբաս, նէրէյէ կիտէր սին.

Յոթ թաքեայց, սուր պահուցաքիմ, նէրէյէ կիզիւնէյիմ.

Ուր թողին, սուր նոցացին, նէրէտէ պրագադարլար.

Զարթեամ արգեւք, արլինցամ արդետ, աճապա ույանս ար մըր.

Սիթէ երկնչին, իւ վախնաս մի, աճապա գորգամ մըր սըն.

Հարց նախ, եւ ապա խօսեայ, սուսջ հարցուր, սև ետէր խօսէ, էվիլէ սօր, վէս սօնրա լազրուար էթ.

Զառաջինն ոչ կամեցաւ, սոսջ լազից, իպթիտա իսթէմէտի:

Սիւսանգամ, Գարձեալ, Անբատին, Արկին առէ, դարձ իւսէ, թէք էթէլ կ'ըսէ, թէքրար տէր.

Այժմ, Այժմիկ գիտեմք, նիմայ գիտեն, շիմափ պիլիրիդ.

Այսօր գործեա, այսօր դրժէ, պէզիւն իշէլ.

Վալիս ուսանի, վաղը իւն սորմի, եարըն էօյրէնիր.

Ի վաղիւ անդր, երկրորդ օրը, էթէսիփ կիւն.

Երեկ գրեաց, Երեկ քրեց, աիւն եազար.  
Եսանդ, Երեկ վէ մէհան օք, աիւն ակէիլ օ պիր կիւն.  
Ըստ առաւուն, առազուան դէմ, սսազահա գարշը.  
Ըստ երեկս եկն, իրինուան դէմ եկա, ագշամ իւսթիւ  
կէլսի.  
Գիշերի, Գիշերայն գալացան, գիշերը ժողցան, կէճէ իսմ  
կէճէլին շալաբար.  
Զայր եւ զցերեկ գործէաք, գիշեր օրեւի իւ ժործէնս,  
կէճէ կիւնափւլ շալաբարը.  
Ի գիշերի եւ ի տուքնչեան, գիշեր օրեւի, կէճէ կիւնափւլ.  
Յորժամ գաղցեաւ, Երբ որ անօնեցաւ, նէ զաման քի  
անըգալ.  
Երբաւ երեկց եզեւ, Երբ որ իրինու ելու, նէ զաման քի  
ագշամ օլու.  
Մինչ գես, Մինչ նստէր, Երբ որ իւ նստէր, նէ զաման քի  
օժուրուր ուսու.  
Աստամայն, Այնժամամայն, Խսկցն ել, անմէջպէս ելու, ո  
սսաթ, անիտէ գալգալ.  
Յանկարծ, Յանկարծակի գայ, յանկարծ իւս ժայ, գաֆիլ  
կէլիր.  
Երագ իսմ արագ, Արագապէս, Փութապէս, Փութապէս,  
Փութանակի, Վաղվաղակի հասանէ, Հուս իւ Հուսնի,  
շափուգ եկթիշիր.  
Հազեւ շարժի, Հազեւ իւ շարժի, կիւճակէլս գրմըւտանիր.  
Յետոյ զջացաւ, Եութ զջացաւ, անրա փիշշման օլու.  
Ասա մնացէք, հոն հոտցէտ, պունտս գալընրզ.  
Ասէ բնակէ, հոն իւ բնակէ, օնտս սաքին օլուր.  
Երթիցուք ասաի, հոնցից Երեւանէ, զուրատսն կիտէլիմ.  
Ել այսի, Ել առ պետք, շուրատսն շըգ.  
Գնացին անտի, առ պետք ժացին, օրատսն կիթափիէր.  
Բերեք այսր, հոն Բերէտ, պուրայս կէթիրին.  
Եշաս անգր, հոն հառաւ, օրայս եկթիշիր.  
Այսր անգր գեգեւել, մէ որին մէիւլ դէն զարնուէլ, պիր  
եանս օ պիր եանս շարիքըմագ.  
Եմուս ի ներըս, ներս նոտս, իչքրի կիրափ.  
Ել արասքս, դուրս ելու, արշարը շըգալ.  
Կան արասքս, դուրս իւ իւնան, արշարաս ուսւրուր.  
Մասկաւի վայր, վար ինկաս, աշալա տիւշտիւ.  
Ի վեր մատիր, վեր եկուր, եօգարը կէլ.  
Ի բաց կացէք, մէլիք իցչէտ, կէրի ուուրուն.  
Ի բացուստ, Ի հեռաստանէ կոյին, հեռաւանց իւցած էն,  
ուզագտաս ուուրույօրլաբրաբր.

Մօտ եկ, Տօր եկուր, Եագըն կէլ.  
Ի մօտյ գամ, Տօտեց իսու ժոմ, Եագընտա կէլիրիմ.  
Անց յայսկայս, յայսկայս, անդէ որին անդէ որին անցաւ,  
պու թարաֆա՝ օ պիր թարաֆա կէշտի.  
Այս տեսի, Նրամերես ուեսայ, պէլի կէօտափւիմ.  
Արդարեւ երգուտաւ, իրաւ որ, իրաւցնէ երդուուց ըւստ,  
կէրչէք, հազրգէթ եէմին կէտի.  
Յիրանի կրէ պասուհաս, Երաւանէն իւ պատժուի, միւսթա-  
հազգ ոլըր չէցախի.  
Ոչ իմացաւ, իսու Զիմացաւ, վիմացաւ, տույմացաւ.  
Մի իրենք ստեր, Երբեւ ստուր մըներ, հիշ եալսն տէմէ.  
Բնաւ մի երգնուր, անենեւն երդուուց մըներ, հիշ եէմին  
կթմէ:  
Քաւ, Քաւ լիցի, վ, նուսայ նէ, հաշա.

Խնչպէս մինչեւ հիմայ զրուածներէն կէրեւնայ,  
քանի մը մակրայներ հասարակ անուններէն բարդած են.  
Խնչպէս, Յայնժամ իբր թէ յայնժ ժամու, ան տպէն, օ  
վագրթ: Յայնժամ, իբր թէ յորում ժամու, որ տպէն որ,  
նէ վագրթ քի: Յայնիոյս, իբր թէ յայն կպս (կողմն),  
անդէ որին, օպիր թարաֆա:

Դարձեալ շատերն ալ հասարակ հորված անուն  
են: Ոմանք գործիական. ինչպէս, Կամաւ, Հարիւս, Փուու-  
նով: Ոմանք բացառական. ինչպէս, ի օտայ, ի մէքոյ, ի  
հեռաստանէ, յանուարուստից: Ոմանք նախորիւ տրական.  
ինչպէս, ի վու, ի վոյր, ի ներէս: Այսպէս կըսուի նաեւ  
յանձեսու, յանձանօնս, յանձաքժանս:

Դարձեալ մի եւ նոյն բառը զանազան նշանակու-  
թեամբ կրնայ ու նախօրութիւն ըլլալ: Խնչ-  
պէս թէ որ ըսեմ, իբրեւ զմայր, Տօր պէս, անս կիպի,  
նախօրութիւն եղաւ. բայց թէ որ ըսեմ իբրեւ գնաց,  
Երբ որ քնաց, կիթափի իսէ, մակրայ եղաւ: Ուստի երբ որ

բառ մը բայի վրայ կյանայ մակբայ է, եթէ հոլոված բառի  
վրայ կյանայ նախագրութիւն է:

Ապագես շատ հասարակ ածականներ, երբ որ բայի  
վրայ կ'իջնան, մակբայ կ'ըլլան. ինչպէս, նոր շինեաց,  
բարտու գործեաց, ստորիկ տանջեաց, լորուար մեռաւ:  
Բայց թէ որ գոյականի վրայ կյանան այսպէս, նոր տուն,  
բարտու գործ, ստորիկ տանջանք, լորուար մահ, ան տան  
հասարակ ածական են:

## Գ Լ Ո Ւ Խ.

### Ը Ա Վ Կ Ա Պ Ի Վ Ր Ա Յ

Ը Ա Վ Կ Ա Պ Ի Վ Ր Ա Յ կ'ըսուի ան մասն բանի, որն որ նախա-  
դրութեան ու մակբայի պէս ոչ կը հոլովի ոչ կը խոնարհի,  
հասաւ երկու իօսու կամ երկու բարտու հետ իւղու:

Ը Ա Վ Կ Ա Պ Ի Վ Ր Ա Յ :

Եւ, Ո-, Ա-.

Որ շնչէ եւ շարժի եւ գնայ եւ ուտէ եւ ըմպէ. որ ո՞ր  
կը նկո՞ւ ո՞ր կը շարժէ՞ ո՞ր ի՞ւղու ո՞ր կը ի՞մբ։  
Հէք նէ քի նէֆէս ալըր վէ գրմըտանըր վէ կէչէր վէ  
եէր վէ իչէր:

Եւ, Եւս, Նաեւ, ալ տէ, տա.

Գիտեմ եւ ես, ես ալ ճիշտէմ, պէս տէ պիլիր իմ։  
Յամօթ լիցին եւ տառ եւ անդ, պիտի աճնան հոս ալ հոն  
ալ. հէմ պու հէմ օպիր տիւնեատա ութանագլար:  
Եթէ . . . եթէ, ալ . . . ալ տա . . . տա, կէրէք (պու)  
կէրէք (օ)։

Եթէ սակաւ եւ եթէ շատ ուտիցէ. շատ ալ ուտէ, ի՞ն  
ալ ուտէ. աղ տա եէսէ, չօդ տա եէսէ։

Կամ . . . եւ կամ, կամ . . . եւ կամ, եա . . . եախօս։  
Կամ ընաւ ոչ ընթեռնուն, եւ կամ ոչ սիրուլ. կամ  
աթնեախն զն կարդար, եւ կամ սիրով վէ. եա հիշ օդու-  
մաղար, եա իսթէք իլէ տէյիլ։

Այլ, հապա, եա, իլլա.  
Ոչ ի բնութենէ, այլ ի կամաց մերոց է, թէ բնու-

նենէն վէ, հապա մեր իտմէն։ թապիկթիմիզտէն տէյիլ,  
իլլա կէօյնիւմիզտէն։

Սակայն, Բայց, հապա, բայց, ամմա, իլլա, լաքին.  
Ոչ տեսանես, սակայն հաւատաս. վէս պէսներ, բայց  
իլլ նաւագուստ. կէօմիզդին, ամմա ինանըրուըն:

Թէպէտ եւ, թէեւ, թէպէտ, նեպէտ, Փարազա կէօզ քի-  
շէք ամիւ, լաքին զրյմիթլի որիր։  
Այս ինըն, Այս ինըն է, Այս ինըն, եանի.

Զինիքն Քրիստոսի բարձցուք, պյսինքն զլսոնարհու-  
թիւն նորա. Քրիստոսի նշանը վը անիս առնենի, այսինքն  
անը խոնարհութիւնը. Քրիստոսուն նշանը իւթիւմիզտէ-  
մտ օլսուն, եանի օնուն ալլազ. կէօնիւմիւլիւիիւ:

Եր թէ, Եր այն թէ, ինքեւ նէ, անպի.  
Մի ցացաներ զքեզ, իր թէ իմաստուն ես. մի ցուցը-  
ներ պէզ, ինքեւ նէ իմաստուն ես. կէօնթէրմէ սէնի,  
անպի ագըլլը որն:

Արդ, Եւ արդ, արդ, իմոի.  
Եւ արդ աղաչեմ. արդ կ'աղաչվէ. իմոի եալվարըըմ:  
Իսկ, իսկ թէ, իսկ, բայց նէ ո՞ր, լաքին, ամմա կէյեր.

Ուսկնդիր լինի խրատու իմաստունն, իսկ անմիտու  
յայսնէ զբարկութիւն իւր. իւլացնն իւրագը մորի կ'ընէ,  
իսկ անիսնըն իւ բարկութիւնը կը յայտնէ. աղըլլը նախա-  
համա գուլազ. վէրիր, լաքին աղըլարդ էօրքէսինի պէ-  
յան էտէր:

Ազ ի ջրոյ գոյանայ, իսկ եթէ մերձեսցի ի ջուր՝ հալի.  
աղը նէն իւ քոյանայ, բայց նէ ո՞ր նէն դպիւը ըլլայ, իւ  
հալի. թուզ սուտան փէյտա օլուր, ամմա էյեր սու-  
յս տօդանըրաս, էրիր։

Քանզի, վասն զի, ինչու ո՞ր, գէրէ:  
Վասն զի գիշերն անց. ինչու ո՞ր գիշերն անցաւ. զէրէ  
կէճէ կէչտի:

Հըբըշամկը չունին պէտու կէրակրոյ, զի անմարմինք  
են. նըբըշամկները իւրակուր ուտելը հարէառութիւն-  
շանին, ինչու ո՞ր անմարմին են. մէլայիքը իւրակի եէմէյէ իդ-  
թիզալարը եօզ, զէրէ թէնէրի եօզ տուր:

Ապա, Աւրեմն, Ապա ուրեմն, անանի է նէ, էղլէ իսէ.  
Բուռնը մասնեն յարքայութիւն երկնից, ապա ուրեմն չէ հնար ծուլութեամբ հասանել նմա. բուռն  
շաղկերն արդյուննիւն իլ մոնեն, անանի է նէ ծուլութեամբ  
անոր չի հասնուիր. զօր էտէնէլը ճէննէթէ կիրէրէր,  
էղլէ իսէ թէ մպէլիկէ եկթիշլմէղ:

Լամն այսորիկ, ասոր համար, պունտն իշին.

Լամն այնորիկ, նմին իրի, Այնր աղագաւ, անոր համար,  
օնուն իշին.

Հուր բնութեամբ թէթեւ է, վասն այնորիկ ի վեր  
կըս բերեալ լինի. իտիւ բնութեամբ նենեւ է, անոր  
համար վէր իւլլէ. ամեւ ասլը խաֆիֆ տիր, օնուն  
իշին եօգալը չըդար:

Քան, քան թէ, ան նէ, նէքի.

Լաւ է կոյր աչօք, քան կոյր մորք. աղի է աչրէ  
իշիւր +ան նէ մուռն. տահա էյի տիր (ինսանա) քի  
կեօղն քեօր օլսուն, նէքի Փիրըրի:

Անդամ, ալ, պիլէ, հասարակօրէն բայէն կամանունէն ետքը  
կը դրուի. եւ իրմէ առաջ մնէլ, մնէ չի եւ, եւ կ'ուղէ:  
Մինչեւ ճճեաց եւ օծից անդամ. մնէլ - որդերուն եւ  
ուշիւրն ալ. թա երանլարա վէ պէօնէրէլը պիլէ:  
Եւ հաց անդամ չժամանէին ուտել. հաց ուտելու ալ արէն  
պանէն. էքմէք եկմէյէ պիլէ վագըթ պուլմազարըտը:  
թէ, եթէ, նէ որ, էյէր.

Զկունք եթէ յամեսցին ի ցամազքի, մեռանին. Յունիւրը  
նէ որ ցամատի քրայ ուշանան նէ, իլ մունին. պալսզար,  
էյէր գարասա չօդ կեծիքիրէրիսէ էօլիւրէր:

Թէ, Զի\*, Որպէս զի, որ, քի.

Անէք թէ անձեւ զայ. կ'ստեւ որ անձրեւ իսու քայ. տէրա  
սինիզ քի եալըսուր կելիր:

Գիտասնիր զի Տէր զիրաս ամենեցուն ճանաչէ. գիտա-  
սա որ Աստուած անձուն միքը իլ ճանչնայ. պիլէսին  
քի Ալլահ հէր քէշին եիւրէյին թանըր:

\*Քիշ անդ չէ շաղկապին տեղ ախարհաբարի մէջ հասա-  
րակ եղան որ շաղկապը կը բանցըրնն. այսպէս, Նախ քեզ  
այս լիցի որ մինչև յայն որ մուցիր մանուկի: — Յորժամ  
ցանուն սիրա քու սաս, չունիմ սիրու որ ցանում: — Տե-  
սանէն որ մեծի ուսման կարօտ է խոնարհութիւն:

Կալցես միշտ առաջի աչաց զմահ, որպէս զի մի երկի-  
ցես ի մահուանէ. մանը միշտ աչքի առշվեւն ունենաւ,  
որ մեռնելին չվախնաւ. Էօլիւր տայըմա կէօզիւնիւն էօ-  
նիւնստէ օլսուն, քի եօլիւմտէն գօրգմայաւուն:

## Գ Լ Ո Ւ Խ է.

### Մ Ի Զ Ա Ր Կ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ր Ա Ց

ՄԻ ԶԱՐԿՈՒԹԻՒՆԸ, ութերորդ մասն բանի, Տար-  
տուն զննացն իւրէւ իլ յայրնէ, այսինքն ուրախութիւն,  
տրամութիւն, զարմացում, եւ այլն. ինչպէս,

Երանի. երանէ, երանէ. մութլու, նէ մութլու.

Երանի ողորմածաց, երանի հեղզ. երանէ ողորմածան-  
տուն, երանէ հեղչըրուն. Մութլու մէրհամէթլելուէ,  
մութլու հազիմէրէ.

Երանի թէ, Աւշ թէ. երանէ նէ. քէշքէ,

Երանի թէ յաջողեայ եր. գէշէտ բառն կիտէ իտի:  
Որպէս զի, ան ինչ, նէ գատար.

Որպէս զի քաղցր են. օ նէ նախնը ուռււր:  
Բարէ, Ավ, մհ, մայ վախ, եաղով:

Բարէ թշուառութեանս, հայըք սէտէլիւնէն.

Բարէ կուրութեանս, եաղըք +էօրլուզուր:

Ով պրանէլեացս, մէյ նէ մէծիունն:

Ազյ, Աւալ, վայ, վայ եաղըք, հայըք, վայ.

Ազյ թշուառականացս, եաղըք պէտ սէֆէլիւնէ:

Եղուկ եմ ես, վայ պան:

Աւազ աղէտիցս, եաղըք սէֆէլիւնէ:

Ազէ, հափա, Օն, հապս, տէ իմոնի, հայտէ.

Ազէ ածէք զմուա, տէ իմոնի որէշիւնէնէն-լ:

Օն, արիք գնացուք ասոիք, հայտէ կիտէլիմ պուրապան:

Այ, այ, ո, հէյ.

Այ թշուառ, այ ապիրատ, մէյ չէ վալլու, մէյ պինամուս:

Ամաշ, օի, աֆէլիք:

Ամաշ ինձ, զի տեսի կրակ. օի, հէլլ անէլ եիւղիւ կէօրտիւ:

## ՅԱՒԵԼՈՒՄ

Գ լ ո ր ի ն Ա .

### Ա Ն Ա Խ Ա Ն Վ Ր Ա Ց

Ամբողջ մասին մէջ (Երես 8) անուան հարկաւոր պարագաներուն վրայ համառօտ մը խօսեցանք: Հոս կը մնայ խօսիլ քանի մը հարկաւոր գիտելիքներու վրայ, որոնք առաջնորդ մասին մէջ չգրեցինք՝ որ գուցէ նոր արդ վստահուն ծանրութիւն ըլլայ:

Յ Ս Գ Ո Ւ Խ Ը Թ Ա .

Անմտնն Ի՞նչ է ՈՒ ՔԱՆՈ՞ Կը ԲԱԺԿՆՈՒԵ

Ընուշն ըառ մըն Է որ կը ցուցընէ թէ աս բանս կամ ան բանն էնց է կամ ի՞նչպէս է: Ի՞նչպէս, թէ որ ըսեմ բառու, աս բառու կը ցուցընէ թէ շատ աներ մէկտեղ ի՞նչ է: Կամ թէ որ ըսեմ գետ, աս բառը կը ցուցընէ թէ շատ վազան ջուրն էնչ է. եւ այլն: Կամ երբ ըսելու ըլլամ մեծ քաղաք, լայն գետ, հոս մեծ բառը կը ցուցընէ թէ քաղաքն ի՞նչպէս է, նոյնպէս եւ լայն բառը կը ցուցընէ թէ զետոն ի՞նչպէս է:

Ուստի անունը կը բաժնուի Գոյական ու Ածական: Գոյականը բանի մը էնց ըլլամը իսկ ածականը ի՞նչպէս ըլլամ կը ցուցընէ:

Գոյականն ինչ էրեւ եղող, իսկ ածականը՝ բոյականն ի՞րա, ևսո՞ բո՞ ո՞ ի՞նչպէս է: Ի՞նչպէս թէ որ ըսեմ Կարմիր ի՞նչոր, ի՞նչոր ի՞նք իրեւն եղողն է, իսկ էռմիրը ի՞նք իրեւն եղող չէ, ի՞նչորն վրայ եղողն է, եւ կարմիրը ի՞նք իրեւն չէ կինալ կենալ կամ ըլլալ, հապա կամ արիւնին կամ թօթին կամ կաշինն եւ կամ ուրիշ բանի մը վրայ պիտի ըլլայ: Այսպէս իմացիր ամէն ածական ալ, ի՞նչպէս առաջնորդ մասին մէջ (Երես 26) գրեցինք:

Ածականը գոյականին ի՞նչպէս ըլլալը երեք աստիւ ճանով կրնայ ցուցընել, անոր համար ածականն երեք աստիճան ունի, Գրական, Բաղդադական եւ Գեղարքուական:

Ա. Առաջին աստիճան կամ Գրական կը ըստուի ածականը, երբ որ միայն գոյականին ի՞նչպէս ըլլալը կը ցուցընէ առանց շատը քիչը ցուցընելու. ի՞նչպէս, ոյք բորի, այ ար, ծակը +ար, նեին - բեռն:

Բ. Երրրորդ աստիճան կամ Բաղդադականն կը ըստուի ածականը, երբ որ գոյականին ի՞նչպէս ըլլալն ուրիշն աւելի կամ պակաս կը ցուցընէ. ի՞նչպէս, ծանրագոյն, աւելի ծանր. չարագոյնն, աւելի զեշ:

Գու իմաստագոյն ես քան զիս: Գուան ի՞նժմէ առելի իեւլցի ես: Ան պէնատէն աղբութը սըն: — Իւղ թեւթեւագոյն է քան զօուր: Երան զրէն նեին- է: Եալ սուտան խափիֆ տիր:

Դրականն ընդհանրապէս բաղդատական կը լլայ՝ դրականին վրայ դոյն մասնիկն աւելցընելով:

Գ. Երրորդ աստիճան կամ Գրականին կը ըստուի ածականը, երբ որ գոյականին ի՞նչպէս ըլլալն ուրիշն շատ աւելի կը ցուցընէ. ի՞նչպէս, ամենաբոռիք, ամենամիծք, ամենաչափ:

Պահապած հարկաւոր գիտելիքները երրորդ մասին մէջ կը դնենք:

Յ Ս Գ Ո Ւ Խ Ը Թ Բ .

ԱՆՈՒԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՆ ՎՐԵՍ

Անուան պարագաները չորս են, Զեւ, Թէլ, Հոլով եւ Հոլովումն:

Ա. Անունը ձեւին կողմանէ կրնայ ը լլալ Պարզ Բարբ, Բաղդադէտել ու Ածականն:

\* Տեսակ մը գերագրական ալ կը լլայ ածականին վրա ուրիշ մօն հիշմաքը բառ կամ մասնիկ մը աւելցընելով. ի՞նչպէս ժանամաս ու առաջամաս, զայեթը պալմ, սպասաւա, բուրբալու սապար, եափ եալան. Հաստամեսս, պինդ ամուր, փեք գալի:

Պարզ կ'ըսուի ան անունը, որ ուրիշէ ելած չէ.  
ինչպէս, հոգի, տարօնի, սէր:

Բարդ կ'ըսուի ան անունը, որ երկու ամբողջ բառէ  
շնուած է. ինչպէս, հոգւսելը, տարօնութիւն:

Բաղադրեալ կ'ըսուի, որն որ իր սկիզբն աննշան  
մասնիկ մ'ունի, ինչպէս, անհոգի, անմարմին:

Եծանցական կ'ըսուի, որն որ իր վերջն աննշան  
մասնիկ մ'ունի, ինչպէս, հոգեւոր, մարմնաւոր:

Բ. Ասուան թիւն երկուք է, Խղակի ու Յոդնակի,  
ինչպէս յայտնի է:

Բայց հասարակ յոդնակի նշանէն զատ կան նաեւ  
մասնիկներ՝ որ եղակի մասներ յոդնակի կը շնին, սա-  
կայն եղակիի պէս կը հոլովին. ինչպէս, իչ, եար, կան, որպաց,  
ան, ոք, եան, ան, զանազան հոլովմանց տակ:

Մարդիկ, մարդկան, { սարտիկ, ատամշար.  
Որեար, որերոյ,

Վանեար, վաներոյ, վաները, մանամթըրլար.

Բարձկնեար, կներոյ, բարձիներ, քիւշեւոք եամթըրլար.  
Զօրական, կանի, ոչու, առքեր, թէ եղակի եւ թէ յոզ-  
նակի նշանակութեամբ.

Բագմական, կանի, բաղմանէր, մէճլիստէ օթուրանլար.  
Կալրոյ, կալրայի, կալը, խըրմէնլը.

Արտորայ, արտորայի, արտեր, եքինլը.

Չիան, չիեր, աթըլար.

Իշան, եշեր, եշերէր.

Մանկափ, մանկուոյ, ռըլու, չօճուգլար.

Ուկոստի, ուկոսուոյ, ուկներ, քէմիքլը.

Բերգեան, բերդեր, զալելը.

Գրեան, զըրենց, քրէներ, քիթապլար.

Կախարաբեան, կախարաբներ, պէջլը.

Ազատանի, ազատանոյ, ազատաներ, քիպարլար.

Կանանի, կանանոյ, կանաներ, գարըլար.

Աւագանի, աւագանոյ, ավագաներ, բիճալ քիպար:

Աս բառերէն մէկ քանին զարձեալ հասարակ

յոդնակի հոլովմանը կ'առնաւն. ինչպէս, որտորայ+.

Ուեւ որ գոյական անուն մը կրկնուի, երբեմն ամբն  
կը նշանակէ, այսպէս:

Ամի ամի, ամեն բարի, հէր երլ.

Աւոր աւոր, ամեն օր, հէր կիւն.

Առն առն, ամեն նորդու, հէր քեշնին:

Ամսնցմէ զատ կը զործածուի նաեւ.

Ամ ըստ ամէ կամ Ամ յամէ, որպատէ բարի, ամեն բարի,  
եըլուան երլա, հէր երլ.

Օր ըստ օրէ, օրէ օր, ամեն օր, կիւնտէն կիւնէ, հէր կիւն.

Այժ ըստ առնէ, ամեն նորդ զատ զատ, հէր քէս պիրէր  
պիրէր.

Մի ըստ միոջէ, մէկէ մէկէ, պիրէր պիրէր.

Ասոնք կընան մակայ ալ սեպուիլ:

Մի մի, ամեն մէկը, հէր պիրի, այսպէս կը հոլովի.

Միոյ միոյ, ամեն մէկու, հէր պիրինին.

Միում միում, ամեն մէկուն, հէր պիրինէ.

Զմի մի, ամեն մէկը, հէր պիրինի.

Ի միոջէ միոջէ, ամեն մէկն, հէր պիրինտէն.

Ինչ ինչ, տանի ըն բան, պազը չէյ, կը հոլովի իրիք  
իրիք, ինկը իմիք, իւիք իւիք, զիւիք իւիք:

Հասարակօրէն անուն մը թէ որ կրկնուելու բլայ՝  
կը նշանակէ շատ կամ երբէն, որով յոդնակիի ոյժ կ'ու-  
նանայ. այսպէս,

Կողմանց կողմանց, շատ կողմէն, չօդ ժարավլարտան.

Ի քաղաքաց քաղաքաց, շատ ասպիներէն, չօդ շէհիր-  
լըրտէն.

Ի տունս տունս, շատ ուներ, չօդ էվլէրէ.

Ընդ ժամանակս ժամանակս, երբէն երբէն, արեն արեն,  
պազը վագրը, վագրը, վագրը:

Գ. Որովհետեւ կան ձայնաւորներ՝ որ հոլովելու  
ատեն կամ կը կորսուին եւ կամ ուրիշ ձայնաւորի մը կը  
փոխուին, հոս համաւօտիւ նշանակէնք թէ որոնք կը կոր-  
սուին ու որոնք կը փոխուին:

1. Ա երջին վանկը եսվ եղած բառերը՝ վերջա-  
հոլովմէրուն մէջ նոյն գիրն իի (կամ քիչ անդամ ալ եի)

կր փոխեն. ինչպէս, կետ, կետի, իւո, ուզթա. ձեթ, ձեթոյ, յէլ, զէլթին եաղը. եւ այլն: Ասկէ կը զարտուղի սէր, ուր, սահապ, սեռական՝ տեսան:

2. Ետ վերջավանկով բառերը՝ սեռականի մէջ նոյն երկարաբառն էի կը փոխեն. ինչպէս, ատեան, ատենի, տուեան, տիվան. լըտոն, լըրին, լը- տաղ: Իսկ եայ վերջաւութիւնը սեռականի մէջ էի կըլլայ, զորօրինակ քրիստոնեայ, քրիստոնէի, +քիսորոնեայ, քրիսթիան. քաւգեայ, քաւդէի, ճաֆ, միւնէծիմ:

3. Իւ վերջաւորած բառերը՝ սեռականի մէջ նոյնը ուի կը փոխեն. ինչպէս, հովի-ի, հովի- տ, չօպան. պատի-, պատուց, պատի, իմթիպար. քի-, քուց, յարի, սաշագ: Բայց եթէ իւէն եադը բաղաձայն մ'ըլլայ, ան- փոփոխ է. ինչպէս, հարի-ր, հարի-րոյ:

4. Ոյ վերջավանկով բառերը՝ սեռականի մէջ նոյնը ուի կը փոխեն. ինչպէս, գոյն, գունց, դոյն, բէնք. յոյն, յունի, յոյն, բում:

5. Ան բառերը՝ օրոնց վերջին վանկն է կամ ու է սեռականի մէջ նոյն գրերը կը կորսրնցընեն\*, ինչպէս պատիժ, պատժց, պատիժ, ճէզա. մէս, մոյ. միս, եթ. շուք, շքոյ, պատի-, իզզէթ. զլու-իս, զլսոյ, դլու-իս. պաշ. սուտ, սոսյ, սոսո, եալան: Իսկ եթէ ի բառէն եադը ա- սանձին մնայ իրմէ ետեւ բաղաձայն մը չունենալով, ան ատեն է գիրը ոի կը փոխուի, ինչպէս, մատանի, մատա- նոյ, մադի, եիւզիւք:

Իսկ եթէ բառին վերջին գիրն ըլլան ոյ, ու, է, հովիկը լու ատեն անփոփոխ կը մնան. ինչպէս, դշևոյ, դշխոյի, իւստունի, սուլման, լեզու, լեզուի, վուսու, լիսան, մար- գարէ, ըէի, յարգուրէ, փէյզամպէր:

Բայց է եւ ու երբ որ միավանկ բառու սկիզբը պա- տահին երբեմն ըի կը փոխուին եւ երբեմն անփոփոխ կը մնան. ինչպէս ինձ, ընձու, ինձ, գափլան. ուշք, պնչեց, ինչ, ագչէ. ունդ ընդոյ, հունում, թօխում. ունչք, ըն- չայ, ունի, պուրուն: իժ, իժի, իժ, էնկէրէք. էլ, էլլի,

\* Միայն չնշման խստութիւն պատահած տեղերը և զիր մուա- ծի պէս կը կարդացուի. ինչպէս, ծննդեան, զըրկաց, մը- ոյ, ուըրտի, գըրի, գըլլոյ:

Էլէկ. իյ. ուզու, ուզուու, ուզու, տէվէ. ուխտ, ուխտի, ուխտ, ահտ:

6. Թռէ որ բառի մը ետքի ձայնաւոր գիրը մինակ ո, է, ո, օ, ըլլայ, ան բառը հոլովելու ատեն ոչ զիր կը կորսրնցընէ եւ ոչ կը փոխէ. (տես երես 10, 12, 13, եւ այլն): Մինակ գեւ, սառանայ, չէյթան, բառը կըլլայ դիւի, դիւաց:

Դ. Առաջին մասին մէջ գրուած զանազան հոլով- մանց կարգն աշկերտներան աւելի գիւրմբունելի ընելու համար՝ հոս հետեւեալ պարզ տախտակը կը գնենք, ո- րուն մէջ մէկ նայուածքով կրնայ իւրաքանչիւր հոլով- մանց իրարմէ տարբերութիւնը պայծառ տեմնուիլ: Աս տախտակին մէջ ուր որ ասանկ — գրած ենք, պէտք է ամբողջ բառը, այսինքն եզակի ուղղականն իմանալ:

Հոս միայն գլխաւոր ինք հոլովմանց կերպը գրինք, որովհետեւ մնացածները զարտուղի հոլովմունք կրնան ըսուիլ:

Աս տախտակին մէջ աշկերտը տեսակ տեսակ հոլովմանց կերպերը գիւրին եղանակաւ միար առնեկն զան՝ կը տեսնէ նաև թէ որ հոլովը՝ որ հոլովն կ'ելէ, եւ թէ ինչու կ'ըսուի առ հա- սարակ թէ բառի մը՝ որ հոլովման տակ երթամն իմանալու համար պէտք է եղակի կամ յոդնակի սեռականին վերջաւորութեան նայիլ. որովհետեւ հոլովերը զլսաւորաբար անոնց մէջ իրարմէ կը տարբերին:

| Ա. | Ա. | Բ. | Գ. | Կ. | Է. | Ը. |
|----|----|----|----|----|----|----|
| Ո. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ո. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ս. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Հ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Բ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Գ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ե. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ս. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Հ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Բ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Գ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ե. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ո. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ո. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ս. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Հ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Բ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Գ. | —  | —  | —  | —  | —  | —  |
| Ե. | —  | —  | —  | —  | —  | —  |

Համար շատ անգամ իրարու մօտ ըլլալուն համար շատ անգամ իրարու հետ կը փոխուին. ինչպէս, որ հասարակօրէն կը հոլովի, զիւսոտու, զիւսոտու, երբեմն ալ կը հոլովի, զիւսոտի, զիւսոտու։ Այսպիսի զարտուղութիւններ շատ կը դանուին, որոնք միայն շատ կարդալով, աղէկ միտ դնելով ու բառդիք նայելով կը նայ սորվուիլ:

Ին քանի մը անուններ ալ, որոնք ըստ այլեւայլ նշանակութեան տարբեր տարբեր կերպով կը հոլվին. Մայր, մայրի, իւ, մայր ծառ, չար աղաճը. Մայր, մօր, մարր, մայր, անս.

Օր, օդոյ, օդով, օր, հավա.

Օդք, օդից, օդիք, նուշնակ, փապուձ.

Արթ, որթոյ, որթով, որթ, ասմա.

Արթ, որթու, որթու, որթու, ասման.

Կոյս, կուսի, սիւ, սից, կոյս, պիքիր.

Կոյս, կուսի, սաց, կոյս, թարափ.

Դի, դիոյ, դիով, մեռած մարմն, լէշ.

Դիք, դից, դիօր հաստուծ, փութ:

Կընայինք Աեռն ալ պարագաներու կարգը դնել, որն որ առանց արականն ու իրականը կ'որոշէ. բայց որովհետեւ մեր լեռներն մէջ ճիշդ պարագայ չի կրնար ըսուիլ, անոր համար զանց առանենք: Բայց կան շատ անուններ որոնք միայն արուներու եւ կամ որ միայն էղբարու կըսուն, ինչպէս, արու են՝ իսկ գօշ, տուլ, նովուշ, +ու, էղբէրք քէշի, էղբէն. — Եղ են՝ մատէ մարեա, այժ, տիշի քէշի, +ու, լոնդանուր են ինքն, գոյսոն. ալզ, բաւծ, ամի, գուռն, քէշի. — Նոյն շանուր են ինքն, էօրիզ. շուլ, պուղա. — Եղ գուզու: — Նոյն պէս արու են՝ ինքն, էօրիզ. շուլ, պուղանուր էն, որի, ընկառու են՝ ինքն, էրբէրք, տիշի, տիշի անան: — Արական է ինքն, էրբէրք, ամի, իգական է, զարքի, մատիս, քայի, զուրագ: — ընդհանուր է հրատա. եւ այն:

### ՅՈՒՐԱԾՈՅ Գ.

#### ԹՈՒԱԿԱՆ ԸՆՈՒԱՆՑ ՎՐԱՑ

Ա. Բացարձակ թուականներն ածական են, ինչպէս վերը (Երես 29) բախնք, ու կերպ կերպ կը համաձայնին իրենց գոյականին հետ:

Թմուական անունը մի եղակի նշանակութիւն ու  
նենալուն համար՝ եղակի գոյական մը կ'ուղէ, ու անոր  
հետ մէկտեղ կը հոլովի այսպէս\*.

Այր մի, կամ Սիր այր, պէտ ադամ.  
Առն միոյ կամ միոջ, Միոյ առն, պէտ ադամն.  
Առն միում, առ այր մի, Միում առն, առ պէտ ադամն.  
զԱյր մի, զՄի այր, [մի այր, պէտ ադամն.  
յԱռնէ միոջէ, ի Միոջէ առնէ, պէտ ադամնուն.  
Արամի միով, Միով արամի, պէտ ադամնուն.

Այսպէս կը հոլովի միշտ մի ածականն իր եղակի  
գոյականին հետ մէկտեղ:

Քաղաք մի, քաղաքի միոյ, պէտ չենի.

Ան մի, կնոջ միոյ, պէտ ժաբը.

Երեւ, երեւ, զբա, անեղական են, անոր համար յոգ-  
նակի գոյական կ'ուղզեն, ու միշտ մէկտեղ կը հոլովին, այսպէս,  
երկու աւուրբք, երեք վկայք, չորք կողմանք.  
երկուց աւուրց, երեց վկայից, չորից կողմանց.  
երկուց աւուրց, երեց վկայից, չորից կողմանց.  
յերկուս աւուրս, առ երիս վկայս, ի չորս կողմանս.  
զերկուս աւուրս, զերիս վկայս, զորս կողմանս.  
յերկուց աւուրց, յերից վկայից, ի չորից կողմանց.  
երկուք աւուրբք, երիւք վկայիւք, չորիւք կողմանբք.  
յերկուս աւուրս, յերիս վկայս, ի չորս կողմանս.

Այսպէս կը հոլովին նաեւ,  
երկու եղարք, երկուց եղարք, ի+է ժաբրտուլ.  
երկու ոսք, երկուց ոսից, ի+է այտէ.

Այս վերջադաս

Եղարք երկու, եղարք երկուց, զեղարք երկուս.  
Երեք քաղաքք, երից քաղաքաց, ի-ւ չենի.  
Երեք մասունք, երից մասոնց, ի-ւ ժաբը.  
Զորք հրեշտակք, չորից հրեշտակաց, ուեօթի ժելյաբ.  
Զորք անկիւնք, չորից անկիւնց, ուեօթի ժեօջէ.

Իսկ հնագէն մինչեւ հաղաք հասարակ ածական ա-  
նուններուն պէս կը համաձայնին:

\* Հոս անզա պիտի սկիմն տղաք թուական ու մասնական ածա-  
կան անուններուն գոյական մը գոնիւլ ու մէկտեղ հոլովիւլ-  
գրել, ու անոնց դիմացը հոլովիւրուն նշանակութիւնը դ'նել:

Ուեկ որ առաջ դրուին, հասարակօրէն նախդրիւ կը  
հոլովին երբեմն եղակի եւ երբեմն յոգնակի գոյականով.  
այսպէս,

Եւթն այր, Եւթն արք.  
Եւթն առն, Եւթն արանց.  
Եւթն առն, առ Եւթն այր, Եւթն արանց, առ Եւթն արք.  
զԵւթն այր, զԵւթն արք.  
յԵւթն առնէ, յԵւթն արանց.  
Եւթն արամք, Եւթն արամբ:

Այսպէս կը հոլովին նաեւ.  
Հինգ նկանակ, հինգ նկանակի, պէշ սօմուն.

Վեց ժամ, վեց ժամու, ալիւ սատի.

Ռոթ օր, ութ աւուր, ևեէն իւն:

Ուեկ որ եաքը դրուին՝ միշտ յոգնակի գոյական  
կ'ուղեն ու մէկտեղ կը հոլովին բաց ի յոգնակի նախ-  
դրիւ հոլովիւրէն. այսպէս,

Եղարք հինգ (վուլու հինգը):

Եղարք հնգից.

Եղարք հնգից, առ եղարք հինգ (վուլու առ եղարք  
զեղարք հինգ (վուլու զեղարք հինգս), [ հինգս ).

յԵղարք հնգից,

Եղարք հնգօք,

Այսպէս կը հոլովին նաեւ.

Ամք վեց, ամաց վեցից, ալիւ եւլ.

Արք եւթն, արանց եւթանց, եւթի իւն.

Աւուրք ասան, աւուրց ասասանց, օն իւն:

Բ. Խնչպէս վերն (Եջ 31) ըսինք՝ Գասական թուա-  
կաններն ածական են, ու հասարակ ածական անուննե-  
րուն պէս, թէ որ գոյականէն յառաջ դրուին՝ հասարա-  
կօրէն նախդրիւ կը հոլովին. այսպէս,

Երրորդ օր, ի-ւն-նիւն իւն:

Երրորդ աւուր, ի-ւն-նիւն իւն:

Երրորդ կամ երրորդում

աւուր, յերրորդ օր, ի-ւն-նիւն իւնէ,

զԵրրորդ օր, ի-ւն-նիւն իւնէ.

յԵրրորդ օրէ, ի-ւն-նիւն իւնէ.

յերբորդ կամ յերբորդում  
աւուր,  
աւուր կը հոլովին նաեւ՝  
Չյապէս կը հոլովին նաեւ՝  
Չորբորդ ժամ, չորբորդ ժամու, ու օքտիւնին առան.  
Հինգերորդ մասն, հինգերորդ մասին, ու շնչնի նիսուն.  
Եւթներորդ հրեշտակ, եւթներորդ հրեշտակի, եւթնին  
Քլանիւն:  
Ուշ որ գոյականէն եաքը դրուին՝ մէկտեղ կը հո-  
լովին, ինչպէս,  
Օր երկորդ,  
Աւուր երկորդի, Աւուր եր-  
կորդ,  
զՕր երկորդ,  
յՕրէ երկորդէ,  
յԱւուր երկորդում,  
ինչնին ինչնին.  
ինչնին ինչնին.  
ինչնին ինչնին.  
ինչնին ինչնին.  
ինչնին ինչնին.  
ինչնին ինչնին.

Գ. Անձներականներ՝ թէ որ մինակ բանելու  
ըլլան՝ գոյականի ոյժ կ'ունենան, այսպէս,  
Անցին երկորեան, երկուո՞ն ու անցան, իրիսի տէ կէշտի.  
Ապան զերկոսեան, երկուո՞ն ու մեցո՞նց, իրիսինի տէ  
էջալիւրտիւ:

Իսկ երբ որ ածական ըլլան՝ յոդնակի գոյական  
ի՞ուզեն, իրենք անեղական ըլլալուն համար, ու անոնց  
հետ մէկտեղ կը հոլովին, այսպէս,  
Երկուքին իսամ երկորեան որդիք, ի՞է ելլարը ոտ.  
Երկոցունց որդւոց, ի՞է ելլարըն ոտ.  
Երկոցունց որդւոց, առ երկոսին որդիս, ի՞է ելլարըն ոտ.  
զԵրկոսին իսամ զերկոսեան որդիս, ի՞է ելլարըն ոտ.  
յԵրկոցունց որդւոց, ի՞է ելլարըն ոտ.  
Երկոքու մըր որդւովք, ի՞է ելլարըլու ոտ.

Այսպէս կը հոլովին նաեւ՝  
Երկոքին ձեռք, երկոցունց ձեռաց, ի՞է ելլ ոտ.  
Երկոքին սուք, երկոցունց սոսից, ի՞է այսուը ոտ.

Դ. Արկնականները (Երեւ 32) հասարակօրէն կամ  
մակայի տեղ կը բանին, կամ գոյականէն յառաջ կը

դրուին ու նախարիւ կը հոլովին. այսպէս, Տառապարէի հա-  
յուսուցում, պառաջապէի հապուցուն, պառաջապէի հապուցուն:

### ՅՅ ԿՈՒՆԻ Պ. Պ.

ՄԱՐՄԱՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻՆ ՎՐԱՅ

Անանական անուններն (Երեւ 32) Ո՞հ կամ Ո՞ւ  
եթէ մինակ բանելու ըլլան՝ զոյական են. այսպէս,  
Ամանք յան կային, ո՞ման ոոր ելլան, պազըլարը այտա-  
դալքարար:

Անէ ոմն ցնա, Ֆէւ անոր ի՞ըսէ, պիրիսի օնա տէր.

Ու ոք կարէ, Ֆէւ վ ի՞նար, քիմսէ գատըր տէյիլ.

Մի ոք ասիցէ, Ֆէւ ւսէ, քիմսէ տէմսին :

Էայց թէ որ գովերնին գոյական ըլլայ՝ անոր հէտ  
մէկտեղ կը հոլովին, այսպէս,

Այլ ոմն ի՞ս՝ Այլ ոք, Այլ ոմնք.

Ասն ուրումնի, Ասն ուրուք, Արանց ոմանց.

Ասն ումենի, Ասն ումեք, Արանց ոմանց, առ արա-  
առ այր ոմն, առ այր ոք. [սմանս]

ՊԱյլ ոմն, ՊԱյլ ոք, ՊԱյլ ոմանս.

ԺԱնէ ումենի, ԺԱնէ ումեքէ, ԺԱնանց ոմանց.

Արամք ոմամբ, Արամք ոմամբը.

Ասոր պէս կը հոլովին նաեւ՝

Այլ ոմն, այլ ուրումնի, այլ ումանք, առ այլ ոմանս, ի՞ս՝  
Այլ ոք, այլ ուրուք, այլ ուրում ումեք, յայլմէ ումեքէ,  
ոյիք պաշտամը:

Քահանայ ոմն, քահանայի ուրումն. քահանայք ոմանք,  
քահանայից ոմանց, ոյիք փեշտամէլ:

Մարգարէ ոմն, մարգարէի ուրումն. մարգարէ ոմանք,  
մարգարէից ոմանց, ոյիք փեշտամէլ:

ՈՒ մասական անունը ու կամ մէ բացասական բա-  
ռին հետ կապուի նէ՝ այսպէս կը հոլովին,

\* Կան Զարգանուն թուրական անուններ ալ՝ որ ու կամ եամ կը վեր-  
չաւորին, բայց ընտիր հեղինակներու մէջ չեն դամուիր եւ են.  
Միամ, Ֆէւ կամ Ֆէվի, պիր, թէք.  
Երկեակ, Երեւ, իւշ, իւշիւ.  
Երբեակ, Երեւ, իւշ, իւշիւ.  
Քառեակ, Արտ, առօթ, առօթիւ:

ԱՀ սը, մի սը, գիշնէ, հեւ ոկտի.  
ՈՀ ուրուք, մի ուրուք, գիշնէն, հեւ ոկտինէ.  
ՈՀ ումեք, մի ումեք, գիշնէյէ, հեւ ոկտինէ.  
ՈՀ զըք, մի զըք, գիշնէյէ, հեւ ոկտինէ.  
ԱՀ յումեքէ, մի յումեքէ, գիշնէտէն, հեւ ոկտինտէն.

Խամ իսչ մանական անունն (Երեւ 33) ան-  
կենդան բաներու կը բուռի: Թէ որ մինակ բանելու ըլլայ՝  
գոյական անուան ոյժ կ'ունենայ. այսպէս,

Չառնէ ինչ մեծ, մէծ բան ու վնանէ, պէջիւք պիր շէյ էթմէղ.  
Ինչ ոչ ասաց, բան ու լաւած. պիր շէյ տէմէտի.

Չիք ինչ ծածուկ, ծածուկ բան ու չայ, կիզելի պիր շէյ  
եօք տուր:

Ամենայն ինչ անցաւոր է, ամեն բան անցաւոր է, հեր  
շէյ կէտիծի տիր:

Բայց թէ որ քովը գոյական ըլլայ՝ սովորաբար  
մէկտեղ կը հոլովի. այսպէս,

Պատճառ ինչ, պատճառ ու, պիր սէպէպ.  
Պատճառի իրիք, պատճառաւ ու, պիր սէպէպին.  
Պատճառի իմիք, պատճառաւ ու, պիր սէպէպէ.  
Պատճառ ինչ, պատճառ ու, պիր սէպէպի.  
Ի Պատճառէ իմիքէ, պատճառաւ ու. պիր սէպէպտէն.  
Պատճառաւ իրիք, պատճառ ու, պիր սէպէպիէ:

Մեւս կամ Միւս մանական անունը (Երեւ 33) թէ  
որ քովը գոյական անուն մը ունենալու ըլլայ, մէկտեղ  
կը հոլովի. այսպէս, Մեւս օր, միւսոյ աւուր, միւսում  
աւուր, զմեւս օր, ի մեւս օրէ, միւսով աւուրբ, ի միւսում  
աւուր:

Այս մանական անունը (Երեւ 33) եթէ քովը գոյ-  
ական ունենայ. հասարակօրէն կը համաձայնի. այսպէս,

ԱՀ քաղաք, ԱՀ քաղաքք. ԱՀ քաղաքաց, ԱՀ քաղաքաց,  
ԱՀ քաղաքի, ԱՀ քաղաքաց, ԱՀ քաղաքաց, ԱՀ քաղաքաց.  
Յայլ քաղաք, Յայլ քաղաքք. Յայլ քաղաքաց, Յայլ քաղաքաց.  
ԱՅՀ քաղաք, ԱՅՀ քաղաքք. ԱՅՀ քաղաքաց, ԱՅՀ քաղաքաց.  
ԱՅՀ քաղաքի, ԱՅՀ քաղաքաց, ԱՅՀ քաղաքաց. ԱՅՀ քաղաքաց:

ԱՌ օրինակէս կ'երեւայ որ յոգնակի նախողիւ. հո-  
լովիւերու մէջ չէ համաձայնիր. անոր համար չ'ըստուիր այլ  
+աղաւու, առ այլ աղաւու, պայլ աղաւու. եւ այլն:

Այսպէս կը հոլովին նաեւ,  
Այլ աշակերտ, այլը աշակերտի, այլում աշակերտի.  
Այլ ազգ, այլը ազգի, այլում ազգի, յայլմէ ազգէ.  
Այլ մարգարէ, այլը մարգարէի.

Խրբեմն ալ նախողիւ կը հոլովի. այսպէս,  
Այլ քաղաք, այլ քաղաքի, վայլ քաղաք, այլ քա-  
ղաքը, այլ քաղաքաց, պայլ քաղաքս. եւ այլն:

Խայց եթէ այլ վերջը գրուելու ըլլայ, ան տուն  
միշտ մէկտեղ կը հոլովի.

Քաղաք այլ, Քաղաքք այլք.  
Քաղաքի այլոյ, [Յայլ, Քաղաքաց այլոց.  
Քաղաքի այլում, ի քաղաք Քաղաքաց այլոց, եւ այլն:

## Գ Լ Ո Ւ Խ Բ.

### Գ Ե Ր Ա Ն Ո Ւ Խ Ն Ե Ր Ո Ւ Խ Վ Ա Յ

Ա. Խսքն էական գերանունը կամ ինչն (որ հա-  
սարակօրէն մակրայ է) երբեմն մէկալ էական գերա-  
նուններուն հետ մէկտեղ կը բանի. այսպէս,  
Ես ինըն, պէն էնոտիք, Մեք ինընին, պէն էնոտիքու.  
Դու ինըն, սէն էնոտիք, Դուք ինընին, սէն էնոտիքու.  
Նա ինըն, օ էնոտիքի.

Խրբեմն ալ ինչն, էղնէն, թղնէն, վեղնէն մակրայներն ալ  
էական գերանուններուն հետ մէկտեղ կը բանին. այսպէս,  
Ես ինձէն, Էս ինձմէ, պէն քէնտիմտէն.  
Դու քեղէն, դուն էղնէն, սէն քէնտիմտէն.  
Մեք մեղէն, մէն մղնէ, պիզ քէնտիմտէն.  
Դուք ձեղէն, դուն յեղնէ, սիզ քէնտիմտէն.

Բ. Այս, այտ, այն, ցուցական գերանուններն ածա-  
կան են, ինչպէս վերը (Երեւ 39) գրեցինք, եւ կընան  
երենց գոյականնեն առաջ կամ եարը գրուիլ:

թէն որ առաջ գրուելու ըլլան, այսպէս կը հոլովին.  
 Այս տուն, Այս իւմ այսորիէ տունք.  
 Այսր տան, Այսոցիկ իւմ այս տանց.  
 Այսմ տան, յայս տուն, Այսոցիկ տանց, յայսոսիկ տունս.  
 զԱյս տուն, զԱյս իւմ զայսոսիկ տունս.  
 յԱյսմ տանէ, յԱյսոցիկ իւմ յայս տանց.  
 Այսու տամբ, Այսոքիք տամբք.  
 յԱյսմ տան, յԱյս իւմ յայսոսիկ տունս:  
 թէն որ եպը դրուին այսպէս կը հոլովին.  
 Տունս այս, Տունքս այտորիկ.  
 Տանս այտորիկ, Տանցս այտոցիկ.  
 Տանս այտմիկ, Տանցս այտոցիկ.  
 ի տունս յայս, ի տունս յայսոսիկ.  
 զՏունս զայս, զՏունս զայսոսիկ.  
 ի Տանէս յայսմանէ, ի Տանցս յայսցանէ.  
 Տամբս այտորիկ, Տամբքս այտոքիք.  
 ի Տանս յայսմիկ, ի Տունս յայսոսիկ:  
 ի տունս յայս,

Քաս ամենայինի աս կերպով կը հոլովին այդ, եւ այն ցուցական գերանուններն ալ, իրենց գոյականէն թէ յառաջ ու թէ ետքը գրուած ատեննին: Աստի եւ կ'ըստի. Ըոյդ տուն, այդր տան. այն տուն, պինք տան: Տունդ այդ, տանդ այդորիկ, տունքդ այդոքիկ, տանցդ այդոցիկ, տանմդ այդոսիկ: Տունն այն, տանն այնորիկ. տունքն այնոքիկ, տանցն այնոցիկ:

Ինչպէս աս օրինակներէն կը տեմուի, այս, այդ, այն ցուցական գերանունները՝ երբ որ իրենց գոյականէն ետքը գրուին, դիմորոշ յօզերն ալ գոյականին վրայ կրկնելու է, այսպէս, դունս այս, դունդ այդ, դունն այն: Թէ որ ցուցական գերանունն այս է՝ իր գոյականին վրայ և դնելու է, թէ որ այդ է ու, թէ որ այն է ն, ինչպէս վերի օրինակին մէջ կ'երեւայ:

Գոյցէ մէկը տարակուսի, թէ Սա, Դա, Նա, Եւ Այս, այդ, այն, ցուցական գերանուններուն նշանակութիւնը մէկ ըլլալով, ինչպէս կրնան առջնները գոյական ըլլալ ու ետքիններն ածական: Պատճառն ան է որ շատ անուններ երեւմ իրենց գոյականը զօրութեամբ ունե-

նալով, գոյականի տեղ կը բանին. ինչպէս վերը Անձնը բական ու Մանական անուանց համար ըսմինք: Երբեմն ալ իրենց գոյականը ներզործութեամբ կ'ունենան. ինչպէս, Ոմն գնաց, մէկը ժնաց, պիրիսի կիթտի. Հոս զօրութեամբ կայ գոյականը, ու Ո՞ն մանական անունը գոյական անուան տեղ գործածուած է: Կամ այսպէս, Այս ոմն գնաց, մէկ աստամ կիթտի. Հոս գոյականը ներզործութեամբ գրուած է, ու Ո՞ն ածական է:

Այսպէս ալ ցուցական գերանունները երբեմն մինակ կը բանին, գոյական անունը՝ զօրութեամբ իմացուելով: Երբեմն ալ գոյականնին ներզործութեամբ կ'ունենան, ու ան ատեն ածական են: Բայց գրաբառ լեզուի մէջ երբ որ ցուցական գերանունները մինակ բանին, ու գոյական անուան ոյժ ունենան՝ ան ատեն հասարակօրէն կը գործածուի Սա, Դա, Նա: Խսկ երբ որ քով գոյականը մէկտեղ ըլլայ՝ ան ատեն կը գործածուի Այս, այդ, այն: Աւստի ինչպէս որ աշխարհաբառ կ'ըստի:

Ես անիկայ տեսայ, պէն օնու կէօրտիւմ.  
 Ես ասիկայ տեսայ, պէն պունու կէօրտիւմ.  
 Ես ասիկայ տեսայ, պէն շունու կէօրտիւմ:

Կամ այսպէս.

Ես ան մարդը տեսայ, պէն օ ատամը կէօրտիւմ.  
 Ես ան մարդը տեսայ, պէն պու ատամը կէօրտիւմ.  
 Ես ան մարդը տեսայ, պէն շու ատամը կէօրտիւմ:

Կամնպէս գրաբառ կ'ըստի՝  
 Ես տեսի զն, ես տեսի զայրն զայն.  
 Ես տեսի զն, ես տեսի զայրն զայր.  
 Ես տեսի զն, ես տեսի զայրդ զայդ.

Ծըստիք Ես տեսի զն այր, զդա այր, զս այր:  
 Այն, դոյն, նոյն ցուցական գերանուններն հասարակօրէն ածական են, (Երես 40) ու իրենց գոյականներն առաջ կը գրուին, եւ կրնան երբեմն նախագաս ածականց պէս նախագրիւ հոլովիւ. այսպէս, նոյն նոտիւ, նոյն նոտիւ, նոյն նոտիւ, ի նոյն նոտիւ: Բայց աւելի վայելու է մէկտեղ հոլովիւը. այսպէս,

Նայն հոգի,  
Նորին հոգւոց,  
Նմին հոգւոց,  
առ նոյն հոգի,  
Դնոյն հոգի,  
ի Նմին հոգւոց,  
Նովին հոգւով,  
Չուցական դերանուններուն Սորտ, դորտ, նորտ,  
առտ, դորտ, նորտ սեռականը քիչ տեղ ուղղականի պէս  
նորէն կը հոլովի. այսպէս,  
Սորայ, ոյ, ով, ոց, ովք. Սոցայ, ոյ, ով, ոց, ովք.  
Դորայ, ոյ, ով, ոց, ովք. Դոցայ, ոյ, ով, ոց, ովք.  
Նորայ, ոյ, ով, ոց, ովք. Նոցայ, ոյ, ով, ոց, ովք.  
Եւ կը նշանակեն պաւանների, շունանների, պաւանընների,  
եւ այլն:

Գ. Այտայական դերանունները ածական են, (Երես 40) ու հասարակօրէն իրենց գոյականէն ետքը գրաւելով, անոնց հետ միշտ կը համաձայնին, բաց ի յոդնակի նախութիւն հօլովին երեն. այսպէս,  
Եղայրի, Եղայրուս, դարտաշըմ.  
Եղօրի, Եղօրս, դարտաշըմն.  
Եղօրի իմում, առ Եղօրս, դարտաշըմա.  
Եղայրի,  
ՂԵղայրի, Եղօրս, դարտաշըմ.  
ԺԵղօրի իմէն, Եղօրս, դարտաշըման.  
Եղարը իմով,  
Եղայրներս, դարտաշըմը.  
Եղարը, Եղայրներս, դարտաշըմը.  
Եղարը իմոց, Եղայրներուս, դարտաշըմըն.  
Եղարը իմոց, առ Եղայրներուս, դարտաշըմըն.  
Եղարը իմով, Եղայրներով, դարտաշըմըն.  
ՂԵղարը իմով, Եղօրս, դարտաշըմը.  
ԺԵղարը իմոց, Եղօրս, դարտաշըմը.  
Եղարը իմով, Եղօրս, դարտաշըմը.

Տուն իւր, տան իւրոյ, Տունք իւր, տանց իւրոց.  
Քոյր ձեր, քեռ ձերոյ, Քոյք ձեր, քերց ձերոց.

Դ. Ո՞ր հարցական դերանունը (Երես 42) ածական է, ու հասարակօրէն իր գոյականէն յառաջ դրուելով՝ անոր հետ կը համաձայնի, բաց ի յոդնակի նախորդիւն հօլովին երեն. այսպէս,

Ո՞ր քաղաք, որո՞ քաղաքի, զ՞ո՞ քաղաք, յորմէ քաղաքէ, որո՞վ քաղաքաւ: Ո՞ր քաղաքք, որո՞ց քաղաքաց, յոր՞ քաղաքս, զ՞ո՞ քաղաքս, յորո՞ց քաղաքայ:

Ե. Տաճկերէն ու աշխարհաբառ լեզուին մէջ ալ կան գիմորու յօդեր, այս ինքնն, «, ո, ո, ո, Գլուխս, Գլուխով, Գլուխս: Ըօ, ըն, ը, իօ, ին, ի, Պաշլու, պաշլուն, պաշլունի, էպին, էպի, ինչպէս առջի մասին մէջ (Երես 35) ըսկիք: Աս գիմորու յօդերէն նոր սորիտոնները շատ անգամ կը խարուն տաճկերէն ու աշխարհաբառ ուղղականը գրաբառ: Հայցական թարգմաննելով: Ինչու որ հասարակ անուանց ուղղականը դրինք.

Խօսիւ, Քաղաք, Գլետ, Ժամ, Հեմ, Գառու, եւ այլն:  
Սէօզ, Շէհիր, Չայ, Քիլիսէ, Թէմէլ, Գուզու:

Ասոնց հայցականը գրինքը:  
Խօսուս, Քաղաքու, Գլետու, Ժամու, Հեմու, Գառուս:  
Սէօզիւ, Շէհիրիւ, Չայու, Քիլիսէյի, Թէմէլի, Գուզույու:

Բայց աշխարհաբառ լեզուին և կամ ն գիրը ամէն տեղ հայցական չի ձեւացրներ, հապան գիմորու յօդի ոյժ ունի. եւ ան ատեն ուղղականն ու հայցականը մէկ է. ինչպէս երբ որ ըսեմ, Քաղաքու կողծանեցաւ, ոտնելք լըսա, լըսունիք իսաւորեցաւ, ծառը ըրցաւ, նիւնուոր մեռաւ, աշխարհութը կըս է, ծովը լայն է, կրին ու օրը նիւնելն, ասոնց ամէնն ալ ուղղական է, ու դրաբառ այսպէս պիտի թարգմանուին, Քաղաքն կամ տունն կործանեցաւ, լուսինն խաւարեցաւ, ծառն չըրացաւ, հիւանդն մեռաւ, աշխարհս գնդաձեւ է, լայն է ծով, հուր եւ օդ թեթեւ են:

Ժաէ ինչպէս իմանալու է որ արդեօք աշխարհաբառն ուղղական է թէ հայցական, երկրորդ մասին մէջ

կր խօսինք: Հիմայ միայն առ գիտնաս որ չէղաք, կրաւու  
րական ու էական բայի քոլ եղածն՝ հայցական չե կրնար  
րլաւ:

\* Եպյնապէս տաճկերէն լեզուի մէջ ալ, անուն մը մի-  
նակ եղած ատեն՝ առաջին մասին մէջ հոլովերուն դի-  
մացը դրածներնուս պէս կր հոլովի: Բայց թէ որ դպա-  
կանին քովը սասացական գերանուն մ'ըլլայ կամ զօրու-  
թեամբ իմացուի, կամ ուրիշ սեռական մը (որ յատկա-  
ցոցիչ կըսուի), ան ատեն այսապէս կր հոլովի.

Պէնիմ էվիմ, Սէնին էվին, Օնուն էվի.  
Պէնիմ էվիմին, Սէնին էվինին, Օնուն էվինին.  
Պէնիմ էվիմէ, Սէնին էվինէ, Օնուն էվինէ.  
Պէնիմ էվիմի, Սէնին էվինի, Օնուն էվինի.  
Պէնիմ էվիմուէն, Սէնին էվինտէն, Օնուն էվինտէն.  
Պէնիմ էվիմիլէ, Սէնին էվինիլէ, Օնուն էվիյիլէ.  
Պէնիմ էվիմտէ, Սէնին էվինտէ, Օնուն էվինտէ:

Ուսափ թէ որ ըսկմ, (օնուն) էվի երդըսար. (օնուն)  
Էվի եանտը. Այլն ըլլայ գարաբար. Տէնիզին առյու-  
թիւքէնմէզ, ուղարկան պէտք է թարզմանել այսապէս,  
Տուն նորա կրծանեցաւ, տուն նորա պյրեցաւ, լոյս լուս-  
նին նուաղեցաւ, ջուր ծովու ոչ պակասէ:

## ¶ | Ո | Խ | ¶.

### Բ | Ա | Յ | Ե | Ր | Ո | Ւ | Կ | Ն | Վ | Ր | Ա | Յ

Բայօներօն պարագաներուն վրայ քանի մը հար-  
կաս որ գիտելիք կան:

Խօսեցանք վերը թէ բայերուն պարագաները վեց  
են (Երես 42): Իսկ որոշելու դիւրին ճամբան թէ բայ մը  
արդեաք ներգործական է թէ չէ առ է:

Երբ որ մէկը աղեկ կր հասկընայ բային նշանակու-  
թիւնը, թաղ քովը հայցական հոլով մը դնէ. եթէ  
բային կր յարմարին ներգործական է, եթէ չի յարմարի՛  
չեզոք է: Խնչագէս գամենմ, իշ ծեծեմ, տէյէրիմ ըսել է.  
ու իր քովը հայցական հոլով կր յարմարի, ինչպէս Ասր-

ութուն չէ նէծեր, ուստամ պէնի տէօյմեզ, ուրեմն էու-  
նէ ներգործական է:

### Այսպէս կըսուի նոեւ:

Քընչութիւն Կուլո՞բո՞ Ավելէկէն դրաւ: Քրիսժօֆօր Գո-  
լոմասու Ամերիգայը պուլուու: — Ես առ իւբակու-ը էսմ  
առ հոցը ի՞ուառեծ: Պէն պու եւմեյի եախօս եքմեյի եւ-  
րիմ: — Ես առ իւնին վէր իսմեր: Պէն պու շարապը իսմեմ:  
— Ես շնչեսու նախուր իշ պահեմ: Պէն եսալապը թէ-  
միլ սաղմարըմ: — Ես նշայր առէ իշ իւ թէ: Գար-  
տաշըր էյի եազը եազար: Ուրեմն քանեւ, ու-ուեւ, իւնիւ,  
պանեւ, դիւեւ ներգործական են:

Բայց սմանց քովը հայցական հոլով չե վայլեր.  
ինչպէս,

Ես չէրենամ. Պէտքու իւ նստէ. Բուշուները իւ նունին.  
Չորրը իւ վաղէ: Պէն կիտէրիմ. Պէտքու օժուրուը.  
գուշար ուշար. առ աղար: Ուրեմն առ երթաւ, նստիւ,  
նունիւ բայերը չեզոք են:

Ան քանի մը շաղկապներ ու մակեայներ՝ որոնց  
քովի բայը հասարակօրէն ասորագասական եղանակ կը  
դրուի: Ստորագասականն աշխարհաբառ ու տաճկերէն  
շատ ժամանակներ ունի, այս ինքն ներկայ, Անկատար,  
Կատարեալ կամ Յարակատար, Գերակատար, Ապառնի:  
Արդ՝ դիտնալու համար, որ ինչպէս կր ձեւանայ աշխար-  
հաբառի ու տաճկերէնի մէջ ստորագասական եղանակը,  
եւ թէ ինչպէս դրաբանի կր թարգմանուի հոս օրինակ  
մը կր դնենոք:

### Ասորագասական ներկայ:

|              |                  |                  |
|--------------|------------------|------------------|
| Եթէ գործեմ,  | Էյէր իշւերսէմ,   | Ենէ չործեցեն կամ |
|              |                  | իւմ իշւեսէմ,     |
| Եթէ գործոս,  | Էյէր իշւերսէն,   | Ենէ չործեցեն.    |
| Եթէ գործէ,   | Էյէր իշւերսէ,    | Ենէ չործեցեն.    |
| Եթէ գործենք, | Էյէր իշւերսէք,   | Ենէ չործեցեն.    |
| Եթէ գործէք,  | Էյէր իշւերսէնիզ, | Ենէ չործեցեն.    |
| Եթէ գործեն,  | Էյէր իշւերսէէք,  | Ենէ չործեցեն.    |

### Անկատար:

|             |                   |               |
|-------------|-------------------|---------------|
| Եթէ գործէի, | Էյէր իշւեսէ իտիմ, | Ենէ չործեցեն. |
|-------------|-------------------|---------------|

Ասորաբեալ կամ Յարակառար:

Եթէ գործած ըլլամ, էյէր իշլէմիշ օլսամ, էլէ դործեալէցէ.

Գերակառար:

Եթէ գործած ըլլայի, ըլլայիր, ըլլար, ըլլայինք, իք, ին.  
Էյէր իշլէմիշ օլսայ ըտըր, օլսայ ըտըն, օլսայըտը, օլ-  
սայըտըդ, օլսայըտընզ, օլսայըտըւար.

Ենէ հործեալ էլ, էլը, էր, էստ, էլիտ, էն:

Աղաւանի:

Թէ որ գործելու ըլլամ, էյէր իշլէլէճէք օլուրսամ.  
Ենէ հործելոց իցէմ կամ էնէ գործելոց, էնէ գործելու, էնէ  
գործելու: էնէ գործելուն, էնէ գործելուն, էնէ գործելուն:  
“Եղնապէս աշխարհաբառ ու տաճկերէն լեզուի մէջ  
բայասասկան խօնարհումը հաստատականէն տարբեր է,  
որուն օրինակը հոս դնենք, որ սորվողը դիսնայ թէ ինչ-  
պէս գրաբառի պիտի գրաբընէ:

Առնանական ներկայ:

|              |             |              |
|--------------|-------------|--------------|
| Զեմ գործեր,  | իշլէմէմ,    | ”Ն հործելու. |
| Զես գործեր,  | իշլէմէզին,  | ”Ն հործես.   |
| Զի գործեր,   | իշլէմէզ,    | ”Ն հործետ.   |
| Զենք գործեր, | իշլէմէզիզ,  | ”Ն հործեն.   |
| Զէք գործեր,  | իշլէմէզինզ, | ”Ն հործետ.   |
| Զեն գործեր,  | իշլէմէզէր,  | ”Ն հործեն:   |

Անկառար:

|               |                 |             |
|---------------|-----------------|-------------|
| Հէի գործեր,   | իշլէմէզ իտիմ,   | ”Ն հործեի.  |
| Հէիր գործեր,  | իշլէմէզ իտին,   | ”Ն հործեիր. |
| Հէր գործեր,   | իշլէմէզ իտի,    | ”Ն հործեր.  |
| Հէինք գործեր, | իշլէմէզ իտիք,   | ”Ն հործեստ. |
| Հէիք գործեր,  | իշլէմէզ իտինիզ, | ”Ն հործետ.  |
| Հէին գործեր,  | իշլէմէզ իտիէր,  | ”Ն հործեն.  |

Ասորաբեալ:

|          |            |             |
|----------|------------|-------------|
| Զործեցի, | իշլէմէտիմ, | ”Ն հործեցի. |
|----------|------------|-------------|

|           |              |              |
|-----------|--------------|--------------|
| Զործեցիր, | իշլէմէտին,   | ”Ն հործեցիր. |
| Զործեց,   | իշլէմէտի,    | ”Ն հործեցա.  |
| Զործեցիզ, | իշլէմէտիզ,   | ”Ն հործեցատ. |
| Զործեցիք, | իշլէմէտիզ,   | ”Ն հործեցիտ. |
| Զործեցին, | իշլէմէտիլէր, | ”Ն հործեցին: |

Յարակառար:

Գործած չեմ, չես, չէ, չենք, չեր, չեն:  
Իշլէմէմիշ իմ, սին, տիր, իզ, սինիզ, տիրլէր.  
Ու էմ կամ վէմ, ու ես, ու էստ, ու էտ, ու էն  
գործեալ:

Կամ այսովէս:

Գործած չունիմ, չունիս, չունիք, չուր, նին.  
Իշլէմէմիշիմ, իշլէմէմին, իշլէմէմի եօդ տուր, իշլէմէմիմիզ,  
իշլէմէմինիզ, իշլէմէմիլէրի եօդտուր.  
Ու է, կամ Զէ, կամ Զիտ էմ, վէտ էն, վէն նորտ հործեալ,  
վէտ մէր, վէտ յէր, վէտ նորտ հործեալ:

Գերակառար:

Գործած չի, չէիր, չէր, չէնք, չէիք, չէին.  
Իշլէմէմիշ իտիմ, իտին, իտի, իտիք, իտինիզ, իտիլէր.  
Ու էլ, ու էլը, ու էր, ու էստ, ու էլտ, ու էն հործեալ.  
Կամ այսովէս Ու էր կամ Զէր էմ, վէր էն, վէր նորտ,  
վէր մէր, վէր յէր, վէր նորտ հործեալ:

Աղաւանի:

|                |                  |                |
|----------------|------------------|----------------|
| Զործեցի պիտի,  | իշլէմէյէճէլիմ,   | ”Ն հործեցիզ.   |
| Զործես պիտի,   | իշլէմէյէճէլսին,  | ”Ն հործեւոցին. |
| Զործետ պիտի,   | իշլէմէյէճէլէր,   | ”Ն հործեւոցի.  |
| Զործեն պիտի,   | իշլէմէյէճէլիզ,   | ”Ն հործեւոցատ. |
| Զործենիզ պիտի, | իշլէմէյէճէլսիզ,  | ”Ն հործեւոցատ. |
| Զործետ պիտի,   | իշլէմէյէճէլէրիզ, | ”Ն հործեւոցիլ. |

Ասորաբեալ:

|               |                |             |
|---------------|----------------|-------------|
| Զործեցի իտիմ, | իշլէմէյէճէլիմ, | ”Ն հործեցի. |
|---------------|----------------|-------------|

|           |                |               |
|-----------|----------------|---------------|
| 2գործես,  | իշլէմէյէսին;   | "Ն գործէնցես. |
| 2գործէ,   | իշլէմէսին,     | "Ն գործէնց.   |
| 2գործենք, | իշլէմէյէլիմ,   | "Ն գործէնցն.  |
| 2գործէք,  | իշլէմէյէսինիզ, | "Ն գործէնցն.  |
| 2գործեն,  | իշլէմէսինլէր,  | "Ն գործէնցն.  |

Ունէ գրաբառ, թէ աշխարհ հաբառ ու թէ տաճկերէն լըզուի մէջ ապառնին շատ տեղ հրամայականի տեղ կը գործածուի. ինչպէս,

|            |               |              |
|------------|---------------|--------------|
| Գործեսցես, | գործէն,       | իշլէյէսին.   |
| Գործեսցէ,  | (լող) գործէ,  | իշլէսին.     |
| Գործեսցաք, | գործէն+,      | իշլէյէլիմ.   |
| Գործեսջիք, | գործէն+,      | իշլէյէսինիզ. |
| Գործեսցեն, | (լող) գործէն, | իշլէսինլէր:  |

Այսպէս անոր բացառականը կամ արգելականը՝ Մի գործեսցես, չործէն, իշլէմէյէսին. մի գործեսցէ, չործէն, իշլէմէսին, եւ այլն:

→ Վահագութեան կամ անուան կամ անուանը →

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀՅՈՒՋԵՑՆԱԽԹԵԸՆ ՎՐԵՑ

ՄԱՍՆԱՅՑ բանին քովէ քով դալ կապուիլը՝ Հայացնութիւն կ'ըսուի:

Ամէն լըզու համաձայնութեան վրայ զատ զատ կանոններ ունի, որով մէկալ լըզուներէն կը տարբերի, եւ թէ որ համաձայնութիւնն ամէն մէկ լըզուին կանոններւն համաձայն չըլլայ, սխալ կ'ըլլայ:

Բառերը զանազան եղանակաւ իբրաւու հետ կը կապուին. մէջ մը անունն անուան հետ, մէջ մ'ալ բայն անուան հետ:

Ա. Անուան անուան հետ երեք կերպ կը կապուի:  
Մէջ մը իբր աժական իր գոյականին հետ, ինչպէս վերը խօսեցանք:

Երբրորդ՝ սեռական անուն մը կը կապուի ուրիշ անուան մը հետ, իբրեւ յատկացուցիւն իր յատկացելին հետ:

Երրորդ՝ երկու նոյն հոլովով գոյական անուաններ իբրաւու հետ կը կապուին իբրեւ բացայացեւ իր բացայացելին հետ:

Հատուցուցիւն կ'ըսուի ան սեռական անուանը, որն որ իր մերձաւոր անուան կամ յատկացելըն որոն բայլը կը ցուցընէ. ինչպէս առունը թէ որ կ'ուզեմ իմացընել թէ որոնն է, քավը սեռական մը կը դնեմ, այսպէս՝ նօր ինոյ. որ կը ցուցընէ թէ առունն իմ նօրս է: Աս սեռականը, որ բանի մը որոն բլայլը կը ցուցընէ, Յատկացուցիւն կ'ըսուի, ու մէկալ Յատկացեալ:

Բացայացանքիւն կ'ըսուի ան գոյականը՝ որն որ ինչպէս բառը յայտնի կը ցուցընէ, ուրիշ գոյական անուն մը կը բացայացէ, թէ որն է, ինչպէս թէ որ մինակ տառաւ ըսեմ, չեմ բացայացէր թէ որն է, բայց երբ որ անոր քովը կը դնեմ կոստանդնուպոլիս կամ Հռոմ տառաւ, ան ատեն կը բացայացեմ թէ բատձ քաղաքու Հռոմ է, Վենետիկ կամ Վիեննա չէ:

Բ. Անունը բային հետ կամ իբրեւ անունն բայի եւ  
կամ իբրեւ ինչի՞ կը կապուի:

Առան բայի կ'ըսուի բային քով եղած ուղղական  
հոլով, որն որ ամէն բայ կամ ներգործութեամբ եւ կամ  
զօրութեամբ ունի, ինչպէս առաջին մասին մէջ Եմ Էա-  
կան բային քով ներգործութեամբ դրուած է, այսպէս,  
Ես Եմ, քու, Ես, Կո է, եւ այլն: Իսկ մնացած բայերուն  
քով զօրութեամբ կ'իմացուի, այս ինքն պիտի ըլլայ՝ Ես  
Քորժեմ, ուս քորժես, նա քորժե, եւ այլն:

Խնդիր կ'ըսուի ամէն հոլոված բառ, որն որ իբրա-  
քանչիւր բայ իր նշանակութեան համաձայն կ'առնու.  
ինչպէս առ մասին մէջ ընդարձակ պիտի խօսինք:

Խնդիր կ'ըսուին նաեւ նախադրութեններուն առ-  
ջեւն եղած հոլովերը:

Առ օրինակին մէջ ամէն ըսածներս կ'երեւայ:  
Նախառութեղը մարդն Ադամ ու պահեաց զարդար-  
ւանն Աստուծոյ:

Պահեաց ներգործական բայ է. Ադամ անուն բային  
է, ուղղական հոլով, միանդամայն բացայացիչ է. մորդն  
բացայացեալն է. նախառութեղը՝ մարդուն ածական է.  
պարունիքան հայցական ինդիր է պահել ներգործական  
բային. Աստուծոյ յատկացուցիչ է պարունիքանին.

Վերականութեան գլխաւոր վախճանն աղէկ հաս-  
կրնալ ու շխտակ գրելն է:

Աղէկ հասկընալու համար պէտք է իբրաքանչիւր  
մասն բանի աղէկ որոշել թէ արգեօք անուն բայի Եթէ  
ինդիր է: Դարձեալ ինդիրն ալ արգեօք ուղղական Եթէ  
անորոշ հայցական, նախդիրի տրական թէ ներգործական:

Դարձեալ շխտակ գրելու համար պէտք է աղէկ  
գիտնալ, թէ առ բառը կամ ան բառը ինչ հոլով է. ուղ-  
ղական թէ հայցական, նախդիրի տրական թէ ներգործա-  
կան. ինչպէս թէ որ ըսէմ,

Քաղաքութեալ բառ, ուղղական է.

Քաղաքութեալ շնչեցին, հայցական.

Քաղաքութեալ մրաւ, տրական.

Քաղաքութեալ չեցաւ, ներգործական:

Արդ՝ որպէս զի նոր սորվագները գիւրաւ իմանան  
թէ իբրաքանչիւր բառ ինչ հոլով է ու ինչ հոլով գրա-  
բառ պիտի թարգմանեն, պէտք է որ խօսքը հարցմամբ  
քննեն. այսպէս,

Հայր առ ինչիւր ինձնութեան սորվագնել քնեց: Փէտէրիմ փա-  
րացրու պու քիթապը թիւքեանուան սալթըն ալտը:

Հարցումն առ կերպով պիտի որ ըլլայ.

Առաջին հարցում:

Հց. Աղ զնեց, Քիմ սաթըն ալտը,

Պէ. Հոյրս. Փէտէրիմ:

Աղ Հարցման պատասխանն ուղղական է: Անանկ է  
նէ հայրս ուղղական պիտի թարգմանուի:

Երկրորդ հարցում.

Հց. Ի՞նչ բանը գնեց, Նէ շէյի սաթըն ալտը,

Պէ. առ գիրը:

Ի՞նչ բանը հարցման պատասխանը հայցական է:

Անանկ է նէ առ ինչիւր հայցական պիտի թարգմանուի:

Երրորդ հարցում.

Հց. Ո՞ւսկից գնեց, Նէ ըրէտէն սաթըն ալտը,

Պէ. խանութէն. թիւքեանուան,

Ո՞ւսկից հարցումը բացառական պատասխանն կ'ուզէ:

Անանկ է նէ խանութէն բացառական պիտի թարգմանուի:

Երրորդ հարցում.

Հց. Ի՞նչ բանը գնեց, Նէ իլէ սաթըն ալտը,

Պէ. սորկով.

Ի՞նչ բանով հարցման պատասխանը գործիական է:

Անանկ է նէ սորվագնել գործիական պիտի թարգմանուի:

Վնացած հոլովներուն վրայ ալ կարգաւ կը խօսինք:

## Գ լ ո հ Խ Ա.

ՈՒՂԱԿԱՆ ՀՈԼՈՎԱՆ ՎՐԱՅ

Խնդիր յիշեցինք, Աղ կամ ի՞նչ բան, Քիմ  
կամ նէ չէ հարցման պատասխանը ուղղական է: Առ  
ուղղականին Անուն բայի կ'ըսեն: ինչպէս, Հույս շնչէ,  
գնեան, աղէկ բնիւր բնիւր, քառասունին:

Ա. Տայն առ իր սեղմական հալովին հետ թուով  
եւ դէքով պիտի համաձայնի, ինչպէս ամէն լեզու ալ  
կը պահանջէ: Անոր համար չըսուիր ևս հործէ, դո-  
գործէն, ևս հործէն, եւ այլն. հապա պիտի ըսուի ևս հոր-  
ծէն, բռու հործէն, ևս հործէ: Ես՝ առաջին դէմը, բռու՝ եր-  
կրորդ դէմը, ևս ու ամէն հասարակ անունները՝ երրորդ  
դէմը կը ցացընեն. ինչպէս,

Հովիւը արածէն զիաշինս: Հովիւները ի արածէն ու-  
խարները: Չօպանլար գցունլարը կիւտերլէր:

Հշ. Ով կարածէ. զիւ. Հովիւները } անուն բայի է:  
Հշ. Քի՞ր կիւտեր. զիւ. չօպանլար } անուն բայի է:

Պառող բազում խոնարհեցուցանէ զասու ծառոց:

Ըստ պառող ծառին նիւղ լոր ի իջեցնէ: Զօդ մէյվէ  
աղաճըն աւլնըն սարզարը:

Հշ. Ի՞նչ բան վար ի իջեցնէ. զիւ. շատ պատուը } անուն  
Հշ. Նէշ շէյ սարզարը. զիւ. չօդ մէյվէ } բայի է:

Համերժ նշանացի խօսին: — Ծնեալն ընութեամբ  
սիրեն գծնողու: — Թէւպէտ եւ նախատի վար, սակայն  
ոչ ամաչէ: — Կոյք զգիի ի ճառադայթից արեգական: —  
Ակայ հաւատորին ոչ ստէ: — Նախոնց զաշու հագւոյն  
կուրացացանէ: — Երիէն ինընին բերե զպառուն: —  
Արեգանի ընդ լուսոց եւ զներմութիւն սարածէ: —  
Աթենայ անդամէ մէր յարենէ մասնին: — Մարմին մէր  
ապականի եւ ի հող գառնայ:

Բ. Երբ որ շատ եղակի անուններ անուն բայի  
կը լւան՝ բայը հասարակօրէն յունակի կը գրուի. ինչպէս  
աշխարհաբար ալ կը լւանքը. բարդ ու սուժ ին լուսն. եւը,  
ջունին եւ ուղը բեր ին իննէ:

Մէշուն եւ մընան վասաց վարդապետը լինին: Մէ-  
շուն ու մընան մընլիքուն վարդապետ լըսան: Արը վէ  
գարընծա թէմպէլէրէ ուսմժա օլուրլար:

Գինէն եւ արբեցունիւն ապականին զարս իմաստունս:  
— Պէտքոս եւ Յոշնաննէն բնթանային ի գերեզման:  
— Թէ ջուր, թէ նուր թէ երիէն, թէ օր զպասաւո-  
րութիւնն յոր կարգեցան, մասդադար մասուցաննէն: —  
Հայր ի՞ն անոր թօղին զիս: — Գոռն եւ բոռնին ի  
միում պատժի են:

Պահնը հասարակէրէն, ինչու որ երբեմն եղակի ալ  
կը բանի. ինչպէս,

Փայտ, իսու եւ եղէն վալվաղակի տպականի ի հրայ:  
Փայտը, իսուն ու եղէն ըստ ըն ի հապականի: Օսուն  
օթ վէ գամըրշ չափուծագ աթէշտէն թէլէֆ օլուր: Հա-  
նունկունիւն կերակրոց՝ հանապազ լոնդանելով հա-  
նապազ լորրորի: — Նոյ եւ գուռն իւր ապերցան ի ջըր-  
հեղեղէ: — Յանձրեւալքեր ամսպաց դաշտ եւ այդի պայ-  
ծառացեալ ծաղկալից լինի: — Մէնի եւ մէնուն ոչ այլ  
ուսանեք լինի, այլ ի սկզ եւ յալպաց ջուրց: — Զիք ինչ  
ի մեղաց, զըր դինի եւ արբեցունիւն ոչ գործէ:

Գ. Ունէ որ եղակի բառի մը նշանակութիւնը յոդ-  
նակի ըլլայ բայր հասարակօրէն եղակի կը գրուի. կրնայ  
երբեմն յոդնակի ալ գրուիլ: Ասանկ են ան անուններն  
որ շատ բան մէկն կը նշանակեն. ինչպէս, ամենայն, ժողո-  
վարդ, բունդ, այդ, եւ այլն:

Ամենայն որդի հարազատ բերէ մինքեան զնմանութիւն,  
հօրն: Ամեն հարազատ զնամէ իր հօրը կը նմանի: Հէր էօդ  
էվաս քէնտի փէտուրինէ պէտզէր: — Այր իւրագոն-  
վուր նստէին յաթու իւրամ: Ամէն մարդ իր անունն  
կը այս կը նստէր: Հէր քէնտի իսրէմրիսինին իւզէ-  
րինուտ օթուրուրուտ:

Ազպակիեց ամենայն ժողովուրդն: — Պատուեցի:  
իւրագոնիւր զնկեր իւր յաշխարհի ասս: — Ակայ օք  
է, յորս արժան է գործէլ: — Եւթանասուն եւ երկու  
նանապիտ լեզուց բաժանեցան ընդ երկիր:

Դ. Ունէ որ անուն բային անեզական է, բայր հա-  
սարակօրէն յոդնակի, քիչ աեղ ալ եղակի կը գրուի:

Անցցէն իւանն մէր իբրեւ զիետս ամսպաց: Մէր իւանն  
ամոց պէտ պէտուր անցնի: Պիզիմ եօմրիւմիւզ պուլուտ  
իզի կիսկի իւչէնէր:

Մէրդ զբան քննէն, եւ ուժ զիերակարա ճաշակեն: —  
Որ ծնանի որ բարի ինչ կամ չար, իւրագոն են զի  
նախ ինքն վայելից: — Ազնիւ զպատերազմուն մզեցին,  
զպագ մի ողջոյն եւ զանիրաւ ապերցուցին: — Արա-  
ստան զդառնութիւն սրտին ճշմարտէ: — Բարդ մարդ-  
կան հակառակաւէր է:

Ե. Երբ որ խօսքի մէջ շատ գէմք կայ, բայն ան դէմքով կը գրուի՝ որն որ աւելի նախապատիւ է. ինչպէս, առաջինն երկրորդէն նախապատիւ է, ու երկրորդն երրորդէն։ Այսպէս աշխարհաբան ալ կ'ըսենք, ես եւ դուն ամենին փութեածան ըլլան+։ Գուռն ու ու ու եղբայրն ամենեւնն չէ+ նիւթեացած։ Պէս վէս սէնին զիշտատէ համարաթօ օլալըմ։ Աէս վէս սէնին գարտաշըն հիշ խասթա օլմարը սընըզ։

Եթէ մեղցէ քեզ եղբայր քո՛ յանդիմանեա զնա, յորժամ դու եւ ու միայն իցէք։ — Ի ձեռին Աստուծոյ եմք եւ մէտ եւ բանի մը եւ ամենայն հանճար եւ գործոց խելամբութիւն։ — Գուռ եւ որ եկէ բնակեալ իցեն ի քեզ՝ զնոյն առնիջիք։ — Ամենայն աստուծոց շնուշ էնք եւ մէտ վիայեմք զմին Քրիստոս Աստուծո եւ մարդ գաւանել։

Զ. Ընդունելութեան անուն բային հասարակօրէն սեռական կը գրուի, քիչ տեղ ալ ուղղական. այսպէս, Հոգին առեալ զաման այսր անդր տարաբէրէ։ Հով ամոյն կ'առանէ ասորին անդրն իւ բնանի իւ բներ։ Տիւզկեար պոլուտու ալըզ՝ պիր թարաֆա օ պիր թարաֆա կէօթիւրիւր։

Բրոի լմաւ զիակուղ կաւն ստեղծանէ անօթ։ — Տեսեալ մարդկան զծիծառն, նովաւ ճանաչեն զհասանել գարնայնյն։

Կ. Աներեւութիւն անուն բային տրական կը գրուի. քիչ տեղ ալ ուղղական։

Եւ եղեւ յետ երից աւուրց կոչել նմա զէրէիցն գլխաւորս։ — Անսաստել ումէտ Աստուծոյ չար է։ — Ոչ կամիմը թագաւորել դմա ի վերայ մեր։ — Ասի ի ժամանակս Արտաշեսի ոչ գտանել երկէ անդրէ յաշխարհին Հայոց։

Այսպէս կ'ըստի նաեւ. Եւ եղեւ կալ նմա յաղօթս։ Յաղօթեացես ի դատել ուն։ Անել ուն դատաւոր ազգիս այսորիկ։

Ը. Այս ոճ մ'ալ որ յարակատարին, գերակատարին ու ստորագասական անցեալին երրորդ գէմքը, քով

սեռական անուն բայի ունենալով՝ թէ եղակի ու թէ յոզնակի երեք գէմքի տեղ ալ կը բանի. այսպէս, գործեալ է իմ, գործեալ է ու, գործեալ է նորա, գործեալ է մէր. փոխանակ ըսելու գործեալ է ու ես, գործեալ է ու ու, գործեալ է նա, գործեալ է ու մէր։

Գիտէ Աստուծո զենչ պիտոյ է մեղ, մինչ չեւ մէր ինդրեալ իցէ ի նմանէ։ Աստուծո մէր ինդրելով աստուծուն մէվ ինչ պիտու ըլլալո իցորդ։ Հագդ թաալէ պիզիմ, արիէմէմլուտէն էվլիւ՝ պիզէ նէ իդժիզա օլտուղունու պիլիր։

Մինչ չեւ եր արարեալ Աստուծոյ, ի կանուխ գիտութեան իւրամ տեսաներ զարարածու։ — Մինչ չեւ է գործեալ մարդոյ բարի ինչ կամ չար, Աստուծոյ յայտնի է այն գործ մարդոյն։ — Զիք իմ ամենեւնին երգուեալ եւ ոչ սուտ խօսեցեալ, եւ ոչ բարկացեալ ումէք, եւ կամ սաստեալ բանիւ լոկով։ — Իմ եթէ չէր եկեալ եւ խօսեցեալ, մեղ ինչ ոչ ոյր նոցա։

Լս օրինակներուն մէջ յարակատարին ու գերակատարին երրորդ գէմքն ինք իրեն գէմք չի ցուցըներ, հապա քավի սեռական գերանունը գէմքը կ'որոշէ։ Բայց երբեմն սեռականը ներգործութեամբ չի գրուիր, երբ որ գործքն ընողը յեյանի չէ. ինչպէս,

Հայեցեալ տեսին զի թաւալեցուցեալ եր (ուրուու+) զիւմն ի գերեզմանէն։ Նայեցան պեսան որ ուրը գեւըմանին զրայէն գլորուր էն։ Կէօրտիւլէր քի թաշը մէզարըն իւզերինսէն տէվլիւրմիշէր իտի։

Զգիակունն երերեալ կուտեալ եր ի վերայ ճանաւ պարհին։

Թ. Այսպէս ալ գիմազուրի բայն ինք իրեն գէմք չի ցուցըներ, հապա քովի տրական հոլով գերանունը գէմքը կ'որոշէ. այսպէս, վայել է ինչ, վայել է ուն, վայել է նմա, պարու է ինչ, ուն, նմա։

Զմարթի բնաւնեան իմէտ առանց կամաց՝ մերթ բարի լինել, մերթ չար։ — Անհնար է մարդոյ կալ կենդանի առանց կերակրոյ։ — Վայել է երկուստորոշաց հնազանդ լինել ծերոց։ — Բազում նեղութեամբ պարտ է մէու մտանել յարքայութիւն երկինից։

Փ. Բայց շատ հեղ արական հոլովը չի դրուիր, ու զօրսութեամբ կ'իմացուի, ինչպէս,

Պատուէր է (Թշ) չզալանալ. Պատուէր ունին+ որ հովանան+ : թէ մզիհ տիր քի խրսրազըզ էթ մէջէլիմ:

ԺԱ. Աս կերպով լինել բայն ալ արականավ ու աներեւաթով մը դիմազորի կը ձեւացընէ. ինչպէս,

Այսպէս եղեւ ամենեցուն փրծանել յերկիր եւ ապրել:

Ես իբրով ամեն+ ու ցածր եւն աղաքեցան: Պէտք լէնէ հեփիսի տէ գարայտ չըզըզ դուրթութաւար:

Եղեւ նու գառնալ՝ առ եալ զժագաւորութիւնն:

ԺԲ. Երբեմն կը պատահի որ խօսքին մէջ բայր ներգործութեամբ չի դրուիր. ինչպէս,

Ամենայն արարածք վասն մարդոյ, եւ մարդ վասն փառաց Աստուծոյ (Եղբա): — Հակառակ նախանձու՝

խօնարհութիւն, եւ ընդգէմ հակառակութեան՝ լուսաթիւն (Եղբա):

## Գ Լ Ո Ւ Խ Բ.

### Ս Ե Մ Ա Կ Ա Ն Հ Ա Լ Ո Վ Ի Ա Ր Ա Յ

Ա. Անուական հոլովը Յառակացուցել կ'ըստի, երբ որ բանի մը որուն ըլլալը կը ցուցընէ. ինչպէս թէ որ բայր պէտրունի չիրչը, վարդետիս առանը, հօրս խոնունը. առ խօսքրուն մէջ սեռական հոլովիները կը ցուցընէն թէ չիրչը, որուն ու խառնը որունն է: Աս սեռականը՝ որո՞ն կամ ի՞նչ բանին, ո՞ին կամ նենի՞ն հարցման պատասխան կու ասյ. ինչպէս,

Անզգամի անդանեւ զիրաստ հօր: Անդամը հօր իրադը կ'անարդէ: Զալբո՞ գրամի փէտքըին էցիւարինիւ խօրլար:

Հ. Արմն խրատը, Պ. Հօր յատկան հօր է:

Հ. Քիմին էցիւարինիւ, Պ. Փէտէրին ցուցիչ է:

Բ. Աշխարհաբարի ու առաջիկերնի մէջ յատկացուցիչը յատկացեալէն յառաջ կը դրուի: Բայց գրաբասի մէջ հասարակօրէն յատկացուցիչը յատկացեալէն եաբը

կը դրուի: թէպէտ շատ անգամ յառաջ ալ կընայ դրուի: Օր հնութիւնն նօր հաստատէ զառւնս որդո՞ւ, եւ անէծք նօր խախտն ի հիմանն: Զօր օրհնութեանը զաւին որուն կը հաստատէ ու նօր անէծք+ը նիշն կը խախտէ: Փէտէր թէսպիհամբը էվլատըն էմինի թէմեքքիւն էտէր, մէ վալիստ նալիմթի թէմելինսէն սէօքէր:

Եւթն է թիւ առողջ շաբաթուն: — Ցանկութիւն արծանասիքն ոչ յազի ի բալմութենէ ընչից: — Ծանրութիւն պառա բեկանէ զառա: — Սէգն Տրդամ սիդալովն աւերեաց զժումքս հետոց, եւ ցամաքեցոյց իսկ ի սիդալ իւրում զյորձանս ծովըոց: — Գագամթն վրանց բարձուց միշտ պատի ճեւամբ եւ սառամնեաք:

— Զաւաղ ժողով եւ զշիթս անցեւաց եւ զաւոր ժամանակաց ոթուեաց երբեք: — Ոչ խօսելի ինչ իմաստութիւն է, այլ ճանաչելն զժամանակ իօսուելոց:

Գ. Ինչպէս ըսինք յատկացուցիչը կրնայ երբեմն յատկացեալէն յառաջ ալ գրուիլ: Բայց թէ որ յատկացեալը նախդիր ունենայ, նախդիրը յառաջ գրուողնն վրայ կը դրուի, թէ յատկացուցիչը ըլլայ եւ թէ յատկացեալ:

Ինչպէս ածական ու դպական անուանց մէջ տեսար որ նախդիրն յառաջ գրուողնն վրայ գրուած է\*:

Պարտական եմք օգնել միմեանց, եւ փրկել զիրեարս է հոգւայ եւ ի մարմնոյ վրանդից. (այս ինձն՝ ի վտանգից հոգւայ եւ մարմնոյ): Պարտական նևէ ի բարու օգնել, ենիւար նոփո՞ւ ու նորհոյ վրանդներն աղաքութէ: Պիրիպիհիւմիզէ եաբալը էթմէջէ, մի պիրիպիհիւմիզէ թէն վէճան գաղալարնասն գուրթարմայա պօրձլոյուր:

Այլը՝ որ հայի յայլը սէլլան, չեն կեանք նորս ի համար կենաց. (այս ինձն՝ որ հայի ի սեղան այլոց): — Լուփիցն զայս մեծատունքը՝ որը պալքատութեան նաոցն բորբոքեն: — Բազմաժամնակեայ սովորութիւն զնութեան ըլլութիւն տանու:

\* Երբեմն նախդիրը միայն եաբիրառնն վրայ կը դրուի, սառական, գործ վժշամնուց գրուել. (փնտանաւ ընթաց՝ զիրութ թշնամոյ): — Առեփիւ տայ զժնողեան նորա. (փնտանաւ զաւետիս ջնողեան նորա): — Ոչ բազամ տառապ յիշեցէ մարդ կ'ենաց իւրոց. — Եսուն նուն չիր զնողիս մարդարքի: — Հայ պիր կերիցաք: Կոռոյն է պաշտելութէն:

Դ. Հատ տեղ ալ նախդիրը վայելութեան համար  
թէ յատկացեալին եւ թէ յատկացուցչին վրայ կը  
կրինուի:

Սաւզոս պամենայն զքարկոծողաց զհանդերձս ամփո-  
փեալ պահէր: Սօղու ամեն ուրիշողներուն զիշտոնինը ը-  
ժողջուն էր պահէր: Սօղու հէր թաշլայանլարըն բուպա-  
սընը թօփ էտէր սադլար ըտք:

Յովկէփ մեկնեաց զֆարաւոնի զերազն: — Տուր ինձ  
Նքոյոց ամբողոցդ պլարանակալ իմաստութիւն:

Ըմենայն ծառ զիւր տեսին եւ զդոյնն եւ զշամն ըերէ, եւ  
կընական արմատոց զննենեան զգացն. (Քիոնան ըսկը՝ զբնա-  
կան բոյս արմատոց ծննդեան:

Ե. Երբեմն յատկացուցչին ու յատկացելցն մէջ  
ուրիշ մասն բանի կը մանէ, եւ ան ատեննախդիրն երբեմն  
միայն նախընթացին վրայ կը դրուի, եւ երբեմն երկուքին  
վրայ ալ:

Հովնինի առաքելց շախսոս բժշկէր զիւանդաց: Առա-  
ժետներուն շարու հիւանդները իւրընտցնէր: Էւսիսլու-  
րին քէօլիէսի հասթալարըն մարազարընը տիւզէլսիր  
իսիր:

Զայն քաղէին զանիւցն: — Վայ հզօրաց ձերոց՝ որ  
զիրանուն գողանան զարտարոցն: — Քաւ լիցի մեզ  
թողուլ զօրինն եւ զիրաւունս Աստուծոյ եւ ի հրամանս  
դառնալ նախառորէ. (այս ինչն դառնալ ի հրամանս  
թագաւորի: — Ըմենայն մարդ որ ընդ հաստատունիւն  
կալիցի օքնեացն զհետ իմ ելցէ. (այս ինչն՝ որ կալիցի  
ընդ հաստատութիւն օրինացն:) — Ոչ կարէին խոր-  
հրբականնք զարտնունիւն բարիունիւնն շիշուցանել  
զիադառուրին:

Զ. Երբեմն յատկացեալը զօրութեամբ կը դրուի  
ու յատկացեալին նախդիրը յատկացուցիչը կ'առնու:

Ամենայն ծառաստունկը ոչ երբեք փոխեն զգյունն ծաղ-  
կանցն եւ զսերեւոց. (այս ինչն զգյունն ուերեւոց): Ծա-  
ռերը երբեւ իրենց ծաղինն ու ուերեւին դոյնը վն փոխէր:  
Հիշ պիր աղամք քէնափ շեշէյինին վն եափրազընըն  
րէնկինի տէյիշմէզ:

Բանք ձեր մի լիցին անհամ եւ անաղ իբրեւ զռամկաց.

(այս ինչն՝ իբրեւ զռանս ուսմէոց: ) — Մարմինն վափ-  
կացեալ մատաղացեալ լինէր իբրեւ զռոօրեայ մանկան  
ծնելոյ. (այս ինչն՝ իբրեւ զմարմին ուսօբեայ մանկան: ) —  
Ցիշէսցես զօր մահուն եւ զդատաստանին. (այս ինչն՝  
շօր գուգուստանին:

Այսպէս կ'ըստուի, տալ զիայսէր՝ կայսեր, զԱստու-  
ծոյ՝ Աստուծոյ:

Ե. Երբ որ չափի վերաբերեալ յատկացեալի մը  
քով թուական անուն մը ըլլայ, ան ատեն յատկացուցիչը  
սեռական դրսելու տեղ իր յատկացեալին հետ հոլովով  
կը համաձայնի: \*

Առ դու ինձ պատրաս մի հաց: Ինչի պատրաս մը հաց բեր:

Գանա պիր փարչա երմէք կէթիր:

Որ արբուցէ ձեզ բաժանի մի ջուր շուրջ միայն յանուն  
աշակերտի, ոչ կորուցէ զվարձն իւր:

Այսպէս կ'ըստուի նաև:

Կաթիլ մի ջուր, կանէլ մը ջուր, պիր տամլա սու:  
Նկանակ մի հաց. նկանակ մը հաց, պիր սօմուն երմէք:  
Ափ մի ջուր, ափ մը ջուր, պիր ավուճ սու:

Տիկ մի գինի, ոչի մը ճինէ, պիր թուլում շարապ:

Զ. Ասոնկ թէ որ հոլովելու բլան, երկուքն ալ  
մէկտեղ կը հոլովին:

Աբբայոթեան ժառանգաւորս կացուցանէ ընդ պա-  
տրասոյ մոյ հացի եւ ընդ բաժանի մոյ ջուր: Պատրաս մը  
հացի ու գառասի մը ջուր ունդ արտայանիւնն ժառանգ  
կընէ: Պիր լոգմա երմէք վէ պիր գատէհ սու եերինէ  
ռէննէթէ մէրասմօր էտէր:

Հաստատեալ զիրաց քո պատրաս միով հոցի:

Թ. Բայց ասանկ առիթներու մէջ յատկացուցիչը  
խիստ շատ անգամ ալ իր բնական հոլովը կը պահէ, այս  
ինքնն սեռական կը դրուի:

\* Քիշ տեղ յատկացուցիչը սեռական դրուելու տեղ, կը հա-  
մաձայնի յատկացեալն հետ, մասնաւուն բացառականն  
ու գործիական հոլովերուն մէջ:

Աբր նա զինի սասիսկ յաց, որչափ ոչ եր արբեալ յօթէ  
ընդունէ իւրմէ. (Քիոնան ըսկը՝ յօթէ ծննդեան իւրոյ) —  
Ցորդ ունդ է այսունին. (Քիոնան յորդուց մարդկան) Միա-  
մաս թէ ամբ սրութէ. (Քիոնան սրութէ) — Ի շարժման սրու-  
թէ արութէ. (Քիոնան մերոյ)

Կամի մի ցողոյ. Երկու բաժակ դիմուսոյ.  
Նկանակ մի հայրի. Լիոր մի իւղոյ.  
Բեռն մի փայտի. Քամն հազար քոռ ցորենոյ.  
Ամ մի գարւոյ. Հարեւը մար ձիթոյ:  
Որ ըսել է կանել ու յօշ. բեւ ու ի՞ոյոյ. Երես-  
դասան չենի, եւ այլն:

## Գ Լ Ո Ւ Խ Գ.

## Տ Ր Ա Կ Ա Ն Հ Ո Լ Ո Վ Ւ Պ Ր Ա Յ

ՏՐԱԿԱՆԻՆ Երկու կերպ. այս ինքն՝ վերջահոլով  
ու նախորիս բլան արդեն յայտնի է:

Ա. Արման կամ ի՞նչ բանին. էի՞տ, նե՛ չվյէ հարց-  
ման պատասխանը վերջահոլով տրական է:  
Փոխ առյ Ասորութոյ, որ սղօրմի տնանին: Ավ որ առջա-  
տին ի՞որպէտ, Ասորութոյ փոխ իւր առյ: Քիմ քի ֆու-  
զարէյէ մերհամեթ համեր, Ալլահա հօտիւն մերիր:

Հց. Արման փոխ կու առյ, Պի. Ասորութոյ } արական է:  
Հց. Քիմէ հօտիւն մերիր, Պի. Ալլահա } արական է:

Որ ամաչէ յայտնել զվերս իւր ճշշն, ամենայն մարմնն  
նորա գաւանայ յապականութիւն: — Մի ուժեւ բար-  
կանար, եւ մի զաք բարիկայցաներ: — Արդիք, հնա-  
զանդ լերուք ծնողաց ներոց: — Զկարիս ընկերին ան-  
յանց համարեցուք: — Զօր գուն ատեսա, ուժեւ մի  
առնիցես:

Այսակա կ'ըսուի նաեւ, խոստովանել +անանցին,  
պատմել եղքօն, հրամայել ժառային, հստացանել  
որեանու:

Մարմինս այս համապայօք ի՞րակըոյ պէտս ունի.  
Աս մարմինս ամեն օրուան ի՞րակըոյ հարիտուրունինս ունի:  
Ըս վիճուամիթինս հէր կիւնլիւք եէմէյէ իգթիդասը  
վար տըր:

Հց. Ի՞նչ բանի հարկաւորութիւն ունի, Պի. կերակրոց.

Հց. Կէ չշյէ իգթիդասը վար,  
Պի. եւմէյէ:

Արտաշէս թագաւոր Հայոց ահ արկ ամենայն դրացեաց:

Իւրովք աշխարհակալութեամբք: — Ազոխ վնասակար է  
առաջանաց եւ ծուխ աղաց: Հնազանդ լերուք տօնեացնէ զըր  
ինչ իղձն նեղ հրաման տացեն: — Ըս ինչնաց ուր զգոցը  
լինիթիք: — Սաստեցէք անեկանց շառվորել ի խօսս  
ապաեղիս:

Բ. Ծաղկեմ եւ պաշտպանէծ բայերը հայցականի  
տեղ վերջահոլով տրական խնդիր կ'առնեն, նոյնպէս Լուս  
բայն ալ երբ որ մրէն ընել, մեր ունել կը նշանակէ:

Աէր ամենայնին յաղթէ, ամենայնին համբերէ: — Լաւ-  
է որ յաղթէ բարիւնեան, քան որ առնու գըաղաք  
ամուր: — Պաշտպանեաց Աստուած Խարայէլ ծառայի  
իւրօմ: — Լուր, որդեակ, իրատու հօր քո:

Գ. Երբ որ բայը մեկ տեղոց մեկալ անդ շարժում  
կը նշանակէ, ու կը հարցուի ո՞ւր, նէրելէ, ի նախորիս  
տրական կը դրուի:

Ամենայն ուիք ի ծով զնան, եւ ծով ոչ լիսու: Ամեն  
ջուր ծով իւ ընուշ, ու ծովը ու լցոնուի: Հէր սէլ տէնիցէ  
ագար, վէ տէնիզ տօլմազ:

Հց. Աէր կը վագէ, Պի. ծով } նախորիս  
Հց. Նէրէյէ ագար, Պի. տէնիզէ } արական է:

Ամենայն ի հողոյ եղեւ, եւ ամենայն ի հող զառնայ:  
— Ծիծառն յառաջ քան զառնն ի ջէրն առջուն՝ ի  
նէրոց երթայ: — Կոյր կուրի յորդամ առաջնորդէ՝  
սիսալէ, եւ երկորին ի նորիկորտ անկանին: — Արակո  
մերկ եկաք յաշխառն, նոյնպէս եւ մերկ ելցուք յաշ-  
խարհէ: — Երիկուն յորդամ ի մանին ելանես, հա-  
մարեա թէ ի գերեզման իջեր: — Անձրէւ հրախառն  
տեղաց ի Սուրբ:

Այսակէս կ'ըսուի նաեւ, մանել ի նաև, ի տառած,  
ի տուն, արկանել ի նաց, ի ծով. հանել ի շամած. հայել  
յերինն, ելանել ի լուսան. փախչել յանապատ. եւ այլն:

Դ. Բայց երբ որ բայը մեկ տեղոց գէպ ի մարդ մը  
շարժում կը նշանակէ, ու կը հարցուի ո՞ւնի, էի՞տ, ան-  
ախորիս տրական կ'առնէ:

Երթայք ի քաղաքն առ այս անուն: Քաղաքն այս անուն  
մարդուն էացէ: Ըէ հիրէ Փիլան ատաման կիսին:

Բժժիկը յորդամ տեսանեն զոք հիւնդայեալ, ու

յապաղեն երթալ առ նու: — Մտին առ նոյ ի տապան  
անդր երկու երկու յամենայն կենդանեաց: — Երթ ի  
առան քո առ ընդունէս ք:

Այսպէս կըսուի նաեւ, գնաց առ նու. տարաւ առ  
այս իւր. չեմ արժանի գալ առ ՔԵՆ, եւ այն:

Ե. Ան ածական անուններ ալ՝ որ առ նախդրիւ  
արժական կ'ուզեն. այսպէս, ԱՌ ամենայն ինչ օդտակար.  
Առ ամենայն շնորհիւն բաւական:

## Գ Լ Ո Ւ Խ Ն Դ.

ՀԱՅՅԱԿԱՆ, ԲԱՅԱՌԱԿԱՆ, ԳՈՐԾԻՎԱԿԱՆ, ՆԵՐ-  
ԳՈՅՑԱԿԱՆ ՈՒ ԿՈՉԱԿԱՆ ՀՈԼՈՎԱՆԵՐՈՒԽ ՎՐԱՅ

Ա. ՕՈՒՎ կամ ի՞նչ բանց, Քի՞մ կամ Ա՞չ չէ՞  
հարցման պատասխանը հայցական է: Աս հայցականին  
խնդիր սեռի կ'ըսեն, ինչու որ միայն ներգործական բայ-  
երը կրնան հայցական հօլով խնդիր առնել. եւ ասով  
բայերւն սեռերն իրարմէ կը զատուին:

Պարտիմը սիրել պէմենն: Իբր սիրելու պարտիմն էն: :  
Պիրիպիրիմիզի սէվմէյէ պօրձլույուզ:

Հ. Զամ սիրել, Պի. իրար ի՞նդիր սե-  
Հ. Քիմը սէվմէյէ, Պի. պիրիպիրիմիզի ու է:

Մրջիւն ամարայնի պատրաստէ զիբակուր, եւ ընդ եր-  
կուս զնան կտրէ, զի մի ըսւանիցի: Մրջւնն ամառը  
իբրիսը իւ պատրաստէ, ու հարց երիս իւ իրէ, որ  
չեսուննի: Գարընճա եազըն եէմէյինի հազըլար, վէ  
(պուզայ) թանէսինի իրի պէօլը, քի պիթմէսին:

Հ. Ի՞նչ բանը կը պատրաստէ, Պի. կերակուրը ի՞նդիր  
Հ. Ա՞չ շէյի հազըլար,

Պի. եէմէյինի սեռի: :  
Որդի իմաստուն ուրախ առնէ զնայք, որդի անմիտ ար-  
համարէ զնայք իւք: — Սի յանդիմաններ զնայք՝ զի  
մի սուսեցն զէեղ. յանդիմանն զիմաստունն, եւ մի-  
րեսցէ զէեղ: — Յաղքատութեանն քան ի մեծու-  
թեանն գիւրին է զարդարիւն կատարել: — Սպան  
դաւիթ զայլութ, եւ նախանձեալ ընդ այն Սաւուզայ

Հանայր սպանանել զԴաւիթն: — Ակն ուռկանի զՀոռ-  
ուշ արգելու: — ԶԵՐԷՒՐ շուրջ շուր պատէ, եւ զՀոռ-  
եւ վէրին պատէ օդն: — Իժակորիւնն ուտէ բերանովն  
զարդանդ մօրն եւ ելանէ: — Սի սիրեր զբարարին-  
նին:

Բ. Երբ որ խնդիր սեռին որոշեալ գոյական մը չէ  
ցուցըներ հայցականին վայ և նախդիրը չի դրուիր. եւ  
ան ատեն կ'ըսուի Անորոշ հայցական:

Մեղու Թէր գործէ. ՄԵՂՈՒ Թէր իւ շնէ: Աըր պալ  
եափար: — Արթ խողող բէրէ: — Սի խօսեցուք բան-  
անայն: — Աչք նախանձուտին որբանութիւն ծնանին: —  
Ծերաթիւն մահ ցաւադին առ գուրս պատրաստ ունի:  
— Զերմութիւն արեգական ժողովէ ի ծովի, ի գետոց  
եւ յաղթերաց ամու անյրեւթիւն: Փայտ շատ՝ յարու-  
ցանէ բոց մէծ:

Այսպէս կ'ըսուի նաեւ երկուս առ ունել. Երկուս-  
յետա ունել. ունիմ ինչ բացուածն. Իործ գործել, զնել  
իբրիսը. շնենել բուռն. ուտել հաց: Այսպէս անորոշ  
հայցական է նաեւ աշխարհաբառ ու տաճկերէն լեզուի  
մէջ բուռն շնել իբրիսը նուն, հաց ուրել, լուր իմել.  
էվ եափամագ, եէմէք եէմէք, սու իշմէք, եւ այլն:

Վարդ իմանալու համար թէ արգեօք խօսքի մէջ  
բառ. մը անուն բայի է թէ անորոշ հայցական, առ միոք  
առնելու է, որ անուն բային գործողութեան տերն է, եւ  
կը հարցուի ով, ի՞նչ բան. իմ, նէ վայ: Իսկ հայցական  
խնդիր ան է զորն որ անուն բային ունի, կամ կ'ընէ:

Ուէ որ բայը չէզաք կամ եական է քովի անունը  
հայցական չի կրնար ըլլալ, ինչպէս (Երեւ 119) բսինք:

Գ. Բայց յատուկ անունները, գերանուններն եւ  
որոնք որ քովի բնին իմ, +ու եւ այլն սուացականներով կամ  
դիմորոշ յօդով որոշեալ են՝ անորոշ հայցական չեն  
դրուիր: Անոր համար չըսուիր, Տեսէ հայք իմ, այն, Պե-  
տրոս, նոս, հապա՞ Տեսէ զնայք իմ, զնայք, զՊԵՐՈՐՈ, զնոս:

Դ. Ա՞սից, ի՞նչ բանէն. գիտին, նէտին, նէրետին  
հարցման պատասխանը բացառական է:

Ամբարտաւանութիւն յերինից ընկեց զհրեշտական:

Հպարտութիւնն է հրեշտակները երինքն վայ յշեց: Գու-  
տուլսուդ մէլայրդ լարը կեզյտէն տիւշիւրտիւ:

Հց. Ուսկից վար ձգեց, Պի. երկինքն քայտաւ-  
հց. Նէրէտէն տիւշիւրտիւ, Պի. կեզյտէն կան է:

Եթէ ի արդէանէ ամաչես, եւս առաւել ամաչել եւ  
երկնակն պարտ է յԱսուուծոյ, որ առասնէ զծածկեալս  
ի սրտի: — Ծառ խորաբանաւ ի հողմոց ոչ տապալի: —  
Զգեստուք պատապարիմք ի տօնոյ եւ ի սունամանեաց:  
— Պիթագորաս կրօնու եղ ժուժկալէլ ի քինոյ: — Ի  
մէջունենէ եւ ի քենդզիւնենէ արարածոց բաս նմին հա-  
մեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի: —  
Կադմոս նախ եքը Յունաց դիր ի Փէնէիցոց աշխար-  
հն: — Սրբեացուք զեղուում մեր ի դատարի բանից, ի բառ-  
բասանաց եւ ի սուստիօսունենէ:

Ե. Բացառական հոլովին ի նախգրին տեղ քիշ  
տեղ առ ի նախգրի ալ կրնայ դրուիլ:

Անհնարինքն առ ի մարդկանէ հնարաւորք են Աստու-  
ծոյ: — Սիթէ տիւրանայցէ առ ի յԱստուծոյ բան:

Զ. Խնչվէ, ի՞նչ բանով. նէ իւ, նէ չն իւ հարցման  
պատասխանը զարդիւրան է:

Այբ ժուլունետմբ անցուցին զեկանս զդշացան, եւ ար-  
դասուուծ եւ հաստացնուծ պատմեցին ի շահ զինի եկե-  
լցն: Աւանտէրնին ժուլունետմբ անցընողները զիշացան, ո-  
ւարով ոչընչ պարտօնցն ետքանէ Նիկոլէրուն օչքին համար:  
Խօմրլէրինի թէ մազէլլիյիէ կէ չիրէնլէր փիւշման օլուս-  
լար, մէ կեօլ եւաշը մէ փիկան իւէ արտասան կէլլունլէրին  
Փախտար իշին նազը եթարիւր:

Հց. Ի՞նչ բանով անցուցին, Պի. ծուլութեամբ զործիւ-  
հց. Նէ իւ կէ չիրտիւրիւր, Պի. թէ մազէլլիյիէն կան է:

Գտնակ զունակ ժառնով զարդարեալ է առ հասարակ  
ամենայն երկիր: — Առարտիրուաւ բազում անդամ  
բժիշկը քուն ածեն այնցիկ որոց քուն հատնալ իցէ  
յաշաց, եւ կանոնի մեկնին արմատաց զիսիթս կա-  
րեւոր զիւանդաց դարձուցանեն: — Արայ ծածկեալ  
ունի զանդամ իւր նէրտէրպ դարձեն:

Այսպէս կ'ըսուի նաև, աջ+ տեսանել, յետօ+ զոր-  
ծել, սովուծ զնալ, հարկանել նաև այլու:

Է. Կէրպոյական հոլովին կէրպ կէրպ նշանակու-  
թիւն առնի. երբեմն մէջ, երբեմն վրայ, երբեմն ուր կը  
նշանակէ, որոնց զօրութիւնը մէկիկ մէկիկ հոս կը դնենք:  
1. Ո՞ւր, նէրէտէ հարցման պատասխանը ներգոյա-  
կան է:

Ի ճանապարհն ոչ է պարտ փութալ յառաջ քան զաւա-  
գագոյնն: Ճանապարհն մէջնու առաջաջ պէտք է երիալ: Եօլոսա  
պէտքիւրտէն իլէրի էվլիթէլէմէլի:

Հց. Ո՞ւր, Պի. ճամբան Պի. ճամբան կան է:

Վասն այնորիկ ի առաջան բնակեմք, զի ընդ միմեանս  
զմիաբանութիւն ունիցիմք: — Գտանին մէրինք բար-  
ձունք որպէս ի ցամաք նայնպէս եւ ի ծովն: — Յամե-  
նայն տեղին աշք Տեսան դիւնեն զբարիս եւ զարս: —  
Յիսոն ննջերէ ի եւլ նաւին ի վերայ բարձի:

2. Կայնակէն, ո՞ւր, ի՞նչ բանի վրայ նէրէտէ, նէ շնչ  
ի նիւնառէ հարցման պատասխանը ներգոյական է:

Աւազակն ի խոչն միւով բանիւ արդարացաւ: Առաջակէ  
խոչն վրայ մէկ խօսով արդար եղան: Խրսըզ հաշըն  
իւղիրինաւ պիր սեօլ իլէ սալիհ օլոսու:

Սարդ կուտեալ ձեռօք յորմ, բնակի ի տունս թագաւու-  
րաց: — Կատաւ տապանն ի լիքն Արարատաց: — Ազեղն  
ձգի յամպու յաւուր անձրեւաց: — Հաւու թառցելոյ  
յօդու ոչ գտանին նշմարանք գնացից: — Զպատիեր  
աբրունի դրումն ի դանենեանի:

Այսպէս կ'ըսուի, նատել յանուռէ, դրել ի նոնի,  
կալ ի տանիս:

3. Պարձեւալ ո՞ւր կամ ի՞նչ բանի մէջ. նէրէտէ, նէ  
ի նիւնառէ հարցման պատասխանը ներգոյական է\*:

Գտին զւա ի առաջարին, զի նատէր ընդ վարդապետա:  
Անիւայ ունացըն մէջ վարդապետներու հետ նստած քառու:  
Օնու հէյքէլտէ միւլալլիմէլը արասընտա օժուրմնւ-  
պուլսուլսու:

\* Երբեմն նախգրիրը ներգործութեամբ չի դրուիր, երբ որ  
բառին առնի գերի չ ըլլայ:

Ապաշխարութիւնը զընկեցմեալ հոգին յատակս գժոխոց  
ի բարձունս հանէ. (այս խննի ի յատակս գժոխոց) — Ծաղ-  
կալից դաշտըն դաշտացին յորդահոսանս արեանց բազմաց:

Հց. Ա՞ր, ի՞նչ բանի մէջ, զի՞. տաճարին մէջ կներգոյաւ  
Հց. Կէրեսէ, նէ իշխանէ, Պի. Հէլքէլսէ կան է:

Զմին կամ խորովեն հրով կամ եփեն ի կանացա: —  
Ի զոր մատուր տեսանի բոլորակութիւն արեգական: —  
Յանաստան չիք քան զայծեամն տեսամոլ: — Ի կարծ  
դունեւոն է ամենայն վաս, զի ոչ յօժարին ձեռք նորա  
դործել ինչ: — Արծաթ եւ սոկի փորձի ի բով: —  
Յովէկի Արեմաթացի եղ զմարմին Տեառն Յիսուսի  
է գերեշանիք:

Այսպէս կըսուի նաեւ, նոտելի տան, Տեմելի պար-  
ապէս, թիւրել զիրաւունս է դադասարան:

Ը. Երբեմն ներգոյականը միայն նախդրիւ հոլով  
է նախդրիւ արականին պէս. (ինչպէս երրորդ եւ ինսե-  
րորդ հոլովման եզակի ներգոյականը եւ առհասարակ  
ամէն հոլովմանց յոդնակի ներգոյականները. ի գետ, ի  
Տրդուր, ի բանս, ի առաջուս, ի հիմունս, եւայն:) Այսպէս  
կըսուի ի առաջ Դաւթի, (փոկ. ի առաջուս):

Թ. Աս նախդրիւ ներգոյականը շատ անդամ գոր-  
ծիականի ոյժ կունենայ:

Գատապարտեաց զմեզ Աստուած՝ ի գերան երեսաց  
ուտել դհոյ. (այս ինչն՝ Քրտամբ երեսաց:) Ասուուած  
զեշերեւի բրդինուով հայ ուտելու դատապարտեց: Հազդ  
թաալէ պիզի աննըմքզն թէրիյիէ եքմեյիմիզի եւմեյէ  
գալէպէտի:

Ագամ ոչ պատրեցաւ յօձին սուսու խոսուումն. (այս ինչն՝  
օձին սուսու խոսումամբն:) — Առաքեալքն ի գալ  
Հոգւոյն սրբյա խօսէին այցեւայլ էլլուսու. (այս ինչն՝ պյու-  
եւայլ էլլուսուք):

Այսպէս կըսուի նաեւ, աղաղակել ի յայն մէժ.  
(այս ինքն յայնիւ մէժուա.) Անիրհելի ի խորին ուռան նաևնըս-  
նեւոն. (այս ինքն նաևնըս եւ խորին ուռան:)

Ժ. Այշական հոլովն ուղղական անունը կանչելով  
մը կը նշանակէ:

\* Դաէմ բայը գրաբառի մէջ միշտ ներգոյական խնդիր կառ-  
նու եւ ոչ նախդրիւ արական. անոր համար կ'ըսուի Պինկ  
է յոր, եղին է բանուր, ի գիր ներգուաւ, եւայն: Իսկ ոքու-  
նեմ բայով կ'ըսուի ի գր արկանել, արկին է բանու, արկին  
ի բանինանի, եւ այլն:

Ո՛րդեսէ, բայ ի Տեառնէ յայլ ումեքէ մի երկնչիցիս:  
— Ծաւուայ+, հնազանդ լերուք տերանց ձերոց: — Ե՛ւ  
բարտ, զբարիս գործել մի ձանձրանայցք: — Ցէսու,  
որդէ Դաւթի, ողորմեաց ինձ: — Սոլոն Սոլոն, գեղե-  
ցիկս բարբառեցար ոչ երանել զբարեբախտութիւն  
մարդկան մինչեւ ի վախճան:

ԺԱ. Ու վերջաւորած յատուկ անուններուն կոչա-  
կանը երբեմն է կը վերջաւորի. այսպէս Պէտրէ, Պա՛ռով,  
Թէ՛ռէլլէ:

## Գ Լ Ա Խ Խ Ե.

ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՊԱՐԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ԱԱԱ քանի մը բայեր՝ որոնց ինդիրը շատ անգամ  
հարցմամբ չ'իմացուիր, ինչպէս է պատմականն ու պարապա-  
նենք, որոնք շատ կարգալով ու վարժութեամբ պէտք է  
սորվել. ասոնց մէկ քանին հոս կը գնենք:

Ա. Ու ըլո՞ն մէայ. գիմէտն է օլինորին, գիմէն հագիշընա,  
գիմէն է ուղիւնեն հարցման պատմականը պատմական է:

Համբերելովն ծանուացուք թէ զուր է շարախօսաց  
զբարտեն շնչն: Համբերելովն է հանցնեն, որ լարանու-  
ներուն մէր մէայ շրպարտելը պարապէ է: Սապր էժմէ-  
յիլէ կ'օսթէրէլիմ քի պիզի զէմմ էտէնէրին ի փիթէ-  
րասը ասրարզ տրը:

Բերէին համբաւ շար զՅովնեփայ եղարբն նորա առ  
հայրն իւրեանց: — Զեզօրն ամօթալի գործն փորթա-  
ծածկել, մեռո ի քեզ զմեզմն, զոր լուար շնմանէ: —

Մի սուս վկայեր շնկեր ուռան: — Ոչ ոք ի նախնի  
հաւատացելց ասէր զնաչի իւրաց, թէ իւր իցէ: —  
Տեսիլ աշխարհին իւրով գեղեցիկ կարգաւորութեամբն  
շնրայէն պատմէ: — Ոչ երբէք ննջեսցես ունելով  
ոխս շումէտէ: — Եթէ ոք անմուաց ի մտի ունիցի զե-  
րախտիս Աստուածոյ գոհանայ շնմանէ: — Մի խորհեա-  
ջիր շար շումէտէ:

Այսպէս կ'ըսուի նաեւ, արանջել զԱստուծոյ, շար խօսել կամ հայ հյոյել պամեւ:

Քանի մը բայեր որ աշխարհաբառի ու տաճկերէնի մէջ բացառական ննդիք կ'առնուն, գրաբառ պատմական հոլով կ'ու զեն պատմէս. Կալաւ զԵղուէնորա. անոր վարչէն բանեց. օնուն տիպնտէն թութուու: Այսպէս ալ թւ նել կամ ձգել զԵղուանէ. կամել զիայտէ. բուռն հարկանել զնանդերէց ուրուք:

Բ. Պարասական հարուն անորոշ ժամանակ կամ քանի մը մօս ատենները կամ տեղուանքը կամ բոլորակը իր նշանակէ:

Յարեաւ Սամփան զԵղ գիշերա, եւ թափեաց զգրուն քաղաքին Գաղայ: Սամփան իւս գիշերանց եւնու, ու Գաղայ + աղջին դաները իշշառ: Սամփան եարը կէճէլէլին գալգար, վէ Գաղայ չէ հրինին գափուելարընը գօփարոր: — Զին ժաման գոչեաց Յիսուս ի ձայն մեծ:

Այսպէս կ'ըսուի, զնանդակ գիշերա, զըրըրը պահու գիշերոյն, զիշտառութիւն, զայնու ժամանակա որ բան է դեղ է իւս գիշեր, ժամը դեղ է արան, դեղ է իւսօր, ան առնեները:

Յիշանել հրայն զնինդ + աղջին (Սողոմացւոց) վրկեաց Ասուուած զՂովս: Երբ որ (Սողոմացւոց) ննինդ + աղջին բոլըրափէլ իրակ իւնու, Ասուուած զՂովս գիշիւց: Խօսօր լուլարըն պէշ չէ հրինին էթրափինա աթէշ եակոր զընտա, Ալլահ Պովոտ խէլատ էլլէտի:

Ելանէ արեգակին ընդ հարաւ, եւ պատի զնիստին: — Աշք անմոնի զջայքօտ յածին: — Հայրն անիկաւ զպարանցաւ անասակ որդուցն համբաւքեաց: — Բայդէ զն ինասակար պատի զպարանը:

Այսպէս կ'ըսուի նաեւ, արկանել զիշեաւ կամ զիշեւ կամ զնինամբ զզգեստն, որն որ կը նշանակէ զիշեաւ կը առնենել կամ պլել կամ հաֆնիլ: Չորձ չէինով արկանել:

Կամ քանի մը բայեր՝ որոնք թէպէտ բոլորակը կամ անորոշ ատեն չեն նշանակեր, սակայն պարասական ննդիք կ'առնեն:

Զաւակ անարգ է, որ անցանէ զպարանէրանաւ ծնողաց:

Գէշ զաւակ է, որն որ իր հօրը հօրամանէն կ'անցնէ կամ մը բաներ: Աթ ալարընըն սէօզիւնիւ թութայան էվստ սցյուղ տուր:

Ուրը զանց արարին վլամագունիւտմբ զանմուռութեան թութին իշշատակյաշնարհի: — Մի զանցանգ մերովք զանց արարացուք: — Մի ծիծաղեացիս զիշրմամբը ընկերին:

Այսպէս կ'ըսուի նաեւ, Անցանել զաւակիւ, ուխոր չպահէն. Անցանել զաւակիւ, օրերն անցրնել, ծերանալ. Այսանել զբանիւ, արհամարհէլ զիւ, զանց առնել զնովը:

### Ծառականութ:

Խնչպէս վերն ըսկնք, ով հարցման պատմականն ուղղական է, որ անուն բայց կ'ըսուի: Արո՞ւն հարցման պատմախանը՝ սեռական է, որ յարկացուցիւ կ'ըսուի: Հայցականն ալ ինդիք սետի կ'ըսուի: Կոչականը խօսքին մէջ մինակ կը կենայ: Իսկ մնացած հօրովները, այս ինքն՝ նախդիքի ու վերջահորվ տրականը, բացառականը, պատմականը, գործիականը, պարասականը, ներգոյականը ինդիք բնութեան են ան բայերուն որոնց վայ որ կ'իյնան:

### Գ Լ Ւ Ի Խ Զ.

### Բ Ա Ց Ա Ց Ա Ց Տ Տ Ի Ն Վ Ր Ա Ց

Եատ անդամ գոյական անուն մը ուրիշ գոյական անուն մը կը բացայացնէ, այսինքն՝ որը բլլալը կը ցուցնէ. եւ անոր համար կ'ըսուի բացայացիւ: Այսպէս Սատանը նախաւոր. Արտալէս արտայ Հայոց վլաւն Աին. Տորերէ ափս, եւայլն. Խնչպէս վերը (Երես 125) գրեցինք:

Ա. Բացայայտեան ինչ հօրով որ է նէ բացայայտին ալ նոյն հօրով կը դրուի: Իսկ նախդիք՝ սովորաբար յառաջ դրուողը կ'առնու, թէ բացայայտին ըլլայ եւ թէ բացայայտեալ:

Հերովդէս եղ ի բանտի՝ զՅովհաննէս վասն չերովդէնայ ինո՞ջ Փէլլապուտ եղօք նորա: Հերովդէն զիշրմանէն բանու

որուած է - Ե - Փիլիպոս Եղիշօքը Հերովնեա հոգու պատճառաւ :  
Հերովնեա Ցովհաննեսի զընտանա գօտու՝ քենարի Փիլիպաս գարստաշնըն Հերովդիս գարստանըն սեպէ-  
պինէ : — Աս օրինակիս բացայայտչին ու բացայայտե-  
լոյն ու զլականներն են՝ Հերովնեա ին Փիլիպոսի, եւ  
Փիլիպոս Եղիշօք նորա . թագաւորութիւն Ռաբուղամայ՝  
որուած Սովորնեա . (ու զլականն Ռաբուղամայ որուէ Սովորնեա : )  
— Եկին է առաջն եղբանաց Կալարէն : — Թագաւորե-  
ցոյցին Ցեղեամէս որուէ Յովեայ :

Այսակս կը բառուի նաեւ՝ Ի Սինէ սրբուննեն է - Ե - Բ .  
յԱնեւ անն էլ քառակ փոխուեւ . Տուբինայ Եղիշօքութեայն մերոյ :  
Բ. Ը ատ անդամ նախդիր երկուքին վրայ ալ կը  
դրուի, մանաւանդ երբ որ բացայայտիչը ստացական մէ-  
կամ յատկացուցիչ մը հետն ունենայ :

Ետ Վասակ սպանաննեւ Ահօրեզպայր իւր Ավաղինակ : —  
Գտաք Վիհանու զրդի Յովսենիայ՝ ի նաղարեթէ : —  
Ճանաչե՞ս դու Ահօրեթի Ահզբայըն մէր :

Այսակս ալ՝ պէտայր ե - Ե - Վապտըշան : Հետու-  
ովնան է :

Գ. Տեղոյ անունները՝ երբ որ բացայայտիչ կը բւ-  
լան, թէ որ յառաջ դրուին ածական անուանց պէս միպյն  
նախդիր կը հոլովին . ինչպէս,

Ի ծովմանալ Նեղսա ֆեռոյ եւ ի խառնակեւ զամհմանա  
արտորեից, կոփեք եւ սպանմունք լինէնին : Երբ ո՞  
Նեղսա ֆեռոյ իւ շաբանար ո՞ արդերո՞ն առաջնունները իւ  
խառնակը, կոփենէր ո՞ սպանունք եւներ կ'ըլլայնին : Նիւ  
չայրն ճօշուապ թարլալը պիր պիրինէ գարըշտըտըտըտը  
զաման՝ չօդ գավլա վէ գան օլու ըուսուսու :

Այսակս կը բառուի նաեւ՝ ի Հուման առաջնուններէ . է Սինէն-  
էն ֆեղք . է Սին անապատք :

Դ. Իսկ եթէ վերջը դրուին հոլովով միշտ կը հա-  
մաձայնին :

Եւ Յովսէփ է առաջնէ Կալարէնէ՝ ի քաղաք Գաւթի՝ որ  
կոչե բեթղեհէմ :

Ե. Վարդու անունները թէ նախադաս դրուելու-  
ըլլան եւ թէ յետադաս միշտ կը համաձայնին . զոր օրինակ .

Առ Ներոնին կայսէր Հոռովմայեցոց գլխատեցաւ Պաւ-

պոս առաքեալ ի Հոռովմ քաղաքի : Հոռովմայեցներուն  
Ներոն կայսէր սովենը, Պաւուս առաւելցոյն Քլանիւն Հառու-  
իորուեցաւ : Տօմալըլարըն Ներոն Հեղարընըն վաղթըն-  
տա Տօմատա Պողոս հեղարիւնուն պաշը քեմիլոտի :  
Բազում բորոտք էին յիսրայէլի առ Եղիսէն մարդարէկէ :  
— Առաջին համածումն քրիստոնէից եղեւ է Տրայանոսուն  
արտայէ : — Այս է որ ասացաւն ի ձեռն մարդարէկն  
Յովլըայ :

Քիչ տեղ կը գտնուի նախադաս դրուածը չհա-  
մաձայնած :

Եւ հրաման յԱնդուսուս կայսէրէ աշխարհագիր առնել  
ընդ ամենայն աթեզերս :

Զ. Ը ատ անդամ բացայայտիչն ու բացայայտեալը՝  
ածականի ու գոյականի պէս իրարու վրայ չեն իյնար,  
այլ մէկը միւսին մեկնութիւն է, եւ երկու մասին մէջ-  
տեղը զօրութեամբ կ'իմացուի՝ այս ինժն, այս է, որ է, իմա,  
ասէմ, եւայլն . որոնք երբեմն ներգործութեամբ ալ  
դրուած կը լլըն :

Մի սիրեր զծուլութիւն եւ զքուն, զմայրն ամենայն  
թշուառութեանց : Տուբունիւնն ո՞ ունեն մի սիրեր,  
ամեն նշուառութեանց պատճառը : Հեր սէ ֆիլիլիք սէպէ-  
պի թէմպէլլիյի վէ ույգույու սէվմէ :

Այս երկու զիայունիւնն են որ շարժեն զմարդն ի լիսա-  
սակարսն, — ուսէլ աւաց եւ լուր ականջաց : — Հիւան-  
դանայ մարմինն յառաւելուլ միոյ ուսբերն զիւմոյն  
ասեմ կամ շրաբն : — Սրտմուութեան քում մի բանար  
դու զիւմուն՝ զիւմուն + : — Ամենայն մարմին է լրեց  
ուսբերոց է խառնեալ, — է հողոյ, է ջրոյ, է յօդոյ եւ  
է հրոյ : — Եր Փիլիպոս է Բենայիլոյ, — է առաջնուն  
Անդրեայ եւ Պետրոսի :

# Գ | Ա | Խ | Խ | Ե |.

## ԷԱԿԱՆ ԲԱՅԵՐՈՒ ՎՐԱՅ

Ա. ԽԵՆԿԱՆ բայերը շատ անդամ անուն բայիէն զատ ուրիշ ուղղական խնդիր մ'ալ կ'ունենան: Անուն բայի ան ուղղականն է՝ որուն վրայ որ խօսքը կ'ըլլայ. ինչպէս, Բայեր էն երինի, հոս խօսքն երկինքին վրայ է, երինի անուն բային է: Ուղղական ինորէր կ'ըսուի՛ որն որ անուն բային ինչ կամ ինչպէս ըլլալը կը բացատրէ. ինչպէս վերը դրուած օրինակին մէջ նորոյ կը բացատրէ երինին ինչպէս ըլլալը: Որո՞ւ է՞ ևս դու, հոս որդի ի՞մ ուղղական խնդիրը՝ դու ուղղական անուն բային ինչ ըլլալը կը բացատրէ:

Անհարօտական է Աստուած: Աստուած բանի ճը կործ չէ: Ալլահն հիշ պիր շեյէ իմթիյանը եօդ տուր: Խող պայմանէր է եւ խառնակիր: — Փափուէ եւ դիւրատը է լեզու: — Աշխարհ Հայոց մէջ է եւ արքանանդ: — Յանիով է եւ գաղըռաբան է խոնարհ, եւ զուարնադին են երեաք նորա:

Բ. Խըրեմն ուղղական խնդիրը (եթէ գոյական է) նախդրիւ արական կը դրսի:

Արքահամ եղեւ յանդ մէծ եւ ի բազուած: — Մովսէս յորդեւէր եղեւ գասերն Փարաւոնի: — Եղիցուք մէք ձեզ ի ծառայոյ. (այս ինձն՝ ծառայըք:) — Դարտվանք որդւոց են ի նորագուն ծնողաց. (այս ինձն՝ նախատինք:)

Գ. Տեհէ որ էական բայը, նոյնպէ դոյ եւ հայ բայերը եւ մի՛ բացասականը սեռական խնդիր առնուն՝ ունենալ կը նշանակեն. (ինչպէս տաճկերէնի մէջ ալ սանի բային տեղը միշտ էական բայը սեռականով կը գործածուի:)

Այս իշեն երկու հանդերձք՝ տացէ զմին այնմա ոյր ոչ չուցէ. եւ ոյ իսյու կերակուը նոյնպէս արացէ: Ու ո՞ւ երիս զիւսու ունէ մէկը առնեցողին առայ. եւ ո՞ւ ուրուէն ունէ նոյնպէս ընէ. երի էավապը օլան՝ պիրինի (էսվապը) օլմայանա վէրսին. վէ եւյէ մէյի օլան տաքէզա էօյէ էթսին:

Որ ինչ իշե ո՞ւ, մի՛ կորուաններ, զի կամ գտանես զնա, կամ ոչ: — Զի՞ մէ թագաւոր: Մէնց նախաւոր շունին: Պիկիմ փատիշահը ըմբզ եօդ տուր:

Լուսնի չի+ իւր լոյս առանձին, այլ յարեգակնէ գայ ի նա լոյսն: — Առն մովզ են երկու որդիքք: — Են իմ եղբարք հինգ: — Ղումբայ եր ոչխար եւ արջառ եւ անասուն: — Որչափ եւ իշե ո՞ւ, ըստ նմին արասցես ողորմութիւն:

Դ. Խըրեմն ալ սեռականով կը նշանակէ դորձ, պաշտօն, եւ այլն:

Ճշմարիտ եւ առաքինի վարդապետի է՝ երբեմն ողոքել եւ խրատել, երբեմն սաստել եւ յանդիմաննել: Ասէի ու աստիճնի վարդապետին (Քորժն) է՝ երբեմն ոչըս առնուալ ու իրոտել, երբեմն սաստել ու յանդիմաննել: Էյի Ու փաղեւէթի ուսմթայա վէրկի տիր՝ պազը քերեք թամթլ թութմադ վէ նասիհամթ վէրմէք, վէ պազը տէֆա աղարլամադ վէ թէքթիր էթմէք:

Ալլա է տեսաննել ականջաց լսել, անդուց հոսոտել, ունաց ձաշակել, շալափէլ ալլաց. (այս ինձն՝ աշաց զործ կամ պաշտօն է տեսաննել, եւ այլն:) — Առատացուցանել զպատուղ՝ անցրեւաց ե, իսկ կորուաննել՝ իորշակին:

Ե. Խական բայը վայելլութեան ու հարցման նայելլով՝ կրնայ ամեն հորով խնդիր առնուլ:

Հիւանդն է խունդն յայտ է: — Յօրանջելն է ի նորշական մարման լինի: — Սկիզն պատերազմաց յանդանուննեն մարդկան եղեւ: — Ախորժելի է խնձոր ունալիւամբ եւ հոգուն եւ հաշուկաս: — Արմաւենի բարձր է հասակաս, եւ քաղցր պարզվ: — Կերակութիւն եւ ըմպելիք ոչ անկարգունեամբ եւ յանհօսունեամբ, այլ պարզէ լուսուննեամբ եւ զափառուննեամբ եղիցին:

# Գ | Ո | Ւ | Խ | Ը .

Անմեջնական, Գուելու եւ ԺԱԽԵԼՈՒ ԲԱՑԵՐՈՒՆ,  
ՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՅՈՒՑԵԼՈՂ ԱՍՈՒԱՆՑ ՎՐԱՑ

Ա. Կիւլսի մը բայեր կան, ինչպէս առել, ի՞ուէլ,  
համարել, ըստրել, եւ այլն, որպէս ինդիր սեռիէն զատ  
երկրորդ անորոշ հայցական հորով ինդիր մ'ալ կ'ուզեն.  
եւ որոնց կրաւորականը երկրորդ ուղղական կ'առնէ.  
ինչպէս,

Բժիշկք զափաւոր կերակուրս մայր առողջութեան ա-  
սացին: Բժիշկները լոխուոր իշրայուրն առողջութեան մայր  
ընէն: Հերիմէր գարեր եեմէյէ սաղլըրդ սէպէպի տէ-  
տիլէր:

Չմարդ յաղթանդամ՝ հոկոյ անուանեն: — Սովորու-  
թիւն է մարդկան օր կոչել զերկուտասան ժամն միայն,  
ցորշափ արեգակն ի վերին կիսադունդն կայցէ: —  
Հեթանոսք զերինս վասն այնշափ մեծութեան, եւ  
զուսաւորս վասն առաւել պայծառութեան առաջանածու  
կարծէին: — Կախանձուն զանձն միայն համարի զըր-  
իւալ ի բարեաց, եւ զամենեսին ի փառս վայելվալ:  
Աւասիկ կրաւորականներն ալ. Հոմերոս հոյր անուա-  
նեցաւ ամենայն քերթողաց: — Անուն աշխարհիս  
մերոյ հով յանուն նախնոյն մերոյ Հայկայ Հայք:

Բ. Պահելու եւ գնելու բայերը սեռական հորով  
ինդիր բնութեան կ'առնուն:

Ոչ ապաքէն երկու ճնճղուկը դանէն միջ վաճառին:  
Երիւս ճնճղուկ մէկ սովոր վլո՞ն ծախունիք: Իշիր սէրչէ պիր  
ահճէյէ սաթը ըլման մը:

Վաճառեցին զՅովսէփ ուսն ուսնէկանի: — Ասեն ցծերն  
+անց վաճառես. ասէ ցնոսս ծերն, ուսն ուսն փողը.  
ասեն ցնա, կարի ծանր են, եթէ կամի՞ս փողը փողը  
առնումք:

Գ. Եսինպէս սեռական կը դրուի, թէ որ հար-  
ցուելու ըլլայ +անի՞ առարտան:

Ախիճանեցաւ Յովսէփ ամաց հորեւոր եւ դրանց: Յով-

սէփ հորեւոր դրանց դրարտան մերտան: Յովսէփ եիւղ օն  
եաշխնատ եօլուի:

Աղեքսանդր երեսունն եւ երկուց ամաց եղեալ՝ վախճա-  
նեցաւ: — Էր Անսա այլի ամաց իբրեւ ունուսուն եւ լո-  
ւից: — Կայ էր ամաց վաշնաբերոց, եւ ջըհեղեղ ջուրցն  
եղեւ ի վերայ երկրի:

Դ. Ժամանակ ցուցընող անուններն երկու հոլով  
կը գրուին, հայցական եւ ներգոյական. (Թող պարա-  
սականը՝ որ անորոշ ատեն կը ցուցընէ:)

1. Հայցական կը դրուի երբ որ գործողութեան  
որչափ տեւելը կամ շարունակութիւնը կը նշանակէ, ու  
կը հարցուի ո՞րչափ ադէն, նէ՞ քատար վահըմ:

Եղեւ անձեւ զժառատուն պիս եւ զժառատուն դիշէր:  
Քառական օր ու ժառատուն դիշէր անյիւն եկա: Գրոդ  
կիւն գըրդ կէճէ եալմօւր եալպար:

Հ. Ա՞րշափ ատեն, Պիս. քառասուն օր:

Հ. Ա՞րշափ գարդը, Պիս. գըրդ կիւն:

Արդիւն իսրայելի կերան զմանանայն զժառատուն ամ,  
մինչեւ եկին ի շէն երկիրն: — Յովիան եղեւ ի փոր  
ձկնան զըրիս ադէն եւ զըրիս դիշէր: — Ծըշեցաւ Յիսուս  
յաշնարհի զամ երեսուն, ոչ յայտնեալ զիասս աս-  
տուածութեան իւրոյ: — Առ ջըհեղեղաւ զամ ողջան  
ապականեալ կայր երկիր: — Մերժեցաւ քուն յա-  
շաց իւրոյ զիշէրս զայ: — Զժառատուն եւ զիշէր ամ  
շինեցաւ տամարն:

Շատ տեղ ալ անորոշ հայցական կը դրուի:  
Մովսէս իբրեւ ծնաւ, թաղուցաւ ամսու երիս ի ծնողաց  
իւրոց: Մովսէս երիս որ ծնաւ, իր ծնողչը երեւ ամս պահե-  
ցին: Մովսէս նէզամնս քի տօղտոյուսա, քէնտի ա-  
թալարը իւշ այ սագլատորլար:

Յովսէս որդի Աքասարու թագաւորէ ի վերայ իսրայելի  
ամս լրիսուսան: — Սաւզոս եղեւ ի դամասկոս ուսուր ինչ:  
— Արար հարանիս ուսուր զըրետասան: — Իշխա-  
նութիւն եեռին ձգի ամսու երիս եւ իւս: — Տիգրան  
զՅոյնս ու ասիւս ժամանակս բնդ իւրեւ նուածեալ  
հնազանդէր:

Այսպէս կ'ըսուի նաեւ, չըջել ժամանակս բաղադրած.  
Քոր մի ժամանակ ընդ ձեզ եմ. եղէ անդ ժամանակս ինչ.  
Հանդշել սովոր մի:

2. Եթե նոյն խօսքը թէ հայցական ու թէ ներ-  
գայական կրնայ գրուիլ, ժամանակին շարունակութիւնը,  
միանդամյն երբ կամ որչափ ատեն ըլլալը ցուցընելուն  
համար:

Քրոսամբ երեսաց քոց կերիցես զհաց քո զամենայն  
առողջ կենաց քոց: Երեսէիր ուրինութիւն ուստի ուս հացդ  
բոլը ուս վնասայ մէջ: Պիտիւն էօմիւնիւն կիւնիւն-  
տէ աննընըն թէրիյիլէ նախագանը եէյէսին:

Զամենայն առողջ կենաց իմոց ոչ դադարեցաց օրհնել  
զքեզ Քրիստո փրկիչ աշխարհի:

Այսպէս կ'ըսուի նաեւ. զի՞ւ եւ զի՞ւշիր փութալ.  
Զայդ եւ զշերէ գործել, որոնք կրնան մակայ ալ սե-  
պուիլ:

Սատանայ եցոյց (Յիսուսի) զամենայն թագաւորու-  
թիւնս՝ ի չայցիւն ժամանակի: — Ի վեց առողջ կատա-  
րեաց զգործ իւր:

Այսպէս կ'ըսուի նաեւ. ի հիշերէ եւ ի առողջնշնան  
եւ յամենայն ժաման փառաւորել զԱսուուած:

3. Կերպոյական կը գրուի, երբ որ կը հարցուի  
Երբ, ո՞ւ տուն, նկ զաման:

Ի մանկութեան առաւել անկի խրատ ծնողաց ի միտո  
մանկանց: Տպայութեան առեն ձնողաց խրատն անկի է է  
գոնիութ որոց միտը: Չօճուզ զըսմընըն փիքրինէ քիւ-  
շիւք եաշընտա աթալարըն նասիհամբ եյիձէ թէեսիր  
Էտէր:

Հց Ե՞րբ,                  Պի. տղայութեան ատեն } ներդոյտ-  
Հց Նէ զաման,      Պի. քիւշիւք եաշընտա } կանէ:

Մեռաւ Արքահամ ի բարուու ծերութեան: — Աստեղը  
յայտնապէս ի հիշերէ երեւին, եւ ի ծագել արեւու  
ծածկին: — Խոս վայելլական եւ կանաչագեղ է ի  
դարեանային ժամանակի: — Ոմանք ի տնկոց ի յմբայնէ  
անթառամ մնան: — Ծառք է յմբայնէ հանդշին, ի

դարնայնէ ծաղկին, յամառայնի պատուղ մնուցանեն, եւ  
յանայնէ հասուցանեն: — Յառուր Սողոմոնի ոչ եր  
համարեալ արծաթ, թէ իցէ ինչ\*:

Աս ետեւի եկած խօսքին մէջ երկու հարցումն ալ  
կ'երեւայ:

Զի՞ց օր գործեցես, յառուր եւներորդի մի գործեռ-  
ցես. զի զի՞ց օր արար Աստուած զերկինս եւ զերկիր,  
եւ հանգեաւ յառուր եւներորդի: Ալց օր դործէ,  
Եօններորդ օր մի դործէր, ինչու որ վեց օրուան մէջ  
սորեցեց Աստուած երինոն ու երիբը, եւ Եօններորդ օրը  
հանգչցաւ: Ալմը կիւն կշէյէսին, եւտինձի կիւն իշ-  
մէյէսին. զիրա ալմը կիւնտէ Ալլահ կեզի վէ երի  
եարաթտը, վէ եւտինձի կիւն բահաթլանտը:

## Գ Լ Ա Խ Խ Թ.

ՄԱՄԱՆԱՐՈՐ ԳԻՏԵԼԻՔ ԱՆ ԲԱՑԵՐՈՒՆ ՎՄԱՅ, ՈՐ  
ԸՆԴ ՈՒ ԸՍՏ ՆԱԽԴԻՐՈՎ, ԽՆԴԻՐ Կ'ԱՌՈՒԵՆ

Բնդ նախադրութիւնը տեսակ տեսակ նշանակու-  
թիւն ունի:

Ա. Երբ որ խօսքը տարածում կը ցուցընէ, բայն  
ընդ նախադրով տրական ինդիր կ'ուզէ:

Անուն Քրիստոսի փառաւորեցի ընդ անենայն արեւելքու:  
Քրիստոսի անունը փառաւորուի բոլը աշխարհն: Քրիստո-  
սուն իսմի տիւնեամբն տէօրիթ թարափնտա իհմէի-  
շամիանսըն:

Ամենայն եկեղեցիք ուղղափառաց, որը ընդ տիւնը-  
են, մի են: — Ծըլեր Յիսուս ընդ առաջն եւ ընդ  
գիւղը, եւ ուսուցաներ: — Հրեայք ցրուեալ են ընդ  
ամենայն եկեղեցաս:

\* Թէպէս մըրու տունին հարցման պատասխանը հայցական է.  
ու երբ հարցման պատասխանը ներդոյական է, բայց քա-  
նի մը տեղ խոսորում կը գտնուի. ինչպէս,

Ծըլեցաւ Յիսուս յաշխարհի յամ երեսուն. (Քիւնունի  
ընդ զամս երեսուն):

րողեցաւ ընդ ամիսայն երկիր, ընդ ծով եւ ընդ յամատ եւ  
ընդ իշխանութեան: — Եղեւ սով մեծ ընդ ամիսայն երկիր: —  
Ստամբուլն ընդունի զիերակուրս, եւ բաժանէ զոյժ  
զօրութեան ընդ յօդու եւ ընդ անդամա մարմայն:

Բ. Պարձեալ ընդ նախուիրը՝ բանի մը մէջն կամ  
քրային անցնիլ կը նշանակէ: Աս նախուրիւ տրականն  
աշխարհաբանի ու տաճկերէնի մէջ բացառականի կը  
դառնայ:

Մտէք ընդ նել դուռնա, զի անձուկ է ճանապարհն՝ որ  
տանի ի կեանս: Կել դուռնի մուտք, ինչու որ նել է ճամ-  
բան՝ որն որ արդայութեան է ու դառնի: Տար գափուտան  
կիրին, զիրա (էպէտի) եօմիւրէ կէօթիւրէն եօլ էն-  
սիզ տիր:

Որ ինչ մտանէ ընդ բերան, ոչ պղծէ զմարդ: — Դիւրին  
է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, քան մեծատան  
յարբայութիւն երկուց մտանել: — Ընդ դրսնա ա-  
ծեմք ի տուն զամնայն գոյս պատուականն եւ պիտա-  
նիս, եւ ընդ նոյն գարձեալ՝ եմէ ինչ անպիտանն է,  
արտաքս հանելը: — Ընդ որ զնայ արեգակնամիւն է, եւ  
ուստի զնայ՝ գիշեր, ի վերին կիսագունան եւ ի ներ-  
քինն: — Ընդ իսրաւենիւն ջրոյ լոյս ոչ անցանէ: —  
Գաւիթ քարիւ եհար զճակաս այլազգւոյն, եւ եմուտ  
քարն ընդ սողուարդն ի ճակասն:

Այսպէս կըսուի. անցանել ընդ ծով, ընդ Յոր-  
դունան, (Յորդանանէն անցնիլ.) կարկառել ընդ պատու-  
հանն. նայել ընդ պատուհանն. ընդ ոյլ ճանապարհ գնալ:

Գ. Ան քանի մը բայցը ալ՝ որոնք ընդ նախորով  
տրական ինսիր կառնեն. եւ են ինդառն, ուրիշ լինել,  
նախանին, որոնք շանէալ, զայմանան եւ այլն:

Ծնողը ուրախ լինին ընդ յառաջարքի մտենիւն որդւոց:  
Ծնողը կուրիսանն ուղաց յառաջ երինալուն զբայ: Աժա-  
լար եվատլարը իլէրլէմէսինէ ուշմինիրէ:

Վնասասէրն ինդայ ընդ իւնի: — Յորժամ ինդամք  
եւ ուրախ լինիմք ընդ յառաջարքի եղաքը, մասնակից  
լինիմք պահակաց նացա: — Ալստուած բարկացուցա-  
նեմք, յորժամ ընդ իւնիս այլրց տրտմիմք: — Ընդ  
իւնիս աշխարհիս ընդունայն է ցանկանալ: — Ոչ նա-

խանձին բարիք ընդ յօդու, այլ չարք ընդ բարիք: —  
Սանկունք փոքրունք թողեալ զմեծամեծու, որք ոչ ինչ  
արժեն ընդ այն զարմանան:

Գ. Խրբեմն ընդ նախադրութիւնն ի նախորիւ տեղ  
կը բանի:

Յովհաննէս ուներ զօտի մաշկեզէն ընդ մէջ իւր. (այս  
ինչն ի մէջս իւր: ) — Հայեաց ընդ երկինս եւ թուեա  
զաստեղս, եթէ կարիցես թուել զնոսա: — Ընդ  
աւուրս ընդ այնուի: (այս ինչն յաւուրմն յայնոսիկ: )  
— Ընդ մէջ անցեալ ձառէր:

Պարձեալ այլեւայլ ոճով կըսուի. ընդ երիսու-  
կտրել. ընդ երիսու բաժանել. ընդ մէջ կարել. ընդ եր-  
իսու առնել (երկուք ընել.) ծիծաղել ընդ մէտու. ընդ մէտ  
ածել. ընդ մէտ մտանել. հարկանել ընդ մէտու:

Ե. Ըստ նախադրութիւնն ալ նախորիւ տրակա-  
նով, կը նշանակէ տեղէ մը անդէն (անցնիլ, աշխատ):

Ըստ երկիր անդը ոչինչ է: Երիսու անդէն ոչինչ է:  
Երտէն (տիւնեատան) էօթէսի հիշ տիր:

Անցին նոքա ըստ պահ մէ եւ ըստ երիսու: — Աստուած  
այնափսի բարիս խոստացաւ, որ գանցանէ ըստ մէտու  
մարդկան: — Արարածք ոչ երբեք անցանեն ըստ ե-  
րեւել սահմանս իւրեանց:

Այսպէս կըսուի նաեւ. անցանել ըստ Յորդանան,  
(Յորդանանէն անդին անցնիլ.) անցանել ըստ բանէի, ըստ  
ջուր, ըստ օրէնս. ելանել ըստ տողադին, եւ այլն:

## Գ լ ո ի Խ ժ.

### ԱՌԱԿԱՆ ԱՆՈՒՍՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

ԽՈՍԵՑԱՆՔ վերը թէ ածական անուններն իրենց  
գոյականներուն հետ ինչպէս պիտի համաձայնին: Հիմայ  
կը մայ իսուի մէկ քանի մասնաւոր գիտելիքներու վրայ,  
զորնիք երեք յօդուածով բացատրենք:

## Յ Յ Ւ Խ Ա Ր Ա Յ Ո Ւ Թ Ա Ր Ա Յ Ո Ւ Թ

ԲԱԼԴԱՏԱԿԱՆ ՈՒ ԳԵՐԱԴՐԱԿԱՆ ԱԽԱԿԱՆՆԵՐՈՒ ՎՐԱՑ

ԽԱՀԱՔԻ ՎԵՐԸ (ԵՐԵՒ 103) ԲԱԲԻԿ՝ ածական անուն-  
ներն երեք աստիճան ունին դրական, բաղդատական ու  
գերադրական:

Ա. Բաղդատականներն աշխարհաբառ ու տաճ-  
կերէն լեզուի մէջ բացառական խնդիր կ'առնեն. ինչպէս,  
Ամեն պայմէն ասուն ալ աշխարհէն մեծ է: Էն քիչչիք  
երլորդ տա տիւնեւատան պէտիշիք տիւր: Բայց դրաբառի  
մէջ ժան նախադրութեամբ հայցական կ'առնեն:

Գլուխն պատուականագոյն է ժան զամենայն մատունս:

Գլուխն ամեն մասերէն առելի պատուական է: Պաշ հէր  
ազալարտան զիյատէ գրյութիթիւր տիր:

Զի՞նչ գեղեցկագոյն ժան պէտամրդի: — Իմաստու-  
թիւն պատուականագոյն է ժան զական պատուականս:

— Չիք մեծագոյն յառաքինութիւնս եւ կարեւոր ժան  
զամենէրունիւն:

Բ. Պարականներն ալ ժան նախադրութեամբ հայ-  
ցական հորով խնդիր առնելով՝ բաղդատականի ոյժ-  
կ'ունենան:

Աչքն կարեւոր է ժան զամենայն անդամս: Աչքն ամեն  
անդամներէն առելի հարիւտորն է: Աչօգ հէր ազալար-  
տան զիյատէ իդթիզալը տրը:

Առեւծ հզօր է ժան զամենայն կենդանիս: — Տեսիլ  
աչաց հաւատարիմ է ժան զըստը ականջաց: — Ոչ է  
աշակերտ լաւ ժան զըստդապէտը իւր: — Մէծ ժան զա-  
մենայն ամէր՝ տիրասպանութիւն: — Զանձն իւր ու-  
նի մարդ թշնամի, չար ժան զամենայն իշնամի:

Գ. Երբեմն դրականը բաղդատական կ'ըլլայ, դրա-  
կանին վրայ եւս մասնիկն աւելցրնելով. ինչպէս,

Աստուած քան զհայր եւս ինած է ի վերայ մեղաւո-  
րաց: Աստուած հօրմէ առելի գինած է մըղաւորներուն  
կըս: Ալլահ կիւնահըեարլարըն իւզերինէ պիր փե-  
տէրտէն զիյատէ մէրհամեթիւր տիր:

Մէծ եւս քան զայս մէր ոչ ոք ունի՛ եթէ զանձն իւր  
դիցէ ի վերայ բարեկամաց իւրօց: — Աստիար եւս

ես քան զշուն: — Գառանագոյն եւս քան զէղի: —  
Ճշնարարոցոյն եւս քան զնա ոք ոչ խօսեցաւ:

Այսպէս կ'ըսուի նաեւ, եւս աստուել կամ աստուել  
եւս, եւս լոր:

Դ. Երբեմն բաղդատականները ամենայն բառով  
յոդնակի սեռական կ'առնուն, ու գերադրականի ոյժ  
կ'ունենան:

Տիգրան ամենէցուն նախառարացն մերոց հարստագոյն եւ  
խոհէմագոյն էր. (այսինք՝ քան զամենայն թագաւորս  
մերը) Տէրբան մէր նախառարներուն ամենէն զըրաւորն ու-  
խանէն էր: Տիգրան ճէմի: փասիշահլարմըզն էն գու-  
տրէթլիսի վէ Փիրատէթլիսի իսի:

Ոլլամ զըեղ, Հայոց աշխարհ, հանուրց նիւմուտէանաց  
վէհագոյն. (այսինք՝ քան զամենայն հիւսիսականս:) —  
Իմաստափրութիւնն զեղեցկագոյն եւ պատու-  
ականագոյն է ամենայն գործոց մարդկան. (այսինք՝ քան  
զամենայն գործս մարդկան):

Ե. Պարականը գերադրական կ'ըլլայ վրան ամեն  
մասնիկը գնելով (աես ԵՐԵՒ 103): Բայց շատ անգամ  
դրականին ու բաղդատականին քով առաւելական մակ-  
բայ մը գնելով կը շինուի, որ աւելի գործածական է:

Կարիք գժուարին, շատ ուժուար, չօգ չէթին: — Սաս-  
տիկ հզօր, շատ ուժով, չօգ գովկիթիթի: — Անհնա-  
րին շար, տրուույ կարիք իւլ, զայէթ ֆէնա:

Գանդաղիմք եւ վեհերիմք պինմ պարապել, թէպէտ  
եւ կարիք իսկ յոյժ թէթեւագոյնք իցեն: — Արեգակն  
կարիք վայելուն է ի մէջ արարածոց: — Ոչ կարիք վայ-  
եւ ոչ յոյժ անաբան, այլ յորժամ գէպ եւ պատշաճ  
իցէ: — Քակեցից, եւ կամ նժամեծս շինեցից:

Տուր իմաստնոյն պատճառս, եւ իմաստնոյն եւս լիցի:  
— Ի գաղանս այն է աստուել ուժնորակ եւ խիստ, որ  
ոչն խառնի յերամս: — Ամենայնին իւղեցին եւ զարմա-  
նալի էր տեսսիլ Փրկչին:

Զ. Երբեմն ալ գերադրական կ'ըլլայ մի եւ նոյն  
դրական անուան յոդնակի սեռականն առջեւն աւել-  
ցընելով:

Ամենայն ուժուածանց ուսորժանութիւն է: —

Իմաստունն Ասղոմն ունայնութիւնն ունայնութեանց աւ-  
նուանէ զաշխարհ, եւ սնորդի սնործաց:

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ առասպելաց առասպել, առա-  
սպառու:

### Յ Ս Դ Ո Ւ Ա Ծ Բ.

Ա Թ Ա Կ Ա Ն Ա Խ Ո Ւ Ա Տ Ա Ց Գ Ո Յ Ա Կ Ա Ն Ա Խ Ո Ւ Հ Ե Տ  
Հ Ե Մ Մ Ա Ս Ա Ց Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Բ

Ա. Եթէ ածականը գոյականէն յառաջ գրուի,  
նախդրիւ կը հոլովի, ինչպէս յառաջ շատ տեղեք գրե-  
ցնէք: Բայց երեւմն, մանաւանդ ընտիր գրուածներու  
մէջ, նախադաս ածականը կրնայ գոյականին հետ համա-  
ձայնիւ կամ մէկտեղ հոլովիլ:

Խոսուավան լիցուք զգաղանիս սրտից մերոց ժամէտ-  
իւթիւն Ասորութոյ: — Փոխեցին զիմոս անդդին Աս-  
տութոյ ի նմանութիւն պատկերի եզծանելի մարդոյ:

Բ. Վշանի մը միավանկ կամ երկավանկ ածական-  
ներ ալ կամ, ինչպէս ե սուրբ, մէծ, փոքր, հին, բարի,  
շար, եւ այլն, որոնք նախագաւ եղած ատեննին գրեթէ  
միշտ կը համաձայնին: — միայն յոզնակի ուղղականին ու  
նախդրիւ հոլովներուն մէջ երեւք չեն համաձայնիր:

Նախանձ կացուք բարեաց իորդոյ եւ առաքինասէր  
վարուց: Ավելի բործեւք բործելու եւ առատնին վարդ ու-  
նենալու բառյանդ անենուն: Էջի ամէլ իշէմէյէ, վէ  
ֆազեւէթլի հարէքէթիմիդ օլմայա գայրէթիմիդ  
օլուն:

Սեղեւկիս հնազանդեցոյց զարթեւս մէծու պատե-  
րազաս: — կարճամիտք ի փորունց վշտաց խորտա-  
կին: — Պապ թագաւորն ձայոց գեղ մահու ար-  
բուցեալ սբայն ներսունէ ելոյց ի կինցազյս: — Առ-  
տուած ընդ փորու համբէրուննեան զարիեւեացն պար-  
գեւեկ զամակ:

Գ. Յեւտադաս ածականը, ինչպէս տեսանք, իր  
գոյականին հետ կը համաձայնի ու մէկտեղ կը հոլովի:  
Բայց կը գանուի քանի մը տեղ որ չի հոլովի:

Քրիստոս Շաղմամին երեւօրեայ զըսնութիւն մահու ե-  
լցիծ: (այս ինչն՝ երեքօրեայ թաղմամբ: ) — Բազումք  
ի սրբոց խորով վայրենի շատանային: (այսինչն՝ խո-  
տովք վայրեննեզք: — Քան զամենայն արտօծու զիալի  
պատուականագոյն մարդն էր. (այսինչն՝ քան զամենայն  
արարած զգալիս: )

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ ուն արտօնունի, զբէնս ար-  
տօնունի, հրամանաւ արտօնունի, պատկաս փշտայ:

Դ. Ուշ որ ածականին ու գոյականին մէջ ու-  
րիշ մասն բանի մտնէ, երբեմն կը համաձայնին,\* եւ նախ-  
դիւն երկուքին վրայ ալ կը գրուի:

Աբէլ ի հարացարէն երբէ սպանանի յեղիքըն: Աբէլ  
իր հարացար եղիքըն կը սպանանուի: Աբէլ քէնտի եօյ  
գարտաշընտան էօլսի:

Յոյս փառաց եւ պարգեւաց՝ առատելսդունի են պատ-  
ճառ. փոռնոյ մանկազունիցն: — Ադամ պարգեւանն  
կորոյ սփառա, եւ դատապարտեալ անկաւ յայս երկիր  
անիծից:

Ե. Երբեմն ալ նախդիւր չի կրկնուիր ու նախա-  
դաս ածականը չի համաձայնիր:

Ու զիստորեւան ունի սէր, ոչ խնդրե զիւրն: Ու ո՞-  
կտորեւան սէր սոնի, իր բանը և ի փոռուեր: Քիմին քի  
թէքմիլ մուհապէթի վար ըսա, քէնտի չըգարբ-  
ն արամազ:

Զարթինականն ըարւոք է տալ կարօտելոց պէտու. (այս  
ինչն՝ բարւոք է տալ կարօտելոց զմարմնական պէտու):  
— Ուր մեր վարժարանք ի նախտուրական պատրաս-  
տեալ հրամանաց: — Զանցւոց մեր ինաց զծուլութիւն  
ի բաց ընկերուոք:

Զ. Երբ որ ածականները շատ են, նախդիւն ա-  
մենուն վրայ ալ կը կրկնուի:

Ի յիմար եւ յանխրատ խնդրոց ծնանին կոիւք: —  
Ի բարի եւ յազնուական ազգէ ես դու: — Յորդամ  
թիւրեսցին շունչք հողմոցն անդնդայնոց յընտանի եւ

\* Հնամիր նախնիք ածականի ու գոյականի մէջ իմաս քիւն տեղի  
ուրիշ մասն բանի կը զնեն, բաց ի ստացական գերանուն-  
ներէն. այսպէս, Սպանցուք զանդան մեր պէրիստուու:

ѣ рѣшили оръ дѣянія пифаргіа гъ агъ, якою сиа бѣ ти фифа пифаро оишире  
ѣ рѣхъ аоръ, چарѣкъ лѣнѣкъ аишианѣкъ ерѣхъ:

ѣ. Ізрѣхъ мѣнъ оиѣнѣкъ вѣрѣхъ аоръ да ѿиѣнѣкъ զо  
роиѣхъ венъ оиѣнѣкъ գոյа пифаргъ аишианѣкъ оиѣнѣкъ аишианѣкъ  
шѣнъ կрѣхъ аоръ да оиѣнѣкъ:

Դատել զոք մահու խայտառակութիւն: Խայտառակ  
մահու միշ մերցնել: Բէզալէթլի էօլիւմ իլէ պիր  
քիսելի դաթլ էթմեք:  
Եթէ ոչ խիւսիք զանգեան չար սովորութիւնս, ոչ  
կարէք ընդունել զաերմի, որ ի ձեղ պտուղ տայցէ  
ջդիուկութիւն: (այս ինչն՝ որ տայցէ ի ձեղ պտուղս  
օդապիարու: ) — Խօսել բանս դատառութիւն: (այս ինչն՝  
դառն բանս: )

Ը. Ան քանի մը գոյական անուններ՝ որ ածա  
կանի տեղ կր բանին:

Մալսէ ջուր բիսեցյց յանապատին յառատած վիմէ:  
— Զար արդամանը միրտ չըբեկանէ այս ձայն աշարիու:

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ ի աղայ տից. գաղան շան-  
իւնիւն (փիսանակ՝ տայցական, գաղանական. նայ-  
առան ժողովուրդ: . վիս. հայաստանեայց.) հրէասուն  
երիբ, հայաստան աշխարհ. երկու եաքինները կրնան բա-  
ցայցտիչ ալ համարուիլ:

### Յ Յ Ւ Ո Ի Ռ Ֆ Ւ .

ՄԱՍՆԱԿԱՆ ԱՆՈՒՆԵՐՈՒՆ ՎՐԱՑ

Պանական անուններուն իրենց գոյականին հետ  
համաձայնութիւնը վերը (Երես 113) գրեցինք:

Ա. Պանական անունները բացառական ինդիր  
կ'ուղեն\*:

Խւրաքանչիւր ոք է յէնլ ընկերին համոյ լեցի վասն  
շնութեան: Ձեզն ամեն մէն ընկերին համոյ ըլլոյ, մնու-  
նիւն առաւս համար: Աիլտէն հէր պիերինիդ էյի իսպէթ-  
իւին պյագտաշնա մագպուղ օլուն:

\* Քիշ տեղ բացառականին նախդիրը, իրմէ առաջ է գիր  
ունենայ նէ՛ չի գրուիր, սյամէս.  
Եւ նա ի Փ նաւուց. (այս ինչն՝ մի ի նաւուց: )

Ո՞ ոք է մանկանացուաց ունիցի կեանս անտրտումն: —  
Ոչ ոք է մարդկանէ բաւական է անձինի իւրում, այլ կա-  
րուս է ընկերին օգնականութեան: — Ասոււած ոչ է  
հեռի յիւրաքանչիւր ումեքէ ի մէնջ: — Պատասխանի  
ետուն նմա ումակը չ դպրացն:

Բ. Հայնակէս հասարակ ածականներն ալ, որ մաս-  
նական անուան ոյժ ունին, բայց ապական ինդիր կ'ուղեն:  
Մեծն ի յէնլ եղիցի ձեր սպասաւոր: — Բազումք յալ-  
ւառաց եւ հաց իսկ ոչ ունին: — Յորովք այն են ի  
մարդկանէ՝ որ զեղիսութեամբը եւ անառակութեամբը  
զիւրեանց կեանս ապականնեալ, զաւուրմն կարճեն: —  
Ի պատուիրանազանցութեան դատեալ առաջինն է  
մարդկանէ ի դրախտէն արտաքս անկաւ:

Այսպէս կ'ըսուի, պակասամիտք յերկուստրուց,  
հմուտոք ի ժժշկաց:

Գ. Երբեմն ալ յոգնակի սեռական կր դրուի:  
Վաղարշակյաց միաբանեալ զքաջու Հայոց ի վե-  
րաց Մակեդոնացուց: Վաղարշակ Հայերուն աւշերը միա-  
բանեւլը, Մակեդոնացուց վրայ ի երեւայ: Վաղարշակ Էր-  
մենիւրին էշպէհլէրինի թօփ էտիալ՝ Մարետօնիսալը-  
լարըն իւղերինէ եխրիւր:

Թողէք (Ծողուցնի+ ) զծանը ծանը օրենացն, զողորմու-  
թիւն եւ զշաւասոս: — Զիւսասկարս խորոց արմա-  
տաքի խլել: — Յընտիրս մերաց թաղեա զմե-  
ռեալս քո:

Կ'ըսուի նաեւ եղակի զէայտուիւրու ապարանէց. շշիւ-  
նիւսոր ապաւոցն. այսինքն զէայտուիւրու ապարանն. շշի-  
նիւսոր ապաւու եւ այլն:

Գ. Լին մասնական անունը հասարակօրէն իր գոյ-  
ականին հետ կր համաձայնի. (տես Երես 114):

Նախանձուն յորժամ տեսանէ զայլ բարույ իշի+  
դիւպեալ, հաշի եւ մաշի: Նախանձուն երէ որ սուրնչնեն  
ալիք բանի մը հասուծ ուեսնէ՝ իւ հայլ ու իւ մաշի: Գըզ-  
գանէ քիշը ամսէրինի պիր էյլիյէ մալիք օլոււշ կ'օր-  
ուէ էրիր վլէ թիւքէնիր: — Մեր կեանքս որպէս ի շարժ-  
մանէ իշի+ ընթանայ առ իւրաքանչիւր ընտանի կատա-  
րած:

Ե. Երբեմն ալ է՞ եւ ինչ չեն համաձայնիր:  
Փոքու ի՞ն հաւանեցուցանես զիս. (Քիուանուի փոքու<sup>իւկը:</sup>) Քնի ճը վս իւ համոզընես էո՞: Պիր մըգտար  
դանարըրյօսուն պէսի:

Մարմին որ յախտէ ինչ վտանգի, զվասակարն բաղձայ եւ ոչ զօգտակարն:

Խակ յոգնակիր մէջ միշտ անփոփոխ է, այսպէս,  
Յետ ամաց ինչ. +անի ճը առըլին երտը. պիր դաշ երւ-  
տան սօնրա: Յետ աւուրց ինչ. +անի ճը օրէն երտը. պիր  
դաշ կիւնտէն սօնրա:

Զ. Երբեմն ինչ\*, ի՞ն ու ո՛մ մասնական անունները  
զարդի տեղ կը գրուին:

Եթէ հնար ինչ է, ընդ ամենայն մարդկան վխաղաղու-  
թիւն կաջէիք: Թէ որ կարելի է, ամեն մարդուն ներ իսո-  
վաղունիւն ունեցէտ. Էյէր դապիլ իսէ, հէր ատէմ իլէ  
պարըշըդ օլուն:

Միթէ դու մեծ ինչ ո՞ւ իցես քան զհայրն մեր Յա-  
կոր. (այս ինժն միթէ դու մեծ իցես քան զհայրն մեր:) Եթէ վշտանայ ինչ մի անդամն, վշտանան ամենայն  
անդամքն ընդ նմա: — Ոչ ի տաճարն եւ ոչ ի կայսր  
ինչ վխասակար եմ: — Դժպատեհ ի՞ն թուէր նաւա-  
հանգիստն առ ի ձմերել: — Անկցին բիւըը ընդ աջմէ  
քումէ, եւ առ քեզ ինչ ոչ մերձեսցին:

Է. Երբատանիւր բառը չի հոլովիր, (տես Երես 33)  
եւ եթէ պէտք ըլլայ՝ ուղղականը սեռականի ու տրակա-  
նի տեղ կը բանի:

Ողջցն տուր սիրելեաց իմոց երատանիւր՝ յանուանէ.  
(Քիուանուի իւրաքանչեւրոց): Ի՞մ սիրելիներուս ամեն մէ-  
կան անուննել բարեւ ըքէ: Պէսիմ սէվիլիւլէրիմին  
հէր պիրինէ իսմիլ իլէ սէլամ էլլէ:

Բաժանէ Տէր երատանիւր, որպէս եւ կամի:

Այսպէս կըսուի նաեւ՝ ի վերայ երատանիւր, առն  
երատանիւր, եւ այլն: Խակ բացառականը կը ըլլայ ձեւա-

\* Ինչ երբեւ հարցական միայն նախդրիւ կը հոլովի, յէ՞ն,  
ո՞ւ ի՞նչ բայց իրեւ մասնական անուն չի հոլովի:  
Իսկ իրէ, իդէ, յէթէ, իւթէ՝ կելլէն ի+ մասնական անու-  
նէն որ հասարակօրէն աշխարհարաւ կը բանի:

+աննելը ուութէր, ինչպէս նաեւ սեռականն ու տրականը  
երբեմն կը լլան եւրատանիւր ուրուր, երատանիւր ուութէ:

Դայց վերջին հեղինակները շատ յաճախ կը հո-  
լովին:

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա.

### Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն Ն Ե Ր Ո Ւ Վ Ր Ա Ց

Ձևէ յուցական ու ստացական դերանուններն իրենց  
գոյականին հետ ինչպէս պիտի համաձայնին՝ տես երես  
115—119: Հիմայ կը մնայ խօսիլ քանի մը հարկաւոր  
գիտելիքներու վրայ:

Ա. Ասոր, անոր եւ այլն մակրայները գոյականէ մը  
եւոքը ցուցական դերանուանց տեղ կը բանին. այս ինքն՝  
Այսօր, այսօր, անոր, արականի տեղ.

Ասոր, այսօր, անոր, ներդոյականի տեղ:

Յաշխարհի ասոր ներդոյակիւն ունիցիլք. (այս ինժն՝  
յայսմ աշխարհի): Աս աշխարհին մէջ նեղանիւն պէտի  
ունինուր: Պու ճիշանտէ սրդէթինիլ օլածագ տրը:  
Ոչ ես իսկ տեսի զքեզ ի պարովինի անոր. (այս ինժն՝  
յայսմ պարտիզի): — Յանկամ ելաննել ի մարմնոյ  
տարի. (այս ինժն՝ յայսմ մարմնոյ): — Եղիցուք յաշ-  
խարհէ ասորի օտարը. (այս ինժն՝ յայսմ աշխարհի): —

Յամենայն ծառոց որ իցեն ի ներքս ի գուտարի այդք,  
ուտելով կերիցես. (այս ինժն՝ յայդմ դրախտի):

Բ. Աս մակրայները շատ տեղ գիտուու յօդերու  
տեղ կը գրուին:

Յիսուս առաքեաց երկուս յաշակերտաց անոր. (այս  
ինժն՝ երկուս յաշակերտաց): Յիսուս աշխարհներէն եր-  
կուրութիւն: Յիսուս յաշիրտէրինին իրիսինի եօլլատը:  
Թագէսս մի յեւթանունից անոր եկն յեւդեսիս բժշկել  
զԱբգար. (այս ինժն՝ մի յեւթանունից): — Որ սե-  
ղանոյն պաշտօնեայք են, ի սեղանոյ անոր ուտեն.  
(այս ինժն՝ ի սեղանոյն): — Ի պտղոյ անոր ծանա-  
չի. (այս ինժն՝ ի պտղոյն): — Նզ այր արգար եւ կա-

տարեալ էր յաղդի անո՞ իւրում. (այս ինչն՝ յաղդին իւրում):

Այսպէս կ'ըսուի նաեւ. յայլց անոի. յաղդէ առողջ յայսանձէ. ի ժամանակի առ յայսօնի. փոխանակ ըսելու յայլցն, յապէտ յայսանձէ. ի ժամանակին յայսօնի:

Գ. Այս, այդ, այս ցուցականներն երբեմն իրենց դաշկանէն ետքն ալ եզակի ձայնով յոզնակի տեղ կը գործածուին. այսպէս,

Տարեքը այս հուր, ջուր, օդ եւ հող, խառնեալ են, եւ առանձին ուրեք ոչ երեւին. (այս ինչն՝ տարեքը այսոքիկ): Աս ուրբները՝ իրակ, ջուր, օդ ու հարուստած են, որ ուշը մինակ վնա ըսեւար: Պու էօնսիւրէր, աթէշ, սու, հավա վէ թօքրագ՝ գարըշտ տրուար, վէ այրըճա պիր երտէ կեօրիւնմէզէր: Աըքս այս ծառայք Աստուծոյ բարձրելց են. (այս ինչն՝ արքս այսոքիկ) — Աըքս այս խոռվեցուցանեն զքաղաքս մեր:

Դ. Որ յարաբերական դերանունն իր յարաբերեալն հետ թուով կը համաձայնի, այս ինքնն եթէ յարաբերեալը յոզնակի է՝ յարաբերականն ալ յոզնակի կը գրուի, իսկ եթէ եզակի է՝ եզակի. ինչպէս, Ծով մեծ է եւ անդորր, յորուած են ինունի, որոց ոչ դոյ թիւ:

Ե. Յարաբերականն ամէն հոլով ալ կրնայ գրուիլ հարցման համաձայն: Խթէ անուն բայի է՝ ուղղական, եթէ ինդիր սեռի հայցական. իսկ եթէ ինդիր բնութեան է, բայն ինչ հոլով որ կը պահանջէ, ան հոլովը կը գրուի:

Տեղի՝ որ աւագին է, յատակ եւ քաղցրահամ բիսէ զըուր: (Հոս որ անուն բայի է, անոր համար ուղղական դրուած է:) Ան տեղն որ աւագուած է, յատակ ու անոյշ ջուր իր բնիւն: Գումըլու եւր պէրագ վէ թաթըլ առ չըդարը:

Այր մի էր յերուսաղէմ, որոյ անուն էր Սիմեոն: (Հոս յատկացուցիչ ըլլալուն համար՝ սեռական դրուած է:) — Որ ոչ հատուցանէ զը գոլցացաւն, ոչ ընդունի թողութիւն յաւիտեան: (Հոս ինդիր սեռի է, անոր համար հայցականն դրուած է:) — Զամենայն կերա-

կուրս, յորմէ ոչ գարշիս, կեր անխափիր: — Յիշատակ հեղգութեանն՝ որով զժամանակն ծախեցաք, զիմս խոցանէ: — Եղեւ ուրախութիւն ամեննցուն եղարցն սորա՝ որդ էին ի Նինուէ: — Բազում արմատք են յերկրի, զըս հմուտք ի բժշկաց կենաց գեղ առնեն: — Յամենայնն՝ յորոց օրէնքն Աստուծոյ հրաժարեցուցանեն զմել, պարտ է ժուժկալ լինել:

Զ. Յարաբերականն իր յարաբերեալէն ետքը կը գրուի. բայց երբեմն ընտիր գրուածներու մէջ յառաջ ալ կը գրուի:

Որ քան զամենայն տկար է մելու, զերկասիրութիւն պատուէ. (այս ինչն՝ մեղու որ քան զամենայն տկար է:) Մելուն՝ որ ամենէն ուկար է, աշխատութը իւ սէին: Այս, քի հեփախտէն զիատէ զայրք (պիր հայվան) արք, չոգ շալըմայր սէվիւր:

Որ բասիլիսկուն կոչի աղի ինչ օյից՝ հայելով միայն, սատակէ զմարդ. (այս ինչն՝ աղդ ինչ օյից՝ որ բասիլիսկոս կոչի: ) — Ոչ ապաքէն աշխարհս Աստուծոյ է, եւ որ ինչ միանդամ յաշխարհի վնյելուն-ինեն. (այս ինչն՝ վայելութիւնը՝ որք են յաշխարհի: ) — Երկինք եւ երկիր եւ որ է սմա լինելուն-ինեն, որպէս թէ գրով եւ բանիւ պատմեն զիատս Աստուծոյ. (այս ինչն՝ լինելութիւնը՝ որք ի սմա: ) — Ուր է որ ծնաւ աբույն Հրեւոց (այս ինչն՝ արքայն Հրեւոց՝ որ ծնաւ \*:) — Զորէ գրեաց Սովուէս եւ մարզարելքն՝ գտակ զինուու:

Կ. Երբեմն յարաբերեալը զօրութեամբ կը գրուի, ու յարաբերականը յարաբերեալէն հոլովը կ'առնու, ինչպէս վերը (Երբ 134) յատկացուցին վրայ ըսինք:

Որո՞ւ իննդրէ ի քէն, տուր. (այս ինչն՝ այսնմ՝ որ իննդրէ

\* Երբ որ այսպէս յարաբերականն իր յարաբերեալէն յառաջ գրուի, շատ անգամ հոլովը կը փոխէ, ինք յարաբերեալին հոլով կը գրուի ու յարաբերեալը ալ յարաբերականին:

Զոր վասն կունոսի եւ Արամազդաց պատմութիւնք իցին, ամաչեմ ասել. (այս ինչն՝ ամաչեմ ասել զպատմութիւնն որ վասն բռնութիւն եւ Արամազդաց իցին.) — Հայելով յաշխարհի մասուն, եւ որ է նոսա զանազանութիւնը են, զարուեստագեան գովեցուք վասն իմաստութեան հանձարաց (այս ինչն՝ հայելով ի զանազանութիւնն որ են ի նոսա:)

ի քէն: ) Ով որ +եղե (բան օը) կուզէ, որուր: Քիմ քի  
սէնտէն (պիր շէյ) խոթէրսէ, վէր:

Որ բարբառէ կորուսանէ եւ զանձն իւր եւ լորոց լսենն  
ի նմանէ. (այս ինչն՝ կորուսանէ եւ զանձն այնոցիկ որք  
լսեն ի նմանէ:) — Լինիցիս միայնակիւ աց եւ ապաշ-  
խարեցիս վասն որոց գործեցեր. այսինչն՝ ապաշխարե-  
ցես վասն այնոցիկ զորս գործեցեր: ) — Որոց լսեն եւ  
չպահեն ի մահ, մեղադրէ սաստիկ. (այս ինչն՝ այնոցիկ  
որ լսեն եւ չպահեն ի մոիք:)

Ը. Կատ հեղ յարաբերականին եղակին ուղղա-  
կանի եւ նախդրիւ հոլովներու մեջ՝ յոդնակիի տեղ կը  
գործածուի:

Որ ի հանգստեան են, դուն ուրեք յիշեն զԱստուած.  
(այս ինչն՝ որք ի հանգստեան են: ) Որոնդ որ հանգստու-  
թէ են, զԱստուած գիւն իւ ճէցն: Բահմթլը իշենտէ  
զանլար Ալլահը փէք սէյրէք խաթըլըլարընս կէթի-  
րիրէք:

Եթէ զառաջինսն զոր ասացաք, յանձին ցուցանեմք.  
(այս ինչն՝ զորս ասացաք: ) — Իմաստոթիւն զորիիս  
իւր բարձրացոյց, եւ պաշտպան լիցի այնոցիկ՝ ո՞  
ինդրեն զնս. (այս ինչն՝ այնոցիկ որք ինդրեն: )

Թօ. Յարաբերականին սեռականը՝ յարաբերեալէն  
յառաջ դրսեած ատեն նախդիրն ինք կ'առնէ:

Ո՞չ սա է Յիսուս, զԱրոյ մեք գիտեմք զնայր եւ զմայր:  
Ա՞ Յիսուսը չէ, ո՞րոն մինդ հայրը մայրը ժիշտնու: Պու-  
հսաս տէյիլ մի տիր, քի պիզ օնուն փէտէրինի վէ  
վալիստէսինի թանըըըք:

Գտանէք յաւանակ մի, յարոյ վլը ոչ ոք ի մարդ-  
կանէ նստաւ: — Վայ մարդոյն այնմիկ յայր յեւն գայցէ  
գայթագութիւն:

Այսպէս կ'ըսուի նաեւ՝ զԱրոյ զիրոյ առնուն, զԱրոյ  
առնումք, յարաբերեալին վլայ ալ նախդիրը  
կրկնելով:

\* Երբեմն յարաբերեալը յարաբերականին հոլովը կ'առնէ:  
Զամենայն ինչ որս առէ Տէր, բնակ յանձինս ֆասաց եւ  
անիբասից. ) այս ինչն՝ ամենայն ինչ զոր առէ Տէր: )  
Երբեմն ալ յարաբերականը յարաբերեալին հոլովը կ'առնէ:  
Զգէր Եկեմիք արինս գրաւթիւն ամենիցուն՝ ո՞րոց ընդ ար-  
քայլն Դաւթի. (այս ինչն՝ ամենեցուն որք ընդ արքային: )

Ժ. Յարաբերականին էական բայր՝ շատ անդամ  
զօրութեամբ կ'իմացուի:

Եկն քահանայապետն եւ որ ընդ նմա. (այս ինչն՝ եւ  
որք ընդ նմա կ'ին: )

ԺԱ. Յարաբերական գերանունն էական բայրով  
մանական անուան ոյժ կ'ունենայ. (ինչպէս աշխարհաւ-  
բառ ալ կ'ըսենք. Մարդ կայ ո՞ր պանէր չէ իրար ո՞տեւ, իբր  
թէ ո՞մանէ: )

Ի միոյ չօր որդիս է որ չնազանդ եւ հպատակ է հօրն,  
եւ է ո՞ր չարագոյն քան զսատանայ: Մէկ հօր զարուհ-  
ներուն մէջ, իայ որ հօրը հնապահոր է, իայ ալ ո՞ր սար-  
հայէն ալ լոր է: Ոիիր փէտէրին էվլատլարընըն իշենտէ,  
պազըսը օլուր քի փէտէրինէ միթթի տիր, պազըսը տա  
պուլունուր քի շէյթ անտան զիյատէ քէօթիւ տիւր:  
Ի տան մեծի կն անօթք՝ ո՞ր ի պատուի են, եւ էն ո՞ր  
յանարդութեան: — Սողնոց՝ զիօշիւն միայն զմարդոյն  
առեալ, և ո՞ր ի ծակ, և ո՞ր ի սորս, եւ է ո՞ր ընդ փապարս  
երկիր մաեալք զօղեն:

ԺԲ. Երբեմն էական բայր զօրութեամբ կ'իմացուի:  
Ժողվացին, ո՞ր շատ, ո՞ր սակաւ. (այս ինչն՝ էր որ շատ,  
եւ էր որ սակաւ.) Որը շատ, ո՞ր գիւնընին: Քիմի  
չօգ, քիմէ ազ տէ վլիմտիւր:  
Հանապազ մեղանչեմք, ո՞ր խորհրդով, ո՞ր բանիւ, ո՞ր  
լսելով, ո՞ր տեսանելով:

ԺԳ. Կատ տեղ յարաբերական գերանունն ու իր  
բայր զօրութեամբ կը գրուին:

Ետես Յիսուս այր մի Մատթէոս անուն. (այս ինչն՝ որոյ  
անուն էր Մատթէոս: ) — Փայտն զզօրծով մէջն, եւ  
եղէցն զբանիւ յանցանան ցուցանէ. (այս ինչն՝ փայտն  
ցուցանէ զմեզնն որ գործով լինին, եւ եղէցն զցան-  
ցանն որ լինին բանիւ: )

\* Երբեմն յարաբերեալէն վերջը յարաբերեալին նշանակու-  
թեամբ որիիլ զերանուն մը կը գրուի: —  
Եհան երկիր բանջար խոսոյ, ո՞րոյ սերմն իւր ի նմին: —  
Յարոյ եւ իմաստութիւն տէրի տուեալ փախչն ի նայանէ: —  
Տէղիկ՝ յարոյ կաս գու ի քի, երկիր սուրբ է: — Ուրոյ ձեռք  
յանորէնութեան են, եւ աջ նոյն մի կալսուզ:

# Գ | Ո | Ւ | Խ | Ժ | Բ |.

## Դ | Ի | Մ | Ո | Ր | Ո | Շ | Յ | Օ | Դ | Ե | Ր | Ո | Ւ | Վ | Ր | Ա | Ց |

ԴԻՄՈՐՈՇ Յօդերը “, ու, ն, գերանուանց արմատն են: Ասոնցակ առաջին դէմը կը ցուցընէ, ո՞ւ երկրորդ դէմը, ն երրորդ դէմը, ինչպէս առաջին մասին մէջ (Երեւ 35) ըսինք:

Աս գիմորոշ յօդերն երեք կերպով կը բանին:

Ա. ԱԿԵ մը էական գերանուան տեղ:

Ոչ բաւեմք արարածք: զարարչէն պատմել. (այս ինչն՝ մէտ արարածք:): Ձեն+ ինառ մեն+ ո՞ւ արարծ են+, արարչէն կը այս ճառել: Պիզ մափլուղ ամժլար՝ եարասորձը յը թարիփ էտէմիյիլ:

Պարտ է մեզ՝ որք կարողք եմք, բառնալ զոկարութիւն հիւանդաց. (այս ինչն՝ մեզ որ կարող եմք:): — Զարթուցեալք ի համատենէ քնոյ. (այս ինչն՝ մեք որ զարթեաք:): — Մի հեղդասցուք մեզաւորք դառնալ առ Աստուած, (այս ինչն՝ մեք որ մեզաւոր եմք:): — Սախատինք եղաք Քրիստոսի քրիստոնեայք: (այս ինչն՝ մեք քրիստոնեայք:)

Ինչպէս աս օրինակներէն կ'երեւայ, շատ անդամ այսպիսի խօսքերուն մէջ էական բայն ու յարաբերական գերանունը զօրութեամբ կ'իմայուին:

Բ. Յուցական գերանուան տեղ:

Սիրելով զմիմեանս կատարի խաղաղութիւն աշխարհի (այս ինչն՝ խաղաղութիւն այսր աշխարհի:): ԱՌէնչէ սէրելով առ աշխարհին աշխարհ առ աշխարհին աշխարհ առ աշխարհ: Պիրիպիմիզ սէվմէ իւէ տիւնեանը ըահամժլար թէքմիլ օլուր:

Բաղզում վասու, ոչ մայն բեռինք եւ նաւիր, այլ եւ անձանց մերոց լինեցց է նաւարկութիւնն. (այս ինչն՝ վասու այդր բեռին եւ այդր նաւի, լինեցց է այս նաւարկութիւն:): — Նախ արարածք եղեն, եւ ապա մարդն ստեղծաւ: — Ի մասնէդ կարող եք զոլորն ճանաչել. (այս ինչն՝ յայդմ մասնէ:): —

Գ. Երրորդ՝ քիչ անդամ ստացական գերանուան տեղ:

Կամքս ոչ բնաւ ախորժէ զծերանալն. (այս ինչն՝ կամք մեր:): ԱՌէ ի ասնիւ տօնելու ծերանալը ներկայական մէջ կ'էօյնիւմ միւզ ինվիթիյար օլմասընը խօշլանմազ:

Բաղզում դպրութիւնքու դքեզ ի մոլութիւն դարձացանեն. (այս ինչն՝ դպրութիւնք քու:): — Ծածկեան դգլուխու, զի խորշակ սաստիկ է ի լերինդ. (այս ինչն՝ ծածկեան դգլուխք:)


Դ. Գրաբառ լեզուի մէջ շատ յաճախեալ ոճ մըն է յարաբերական գերանուննէն կամ չէ, մինչ, ո՞ւ, ո՞ւ ինչ, ո՞ւ ինչ բառերէն ետքը պատահած բային կամ անուան կամ գերանուան կամ մակբային վրայ “, ո՞ւ, ո՞ւ յօդերը զնել:

Ահաւասիկ զր դուն սիրէիր՝ հիւանդացեալ է: Ահա ուս սիրած մարդու նիւելուդած է: Իշլթէ սէնին սէվտիին խասթէ օլուր:

Որ ոչն տեսանեն տեսցեն, եւ ո՞ւ տեսանեն՝ կուրացին: — Այդ չէ տեսերոց զիս եւ հաւատացեր: — Ուր եսն երթամ՝ դուք ոչ կարէք դալ: — Որ առաջին եւ զիսի երթային աղաղակիին: — Անչ մանուկն էիր՝ անձամբ անձնն դօմի ածէիր: — Մեք ոչ կարէմք զր տեսուիք եւ լուար՝ չխօսել: — Ովլ է ո՞ւ ասէպ ցքեզ՝ թէտ տուր ինձ ըմպել: — Հատո ինձ զր պարտիստ: — Զի՞նչ իրք են վան ո՞րոյ եկիբու: — Զոր ասէն կամ զր ասէս՝ այսպիսի ինչ է: — Աղաչեցի զքեզ կալ յերկեսու՝ մինչ երթային ի Մակեդոնիա. (այս ինչն՝ յայնժամ մինչ երթայի:)

Ե. Վիչ աեղ հարցական բառերէն ետեւ ալ կը դրուին:

Ընկեր, վասն ո՞ր եկիբու: — Գիտէք պինչ արարիտ ձեզ: — Ընդէր զըկիմս: — Զէ լայքու եւ ճմէցուցանէք զսիրտ իմ:



# Գ | Ա | Խ | Խ | Ժ | Գ .

ԲԱՑԵՐՈՒՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԶԱՆԱԶԱՆ  
ԳԻՏԵԼԻՔ

“ԵԵՐԳՈՐԾԱԿԱՆ բայերուն խնդիր սեռին հայցաւ  
կան կը գրուի, ինչպէս վերը խօսեցանք:

Ա. Թէ՛ որ ներգործական բայը կրաւորականի փու-  
խուելու ըլլայ, ներգործական բային խնդիր սեռին կրաւ-  
որականին անուն բայի կ'ըլլայ. իսկ ներգործականին  
անուն բային՝ կրաւորականին բացառական հոլով խնդիր  
սեռի կ'ըլլայ:

Հեթանուք պաշտեցին զարեգանին եւ զլուսին:

Արեգակն եւ լուսին պաշտեցան ի հեթանուսաց:

Հոս առաջին պարբերութեան մէջ ձենանոսու՝ ա-  
նուն բայի է պաշտեցին ներգործական բային. իսկ եր-  
կրորդ պարբերութեան մէջ ի ձենանոսու՝ խնդիր սեռի  
եղած է պաշտեցան կրաւորական բային: Նոյնպէս պար-  
բեցին եւ զլուսին խնդիր սեռի են պաշտեցին ներգործական  
բային. նոյն բառերն անուն բայի եղած են պաշտեցան  
կրաւորական բային:

Բ. Երբեմն ներգործական բայ մը երկու հայցաւ  
կան խնդիր կրնայ առնել. մէկը խնդիր սեռի, մէկալը  
խնդիր բնութեան:

Դու զ՞առնես զեկու: (Խնդիր սեռի՝ զեկու:) — Հարցից  
եւ ես զեկու բան մի: (Խնդ. սեռի՝ զեկու:) — Թագաւոր  
զնի ասեն զՅիսոս: (Խնդ. սեռի՝ զՅիսոս:) — Ուսու-  
ցաներ զնոսս առակիօք բայցու՝ ինչ: (Խնդ. սեռի՝ զնոսս:)

Գ. Թէպէտ հայցական խնդիր միայն ներգործա-  
կանները կ'առնեն, բայց չէզոք բայերն ալ երբ որ իրենց  
արմատը (հասարակօրէն հետը ածականով մը) խնդիր  
առնեն, հայցական կ'ուզեն:

Զամենայն ձնարքս ձնարքեցու, զի ի սիրոյն Աստուծոյ  
մի վերջացուք: Անոն ձնարքն ընեն, որ Աստուծոյ սե-  
րէն չըրքունի: Ալլահըն մուհամպէթինաւէն այրըլաւ-  
մագ իշեն, չէր էլիմիզակն կէլէնի էտէլիս:

Երկնչել երիշել մէծ. (այս ինչն՝ երկիւղիւ մէծաւ:)

Ելաց լուկին մէծ. (այսինչն՝ ելաց լուլով մէծաւ): —  
Զարմացաւ զորմացուն մէծ. (այս ինչն՝ զարմացաւ մէ-  
ծաւ զարմացմաբ:): — Կոծեցին ի վերայ նորա հոծ  
իբրեւ ի վերայ սիբրելոյ եւ աշխարհեցին աշխար իբրեւ ի  
վերայ անդրանկան:

Այսպէս կ'ըսուի նաեւ զբարուուն նախանին նախան-  
իւլ. բայուում վաստակ վաստակիւլ. մեղս առ ի ման մեղսնալ.

Դ. Կ'ոյնակս չէզոք նաեւ կրաւորական բայերուն  
խնդիրը գործիականի տեղ հայցական կը գրուի, երբ որ  
բային հետ նոյն կամ նման նշանակութիւն կ'ունենայ:

Ոչ զնոյն պարտ եր զարդարել Քրիստոսի եւ այսպէս  
մասնել ի փառս իւր. (այս ինչն նովին չարչարանօք  
չարչարել:): — Նորա զնոյն ուռան ննջեցին. (Գոխանակ՝ նո-  
վին քննիք:): — Խորտացի յայտ ուրբախութիւն մէծ:

Այսպէս կ'ըսուի, ածականով մը մէկտեղ՝ ամառէլ զա-  
տէն, մետանել զման, ապադիմիւլ զՅայն, ծիժաղըլ ժարդ, եւ այլն:

Ե. Կ'ոյնակս ներգործական եւ չէզոք բայերուն  
քովը՝ յարաբերականը հայցական կը գրուի, երբ որ բայ-  
ին արմատը կը յարաբերէ:

Խաս պահէր սիս Յակովայ վասն օրհնութեանցն զր  
օրհնեաց զնա Խոսհակ հայր իւր. (այս ինչն՝ որովք  
օրհնեաց զնա:): — Ակայ լիցին յարութեանն, զր յա-  
րեաւ. (այս ինչն՝ որով յարեաւ:)

Զ. Կիչ տեղ չէզոք բայեր ներգործական բայի  
ոյժ ունենալով՝ հայցական խնդիր կ'առնեն:

Զոր ինչ հայշ ոք, ի նոյն փոխի մտօք, (այս ինչն՝ յոր  
ինչ հայի ոք:): Ինչ որ մորդ կը տեսնէ, մոտէն անոր իւ-  
դաւուայ: Ինսան նէքի կէօրիւրսէ, Փիքրի իլէ տէ օնս  
տէօնէր:

Եղայրըն յանցեաւ զամանան. (այս ինչն՝ անդիտացաւ կամ  
ոչ ծանեաւ զամանան:)

Է. Կ'ոյնակս աս կրաւորական բայերը, Հարդա-  
պէտիմ, իւրապէմ, հրամայիմ, պահանձիմ, եւ այլն. հայցա-  
կան խնդիր կ'առնուն:

\* Կ'ոյնակս ինիմ էական բայով ներգործական անկատարներ  
կը ձեւանան, ու հայցական խնդիր կ'առնեն:

Ամենեցուն դատաստան եւ քննութիւն լինելց է, եւ մեք ընդ ամենայն մեղաց պահանջնմք զնամբն:

Բ. Հարկանեմ, պարկանեմ բայց երբ խնդիր բնութեան՝ և նախդրիւ սեռական կառնեն երբ որ տնկ. շրջմագիտ նշանակեն:

Հմուտ զեկալար մօտ ի նաւահանգիստն հասեալ, առաւել իմ զգուշանայ նաւին, զի մի պարէ հարկանէց: Ապա նաւահանգիստն օտ նաւին կը առաջ առաջ զի ուշանելին կ'ընէ, որ արքի շատրւնէ: Ուստի արքիս լիմանա եագլաշընձա կէմիսի թաշա չարփրմասըն տէշ յի զիյատէ արգամթ էտէր:

Յեսոս յետո չողան եւ պարկան զի տունէ: — Կալաւ զմանկունս քո եւ հար պարէ:

Այսպէս կըսուի նաեւ՝ ծափ զշափէ հարկանեմ. զանէ, զանէնի հարկանէմ. եւ այլն:

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Դ.

### Ա Ն Ե Ր Ե Տ Ո Ւ Թ Ի Վ Ր Ա Ց

Ա. Աներետութիւն ներդպյականը՝ ժամանակ կը նշանակէ:

Ի ձնանէն\* Յիսուսի մոդք յարեւելից եկին յերուապէմ: Յիսուսին ձնանէլու արքենը մահելն արեւելուն երուասութէ էկան: Յիսուսուն տօլուուզու վազքթ, միւն նէճմիմէր կին տօլուտան գուտասի շերիթէ կէլուիլէր: Ի սիւել լուսայ՝ վալվաղակի ըմբռնեացին որ ի խաւար ի զնայցին: — Ի բայց մարդկան ամեցին չա-

Զիւտուել լինէր կըսն մանուկ (Հարիսիմէ) զմիկերասան բանաւորն. (այս ինքն՝ զգեստների)

\* Եղանակն շատ չէզքը բայց երանկատարը, հնացեւուլ լինէն.

Ապա բանաւորն էնտապին ընտապութիւններու մէջ ալ կ'երեւայ: լիէ կ'երառասմնին եւ թէ ձայնակառական չէզքը բայց բանկան աներեւոյթը եւ կը բանեցընեն, եւ ու էլ:

Քիչ անդ աներեւոյթը իւուլ կը մերչաւորի. ինչպէս Հրամայեաց բանաւութեանս. (այս ինքն՝ բանաւութեանս)

ըկքն, զորս ջրհեղեղաւ դատեցաւ Աստուած: — Ի աւշանանէն՝ էր որ անկաւ առ ձանապարհաւ\*:

Բ. Երբ որ աներեւութիւն վրայ առ է նախդիր դրուի, համար կը նշանակէ. ինչպէս, առ ի գործել, գործելու համար:

Գ. Երբեմն առ նախդիրը չի դրուիր:

Հովանի տերեւոյն պիտոյ է պահել զպտուղն: Պարուսը պահելու համար ուերեւն շաւուր պետք է: Մէկվէյի հըֆզ էթմէ իշին եափրալըն քէուկէսի լազըմ արք:

Ի լու եկեալ եմ ես. (այս ինքն՝ առ ի լուլ:)

Դ. Շատ անդամ առ է նախդիրը բոլորովին չի դրուիր:

Ի մէջ լերանց ազրերը գնան, աբբուցանել զամենայն գազանս վայրի. (այս ինքն՝ առ ի արբուցանել: ) Լերանց մէջ ապէւրներ իւ առլուն վայրի անառանները ենքն շնուրու համար: Տալպար իշնանէ պոնարլար եիւրիւր՝ եապանի հայվանաթը իշիրմէք իշին:

Գայ Յիսուս առ Յովհաննէս՝ միրուել ի նմանէ. (այս ինքն՝ առ ի մլրտել ի նմանէ: ) — Ել Խաւահակ զի՞ւսաննել ի գաշտի ընդ երեկոս: — Ած Աստուած ջրհեղեղը՝ ապահովանել զամենայն երկիր: — Զհոր վկանացան նմանէ: Զրոյ պէտք են. (այս ինքն՝ առ ի շիջուցաննել զհոր: )

Ե. Աներեւոյթը բայց երբեմն սեռականի կամ արականի տեղ, սար, առ, վան նախադրութիւններուն ուղական իննդիր կը լըլան:

Յեւրոպն տեղիք ինչ են ծովուց, որոց ջուրն ըստ ամել լուսայ աճէ, եւ ըստ պահանեն պակասէ: Եւրոպն ծովի մէջ մէջ ուելու էկան, որոնց ջուրը լուսանց ամել համեմատական իր սեռական կամ արական աներեւութիւն ներգոյականն իր սեռական կամ արական աներեւութիւն հայպին համաձայնի, ինքն ալ սեռական գրուելով. պապէս,

\* Քիչ տեղ աներեւութիւն ներգոյականն իր սեռական կամ արական աներեւութիւն բայցին համաձայնի, ինքն ալ սեռական գրուելով. պապէս,

Ով որ յանցանել արտամալց գիշերոյ, եւ ծափելոց առաջանան երեւելոց ոչ ուրախանայ. (այս ինքն՝ յանցանել արտամալց գիշերոյ, ի ծափել առաւօտու, եւ յարեկականն երեւելու: )

Այսպէս կ'ըսուի նաեւ. Եմոցիկ պապէս եղելց. (այս ինքն՝ ի լինել պայտիկ պապէս) Հզօր կուույ եղելց. (այս ինքն՝ ի լինել հզօր կուույ) Աս ոճը յունարկնեն մոած է մեր լեզուին մէջ:

Տար իւ շատեայ ու պակսելուն համեմատ իւ պահսի: Եվրօ-  
փասա զազը սէմթէրտէ տէնիզին սոյցու՝ այ պէօյիւ-  
տիւքնէ չօղալըր, վէ քիւչեւլուքնէ ազալըր:  
Ըստ յաստաջնաւ ժամանակին բնութեամբ սովորին ըա-  
րիք: — Առ չժոռմել ծախիցն՝ փախստական եղեւ: —  
Ոչ եթէ առ արևէ հաստատեցեր ինչ: — Վասն ամ-  
բիծ եւ անդաստապարտ կալ մեզ առաջի ահեղ ատե-  
նին Քրիստոսի:

Զ. «Եղնապէս ան անուններն որ աներեւութի ոյժ-  
ունին առ կամ առ ի նախադրութեամբ ուղղական կը  
դրուին:

Քրիստոնեայքն առ սէր Քրիստոսի յոյժ ինգութեամբ  
ընդունեին զամենայն չարչարանս. (այս ինչն՝ վասն սի-  
րոյն Քրիստոսի\*):

Այսպէս կ'ըստի Առ ի չէֆտանս, առ նախանս:

Ե. «Առ անդամ դիմաւոր բայի մը առջեւ անե-  
րեւոյթ բայ մը կը զրուի, փոխանակ ով կամ նե շաղկա-  
պով դիմաւոր բայ զրուելու \*\*\*:

Մի աղօթեր քոյ կամաց հատարել. (այս ինչն՝ մի աղօ-  
թեր զի կատարեսցին կամք քո): Մի աղօթեր որ ու-  
նամիշ ըլլայ: Աէնին ըատեթինին իլէրի զարմար իշին  
տուա էթմէ:

Զմարդոյ յիբաւի ասեմք իրեւ պատուհան ընդ որոց  
դորձիցէ (այս ինչն՝ ասեմք թէ յիբաւի կրէ պատու-  
հան): — Ասէ ցիս Հոդին, երեւալ ընդ նոսա եւ մի ինչ  
ինչել. (այս ինչն՝ զի երթայց, եւ մի ինչ ինգնեցից): —  
Եսուտ ադանել անդ ընդ նոսա. (այս ինչն՝ զի աղցի): —  
Ազայ Ռոբովամ ամապարեաց եւնել ի կառա իւր եւ  
փախչել յիրուսաղէմ:

Ասանկ տեղեր աներեւութի տեղ ընդունելու-  
թիւն անցեալ ալ կը դրուի:

\* Երբ որ աներեւութին գործիականն իր բային վայ կրկնուե-  
լու ըլլայ, բային նշանակութիւնը կը սաստագցնէ:

Այս օրհնեւալ օրհնեցէ զըրեզ, եւ բայցացացանելով բայց  
հայոցց զզաւակ քո որպէս զաստեղու երկնից բազմու-  
թեամբ: — Ոչ միայն իտիւլ իտիւլ զըարին, այլ եւ այլոց  
ուսուցանեն:

\*\* Աս աներեւոյթն՝ Արդեւէլ ինորոյ կ'ըսուի, իրը թէ դիմա-  
ւոր բային թող չ տար որ իր ինդիրն առնու.

Տեսանեմք երկուս արս միազդիս ընդ միմեանս դը-  
քաւալ, միմեանց մահու եւ արեան ծարաւի են. (այս  
ինչն՝ տեսանեմք զի ընդ միմեանս գրգուին): — Գոմիտ  
զոմն ասեն նկաւալ ի Հայո. (այս ինչն՝ Գոմիտ ոմն ասեն  
թէ եկն ի Հայո):

Ը. Այսանիմ, կարեմ, կամիմ, ջանամ եւ այլն՝ բայերը  
(հասարակորէն իրենցմէ ետքը) աներեւոյթ մը կ'ուղեն:   
Ոչ կարէ ծառ բարի պատուղ չար առնել: Ազէ ծառը գէշ  
պատուղ վէ ինաւոր առլ: Եյի աղամ փէնա մէյլէ վէրէմէլ:   
Ճշմարիտ հաւատացելոց սատանայ փորձութեամբք  
ոչ կարէ սրինանել: — Յիսուս առեալ ջուր՝ արլի ի  
կոնք եւ սկսան լուսանաւ զոտս աշակերտացն: — Այս  
այր սկսան շնեւել, եւ ոչ կարաց կապարէլ: — Զայտոյնի  
արքն դարձնացնել զնաւու ի ցամար:

Թ. «Եղնապէս գիմազորկ բայերն ալ բաց ի տրա-  
կանէն, աներեւոյթ մ'ալ կ'ուղեն:

Քրիստոնեի ոչ է պարտ կուռուել, այլ հեղ լինել: Քրիս-  
տոնեան պէտք չէ կուռուել, հապա նեռ ըլլալ: Քրիստիյա-  
նա նիզատան գաշռպ՝ հաղիմ օլմադ Փարզ տրր:

Ոչ է բարւոզ առնուու զիաց մանկանց եւ արկանել  
շանց: — Յորժամ զաներեւութէն ճառիցէ ոք, պար-  
տի զմիս յարակել, եւ զիսորհուրդս սրբէլ, զյոյզ շարժ-  
մանց պարէլ:

Ժ. Յանարիէն լեզուէն մտած է աներեւութին  
անուն բային երբեմն հայցական զնել, երբ գլխաւոր  
խօսքը ներդործական (ասէմ, կամի եւայլն) բայով է:

Որ սիրէ զընկեր իւր, կամի նաև լինել ողջ մարմար եւ  
առաքինի հոգւով. (այս ինչն՝ կամի զի նա ողջ իցէ):   
Ու որ իւ ընկերը իւ սէրէ, կունց որ անիկայ մարմար ողջ  
ու հոգւով առաքինի ըլլայ: Այսագտաշընը սէվէն՝ ոնուն  
թէն իլէ սալ, վէ ճան ըլլա Փաղիւլէթի օլմասընը  
արդիւլը:

Կամիմ նեղ իմաստունս լինել ի բարիս, եւ անմեղս ի  
չարիս. (այս ինչն՝ կամիմ զի գուրք իմաստուն իցէք): —  
Այսպէս ցուցէք ամենեցուն նեղ ճշմարտախօս լինել,  
մինչ զի լոկ բանից ձերոց որպէս երգման հաւատաց-  
յեն մարդիկ. (այս ինչն՝ ցուցէք ամենեցուն թէ դուք

Ճշմարտախօս էք:) — Զառապեհնութեան սսրան քըր-  
տամբէք եւ աշխատութեամբէք ասաց Պղատոնն բոռ-  
սանել:

ԺԱ. Երբ որ աներեւութին վրայ ճնդ նախադրու-  
թին գրուիք ժամանակ կը ցուցընէ:

Ընդ երեսան նորա նեղէին զնա ժողովուրդքն: Եր-  
և լուսու արձեն ժաղովուրդք զանիւայ կը նեղէ: Կիտերեկն  
ճէմիաթ օնու որդքը ըստուրդքյօր ուսուու:

Ընդ ելանեն Յիսուսի ի նաւէ, պատահեաց նմա այր  
մի: — Երջք օրհասականք ճնդ վախճանել չնչոյն հզո-  
րագոյնս կուուին:

Երբեմն ալ կը նշանակէ պէս, շուու մը կիպի,  
անիստէ:

Ընդ բուռանեն չորացաւ: Բուռանելուն պէս չորցաւ:  
Պիթակի կիպի գուրուտու:

## Գ լ ո հ Խ ժ Ե.

### Ը Ն Դ Ա Ւ Ն Ե Լ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ա Ր Ա Ց

Ա. Ո՞ւ կամ ո՞ւ վերջաւորեալ ընդունելութիւնք  
ածական են, եւ կը հովովին ո՞վ, ի-, այ, օ+:

Այս բարկացող նիւթէ զկուիւ: — Մի լինիր ընկեր առն  
բարկացողի:

Բ. Ասոնք ներգործական բայի ոյժ ունին, ու հայ-  
ցականի տեղ սեռական ինզիր կ'ուզեն:

Առաջի Սասուծոյ կեաս, որ գնաող է սրբից եւ խոր-  
հրդոց: Ասոսուծոյ առջեւ իտոքիս որ սրբեն ու խոր-  
հուրդները գնաող է: Ալլահը կեօղեւ ալմընա եա-  
շայօրսուն քի, եւրբէյին վէ տիւշւնձէլքրին թէփ-  
թիշճիսի տիր:

Հէր ի հարցմուն խոնարհամիտ, ի պատասխանիսն  
հանգարտ, եւ սիրու խուլութնեան: — Զուգութիւն  
(միաբանութիւն) է մայր բարեաց, անզուգութիւն  
(անմիաբանութիւն) ծնող չորեաց:

Գ. Շ ատ անգամ վ ընդունելութիւնը ո՞ւ ընդու-  
նելութեան նշանակութիւնը կ'ունենայ: Ասանկ տեղեք  
յոդնակին եզակիի տեղ ալ կը բանի:

Յուգա եղեւ առաջնորդ ունելուց Յիսուսի: (այս ինչն՝  
ունողացն Յիսուսի:) Յսուս պատուա իւնունելուան ու-  
սաջնորդ եւաս: Յուգա Յիսուսու թութանմարքն գրւա-  
մուզու օլուու:

Աստուած չքոնադատէ, այլ զիսմելուց ախորդէ զա-  
ռապինութիւն: (այս ինչն՝ զկամեցողին: ) — Ար չկա-  
րից առեղծուլ զառական, առեղծուլ ինչւս տուժիցէ.  
(այս ինչն՝ առեղծողին: ) — Լինիլիք առենելիք բանին եւ  
մի լուցիք միայն: (այս ինչն՝ արտադք, լուղը: — Ի  
տախտակացն խորսակելոց յայտնի երեւէք իւրելուց  
թախծութիւն: (այս ինչն՝ բերողին՝ Պովսիի: )

Դ. Եաւ ընդունելութիւնը երբ որ եւյ, եւը, ե-  
ւո, եւը կը հուզիք, ածական է:

Արդի իրադաւալիմաստուն լիցի: Խրանուած որդին իւլու-  
ցի կ'ըլլայ: Նասիհաթլանմը էվսատ իլիմասար օլուր:  
Արեգակն ճառապայթիւք իւրովք լուսաւորէ որդու-  
խուսարեւու: — Շոնքը կերակրին է իշրանաց անիւլոց ի  
սեղանց տեառն իւրեանց:

Ե. Եաւ ընդունելութիւնն ան ատենը բայի պէս  
կը բանի, երբ որ աներեւոյթ բային գործիականին ոյժը  
կ'ունենայ:

Մեղուու նախ որդն ծնանին, եւ որդն ամեցեալ եւ նեւ-  
աբերեւալ՝ թուշուն կերպարանի: Մելունեւը սաւած որդ  
իւ ձնանին, եւուը որդը մեծնալով ու նեւ բուռացնելով՝  
նուշուն կ'ըլլայ: Արբար էվմիւլս պէօճէք տօնարար, վէ  
սօնրա պէօճէք պէջիլիւպ վէ գանատ պիթիրիպ՝  
գուշ քիսվեթի քէսպ էտէր:

Մուրքեալ մարգան յԱսուծոյ, զտարերս աստուածու  
ասացին: — Արդին Յակովը Յովուէք նշանեալ յեղ-  
բարցն վաճառի յշգիպտու: — Նախանձուն տկարա-  
նայ առ ճշմարտութեանն ընտրութիւն, ի նախանձուն  
խաւարէ իսուրաց: — Մովսէս ի Հոգւայն սրբոց  
վարդապետեալ՝ ուսու զհանգամանս լինելութեան ա-  
րարածոց:

Զ. Այս ընդունելութիւնն էական բայի հետ մէկ-  
տեղ կը բանի, ու կը նշանակէ պէտք:

Գո՞ւն ես որ ժալցի եռ եթէ այլում ակն կալցուք:  
Գո՞ւն ես ան որ պէտք ժամ ին ուրիշն սպասեն: Այն մի  
սին կէլէճէք՝ եօգաս պիր զաշգապնա պէլէյէլիմ:  
Ամենեքին կալց եմք առաջի ատենին Քրիստոսի: —  
Ըսդ ամենու յն դատարկ բանի համարս դալց ե:

Է. Երբեմն ըս ընդունելութեան տեղ ուրիշ բառ-  
կը գրուի, որ նոյն ընդունելութեան ոյժն ունի:

Յա՞ ունիցի փախչել. (այս ինձն՝ յով վախչելոց իցես:)  
Ո՞ւր պէտք փախչել: Կէրէյէ զաշաճագ պըն:

Համարս ունիչ ուղ Աստուծոյ. (այս ինձն՝ համարս  
տալց եմք: ) — Ընդ ամենայն դատարկ բանից համարս  
ուղ հասանել: — Հանդիրէց եռ մեռանել. (այս ինձն՝  
մեռանելոց ես: ) — Կայ հոյ մարդկան միանդամ մե-  
ռանել. (այս ինձն՝ մարդկի միանդամ մեռանելոց են:

Ը. Այս ընդունելութեան ապառնին բանի մը յար-  
մարութիւն կամ արժանաւորութիւն կը նշանակէ:

Չուր ցուրտ անձին ծարաւոյ տիրոժելի է: Պառ ջրու-  
թարութ նարուու տիրոժելի է. Սուրզ առ սուսամը քիմ-  
սէյէ իոշ կէլիր:

Ամբարտաւանութիւն տոթելի է Աստուծոյ եւ մարդկան:  
— Մանուկ կաթնակիր, որ յայլ ինչ կերակոր մաս-  
բեղից ոչ պատճելի է, այլ արժանաւորելի: — Ամենայն  
որ մարմին է զդալլ է, եւ որ անմարմին է ինձնաւլի է:

Թ. Օձէ որ ընդունելութիւնները, մանաւանդ եալ  
վերջաւորեալները, ինդիր ունենան ու ինդիրն իրենց մէ-  
առաջ զրուած ըլլայ, ընդունելութեան նախորին իր  
ինդիրն վրայ կը գրուի:

Գովութեան արժանաւոր այն բժիշկն է, որ պէտքուն  
մահու հասեալ հիւանդն դարձուցանէ. (այս ինձն՝ որ  
դարձուցանէ զիւանդն հասեալ ի դրուն մահու: )  
Գովութեան արժանի ան բժիշկն է, որ մահուն դուռը հա-  
սած նիւանդը իւր դաշնինէ: Հիւրմեթէ լսյըդ օ հիւրմ-  
տիր, քի եօլիւմ տէրէճէսինէ եթմիմիլ խալթայը  
սաղալոր:

Հուրբն յորժամ պէտք ան անէսաւ նիւանդ ծախեսցէ, ինըն

շիջեալ աներեւոյթ լինի. (այս ինձն՝ յորժամ ծախես-  
ցէ զնիւթն անեկալ ի նա: ) — Զ'առ է ուսուն ընկեցե-  
լովն զանց առնէնին: — Քրիստոս իւրով անպարաւ-  
կան մահուամբն կենդանացոյց զմանու դադապապարութեալու: —  
(այս ինձն՝ զդատապարտեալքս մահու: )

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Ջ

### Բ Ա Ց Ա Ն Ո Ւ Խ Ն Ե Ր Ո Ւ Վ Ր Ա Յ

Ըսթ գոյական եւ ածական անուններ աներեւու-  
թի ու ընդունելութեան ոյժ ունենալնուն համար՝ Բայ-  
անուն կ'ըստուին:

Ա. Ասուցմէ ունիեան եւ ունի վերջաւորեալ գոյա-  
կանները հասարակօրէն աներեւութի ոյժ ունին, եւ  
խոնդիր սեռի սեռական\* հոլով կ'ուզեն:

Ախտացեալքն գժկամակ լինին յարենան պէտց օգ-  
տակարութեան. (այս ինձն՝ գժկամակ լինին ըմպել  
զօդտակար գեղս: ) Հեւանդնելն օժդտակար բէնիլ իւմ-  
ւու իւր դժուարուն: Խասթալար մէնֆաաթլը իւլաճլարը  
ալմագ իսթէմէզլէր:

Ասոււած արար զգինի յասուննուն նիւանդաց, ի  
միկէնարունիւնի ծերոց, եւ ի սովորանս ստաւորաց. (այս  
ինձն՝ առ առողջացուցանել զիււանդս, ի միսիթարել  
զծերս եւ ի սփոփել զսդաւորս: ) — Յարարաննեան  
շնորհնի ջուր ծածկեալ ուներ զամենայն երեսն երկրի:

— Հարց յանձնն է ինաւածունիւն ողայ մանիւնց: —  
Ակիզմն ուսման բրոց աշխատութեամբ լինի:

\* Քիւ տեղ սեռականի տեղ հայցական ալ խոնդիր սեռի  
առած կը գտնուի:

Լսութ իսոց նոց ի մեր լեզուս զնիւթիւն Ասուուծոյ.  
(այս ինքն իսունըն նոց զմեծամեծս) — Բայ յառաջազոյն  
+ արուունիւննեան Ցովհաննու Արուունիւն ապահարութեան:

Օքնունիւն իսահակայ Յանիւն եւ Յակովայ Յանիւն:  
ոչ ի նոսա, այլ ի թոռուն նորա կատարեցաւ. այս ինձն՝  
օրհնելն իսահակայ զբակովե եւ այլն: ) — Պահէցէք զիւս  
ձեր ի դատուածուն զնիւնիւն. (այս ինձն՝ ի դատելոց զնիւնիւն: )

բ. Ասն ուրիշ անուններ ալ՝ որ աներեւոթի ոյժ ունենալով՝ սեռական խնդիր սեռի կ'առնեն:

Երար Աստուած զերկիր պարզաբեր ի անունով ծառացից էրըց. (այս ինքն՝ առ ի մուշանել զծառայս իւրի) Աստուած երկիր պարզաբեր ըլլաւ, իր ծառաները սննդանեւ լս համար: Հազդ թաւալէ քենոի գուլարընը պեսէն մեք իշեն թօփրազը մէյլիւտար էթտի:

Յետ վախճանին Յովսեփայ նեղեն Եղիպտացիքն զիսրայէլ և մինուած տաղաւոց եւ ի գործ դաշտաց: — Եղեն և մինուածոց տաճարին մինչեւ ի Կորէւդոնի մինուածն ամք հարեւը քառասուն եւ երեք:

Գ. Աւզոք աներեւոթի ոյժ ունեցող անունները բացառական հոլով խնդիր բնութեան կ'առնեն:

Սահն ոչ այլ ինչ է, քան անջապուհի հոգւոյ ի մարմայ: Մահն ուրիշ բան չէ, բայց ենի հոգւոյն մարմին շարունիւս: Խօհւմ ճանըն թէնտէն ոյրը լամասան պաշտա շէյլ տէյիլ:

Սուրբքն աղօթիք զմնչ խնդրէին, եւ պահանուհի ի մարմայ: (այս ինքն՝ զութանենին ի մարմայ:)

Դ. Արաւորական նշանակութեամբ եալ ընդունելութեան ոյժ ունեցող բայանունները՝ բացառականի տեղ սեռական կ'առնեն:

Եմ եմ եւ ես մարդ մահկանացու՝ ֆնունով նախառութենիքն: այս ինքն՝ ծննեալ ի նախասուել զծէն:)

Այսպէս կ'ըստի նաեւ՝ Աստուածոց շնութ է+. նորուրաբած էմ: իրան որից:

Ե. Եպինակս ան անունները՝ որ այլ ընդունելութեան ոյժ ունին, հայցականի տեղ սեռական կ'առնեն\*\*\*:

Չեռքն են իրութունեայ իրուոց: (այս ինքն՝ գործող դոր-

\* Երբեմն կրաւորական ընդունելութիւն անցեալն ալ՝ բացառականի սեղ սեռական կ'առնեն. այսպէս:

Արգապակտութիւնը բարդ պատ ու իրեալը: (այս ինքն՝ ի մարդկանէ պատութիւնը: Կապեալը խոսութիւն կաշշանդեալը եւ իրականացնալը եւ իրուոց: Անդեալը արց: (այս ինքն՝ անկեալը ի սրոց:)

\*\* Քիշ սեղ ու ընդունելութիւնները, եւ աւելի քիշ՝ եւ մերձարքականները հայցական խնդիր կ'առնեն:

Ենարբոց եւ պղծոց, զնոց եւ զշաց անարգողաց: — Ոչ սիրողաց վերբորու պատիմս խոսուանաց: — Հուր ծախիշ գնուու: — Գափիք չարեաց:

Ճոց:) — Աստուած իսնիաժեր է նանդելիւշ: — Խորշակ խոսանելուցիւ է բուռոց եւ պնկոց.

Զ. Խոկ խնդիր բնութեան՝ ան բային պէս կ'առնեն՝ որ բային որ ոյժն ունին:

Այսպատ է ժամանակ ելից մերոց ի մարմայ տարի: (այս ինքն՝ ելամնելոյ մերոյ ի մարմայ աստի:) — Մի մուտ է ամենեցուն յաշեալուն, եւ մի ել հասարակաց: — Զշնդայն հայկոյութեան մի թողի: (այս ինքն՝ մի թողի հայհյելն զշողւցոյն:) — Բարկութիւնն է եւանդան շրտիւ արեան. (այս ինքն՝ եռալ արեան զսրտիւ:) — Աստուած արար զարեգակն լուսագու որոշուն վլան, զլուսին եւ զաստեզը՝ լուսագու իշիւրոյ: — Եղար մըտարքը, եւ բանաւորքը, եւ սպասարուն յանբանից: — Ճեթանոսը արարածոց պաշտօնաբար եղեն:

Ըստ անգամ հասարակ ածականներն ալ խնդիր կ'առնեն:

Է. Որոնք որ նման, յարմոր, մելքանոր կը նշանակեն, արական խնդիր կ'առնեն, խնչպէս հարցումն ալ կը պահանջէ:

Որպէս ոչ են նման երեսը երեսաց, նոյնպէս եւ ոչ միրուք մարդկան սրտից նման են: — Բնութիւնն մեր միմեանց կարօտ ստեղծաւ յարաբէն: — Լեզու աբժանէ է մէծի զիուլութեան:

Ը. Որոնք որ սահնեալ կամ պարէ ըլլաւ կը նշանակեն, բացառական խնդիր կ'առնեն. նոյնպէս կրաւորականի զօրութիւնն ունեցող ածականները:

Զիք ինչ տեղի, որ նախուր իցէ յԱստուածոց: — Յարումանէն անժառանի վախճանէր: — Արարին ամենեցուն աներեւոյնի է ի մարմանոր ակաց: — Անդասատն մասուր է ի վլաց: — Գայլ սպասարք է ի շնոյ եւ ի հնազանդութեանէ ձեռաց մարդկան: — Անխօսն է ջրոյ զինին անապակ կոչի: — Եղեն շարժուն ի հումայ:

Թ. Վա մասնկամբ բազագրեալ ածականները, կրնան շատ հեղ բացառականի տեղ տրական խնդիր առնեն: Աստուած մահա է մոտաց կամ ի մոտաց: — Աստուած անսես է աշաց կամ յաշաց: — Անձաշակ հոգեւորական իմսատից: — Անձաշակ յերկնաւոր բարեաց:

# Գ | Ա Խ Խ Ժ Ճ Ե Տ Ա Տ .

## Մ Ա Կ Բ Ա Յ Ն Ե Ր Ա Ւ Վ Բ Ա Յ

Ա. Շ Ա Տ տեղ պարզ ածական անունները՝ բայց  
վրայ իշխանուն համար՝ մակրայ կը լլան:

Որ յուսով մեղանչէ, անցոյն կունչի: — Մի անայն  
ծախսեցուք զամկաւ աւտորս կենաց մերոց: — Վու-  
կաս լուսառության պատմէ զշանգամնս վերանալըն  
Քրիստոսի: — Մեծաւ փութով անդադրու տայ  
զանձն ի գործ եւ ի վաստակ մըջիւնն: — Մեծայայն  
կարգացեք թերեւս ի քուն իցէ եւ յառնիցէ:

Այսպէս կը լսուինաեւ՝ անողոք պատճեւ, առա պար-  
ձեւ, անբառ լողարդեւ, եւ այլն:

Բ. Երբեմն ածականները « գիրն առնելով մակ-  
րայ կը լլան:

Զարադործն խղճիւ մտաց հարեալք սաստկադոյնս  
տանջին: — Բազմապատիկս աշխատէին:

Այսպէս կը լսուի նաեւ՝ անշահու լու, անօդուոս ծա-  
խեւ, եւ այլն:

Գ. Երբեմն ալ յոդնակի նախդրիւ տրական կը  
դրուի, այսպէս:

Յանձեսու ուտեւ. Յանյայոր ի ներքս մտանեւ. Յան-  
նուն կալ. Յանորդանս ծախեւ. Զգեւ ի հաղողին:

Դ. Ասոր հակառակ մակրայները կրնան ածականի  
տեղ բայանուններու եւ ուրիշ գոյականներու վրայ  
դրուիլ:

Յանձեսուի շարժմունք բաղում անդամ ի միում ժա-  
մու զաշարահու սասաննեցին:

Արտն է շտեմարան ամենայն բարեսու խորհրդոց. (այս  
ինձն՝ բարի խորհրդոց: — Արդեմար սիրով զկամն հօրն  
կատարեւ. (այս ինձն՝ որդիկամն սիրով: ) — Ծինէ  
երկուս տունն մեծապես ծախիւք. (այս ինձն՝ մեծամեծ  
ծախիւք: ) Այսպէս կը լսուի նաեւ յատիք եւ յանդիք բա-  
րունիւնն կը լլան:

Ե. Վասնկ տեղեր գոյականին կամ բայանուան  
նախդիրը մակրային վրայ կը դրուի:

Ազրմութեան փոխարէն պարգեւէ Աստուած պի-  
սկզբանէ պատրաստեալ արծոյութեան: — Ծառնկք  
առաքելոյն Յակովայ խստացան իբրեւ զուշու ի  
առէպ ծունդ իրիւթյուն:

Զ. Երբ որ նախարլութիւնները իմնդիր չունենան,  
բայսին վրայ կիյնան ու մակրայի պէս կը բանին:

Արի, անց ի մէջ: Եւ, Թշուն եկուու: Գալք, օր-  
թայս կէլ:

Մտեալ ի նաւ անց յայնիդա: — Արձակեա զժողո-  
վուրդսկ, զի երթեալ լուրջ յագարակս, գնեսցեն իւ-  
րեանց զինչ ուտիցեն:

Է. Երբեմն մի եւ նոյն բառը կրկնուելով կամ  
քանի մը անուն քովէ քով դալով մակրայ կը լլան:

Սովն եւս ուն վես սաստկանայր: — Աստուած ընդ  
Մովսէսի բերու ի բերու խօսէր: — Բան առ բան պա-  
տասխանի առնել: — Արեւելքն ոչ կարեն ուղեղ  
ոտիքը ընթանաւ, այլ հոյնի ի հոյնի, եւ վաղվաղակի  
անկեալ կործանին:

Աստուած պաշտութիւն բանի  
ի կը լուսի երեւեալ լինէր յաշխարհին Հայոց: — Մեծ  
ամուրդ այդ նիմի ի վը տապալեցաւ: — Առ Մակե-  
դոնացւոց թագաւորն ագռաւաք ողջոյն տային պայտ օրի-  
նակ, ինդա թագաւոր Պալողոմէոս: — Եւ էր պատճէն  
հրօմանակին օրինուի պայ:

Ը. Այսնպէս քանի մը անուններ զանազան հորով  
դրուելով՝ մակրայի ոյժ կ'ունենան:

Կարւա Սաւուղ զթագաւորն Ամազեկայ զԱգագ կենդա-  
նայն. (աղջ ողջ: ) — Համարեցան թէ առ ոչչ ինչ իցէ.

(աղջ երեւցոծ: ) — Յիսուս հանէր զզիշերն ի հւուի  
յաղօթս. (ի վերն ի բան: ) — Լեան Սինա ծխէր առ  
հասարակ:

(ամէն ողջն: ) — Առ օրին կամ նոյն օրին հա-  
տուցանել զլարձն. (անժշխաղէն: ) — Վիճել զանհա-  
պարհայն. (ծաճբան, ճաճբու վայ: ) — Զարութիւնն թէ-  
պէտ առ ժամանյան հեշտացուցանէ, սակայն յետոյ մե-

ծապէս տրմեցուցանէ:

## ԾԱՆՈՒՅԻՄ

Ուշափ կարելի էր՝ ջանացինք համաձայնութեան գիտելիքները դիւրին կարդով, բացայայտ օրինակներով քիչ կանոնի մէջ համառատել, միանդամեյն հարկաւոր գիտելիք մը դուրս չձգել: Միայն քանի մը զարտուղութիւններ դուրս թուղարակ անունը, որ մեր նախնիք բանեցուցած են: Անոնցմէ մէկ քանին հսկնենք:

Յոզնակի հայցական ու տրական հոլովին վրայ ու դրի տեղ՝ դրուած ալ կը դանուի:

Վարդապետը առաւել պատուելի են քան զհարժ ըստ մարմնոյ: — Առ աղքատ ողորմած եղիցուք:

Երբեմն ալ ուղղականի մէջ + դրին տեղ՝ «: Օրէնս արդարութեան բռնութիւն մեր եղիցի: — Երէ» խորհուրդս սոսկալիս ի քեզ տեսանի:

Տեղ տեղ գիմաւոր բային անուն բային սեռական կը դրուի:

Ոյր ուրած ի մարդկանէ զերիս տիւս եւ զերիս գիշերս անընդհատ ի քան լինիցի:

Երբեմն այս, այդ, այն ցուցական գերանունները՝ թէ իրենց գոյականէն առաջ ու թէ եաքը դրուին, ամենեւին չեն հոլովիր:

Այս եւսպառ. (Քիւնանակ ըստլու՝ այդը իւղոյ:) — Տանս այս, նազըլ այս. (Քիւնանակ ըստլու՝ տանս այսորիկ, հզօրիս այսորիկ):

Ամաց մէկ հոլովը մէկալ հոլովի տեղ կը դրուի: Այսը երախութէտ, զայսուս տառարէ, այսմ սահմանաւ. (Քիւնանակ ըստլու՝ այսորիկը երախուեզը, զայսորիկը աւորը, այսուս սահմանաւ:)

Այսպէս կըսուի նաեւ ոքում անուն էր Յայրոս, (այս թիւն՝ որպ անուն էր Յայրոս:)

Ուշափ աւելի փոյթ ունենայ սորվողը կարդացածն աղէկ հասկընալը, այնչափ աւելի դիւրաւ կրնայ գտնել այսպիսի զարտուղութիւնները:

## ԳԼՈՒԽ ԺԸ.

## ԼՈՒԺՄԱՆ ՈՒ ՀԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԱՇԿԵՐՏՆԵՐԼ քերականութեան հետ պիտի սկսին պարզ գրքէ մըն ալ կարդալ ու չգիտցած բառերնին սորվել: Եաքը ան սորվածներնուն վրայ պիտի սկսին զատել նախ անուններուն հոլովինքը, երկրորդ ածականն ու գոյականը, եւ եաքը գերանունները, բայերուն սեռն ու խոնարհմանքը, եւ այլն. այսպէս,

Իբրեւ էջ Յիսուս ի լեռնէ անտի, գնացին զինի նորա ժողովուրդք բազումք:

Իբրեւ, մակըայ. էջ, էջնեմ, ներգործակերպ չէր զաք բայ, կատարեալ, եղակի երրորդ գէմ. Յիսուս, ուղղական յատուկ անուն. և լուսնէ, բացառական, կ'ելէ լուսն գոյական անուննէն. անոփի, մակըայ. գնացին, գնաց, ներգործակերպ չէզաք բայ, կատարեալ, յողնակի երրորդ գէմ. զինի, նախարիսութիւն. նորա, սեռական ննդիք նախարդութեան. ժողովուրդք, յողնակի ուղղական. բաշտադ, իր ածականը, որ մէկտեղ հոլովիր է:

Երբ որ երկրորդ մասը կը սկսին, ան ատեն պիտի ճանչնան թէ որն է անուն բային, ննդիքը, յատկացուցիչը, եւ այլն: Անոր համար ըսինք որ սորվածներնուն վրայ ընեն լուծումը, ինչու որ մինչեւ խօսքը հասկցուի չի լուծուիր: Ուստի լուծելու խօսքը յառաջ պէտք է թարգմանել տալ տղուն ու եաքը լուծել տալ, այսպէս:

## ՕՐԻՆԱԿ:

Իբրեւ էջ Յիսուս ի լեռնէ անտի, գնացին զինի նորա ժողովուրդք բազումք: Եւ ահա մատուցեալ բորոտ մի՛ երկիր պատանեկ նմա եւ ասէր, Տէր, եթէ կամիս կարող ես զիս սրբել:

Յիսուս երբ ու լուսնէն էջաւ, անոր երեւեն շատ ժողովուրդներ գայցին: Եւ ահա բարոս մը ունը ժամանէ՝ անոր երկրագիտութիւն իշներ ու լուսեր, ած Տէր, նէ որ սուլէս, կը հաս զիս սրբել:

“Ակաման Յիսոսս տաղտան էնտի, օնուն արտընտան չօդ ձեմաթլար կիթտիլէր: Աէ իշթէ պիր ույուղու օնա եագաշոպ՝ սէճտէ գըւար վէ տէր իստի, էֆէնտիմ, էյէր իսթէրսէն պէնի թէմիզ էտէպիլըրսին:

Լուծումն:

Իբրեւ, մակրայ.

Էջ, ներգործակերպ չէզպ բայ.

Յիսոսս, անուն բայի.

Ի լւանէ անտի, այս ինքն ի լւանէն բացառական ինդիր էջ բային.

Գնացին, չէզպ բայ.

Զինի նոր, նախադրութեամբ ինդիր ֆնացին բային.

Ժողովորդ բայսամ, անուն բայի.

Եւ, շաղկապ.

Ահա, մակրայ.

Մասուցիալ, ընդունելութիւն անցեալ, որ գործիահանի ոյժ ունի.

Տորոս մէ, անուն բայի.

Երիէր պատանէր, ներգործական բայ.

Կմա, տրական ինդիր երիէր պատանեմ բային.

Եւ, շաղկապ.

Ասէր, ներգործական բայ. իր անուն բային զօրութեամբ կ'իմացուի, որ է Կո, այս ինքն բորոն.

Տէր, կոչական:

Ենէ շաղկապ.

Կոմիս, հասարակ բայ, զօրութեամբ ունի անուն բային, որ է Քոս.

Կորող Ես, չէզպ բայ, զօրութեամբ ունի անուն բային Դու.

Զիս ինդիր սեռի աբել աներեւութիւն.

Սբէլ, աներեւոյթ:

Երբ որ վարպետը կը տեսնէ որ աշկերաը դիւրին խօսքերը կրնայ անսխալ լուծանել, ան ատեն լուծումն ուրիշ կարծ կերպով պէտք է ընել տալ: Աս երկրորդ լուծման կարգն աս է, նախ իւրաքանչիւր բառ իր կարգաւը դնել. եւ երկրորդ՝ մութ խօսքերը պարզել: Կար-

գին մէջ ամենէն առաջ կը դրուի յարաբերական դերանունը կամ շաղկապը, ետքը մակրայը, ետքը անուն բային, ետքը ինդիր սեռին, ետքը մէկալ ինդիրները. այսպէս:

Յիշեաց Աստուած զնոյ: . . Եւ ած Աստուած Հողմի վերայ երկրի. եւ խցան աղքերք անդնդոց, եւ արգելաւ անձրեւ յերկնից . . : Եւ նստաւ տապանն ի լերինս Արարատայ: Եւ յետ քառասուն աւուր եբաց Նոյ զպատուհան տապանին, եւ արձակեաց զագուաւն:

Լուծումն: Աստուած յիշեաց զնոյ: Եւ Աստուած ած Հողմի վերայ երկրի. եւ աղքերք անդնդոց խցան, եւ անձրեւ արգելաւ յերկնից: Եւ տապանն նստաւ ի լերինս Արարատայ: Եւ Նոյ եբաց զպատուհան տապանին, եւ արձակեաց զագուաւն:

Այսպէս պարզելու մէջ յատկացուցիչը յատկացեալէն, բացայատիչը բացայայտեալէն, “Ն բացասական մասնիկն իր բայէն, մասնական անուան ու ածականին ինդիրն իրենցմէ չեն զատուիր, ինչպէս:

Օբինակ:

Վատես Փարաւոն երազ. թուէր թէ կայցէ յեզր զետոյ, եւ ահա որպէս թէ ի գետոյ անտի ելանէին եւթն երինջը գեղեցիկը տեսանելով եւ ընտիրք մարմնով: Եւ այլ եւս եւթն երինջը ելանէին ի գետոյ անտի, զազերք տեսանելով եւ վտիոք մարմնով:

Լուծումն: Փարաւոն ետես երազ. թուէր եթէ կայցէ յեզր զետոյ, եւ ահա որպէս թէ եւթն երինջը գեղեցիկը տեսանելով եւ ընտիրք մարմնով ելանէին ի գետոյն: Եւ այլ եւս եւթն երինջը զազերք տեսանելով եւ վտիոք մարմնով ելանէին ի գետոյն:

Ա-րէլ օբինակ:

Խին եղբաբեն Յովսեփու տասներին գնել ցորեան յեղիպտոս, եւ զբենիամին զեղապը Յովսեփու ոչ արձակեաց Յակոբ ընդ եղբարան. քանզի ասէր թէ գուցէ

պատահիցէ նմա Հիւանդութիւն : . . . Ծանեաւ Յովսէփ զեղարան իւր, եւ նոքա ոչ ծանեան զնա. յիշեաց Յովսէփ զեղարան իւր, եւ ասէ յնոսա. Լրտեաբ էք դուք, եւ դիտել զել եւ զմուտ աշխարհիս եկեալ էք :

**Առաջանակ:** Տանեաքին եղարքն Յովսէփու իջին յեցիպոս առ ի զնել ցորեան, եւ Յակոբ ոչ արձակեաց զինիսամին զեղային Յովսէփու ընդ եղարան. քանզի ասէր թէ գուցէ հիւանդութիւն պատահիցէ նմա: Յովսէփ ծանեաւ զեղարան իւր, եւ նոքա ոչ ծանեան զնա. Յովսէփ յիշեաց զերագն իւր, եւ ասէ յնոսա. Գուք էք լրտեաբ, եւ դուք եկեալ էք առ ի դիտել զել եւ զմուտ աշխարհիս:

Խոկ պարզելու մժութիւններն ասոնք են. թէ որ յարբերականը յոգնակի տեղ եղակի է նէ, յոգնակի ընել. երբ որ հարկաւոր եղած տեղ աներեւութին վրայ առ ի նախոցիր կը պակսի զնել. նոյնպէ անուն բային ալ թէ որ ներգործութեամբ չէ դրուած, ներգործութեամբ զնել, եւ այլն:

### Օրէնսդիր:

Ոչ ուրուք լուցեալ ճրագ՝ զնէ ի թագստեան, եւ ոչ ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի. զի որ մտանեն՝ լցու տեսանիցեն:

**Առաջանակ:** Ոչ ուրուք լուցեալ ճրագ՝ զնէ ի թագստեան, եւ ոչ ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի. զի որ մտանեն՝ տեսանիցեն լցու:

### ՀԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐԱՅ

Վախնեաց շարագրութեան միա զնելու ըլլանք, կը տեսնենք որ մէջերնին զանազանութիւն մը կայ: Աս զանազանութեան ուսկից առաջ գալը թող տալով, (որովհէտեւ անիկայ լցուին պատմութեան կը վերաբերի,) հոս մինակ ինչ ու քանի տեսակ ըլլալուն վրայ համառօտ մը կը խօսինք:

**Կարագրութիւնն երեք տեսակ կրնանք բաժնել,** այս ինքն՝ Պարզ, Սկզբան եւ Ճնշի կամ Բարձր: **Ա. Պարզ կ'ըսուի ան շարագրութիւնը՝ որուն շարքը բնական է ու գիւրաւ կը հասկցուի:** Այսպէս են Աստուածաշնչին շատ զգեցրու: այս ինքն՝ Մովսեսի հմագ գրքերը, Յեսու, Գատաւոք, Թագտաւոք, Մհացորդը, Մարգարէութեանց ոմանք, չըս Աւետարանք: Աս կարգին տակ կ'երթան նաեւ Ա. Եփրեմին Սուրբ Գրոց մեկնութիւնը, Ա. Յակոբ Մծնաց Հայրապետին՝ Զգն ըստած գիրքը, Եւսեբիոս եկեղեցական պատմութիւնը, թէպէտ եւ առջնաներէն քիչ մը տարբեր ոճ ունին: Խոկ վերջին հեղինակներու գործքերէն ասոնց կարգը կրնան սեպուիլ Հարանց վարքը, Ծնորհալի, Յայսմանուրքը, եւ ասոնց նման զրուածներ:

**Բ. Միջակ կ'ըսուի ան շարագրութիւնը՝ որուն բառերն ու ոճերն աւելի վայելուշ ու կարգը հասարակ բնական կարգէն տարբեր է. ինչպէս են Աստուածաշնչին Յուղիթ, Իմաստութիւն, Գործք առաքելոց, Պոլսոսի, եւ կաթուղիկեաց թղթերը. Եղինիկ, Ասկերերանին՝ Մատթէի, Պօլսոսի թղթոց եւ Խայեայ մեխութիւններն եւ ուրիշ շատ ճառերը, Ա. Քարաղի վեցօրեայ արարչութեան գիրքը, Եւսեբիոսին ժամանակագրութիւնը, Սեբէրիանոսի ճառերը, Ա. Կիւրզի Ազերայնդրացւոյ սուրբ Գրոց մեկնութիւնը: Խոկ երկրորդ թարգմանչաց եւ վերջին հեղինակներուն մէջ աս կարգին տակ գացողներն են, Մամբէտ, Եղիշէ, Մանգակունի, Սարդիս, Խգնատիս, Լամբրոնացի:**

**Գ. Շնորհ կամ Բարձր կ'ըսուի ան շարագրութիւնը՝ որուն բառ երն առ ատ. եւ ինքն զանազան վայելուշ նոյնանշաններով զարգարուած ու կարգը շըշուն է. ինչպէս են Մակաբրայեցւոց զբքերը, Կրիփեն, Ագաթանգեղոս, Փ. Բուզնանդայ պատմութեան շատ տեղերը: Աս կարգին տակ կ'երթան նաեւ Ա. Կիւրզի երաւակէ մացայ Կաշուն ընծայութեան ըստած գիրքը, Եւագրի իբրաներն ու Ասկերերանին Յովհաննու մեխութեան առաջին աստուիրերը ճառերը: Խոկ երկրորդականներէն՝ Ա. Խորենացւոյն շատ տեղերը, Յովհան կաթողիկոսի պատմութիւնը. Գր. Նարեկացին, եւ այլն:**

Ա. Պարու Հարավիրութեան օբյեկտ:

Իբրեւ ծերացաւ խսահակ եւ վատեցին աչք նորա ի տեսանելը, կոչեաց զեսաւ զորդի իւր զերէց եւ ասէ ցնա, որդեակ իմ. եւ նա ասէ ցնա, ահաւասիկ ես: Եւ նա ասէ ցնա: ահաւասիկ ես ծերացեալ եմ, եւ ոչ զիտեմ զօր վահճանի իմոյ. արդ՝ առ դու զգործի քո զաղեղն եւ զիապարճու, եւ ել ի դաշտ. եւ որսան ինձ որս. եւ արան ինձ խորտիկս որպէս եւ ես սիրեմ. եւ բեր մատոն ինձ, զի կերայց. եւ օրհնեսցէ զքեզ անձն իմ մինչ չեւ մեռեալ իցեմ: Եւ լրաւ Ռեբեկա զի խօսէր խսահակ ընդ որդւոյ իւրում: Գնաց Եսաւ ի դաշտ որսալ որս հօր իւրում: Եւ խօսեցաւ Ռեբեկա ընդ Յակոբայ որդւոյ իւրում եւ ասէ. ահա լրայ ես ի հօրէ քումէ զի խօսէր ընդ եղօր քում եւ ասէր. բեր ինձ որս եւ արան ինձ խորտիկս, զի կերայց եւ օրհնեցից զքեզ առաջի տեսան մինչ չեւ մեռեալ իցեմ: Եւ արդ, որդեակ իմ, ընր ինձ որպէս ես պատուիրեմ քեզ: Գնան դու ի դաշտն, եւ առ ինձ անտի երկուս ուլու փափուկս եւ ընտիրս, եւ արարից զնոսա խորտիկս հօր քում որպէս եւ սիրէ. եւ մատուցես հօր քում եւ կերիցէ, զի օրհնեսցէ զքեզ հայր քո՞ մինչ չեւ մեռեալ իցէ: Եւ ասէ Յակոբ ց՛ներեկայ մայր իւր, եղբայր իմ Եսաւ, այր թաւ է, եւ ես Երկի, գոյցէ շշափիցէ զիս հայր իմ. Եւ լինիցիմ առաջի նորա իրեւ արհամարհու, եւ ածիցեմ ի վերայ իմ անէծս եւ ոչ օրհնութիւն: Եւ ասէ ցնա մայրն իւր. յիմ վերայ անէծքն այն, որդեակ. բայց միայն ընր ձայնի ինում եւ եղթ ած ինձ: Գնաց եւ առ ած մօր իւրում. եւ արար խորտիկս որպէս եւ սիրէր հայր նորա:

ԾՆՍԴ. Խ. 1—15:

Բ. Մէջակ Հարավիրութեան օբյեկտ:

Ո՞սք ի բանակս զօրականացն անդս երկրի գնեսցէ, կամ նիւթս վաճառականաց աղխաղսիցէ. չիք ոք, չիք ուրեք: Եւ կարի իսկ յիրաւի եւ նմանագոյնս: Ի պատերազմ եկիր, ասէ, եւ ոչ վաճառս ինչ վտառել. զի՞ո

այդէւակի ողորիցիս վասն աեղույգ, զոր յետ սակաւ մի ժամանակի թողուլ հասանիցէ. յորժամ յաշխարհ երթ թայցեմք, զայդ անդ արասնիցէ: Զնոյն եւ այժմ անք յըեզ. եթէ յորժամ ի մեր քաղաքն հասանիցէ երթալ, յայնժամ զայդ կազմեածիր. մանաւանդ թէ չհասանիցէ ինչ քեզ այսուհետեւ աշխատ լինել, զի թագաւոր ինքն անմասայն կազմիցէ: Քեզ աստ փոս ինչ սակաւ շուրջ հատանել բաւական, եւ ծողիս կանգնել, ի վերայ գլխայդ սակաւ մի զնովանոցակն գործել. այլ շնուռածոց եւ ոչ մի ինչ պէտք են: Տես, զիարդ վաշխիքն եւ սայլիւք Ակիւթացւոց աշխարհին կեանքն վճարին. զիարդ ըստ ճարակացն եւեթ փոխտեն. այսպիսի կեանս պարտ է կեալ քրիստոնէից. ընդ աշխարհս շրջնէ, եւ ընդ սատանայի պատերազմ տալ, զգերեալն ի նմանէ արձակել, զլուարանդիմն ի դիւրութիւն հատուցանել, եւ յամենայն երկրաւորացս ազատել: Զի՞ շնեսցես ապարանս, ով այր դու, զի առաւել զանձն կապիցես: Ընդէր փորես զերկիր, եւ դնես զանձս, զի հակառակ անձննդ պատերազմ կոչեցես: Ընդէր ածիցես պարիսպ, եւ կազմիցես անձնամբ անձնին բանդ:

Եշ եթէ գժուարին ինչ թուիյի քեզ այս, եկ երթիցուք յայն ասպաւարս զի եւ արդեամբք իսկ ու սանիցիս զդիւրութիւնն: Խուզու եւեթ շնեցին. եւ եթէ չուել հասանիցէ, այնպէս թողուն եւ չուեն, որպէս զօրականքն ի խաղաղութեան զբանակն թողուցուն եւ գնայցեն. քանզի այնպէս բանակեալ են: Վանաւանդ թէ եւս աւելի յանկալի տեսիլ տեսանել իցէ. քանզի եւ յանկալի իսկ տեսիլ է տեսանել զանսպասն ի վանականօք, վարկպարազի խորանք, խիտ առ խիտ թեւ ի թեւ. հարեալ, ճիգն ի ճիգն զապարմանցն թեւակս խառնեալ, քան զզօրականացն բանակի. ուր սրահակք ձղիցն, եւ զտէզս եւ զգեղարդունս կանգնեսցեն, եւ զնիցն զեղարդեանցն զաղեղնակապարճս կափիցեն, պղընձապաս զզլուխսն առնիցեն, եւ մեծապայծառ իմն կմբեայ վահանացն փայլիցեն, եւ կողինաւորք եւ զրահապատք շողայցեն. թագաւորին սպաս առնիցեն ի դաշտի ուրեք, ի հարթ եւ յողորկ վայրի, եւ ճաշք զմաշս մղիցեն, եւ

ընթրիք զընթրեօք անցանիցեն, գուսանկը երդիցեն, փուղարք զձայն փողցն նուազիցեն։ Սակայն եւ այնպէս չէց գեղեցիկ տեսիլքան զայն զըրմէ այժմ եւ պատմեմ։

ԱՅԻ. ՄԱՏ. ԿԹ.

Գ. Բարձր շաբաթը մեան օքնակ։

Ա. Ըրդ՝ ի մեւս եւս զլուխ տարւոյն կամնէր խոռով թագաւորն Հայոց գունդ կազմել եւ զօրս բովանդակել, գումարել զզօրս Ազուանից եւ զվարաց, բանալ զդրունս Ալմանաց, եւ զիւրոյ պահակին, հանել զզօրս Հմնաց, ասպատակ զնել ի կողմանս Պարսից, արշաւել ի կողմանս Ասորեստանի, մինչեւ ի զրունս Տրզեանի, աւար առեալ զերկիրն ամենայն յապականութիւն դարձուցան զշնանիստ քաղաքացն եւ աւանացն ցանկալեաց, զշնեն երկիրն ամենայն թափուր եւ աւերակ թողոյր. ջընջել ի միջոյ ի բաց կորուսանել, իսլել քակել հիմն ի վեր ջանայր առնել: Համարէր բառնալ զօրէնս տէրութեանն Պարսից: Ուիստ եղեալ միանգամայն վրէժ իննդրել մեծաւ քինութեամբ զանգանելն իւրեանց իտէրութենէն. սպառ սպոռու ջանայր զլրէժ իննդրել մեծաւ քինու նախանձաբեկ լինելով, մեծամեծու փրայր, ի բազմութիւն զօրաց ապաստան եղեալ եւ ի քաջութիւն զօրաց յուսացեալ: Վաղվազակի ի թիկունս հասանեին մեծաւ բազմութեամբ ժիր եւ քաջ առնեւծիոյ, եւ բուռն կազմութեամբ Ազուանք, Վիհնք եւ Շիլք, Կասպք, եւ այլ եւս որ ի սմին կողմանց, զի զլրէժ արեանն Արտեւանայ ինդրեսցեն։

Զ. ի թէպէտ եւ եր ինքն ի մեծի արտմութեան վասն բնութեան եղայրութեան ազգատոհմին, զի հնազանդեցան եւ ի ծառայութիւն մտին համբարձելոյ թագաւորութեան Աստահացլոյն, եւ ընդ նմին միամնեցան։ Զի եր Խոսրովու եւ գեսապան արաբեալ զի իւրեանց տոհմայինքն ի թիկունս եկեցեն, եւ նոցա ընդդէմ կայցեն ընդ նորս թագաւորութեանն։ Անտի սմա ձեռն տուեալ ի կողմանց Քուշանաց, եւ յայնմ մարգէ, եւ յիւրեանց ի բուն աշխարհէն։

մարտիկ զըրայն, զի ի թիկունս հացցեն։ Սակայն տոհմին եւ ազգապետքն, եւ նախարարքն, եւ նահապետքն Պարթեւաց ոչ լինեին ունինդիր. զի միամուեալք եւ հաւանեալք նուածեալք էին ի տէրութիւնն Արտաշիք, քան ընդ տէրութիւն իւրեանց ազգատոհմին եւ եղայրութեանն։

ԱԳԱԹ. Ա:

Բ. Չուեաց իսալաց դնաց Յուգա ի միջնաբերդ ամրաց անտի եւ եկն բանակեցաւ ի բեթսակարիա, գէմ յանդիման բանակի արբային։ Կանիսեաց ընդ առաւօսն թագաւորն, առ զբանակն տարաս բանակեցցյ ի միջոյ անտի ըստ ճանապարհին Բեթսակարիայ. եւ զգօրմն ափեաց ճակատեցցյ ի մարտ պատերազմի. Փող Հարին, կազմեցին պատրաստեցին զիիզն, ճաշակեցուցին յարիւն խաղողյ, ի զմուռու եւ ի գինիս։ Եւ կարգեցան բաշխեցին ի գունդու գունդու. եւ կարգեցին առ փիզ փիզ Հաղպար հաղպար այլ սպառապէն, եւ պահապան գլուխ գնդիցն հինդ հաղպար հէծեալ վասեալ նստոյդի ձեռն պաշտպան գնդիցն, զի ուր եւ կայցեն զաղանըն կայցեն եւ նոքա, եւ ուր եւ գնացցեն գնայցեն եւ նոքա։ Եւ վանդակակապ մարտկոց մենքենայիք ի վերայ փղացն կազմեցին, եւ զփղապանն ի վերայ գինոյն նստուցին։ Եւ զայլ այրուծին յաջ եւ յահեակ թեւս գնդին կազմեցին։ Իբրեւ անտի արեգակն ծայրս արձակէր, առ հասարակի ի զրահառոր պատենազմէն պղնձապատ վահանացն նշոյլք զերամիքն փայլաստակէին, եւ ճառագայթք հատանեին իբրեւ ի փայլաստականց հրոյ։ Եւ երկայնէր ճակատն, զեզըր որ զեարձամեք լերանցն, որ զջորովք եւ զիսորովք եւ զդաշտիք. եւ խաղային յառաջ առ հասարակ կարգեալք եւ կազմեալք. միաբան շարժէին առ հասարակ ամենեքին որ լսէին զձայն բարբառոյ բազմութեան, զշաշիւն զինու, զշառաշիւն զերիս արացն թնդիւն, զաննաձայն վահանաւոր վառելոցն։ Եկն ե հաս Յուգա իւրով զնդաւն, կարգեցաւ կազմեցաւ ճակատեցաւ պատրաստեցաւ, յարձակեցաւ ի դիմի հարաւ դնդի թագաւորին։ յայնմ տեղուջ յանդիման թագաւորին վեցհարեւը հէծեալ սպառապէն դիթաւալ կացուցանէր յանդիման թագաւորին։ Յայնմ վայրի գէտ

ակնի վեր ամբառնալր Նղիազար աւարան, տեսաներ մի ի գագանաց անտի վառեալ զարդարեալ, ի զէն արքունի վառեալ, եւ նշանս արձակեալ, համարեցաւ թէ արքայն իսկ ի նմին իցէ: Յարձակեցաւ ի վերայ զնդին՝ յաջ յաշեակ կոտրեաց, չոգաւ մինչեւ եհաս ի փիլ անդր նշանաւոր, զէն վերացոյց եւ եմուտ ի ներքոյ. եհար եւ անդէն կործանեաց. եւ էջ նստաւ փիլն ի վերայ, եւ զնանդէն ճմբեաց:

Ա. ՄԱԿԱԲ. Զ. 32—46:

Գ. Ի հանդիսի աստ արտաքին աշխարհականքդ յորժամ բանաւոր մարտիկ զօք մեծահզօր, յաղթական պահեալ ուռատելը լիցեն, համագունդ խուռանընթաց առհասարակ ամեննեքեան ի վերայ դիմեն, զի տեսանել եւ զննել զմեծապահն զօրութիւն եւ զիմաստութիւն ճարտարութեան զամենայն մարթացցեն: Եւ անդ է տեսանել զժողովս բիւրաւորաց սրտի մոտօք սգւովք եւ մարմնվք վերաքանչեւր աչս արձակեալ ի տեսանել. զի մի ինչ իւիք իրօք յորմէ որ ինչ ի մէջ նոցա գործիցի, վրիպեալ գտանիցին: Դարձեալթէ եւ յերգու արուեստականաց զօք պաճուճեալ ի մէջ նոցա պատմեցցեն, մի անդամ դէմ ենեալ առաւել քան զշանդէս լուսն զառպարիզայն տեղի, եւ յամենայն կարեւոր իրացն լքեալ, մեծաւ յօժարութեամբ եւ փութօվ ելեալ նստին. զի զերդս արուեստականաց եւ զերփն երփն զարդարելոցն առ ընդ միմեանս կշռելով որ ինչ ընտիր իյե լաւութեամբ, զայն գտաննելինչ մարթացցեն: Եւ այս արտաքին խառնաղանձ բազմութեան: Ապա եթէ ճարտարապետը հուետրայն ճախարակեայս սեթեւեթեալս ըանիւք փիլսափայք ի մէջ մատիցեն. քանզի գոն եւ նոցաթատերը եւ հանդէպ նուագայ. կոփիւնք եւ անհնարին կշռութիւնք եւ ընտրութիւնք բանիցն ասացելց: Խսկ արդ եթէ ճարտարութեան բանիցն իմաստութեան, եւ քաղցրութեան երգոցն արուեստականաց, եւ բանութեամբ քաջութեան արանցն ճգնութեանց այնչափ միաւ գունդ միախուռն ի լսելիս եւ ի տեսաննելիս մեծաւ յօժարութեամբ դիմեալ շուրջ նստեալ գեգերին, ո՞չափ պարտ եւ պատշաճ է փոյթ եւ յօժարութիւն մեծաւ պահանջմամբ առ մեզ մաստուցանել: Զի իրը ոչ եթէ

մատութիւն ինչ երգոց արուեստականաց, եւ ոչ ընդունայնապարծ բանութիւն ըմբշաց մերկամարտիկ ճգնութիւն պատմելոց եմք, եւ ոչ զմարտարաւութիւն հուետրացն, այլ աստուածեղին չորդհար ի լեզուն տատանելոց:

ՈՍԿԵԲ. ՅՈՎՀ. ՅԱՒԱԶԱԲ.

## Գ Լ Ո Ւ Խ Խ Ժ Թ.

### Ա Ե Ր Ծ Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ր Ա Ց

Ա երծանսութիւնը, որ կարդալ ըսել է, հինքերականն այսպէս կը սահմանէ, Վէրծանսութիւնն է մասն էլլիթածաց կամ շարտերաց անվետը յարագալութիւն: որ է ըսել վերծանսութիւնը քերականութեան մէկ մասն է, որ առանց սիալի կ'արտասանէ թէ էլլիթ, այս ինքնուանաւոր խօսք, եւ թէ շարտեր, այս ինքն արձակ գրուած պարզ խօսք:

Ա զէկ կարդալու համար երեք բան պէտք է: «Ասիս ամէն բառ իր յատուկ գրովի արտաբերել: Երկրորդ՝ աղէկ շեշտել կամ բթէլ եւ այլն: Երրորդ՝ խօսքին վայելութեան համաձայն շատ կամ քիչ շունչ առնել: Առաջինը կ'ըսուի ուղարկութիւն, երկրորդը՝ առաջանութիւն:

### Ա. Ո Ւ Պ Ա Շ Ք Ի Ր Ա Ն Ա Ն Վ Ր Ա Յ :

Ա զզագրութեան գործքն է աղէկ միտ դնել որ կարդալու եւ զրելու ատեն գրերը սիալ չարտաբերուին, կամ իրարու տեղ միալ չգրուին: Ինչպէս օ՛ սի տեղ: Ե՛ կի տեղ, ո՞՛ զի տեղ, Յ ցի տեղ, Ղ սի տեղ. եւ այլն,

### Բ. Ա Ռ Ա Շ Ք Ի Ր Ա Ն Ա Ն Վ Ր Ա Յ :

«Ա ախնիք զանազան առողմանութեան նշաններ ունեին, որոնք հիմակուան ատեն չեն բանիր:

Ճիմայ բանածներն են չլշոն ու պարոյնչ:

Շ էլլու՝ որ ասանկ (Շ) նշան մըն է, ան բառին կամ ան վանկին վրայ կը դրուի, որն որ զարնելով պիափ արտաբերուի: Անոր համար բայերուն հրամայական եղանակին վրայ, բացասական կամ հաստատական մակրայներուն

Վրայ ու կոչականին վրայ հասարակօրէն շետ կը դրուի:  
Ո՞ւ դժունի լու ո՞ւղի՞ն եւ արդար, զի բարեւ լինիցի՞ն:

— Որ ո՞ն կամիցի դործեւ, եւ կը իցի՞ մի:

Խոկ անուններուն, գերանուններուն ու մակեայ-  
ներուն վրայ յարմարութեան ու վայելութեան նայելով  
կը դրուի:

Պարոյէ՝ որ ասանկ (°) նշան մըն է, հարցական  
խօսքի վրայ կը դրուի:

Ընդ եր բրդութ ես: — Կերպը արդեւ: — Ո՞ւ ուսու-  
նես: — Զի՞ն է դործեցեր:

Գ. Տը հունութեան վրայ:

Տրոհաւթեան նշաններուն անուններն ասոնք են.  
Բայ-ն, Սպորտիք, Ակտ, Ալեքսանդր:

Ալեքսանդր՝ որ ասանկ (:) նշան մըն է, ան ատեն  
կը դրուի, երբ որ խօսքն ամբողջ կը լմբնայ, ուր մեծ  
համպիստ կամ շունչ պէտք է առնել, ինչպէս անթիւ  
տեղեր օրինակը տեսար:

Ալեքը՝ որ ասանկ (.) նշան մըն է, ան ատեն կը  
դրուի, երբ որ թէպէտ խօսքին իմաստն ամբողջ է, բայց  
ուրիշ ամբողջ խօսքին մասն է, ուր քիչ մը կանկ առնելու  
է. ինչպէս,

Որդի ի որդակիւթ հնապանութ է հօր. որդի անհնապանութ է ի-  
րուսուն երկիցի: — Որդի ի հասարան ուրախ առնե շայոյ.  
որդի անմիտ որդակութիւն է հօր:

Ալեքսանդր՝ որ ասանկ (:) նշան մըն է, ան ատեն  
կը դրուի, երբ որ խօսքն իր գիմաւոր բայց ունի, ուր քիչ  
մը պէտք է կենալ՝ առանց մեծ շունչ առնելու:

Ան շաբաթուանդէմ, եւ կացոյ է վերայ աշտարակի ուս-  
ճարին, եւ առև շնա. ենեւ որդի եւ Աստուծոյ, արէ շեշ  
ասոր է վեյց:

Իշունը՝ որ աս (°) նշանն է, շատ տեղ կը բանի:  
Նախ երբ որ բային ու իր ինգրին մէջ ուրիշ պարբերու-  
թիւն մանելու ըլլայ. ինչպէս,

Ամենայնէ՝ որ ինդրէ է ինը, առուը: Հոս ամենայնի ինդրի  
է դառլ բային. որ ինդրէ է ինը երկուքին մէջը մտեր է:

Երկրորդ կը դրուի ստորակէտի տեղ, երբ որ երկու  
դիմաւոր բայ իրարու շատ մօտ ըլլան:

Յօր առուն հոգանցիկ՝ անդ աշխի: — Տեսանելով ակացին  
եւ մի ակացին, եւ լուրջ լուրջին եւ մի իմացին:

Երրորդ՝ երբեմն սկզբնաւորական շաղ կապներու  
վրայ, այսպէս, Արդ՝ եւ արդ՝ իսկ արդ՝ եւ այլն:

Տրոհութեան կը վերաբերի գիտնալը թէ բառելն  
ինչպէս բաժնելու է, որ բաժանումը կամ զրադարձը  
մխալ չըլլայ:

Արդ այնպէս պէտք է բաժնել, ինչպէս որ կ'ար-  
տաբերուի: Ուստի ինչպէս որ խօսքի մէջ չենք բայր բար-է,  
ուն-ակ, գիտուն-ին-ին, հապա՝ բա-ըի, դա-նակ, գի-գու-  
նին, նյոնպէս ալ գրելու ատեն բաժնէ:

Ուստի թէ որ բառ մը երկու ձայնաւորի մէջ մէկ  
բաղաձայն ունենայ, ան բաղաձայնը եաքը եկող ձայ-  
նաւորին վրայ պէտք է զնել. ինչպէս սկրու՝ սի-րու,  
զատրւ՝ պա-տիւ:

Աս կարգեն գուրս կ'ելլեն բարդ բառելն ու բա-  
ղագրեալ մասնիկները, որոնց բաղաձայնը թէեւ երկու  
ձայնաւորին մէջ ինայ, չի զատուիր. ուստի չի բաժնուիր  
ըն-դունայն, յայ-նարյակ, ա-նարքան, ա-նարքի. հապա՝ ընդ-  
սանայն, յայ-նարյակ, ա-նարքան, ա-նարքի:

Խակ թէ որ բառ մը երկու ձայնաւորի մէջ երկու  
կամ երեք բաղաձայն ունենայ, ան բաղաձայններէն  
միայն մէկը ետեւի ձայնաւորին քովը պէտք է զնել.  
ինչպէս եղբայր՝ եղբայր, նարդնան նարդ-ման:

Թէէ որ երկու ձայնաւոր զիր քովի թով գալու  
ըլլան, ան ատեն կրնան իրարմէ զատուիլ. այսպէս,  
գործելն, Աս-ը-ի-ա-մ:

Բայց ա-, ե-, ա-, ա-ս եւ ա-է երկբարբառ. ձայ-  
նաւորներն իրարմէ չեն զատուիր. ուստի չի բաժնուիր  
ա-ե-ս-պէս, համ-բա-ս-ել, սու-պա-ս-ո-ս, ի բարյու-ս. հապա  
ա-ս-ե-պէս, համ-բա-ս-ել, սու-պա-ս-ո-ս, ի բարյու-ս:

Բաղաձայն յ գիրը երբ որ բառի մը ետքի գիրն  
ըլլայ՝ ձայն չի հաներ. ինչպէս, ծառայ, արծայ, եւ այլն:  
Բայց թէ որ բառի մը սկիզբը դրուելու ըլլայ՝ բարակ նի  
ձայն կը հանէ. այսպէս, Յակով, Յարունին: Անոր համար

յ բաղաձայնը թէեւ երկու ձայնաւորի մէջ մտնէ, եւոքի  
եկող ձայնաւորին վրայ չեցրուիր, հապա առջինին, այս-  
պէս որդոյա-ոռնիւն, ծառայական:

Առ ալ պէտք է գիտնալ որ բառերը բաժնելու  
ատեն՝ ուր որ զօրութեամբ ը կայ, պէտք է ներգործու-  
թեամբ դնել. այսպէս, զնա՝ ըշնա, դնել դը-նել:

Անացած մէկ առնէ նշանակիրներուն վրայ:

Դիւրին կարդալու համար քանի մը նշանագիրներ  
ալ կան, որոնց անուններն ասոնք են. մակակիտ, էնթամայ,  
քահագիտ, պատուագիտ, երկորւակ, եւ այլն:

Առակինութ՝ որ ասանկ ( ) նշան մըն է, իին ետեւը  
կը դրուի, երբ որ նախագիր կ'ըլլայ. այսպէս, ՚ի, առ ՚ի, եւ  
այն, բայց ասիկայ աւելորդ բան մ'ըլլալով կամաց կա-  
մաց կը վերնայ:

Խնդրանայ՝ որ ասանկ ( ) նշան մըն է, տողին վերջի  
ծայրը կը դրուի, երբ որ բառը պէտք ըլլայ կիսել, ու կը  
ցուցընէ որ բառն ամբողջ չէ:

Փակագիտ՝ որ ասանկ ( ) նշան մըն է, ան ատեն կը  
գործածուի, երբ որ խօսքի մէջ դրսէն ուրիշ խօսք մը կը  
մտնէ, որն որ կամառջի խօսքին իբր մեկութիւն կամ  
համառօտ ծանօթութիւն մըն է, ինչպէս.

Ընդեմ ու իսրէ առնել է մէկ երիւղն Ասուոծոյ շայն  
(որդէս ասաց առն է որբոցն) զր կորու է առնել ան-  
ծովուն կոս շան:

Պարփակ որ ասանկ ( ) նշան մըն է, համառօտուած  
բառերուն վրայ կը դրուի որ ամեողջ կարդացուին. այս-  
պէս, Յ՛ն, Յիսուս, Ն՛յ, Նոցա. ամ, ամենայն: Խոկ Պա-  
տուագիտ՝ վլան պատուով անշան ձեւ կամ դիր մըն է,  
որն որ ամբողջ բառի տեղ կը դրուի. այսպէս, ՚ի, այ-  
նին. եւ այլն: Բայց ասոնք կամաց կը վերնան:

Երանական գործ էնջը որ ասանկ ( ) նշան  
մըն է առարթիւ գրուի, եւր որ բառն ամբողջ չէ  
դրուին: Այսպիսական գործը այս ինքնն Յովհան  
Ունիւնիւն:

7/31-1922

ԱՐՄԵՆԻԱ, ԽԱՇԽԱՐԻ ԱՆ-ԼՈՒ

## Յ Ա Կ Կ

|                             |     |     |                             |     |     |
|-----------------------------|-----|-----|-----------------------------|-----|-----|
| Անական անուն                | 26  | 102 | թիւ անուանց                 | 8   | 104 |
| Անացական անուն              | 103 |     | թիւ բայից                   | 44  |     |
| Անեղական անուն              | 10  |     | թամական անուն               | 29  | 109 |
| Աներեւոյթ բայ               | 172 |     | ժամանակ բայից               | 43  |     |
| Անկանոն բայ                 | 79  |     | Հնդրութիւն բայից            | 44  |     |
| Անկասար ժամանակ             | 43  |     | Լուծում շարագրութեան        | 185 |     |
| Անուն                       | 102 |     | Խնդիր բաղդատական ա-         |     |     |
| Անուն բայից                 | 126 | 134 | նուանց                      | 156 |     |
| Անցեալ ժամանակ              | 43  |     | Խնդիր բայանուանց            | 179 |     |
| Անցողական բայ               | 65  |     | Խնդիր բայից                 | 126 |     |
| Վագոնի ժամանակ              | 43  |     | Խնդիր բնութեան              | 145 |     |
| Վագանութիւն                 | 195 |     | Խնդիր էական բայից           | 148 |     |
| Վրգիթ խնդրոյ                | 174 |     | Խնդիր մասնական անուան       | 160 |     |
| Բարազրեալ անուն             | 103 |     | Խնդիր սեռի կաւորական        |     |     |
| Բարդատասական ածական         | 103 | 156 | բայից                       | 171 |     |
| Բայ                         | 42  |     | Խնդիր սեռի ներգործական      |     |     |
| Բայանուն                    | 179 |     | բայից                       | 138 |     |
| Բարդ անուն                  | 103 |     | Խոստարժմունք բայից          | 44  |     |
| Բարձր շարագրութիւն          | 189 |     | Կատարեալ ժամանակ            | 44  |     |
| Բայացայտիչ բացայտա-<br>տեալ | 125 | 145 | Բայացայտիչ բացայտա-<br>տեալ | 196 |     |
| Բացայտական հոլով            | 138 |     | Կոչական հոլով               | 138 |     |
| Բութ                        | 196 |     | Կառուորական բայ             | 43  |     |
| Գերազարական ածական          | 103 | 157 | Կկննական թուականք           | 32  | 112 |
| Գերակատար ժամանակ           | 44  |     | Համաձայնութիւն մասնաց       |     |     |
| Գիբ                         | 7   |     | բանի                        | 125 |     |
| Գոյցական անուն              | 102 |     | Համաձայնութիւն ածա-         |     |     |
| Գործիական հոլով             | 138 |     | կանաց ընդ գոյաւանս          | 155 |     |
| Գիերականուն                 | 34  | 115 | Հայցական հոլով              | 138 | 170 |
| Գիեր բայից                  | 44  |     | Հասարակ բայ                 | 43  |     |
| Գիեր գերանուանց             | 35  |     | Հարցական գերանուն           | 34  | 119 |
| Գիմազուրի բայ               | 89  | 131 | Հարցումներ անուանց          | 8   | 103 |
| Գիմորուլ յօթէ               | 119 | 168 | Հարցումներ ածականաց բնդ     |     |     |
| Գիսկան ածական               | 103 |     | դոյցականս                   | 26  |     |
| Հնմթամինց                   | 198 |     | Հարցվէ անուանց              | 8   |     |
| Երկորեակ                    | 198 |     | Հեռ անուանց                 | 103 |     |
| Զարուութիւ բայ              | 79  |     | Զայնական բայ                | 43  |     |
| Էկական բայ                  | 44  |     | Ճողի շարագրութիւն           | 191 |     |
| Էկական դերանուն             | 35  | 115 | Մակակէս                     | 198 |     |
| Էնդուներութիւն եաւ          | 177 |     | Մակրայ                      | 94  | 182 |
| Էնդուներութիւն էտ           | 177 |     | Մատունելութիւն լոց          | 177 | 160 |
| Էնդուներութիւն լոց          | 178 |     | Մատունելութիւն ուղամշու     | 176 | 7   |
| Միջակ շարագրութիւն          | 176 |     | Միջակ շարագրութիւն          | 189 |     |

|                             |     |                              |     |
|-----------------------------|-----|------------------------------|-----|
| Վիճարկութիւն . . . . .      | 101 | Պատմիւ . . . . .             | 198 |
| Յատկացուցիչ Յատ-            |     | Պատուագիր . . . . .          | 198 |
| կացեալ . . . . .            | 125 | Պարագայք անուանց . . . . .   | 103 |
| Յառուկ անուն . . . . .      | 11  | Պարագայք բայից . . . . .     | 42  |
| Յարաբերական գերա-           |     | Պարագայք հոլով . . . . .     | 143 |
| նուն . . . . .              | 41  | Պարզ անուն . . . . .         | 193 |
| Յարակատար ժամանակ . . . . . | 44  | Պարզ շարագրութիւն . . . . .  | 189 |
| Նախագրութիւն . . . . .      | 90  | Պարոյկ . . . . .             | 196 |
| Նախդիր արական . . . . .     | 9   | Սեռական հոլով . . . . .      | 132 |
| Ներգայական հոլով . . . . .  | 138 | Սեռը բայից . . . . .         | 43  |
| Ներգործական բայ . . . . .   | 152 | Սացական գերանուն . . . . .   | 40  |
| Ներգործական բայ . . . . .   | 43  | Սորագասական եղանակ . . . . . | 121 |
| Ներկայ ժամանակ . . . . .    | 43  | Սորակէտ . . . . .            | 196 |
| Շաղկապ . . . . .            | 98  | Ա երջանութիւն . . . . .      | 195 |
| Շարագրութիւն . . . . .      | 188 | Ա երջակէտ . . . . .          | 196 |
| Հեշտ . . . . .              | 195 | Ա երջահոլով . . . . .        | 9   |
| Ուղարկութիւն . . . . .      | 195 | Տրոկան հոլով . . . . .       | 9   |
| Ուղարկան հոլով . . . . .    | 127 | Տրոհութիւն . . . . .         | 195 |
| Զեզք բայ . . . . .          | 43  | Յուցական գերանուն . . . . .  | 38  |
| Պակասաւոր բայք . . . . .    | 79  | Փակողիծ . . . . .            | 198 |
| Պատմական հոլով . . . . .    | 143 |                              |     |

2013 2971



